

90561

90561

L-13

Գ. ԼԱԶԵԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅ ԴԱՏԸ

## ԸՍՏ ԴԱՇԱԳՐԵՐՈՒ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

ՀԱՅ ԵՒ ՕՏԱՐ ԱՂԲԻՒՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՈՐՏԵՍ



Տպարան «ՅՈՒԽԱԲԵՐ»

ԴԱՀԻՐԵ

1942

# L'ARMENIE ET LA CAUSE ARMENIENNE

## D'APRÈS LES TRAITÉS

PAR KAPRIEL LAZIAN

### TABLE DES MATIÈRES

1. Introduction	3
2. Traité Franco-Persan (4 Mai 1807)	7
3. Traité Russo-Persan de Gulistan (12 Octobre 1813)	7
4. Traité Russo-Persan du Turkmentchai (2-10 Fevrier 1828)	8
5. Traité Russo-Turc d'Adrinople (2-14 Sept. 1829)	8
6. Traité Russo-Turc de San - Stéfano (19 Fevrier 1878)	9
7. Traité Anglo-Russe (18-30 Mai 1878)	9
8. Traité défensif Anglo-Turc, dit le Chypre (4 Juin 1878)	10
9. Extraits des procès-verbaux du traité de Berlin	11
10. Traité de Berlin (1-13 Juillet 1878)	14
11. Déclaration du Patriarche Varjabédian	15
12. Traité de Paris et les réformes (30 Mars 1856)	27
13. Mémorandum des grandes Puissances et la réponse d'Abidin pacha.	29
14. Mémorandum des 6 Grandes Puissances à la Sublime Porte (7 Sept. 1880)	33
15. Mémorandum de la Sublime Porte (3 Octobre 1880)	41
16. Mémorandum des ambassadeurs de France, de Russie et d'Angleterre (Mars 1895)	43
17. Mémorandum de la Sublime Porte (3 Juin 1895)	61
18. Mémorandum des ambassadeurs d'Angleterre, de France, de Russie à la Sublime Porte (14 Octobre 1895)	62
19-20. Déclaration du congrès des éléments d'opposition de l'Empire Ottoman (27-29 Decembre 1907)	64
21. Accord entre l'Ittihat et le parti Dachnag au sujet de la constitution ottomane (24 Août 1909)	71
22. Accord Russo-Turc au sujet des réformes dans les vilayets orientaux (6 Janvier 1914)	72

23. Alliance Germano-Turque (6 Août 1914)	77
24. Accord secret Franco-Anglo-Russe concernant la Turquie (Avril-Août 1916)	78
25. Décret du gouvernement Kérensky concernant l'Arménie (26 Avril 1917)	79
26. Résolution du congrès des Soviets concernant la question des nationalités (20 Juin 1917)	9
27. Déclaration du gouvernement russe au sujet des droits des minorités (25 Sept. 1917)	0
28. Participation des Arméniens à la Grande Guerre	81
29. Comité de Transcaucasie (9 Mars 1917)	82
30. Sejm de Transcaucasie et les pourparlers de Trébizonde (27 Novembre 1917)	83
31. Déclaration du gouvernement soviétique au sujet des droits des nationalités de Russie (2-15 Novembre 1917)	92
32. Armistice de Brest-Litovsk (2-15 Décembre 1917)	93
33. Décret du gouvernement Soviétiqne concernant l'Arménie (30 Décembre 1917)	93
34. Les 14 points du président Wilson (8 Janvier 1918)	95
35. Traité de Brest-Litovsk (3-17 Mars 1918)	95
36. Traité complémentaire de Brest-Litovsk (3 Mars 1918)	96
37. Conférence de Batoum (11 Mai 1918)	17
38. Ultimatum turc à la délégation Transcaucasienne (26 Mai 1918)	99
39. Acte de l'Indépendance de la Géorgie (26 Mai 1918)	101
40. Acte de l'Indépendance de l'Arménie (28 Mai 1918)	103
41. Accord Germano-Géorgien (28 Mai 1918)	104
42.-43. Traité Turco-Géorgien (4 Juin 1918)	105
44. Traité Turco-Arménien de Batoum (4 Juin 1918)	108
45. Conseil de l'Arménie	110
46. Protestation soviétique auprès de la Turquie au sujet du traité de Brest-Litovsk (20 Sept. 1918)	114
47. Armistice de Moudros (30 Octobre 1918)	117
48. Acte de non-reconnaissance du traité de Brest-Litovsk par l'U. R. S. S. (13 Novembre 1918)	118
49. Décret soviétique de non-reconnaissance de l'indépendance de la Géorgie (24 Decembre 1918)	118
50. Traité d'amitié Anglo-Persane (9 Août 1919)	119
51. Mémorandum des délégations Arméniennes à la Conférence de la Paix (12 Fevrier 1919)	120

52. Guerre Arméno-Géorgienne et des accords	124
53.-54. Traité entre les Républiques de Géorgie et d'Arménie (3 Novembre 1919)	124
55. Acte de l'Union et de l'Indépendance de l'Arménie (28 Mai 1919)	125
56. Reconnaissance de l'Indépendance de l'Arménie par les Alliés (19 Janvier 1919)	132
57. L'Arménie et le gouvernement de Dénikin	133
58. L'Arménie et le Pont	133
59. L'Arménie et des pourparlers avec le gouvernement d'A- zerbaïjan	134
60. Accord d'amitié Arméno-Kurde (20 Novembre 1919)	139
61. Révolte communiste en Arménie	140
62. Mandat de l'Arménie	143
63. Mission militaire Américaine, rapport du général Harbord	145
64. Président Wilson et le Sénat Américain	152
65.-6. Traité de Sèvres (10 Août 1920)	158
67. Pourparlers entre Moscou et l'Arménie	168
68. La région du Karabagh et l'Arménie	172
69. Mémorandum de l'ambassadeur Gerard au sujet de l'Ar- ménie	173
70. Discours du représentant d'Angleterre à Erivan	176
71. Liste des représentants diplomatiques de l'Arménie en étranger	178
73.-75. Guerre Arméno-Turque (des mémorandums)	188
76.-77. Armistice d'Alexandropole	194
78.-79. Accord d'Alexandropole (2 Décembre 1920)	204
80. Sovétisation de l'Arménie (Accord Dro-Legrard) 2 Dé- cembre 1940	206
81. Accord Russo-Turc de Moscou (16 Mars 1921)	208
82. Accord commercial entre l'Arménie, la Géorgie et l'Azer- baïjan (2 Juin 1921)	211
83. Pacte des 4 Républiques Caucasiennes (10 Juin 1921, Paris)	212
84. Traité Russo-Turc de Kars (13 Octobre 1921)	213
85. Accord Franco-Turc (20 Octobre 1921)	217
86. Projet du Foyer National (21 Sept. 1921)	218
87. Traité de Lausanne (24 Juillet 1923)	220
88. Question d'installation des réfugiés arméniens	222
89. Proposition d'un don pour la liquidation définitive des	

questions arméniennes (H. H. Asquith, Stanley Baldwin)	223
90. Fédération Transcaucasienne (11 -12 Mars 1922)	228
91. Pacte de la Confédération Caucasiennne (14 Juillet 1934) Bruxelles)	228
92. La constitution de l'U. R. S. S. (26 Novembre 1936)	230
93. Des traités entre l'U. R. S. S et la Turquie	231
94. Recensement du peuple arménien.	234
95. Bibliographie (en arménien).	253
96. Table des matières	261
97. Bibliographie (en français et en anglais)	
98. L'Arménie (carte géographique d'après les traités)	

---

## L'ARMÉNIE ET LA CAUSE ARMÉNIENNE (BIBLIOGRAPHIE)

### HISTOIRE - LITTÉRATURE

- J. Morgan.** Histoire du peuple arménien, Paris, 1918.  
 • Essai sur les Nationalités (les Arméniens), Paris, 1917.  
 • Etude sur la Turquie. Paris, 1918, p. 233.  
 • Recherches sur les origines des peuples du Caucase.  
 • Les stations préhistorique de l'Alagheuz.  
 • Mission scientifique au Caucase, 2 volumes.  
 • Les premiers âges des métaux dans l'Arménie Russe.  
 • Manuel de numismatique orientale. 1923. p. 200.
- Fr. Nansen.** L'Arménie et le Proche-Orient, Paris, 1928.
- F. Macler.** La France et l'Arménie à travers l'art et l'histoire,  
Paris, p. 227.  
 • Autoure de l'Arménie, Paris, p. 236.  
 • Petite bibliothèque arménienne, publiée sous la  
direction de F. Macler, 10 volumes.
- C. Schlumberger.** L'Epopée Bysantine, 3 volumes, 1896, 1900, 1905.
- Victor Langlois.** Collection des historiens anciens et modernes de  
l'Arménie, Paris, 1881, 421 p. 2 vol.
- J. Lament.** L'Armenie, entre Byzance et l'Islam, depuis la conquête  
Arabe jusque en 886, Paris, 1919.
- Fr. Tournesbez,** Histoire, politique et religieuse de l'Arménie, Paris p.827.

- N. Yorga, Brève histoire de la Petite-Arménie, Paris, 1920.
- Colonel Brémont, Notes historiques et géographiques sur l'Arménie, Le Caire, 1918, p. 171.
- Edouard Dulaquier, Histoire, dogmes, traditions et liturgie de l'église arménienne orientale, Paris, 1857, p. 186.
- P. Léon Alichan, Sissouan, L'Arméno - Cilicie. Description géographique et historique, Venise, St. Lazar, p. 540.
- M. Ormanian, Le Vatican et les Arméniens, Rome, 1873, p. 307.
- L'Eglise arménienne, son régime, son présent, son histoire, sa doctrine, sa discipline, sa liturgie, Paris, 1910, p. 192.
- J. Sandaldjian, Histoire documentaire de l'Arménie des temps du paganisme, 2 vol.
- E. Basmadjian, Histoire moderne des arméniens (1375—1916), Paris, 1917, p. 174.
- La Cilicie, son passé et son avenir, Paris, 1919 p. 48.
- Noël Dolens et A. Khatch., Histoire des anciens Arméniens, 1917, p. 226.
- Kévork Mesrob, L'Arménie.
- N. Adantz, L'âge et l'origine de l'empereur Basil I (extrait de «Byzantion»).
- A. Tchobanian, La France et le peuple arménien (conférence) Paris, p. 39.
- Chants populaires arméniens, Paris, p. 268.
- Les Trouvères Arméniens, Paris, 1906, p. 297.
- Poèmes Arméniens, Paris, 1908, p. 263.
- La roseraie de l'Arménie, 3 vol.
- Franz Werfel, Les 40 Jours de Moussa-Dagh.
- Henri Bordaux, Antarame de Trébisond.
- A. Navarian, Anthologie des poètes arméniens, 1918.
- A. Aharonian, Vers la liberté. L'abîme.
- Dans les ténèbres.
- R. Zartarian, Clarté nocturne, Paris, 1913.
- Chirvanzadé, L'Artiste, Paris,
- La Possédée, Paris
- Minas Tcheraz, Poètes arméniens,
- H. H. Baronian, Maître Balthazar,
- V. Papazian, Santo, Paris 1920.
- Raffi, Samouel, 2 vol., Paris, 1924.

## POLITIQUE

- André Mandelstam**, La Société des Nations et les Puissances, devant le Problème Arménien, Paris, 1926, p. 335.
- , Le sort de l'Empire Ottoman, — Paris, p. 631.
- Vicomte Bryce**, Le traitement des Arméniens, dans l'Empire Ottoman, (1915—1916), p. 533.
- Henri Morgenthau**, Mémoires de l'ambassadeurs Morgenthau, Paris. 1919.
- , Les faits les plus horribles de l'histoire, Paris, 1919, p. 16.
- Johannes Lepsius**, Les Massacres de l'Arménie, Préface par René Pinon, Payot et Cie, Paris 1919, p. 332.
- , L'Arménie et l'Europe, Lausanne, 1896.
- Aram Andonian**, Documents officiels concernant les Massacres Arméniens, Paris, 1920 p. 168
- Henry Barbey**, Au pays de l'épouvante, l'Arménie martyre, Paris.
- Les Massacres d'Arménie**, Témoignages des victimes, Préface de G. Clémenceau, 1896. p. 263.
- Edouard Driault**, La question d'Orient, depuis ses origines jusque à nos jours, I tome, Paris, 1898, II tome (1918—1937), Paris, 1938.
- Jean Pichon**, Le partage de Proche-Orient, 1938, p. 382.
- Pierre Quillard**, Pour l'Arménie, Memoirs et Dossiers, 1902.
- «Pro Armenia»** Rédacteur en chef: Pierre Quillard, 1900—1908. Continué sous le titre: Pour les Peuples d'Orient. Directeurs F. de Pressensé et Victor Berard, 1912—1914.
- René Pinon**, Les suppressions des Arméniens, Paris, 1916 p. 76.
- Arnold J. Toynbee**, Les Massacres Arméniens. Préface par Lord Bryce. Lausanne - Paris, p. 158.
- Dr. Harry Sturmer**, Deux ans de guerre à Constantinople, Paris.
- Poidebard**, Role militaire des Arméniens sur le front de Caucase.
- A. Krafft Bonard**, Arménie, Justice et réparation. Genève.
- George Caulis**, La Ruine d'une Empire. p. 357.
- Emile Doumergue**, L'arménie, les massacre et la question d'Orient, 1916. p. 205.
- Général G. Kerganoff**, La participation des arméniens à la guerre mondiale ( 1914—1918) Paris, 1927.

BIBLIOGRAPHY, IN ENGLISH, ABOUT ARMENIA  
AND THE ARMENIAN QUESTION

THE COUNTRY AND THE PEOPLE

- «Armenia, Travels and Studies» By H. F. B. Lynch (Longman's Green & Co, London, 1901, 2 vols.)
- «Armenia and the Near East» By Fritjoff Nansen (Allen & Unwin, 1927)·
- «Turkish Armenia» By Tozer (1881)
- «Notes from a Diary in Asiatic Russia» By Warkworth (1893)
- «Transcaucasia and Ararat» By Bryce (1896)
- «The Near East» By Hogarth (1902)
- «The Church and the Eastern Empire» By Tozer (1881)
- «The Armenians» By Emily J. Robinson Frederick Printing Co. London .
- «Armenia past and present» By W. Llew Williams, I. The Land and the People. II. Historical, III. The modern problem (London, 1917).
- «Travel and Politics in Armenia» By Noel Buxton and Rev Harold Buxten, with an introduction by Viscount Bryce.
- «Round about Armenia» The Record of a Journey Accross the Balkans, Through Turkey, the Caucasus and Persia, by E. A. Brayley Hodgetts (London, 1917)
- «Armenia and the Armenians» By Emily J. Robinson (pamphlet)
- «Impressions of Armenia» By Lt. Col. the Hon. Walter Guinness.
- «The people of Armenia» By Arshag Tchobanian.
- «The Children of the Illuminates» By the Rev. Father Nicolai Velimirovic D. D. (Armenian Bureau, London, 1918).

POLITICAL HISTORY.

- «Life and adventures of Joseph Amin, 1726—1809» By Himself (The Baptist Mission Press, Calcutta; 1918).
- «Six Prisons and two Revolutions» By Oliver Baldwin.
- «Armenia and the War» By A. P. Hagopian (Hodder & Stoughton, 1917),
- «Oppressed People and the League of Nations» See chapter V. section D.— by Noel Buxton and T. P. Conwil-Evans (J. M. Dent & Sons, 1922).

## VIII

- «Armenian's Charter» (An Appreciation of the Service of Armenians in the Allied Cause, London, 1918).
- «The Republic of Armenia» By Mesrobb Seth (Calcutta, 1924).
- «Tragedy of the Caucasus» By Mikael Varandian
- «The Armenian Question in the American House of Representatives» A Speech by Lt. Col. Little of Kansas (The Armenian Bureau, London).
- «Leavening the Levant» By Joseph K. Green D. D., Boston.
- «Constantinople, the Solar Plexus of the War» By an Obscure Diplomatist.
- «Transcaucasia and the Caspian» (Leaflet) Reprinted from the Globe.
- “Armenians and Baku” (Leaflet) Reprinted from the Daily Telegraph.
- “The Future of the Near East» By Col Sir Mark Sykes Bt.
- “Two War years in Constantinople» By Dr. H. Stuermer, (London, 1917).
- “The Treatment of Armenians in the Ottoman Empire” Documents presented to Viscount Grey, with a Preface, by Viscount Bryce.
- “Is it Peace» See page 254, Chapter on Treaty of Lausanne (London, 1924), by David Lloyd George.
- “Germany, Turkey and Armenia” A Selection of Documents, (London 1917).
- «Martyred Armenia» By Faiz El-Ghusseim, Bedouin Notable of Damascus, (London, 1917).
- “The Armenian Trek” By C. R. McLuer Stevens (Frederick Printing Co, London).
- “The Tragedy of Armenia» By Henry Morgenthau.
- “Crescent and Iron Cross» By E. F. Benson (London 1918).
- “The Murderous Tyranny» By Arnold J. Toynbee.
- “The Blackest page in Modern History By Herbert Adams Gibbons.
- “The Path of Glory» By Joseph Hocking, (London 1917).
- “From Turkish Toils» The Narrative of an Armenian Family's Escape. By Esther Meguerditchian (London, 1918).
- “The Clean Fighting Turk, Yesterday, Today and Tomorrow»

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հայ դասի գիւտնազիւսկան պատմութիւնը շափազանց հարուստ է: Մերձաւոր Արեւելքը եւրոպական պետութեանց մրցակցութեան գլխաւոր քատը կազմած էր անցեալ պատերազմին, իսկ Հայաստանի թափառագրական դիրքով մեծ ուժերու բախման վայրը կը հանդիսանար: Այդ պատճառով ալ Վեհածող ուներ, Դեսպանական Խորհուրդներ, Ազգերու Դաւակցութիւն, Հայաստերու Լիկա լայնուեն զբաղած են մեր դատով, եւ կերուած են համապատասխան համաձայնութիւններ, միջազգային դաշնագրեր:

Պատերազմի երջանին՝ զենքին յանձնուած ըլլալով նոր կացութիւններ ստեղծելու պարտականութիւնը, դաշնագրերու անարժեկ դառնալու մասին յանախ արտայայտութիւններ կ'ըլլան: Բայց եւ այնպէս խաղաղութեան երջանին պետութիւնները դաշնագրերէն սարքեր միջոց մը գօնծ չեն՝ նոդելու համար երկու եւ աւելի երկիրներու սահմաններն ու փոխյարագրերութիւնները:

Հայ Դասը ուսումնասիրելու ամենակարև նամբան՝ մեզ հետ կապ ունեցող միջազգային դաշնագրերու ամբողջութեանը ծանօթանալն է:

Հայ Դատիպատմութիւնը, ըստ դաշնագրերու, երեք գլխաւոր երջաններու կարելի է բաժնել.

Ա.— Բարենորոգումներու պահանջ.

Բ.— Հայաստանի իրեւ անկախ պետութիւն.

Գ.— Հայաստան անդամ և Միութեան:

Ռուսերը արդի Հայաստանը առաջին անգամ պարսիկներէն գրաւելէ վերջ (Թիւրքիմնչայի Դաւակցիր, 1828) սահմանակից դարձան Օսմաննեան Կայսրութեան, եւ 1878ի պատերազմին է որ Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16րդ յօդուածով «Ք. Ռուսը պարտաւորութիւն յանձնի կ'առնէ՝ Հայոց բնակած գաւառներուն մէջ տեղական պահանջուած բարենորոգումներն ու բարենորոգումները առանց այլ եւս յապաղելու գործադրել»: Ռուսաստանի հանդեպ Օսմ. Կայսրութեան ունեցած այս յանձնառութիւնը, ինչի մը ամիս վերջ, Պերլինի Դաւակցի 61րդ յօդուածով փոխանցուեցաւ Վեց Մեծ պետութիւններուն, որոնք բաւականացան յուշագրերով 1880ին եւ 1895ին Ապշիւլ Համիլին յիշեցնել Բարենորոգումներու անհրաժեշտութիւնը:

Հայ յեղափոխութեան խմորումի եւ պոռքկումի տեսակետն, Սան-Ստեֆանոյի եւ Պերլինի Դաշնագրով խոսացուած, բայց չգործադրուած Բարենորոգումները մեծ դեր կատարեցին: Հայ յեղափոխական կուսակցութիւններու եւ հայ եկեղեցական իշխանութիւններու հաղաքական աշխատանքը կազմեց Բարենորոգումներու պահանջը:

Օսմանեան Սահմանադրութեան օրշանին՝ 1908էն 1913, հայերը դադրեցան Եւրոպական պետութեանց մօս դիմումներ կատարելէ եւ ներքին պետական խողովակով արծարծեցին կեանի եւ ինչքի ապահովութեան պահանջը վեց նահանգներու մէջ: Սակայն Ապօքիլ Համիդի յաջորդող Իրրիմաս-Թէրամբը կառավարութիւնը եւս չկարողացաւ բարեկարգել Երկիրը: Պալքանեան պատերազմին Թուրքիա կորսցուց Եւրոպական վկայէկրները: Այդ օրշանին հայ յեղափոխականները շարունակեցին մեալ օրինապահ տարր մը, բաւականանալով միայն վերածարծել Բարենորոգումներու հարցը: Միւս կողմէն, Ռուսաստանի մէջ յանկարծ դադրեցաւ Դաշնակցութեան դէմ սկսուած հալածանիքը: Էջմիածնի Հայոց Կարողիկոսը կովկասեան փոխարքայի միոցով դիմումներ կատարեց ցարին, նոյն ատեն արտասահմանի մէջ պատուիրակութիւն մը հօանակեց Պոլոս Փառայի զլիաւորութեամբ: Պոլսոյ դեսպանները յոււագրերով վերակենդանացուցին Պերլինի Դաշնագրին մոռցուած 61րդ յօդուածը եւ բանակցութիւններու սկսան կառավարութեան հետ: Ի վերջոյ, 1914 Յունուար 26ին կենուեցաւ Վաշին Հալիմ Փառայի եւ ոռւս դեսպան Գուլկեւիչի միջեւ Բարենորոգումներու վերաբերմամբ համաձայնութիւն մը, որու հիման վրայ նաև ակուեցան Եւրոպացի բնեիշներ՝ Հօթ եւ Վեսպեննենկ: Ասոնք հազիր Թուրքիա ժամանած՝ ծագեցաւ Եւրոպական Պատերազմը: Օսմանեան բանակի վերակազմութիւնը անցած էր Դեմանիոյ ձեռքը, որու կողմէն պատերազմի կը մտնէր իրրիմաստական Թուրքիան:

Եւրոպական Պատերազմով փակուեցաւ Հայ Դատի Բարենորոգումներու օրշանը: Տեղի ունեցան տեղահանութիւններ եւ մեծ վերիվայրումներ: Հայերը կոռուեցան Դաշնակցներու կողմին, պատերազմի բալոր նակատներուն վրայ: Ռուսաստանի յեղափոխութիւնը եւ ցարական իշխանութեան տապալումը դիւրացուց կովկասեան Երկիրներու, նաեւ Հայաստանի անկախութիւնը: Այս Երկրորդ օրշանին է որ կենուեցաւ, Սեւրի մէջ, Հայաստանի համար կարեւորագոյն միջազգային դաշնագիրը: Այս վերջինով նանշցուեցաւ Միացեալ եւ Անկախ Հայաստան մը, որուն սահմանները նօդուեցան, ըստ դաշնագրի տամադրութեան, Միացեալ Նահանգներու նախագահ Ռէիսընի կողմէ:

Ազգերու Դաշնակցութեան անզօրութիւնը առաջին անգամ ի

յայտ եկաւ Հայաստանի հարցին մեջ, երբ ոռուսեւրուրք յարձակում մը բաժնեց այդ երկու երկիրներուն միջեւ Միջազգային Դաշնագրով մը անկախ նաևշցուած պետութեան մը հողերը, եւ Ազգ. Դաշնակցութիւնը բաւականացաւ բողոքներով:

Հայկական Հարցի երրորդ շրջանը կը սկսի անկախութեան կորուսէն վերջ: Թթէահայերու վերաբերմամբ կ'արծարծուի ... — Ազգային Օնախին մը կազմութիւնը. բ. — Միջազգային փոխառութեան մը կնքումը՝ պատճովելու համար հայ զաղքականներու զետեղումը Հայաստանի մեջ (Նանսէնի ծրագիր): Այս երկու ծրագրներու ըուրջ ալ Ազգ. Դաշնակցութիւնը որոշումներ տուաւ, բայց կարելի չեղաւ ապահովել անոնց գործադրութիւնը:

Խսկ Խորհրդ. Միութեան տիրապետութեան տակ անցած Հայաստանը 1922ին անդամ եղաւ Անդրկովկասեան Դաշնակցային Միութեան, յետոյ՝ 1936ի Խորհրդային նոր սահմանադրութեամբ՝ լուծուեցաւ Անդրկովկասեան Հանրապետութիւններու Միութիւնը, եւ Հայաստան դարձաւ ուղղակի անդամ Խորհրդային Ընկերվարական Հանրապետութեանց Միութեան:

\* \*

Հայ Դատի ամբողջական պատկերը պիտի տեսնենք երեք պատմական շրջաններու ընթացքին կնքուած դաշնագրերու ուշադիր ընթերցումով:

Որեւէ ազգի նակատագրին մեջ հաւասարապէս դեր կը կատարեն նոյն ազգին ոգեկան, նիւթական ոյժերը եւ արտօքին-խաղախական ազդակները: Սխալ պիտի ըլլար անտեսել այդ երկու տարբեր ազդակները: Իրաւսեւ խաղախանութիւնը այդ երկու ուժերուն համադրութիւնն է:

Ներկայ հատորի հրատարակութեամբ մեր ժողովուրդին յիշեցրնելով իր ազգային իրաւունքները՝ հաւասարած ենք, որ Միջազգային Արդարադատութիւնը ի վեջոյ, առանց ցեղային զերակայութեան, պիտի նաևշնայ նաեւ փոքր ազգերու գոյութիւնը եւ պահանջները: Այդ տեսակետն նաեւ հայ ժողովուրդին ցուցադրելիք կորովը եւ վճռականութիւնը իրենց կատարելիք դերը ունին:

\* \*

Հայաստանի վերաբերեալ դաշնագրերը մինչեւ այժմ առանձին հատորի մը մեջ ամփոփուած չեն: Լեօի «Հայոց Հարցի Վաւերագրերը» հատորը, լոյս տեսած 1915ին, ունի գլխաւորապէս Բարենորոգումներու վերաբերեալ փաստարուղթեր. այդ բուականնեն վերջն է, որ կրնաւեցան մեզ շահագրգոռ կարեւորագոյն դաշնագրերը: Վերջիններուն մեկ մասը Ա. Աբեղեան հրատարակած է «Հայրենիք» ամսա-

գրի եւ «Վեճ»ի մէջ։ Մենք լայնօրեն օգտուեցանք այդ երկու զործերին, Ա. Մանկելեպամի «La Société des Nations et les Puissances devant le Problème Arménien»ին, ուրիշ օսար հրատարակութիւններէ, առաջ «Ազատամարտ»ի, «Ճակատամարտ»ի եւ «Յուսաբերդ»ի հաւաքածներէն։ Դիսաւորապես առած ենք դաշնագրերը, յուշագրերը՝ մեկ հատուի մէջ առ կարենալու համար։ իսկ ուրիշ յարակից վաւերաբուղբեր վերապահած ենք յառաջիկային երկրորդ հատորի մը համար։

Օգտակար նկատեցինք նաև մեր այս զործին կցել մինչիւ արմ ներառականած Հայաստանի եւ նայ ժողովուրդի մարդանամարդ զանազան բռնկաններու։ Վիճակագրական այդ ասխակները ուրիշ մեկ պատճենն են մեր հայրենիքին եւ մեր ժողովուրդին կրած մեծ վերիշարումներուն եւ ի վերջոյ անի տոկոսին, որ կը կազմէ մեր ցեղացին հզու կարողութիւնը։

Հայ Դատի վերաբերեալ հայ եւ օսար լեզուներով աղբիւրներու ցանկ մը կուտանք այս հատորով։ Մեր դատին ծանօթանալու համար կը յառանք ըստ ամ կրնայ օգտակար դեր մը կատարել։

ԳԱՐԻՒԵԼ, 1.09.001



# ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅ ԴԱՏԸ

ԸՆՍ ԴԱՇՎԱԳՐԵՐՈՒԻ

ՖՐԱՆՍ-ԳԱՐՄԻԿԱՆԿԱՆ ԴԱՏԻՆՔ

(1807 Մայիս 4)

Ֆրանք-պարոկական միութեան դաշնագիր՝ կնքուած և Մայիս 1807 թ. Ֆինկենցտայնի մօտ, Նապոլէոնի բանակատեղում։ Ատորագրել են՝ Ֆրանսայի լիազօր Մարէ, Պարսկաստանի լիազօր Ռիզա-Ռամն։

ՅՕԴ. 2 (Ֆրանսան երաշխառութում է Պարսկաստանի հողի ամբողջութիւնը)։

ՅՕԴ. 3.— Ֆրանսացիների Ն. Կ. Մեծութիւնը ճանաչում է Վրաստանը իրեւ օրինական սեփականութիւն Պարսկաստանի Ն. Կ. Մեծութեան։

ՅՕԴ. 4.— Նա (Փրանս+ Լայսրը) պարտաւորւում է ամէն ջանք թափել՝ ստիպելու, որ Ռուսաստանը պարպէ Վրաստանը և պարսկական հողը։

ՅՕԴ. 5.— Պարսկաստանի Ն. Կ. Կայսրը պարտաւորւում է իր կողմից խզել քաղաքական ու առեւտքական բոլոր յարաբերութիւնները Անգլիայի հետ, անմիջապէս պատերազմ յայտարարել այդ պետութեան և անյապաղ պատերազմական գործողութիւններ սկսիլ։

ՅՕԴ. 6.— Ամէն մի ուրիշ պատերազմի միջոցին, ուր ար Անգլիա և Ռուսաստանը միամնաբար հանդէս կը գան Պարսկաստանի և Ֆրանսայի դէմ, Ֆրանսա և Պարսկաստան ևս նոյն կերպ դուրս պիտի գան նրանց դէմ։

ԿԻՒԼԻՍՏԱՆԻ ԳԼՈՒԽԱԳԻՐ

(1813 ՀՈԿՏ. 12)

Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև կնքուած հաշտուաթեան դաշինք, 1813 Հոկտեմբեր 12ին, Կիւլիստանի մէջ։ Ատորագրած են՝ Ռուսաստանի լիազօր Ռտիշչեւ, Պարսկաստանի լիազօր Միրզա Ապտիւլ Հասան խան։

ՅՕԴ. 3.— Նորին Մեծութիւն Շահը... այսու հանդիսաւորապէս կ'ընդունի, որ Ռուսաստանի կայսրութեան սեփականութիւնն

կը կաղմեն Ղարաբաղի և Գանձակի խանութիւնները, որոնք ներկայիս վերակազմուած են Ելիզաւետպոլի նահանգ անուան տակ : Այլեւ Շեքի, Շիրվան, Դերբենդ, Ղուբա, Բադու խանութիւնները, ինչպէս նաև Թալիշի խանութեան այն հողամասերը, որոնք ներկայիս Ռուսաստանի կայսրութեան իշխանութեան տակ կը գտնուին : Նմանապէս ամբողջ Դաղստանը, Վրաստանը, Շորադեալի նահանգի հետ միասին, Իմերթիան, Գուրիան, Մինդրելիան և Արխազիան, այլեւ բոլոր այն կալուածներն ու հողերը, որ կը գտնուին ներկայիս հաստատուած սահմանի եւ կովկասեան դժի միջեւ, այս վերջինին ու Կառպից ծովին յարակից հողերու և ժողովուրդներու հետ միասին :

## ԹԻՒՐԻՄԵՆՉԱՑԻ ԴԱՇՆԱԳԻՐ

(1828 Փետր. 10/22)

Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքուած հաշտութեան դաշինք, ստորագրած են՝ Ռուսաստանի կողմէ Պասկեւիչ և Օքրեզկով, Պարսկաստանի կողմէ Արքաս-Միրզա :

ՅՈՒ. 3. Ն. Մ. Պարսից Շահը իր և իր ժառանգներու և յաջորդներու անունով Ռուսաստանի կայսրութեան կը զիջի, որպէս կատարեալ սեփականութիւն, երեամի խանութիւնը, Արաքսին այս կողմ և այն կողմ, այլեւ Նախիջեւանի խանութիւնը...

ՅՈՒ. 5.— Ն. Մ. Պարսից Շահը հանդիսաւորապէս կ'ընդունի, որ վերոյիշեալ սահմանադի և կովկասեան լեռնաշղթայի և Կասպից լճի միջև ինկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպէս նաև այն կողմերը բնակող բոլոր վաչկատուն և այլ ժողովուրդներու հողերը յաւիտենապէս Ռուսաստանի կայսրութեան կը պատկանին :

## ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍԻ ԴԱՇԻՆՔԸ

(1829 Սեպտ. 2/14)

Սուլթան Մահմուտի գահակալութեան շրջանին, Ռուսաստան պատերազմ յայտարարեց օսմ. պետութեան դէմ և յառաջացաւ մինչև Էրզրում և Աղրիանուպոլիս։ Օսմ. Պետութեան կողմէ Սաւալք էֆ. Ապոիւլքատէր պէյ և Աքիֆ էֆ. Աղրիանուպոլիսի մէջ՝ 1829ին ռուսերու հետ կնքեցին դաշինք մը, որով Յունաստան ստացաւ իր անկախութիւնը։ Ռուսերը պարպեցին Էրզրումը, բայց իրենց երկրին կցեցին Անապան, Փոթին, Ախալցխան և Ախալքալաքը շրջակայ գիւղերով։

Էրզրումի հայութեան մեծամասնութիւնը այս թուականին մեկնեցաւ ռուսաց բանակին հետ եւ հաստատուեցաւ Ախալքալաքի շրջանը:

## ՍԱՆ-ՍԹԵՖԱՆՈՅԻ ԴԱՇՆԱԳԻՐ

(1878 Փետր. 19)

Թուս-Մրգական հաշտութեան դաշնագիր՝ կնքուած 19 Փետրուար 1878ին Սան-Սթեֆանոյի մէջ: Թուսաստանի լիազօրներ՝ իկնատիեւ և նելիտով, Թուրքիոյ լիազօրներ՝ Սաֆվեթ և Սատուլլահ:

80Դ. 16.— Նկատելով, որ ռուսական զօրաց Հայաստանի մէջ գրաւած, բայց Թուրքիոյ վերադարձուելիք տեղերէն մեկնիլը կրնայ կուիւներու և երկու տէրութեանց բարեկամական յարաբերութիւններուն վնաս բերող կնճիռներու ծնունդ տալ, Բ. Դուռը պարտաւորութիւն յանձն կ'առնէ՝ հայոց ընսակած գաւառներուն մէջ տեղական պէտքերու պահանջած բարւոքումները և բարենորոգումները տուանց այլևս յապաղելու գործադրել և Փիւրաերուն ու չէրքեցներուն գէմանոնց ապահովութիւնը երաշխաւորել:

80Դ. 19.— Թուսաստանի կայտերական կառավարութիւնը, նկատի ունենալով Թուրքիոյ ֆինանսական գոււարութիւնները և համակերպելով Ն. Վ. Սուլթանի ցանկութեան, համաձայն է, որ նախորդ յօդուածի մէջ հաշուուած գումարներու մեծ մասին հաստուցումը փոխարինուի հետեւել հողային զիջումներով... Բ) Արտահանը, Կարսը, Պաթումը, Գայազիսը և մինչև Սողանլուի տարածուող հողամասը...

## ԱՆԳԼԵԻՌՈՒՄ ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ

(ՊԵՐԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԹՐԵԱԿԻՒՆ)

(1878 Մայիս 18/30)

Անգլեռուսական համաձայնութիւն մը կը կնքուի 18/30 Մայիս 1878ին Լոնտոնի մէջ: Թուսաստանի լիազօր՝ Շուվալով, Մեծն Բրիտանիոյ լիազօր՝ Սալզպըրի:

80Դ. 7.— Սան-Սթեֆանոյի նախնական դաշնագրով Հայաստամի մասին տրուած խոստումը պէտք չէ որ բացառապէս Թուսաստանին վերաբերի, այլ նաեւ Անգլիային:

80Դ. 10.— Ինչ կը վերաբերի Ալաշկերտի հովիտին և Թայազի քաղաքին՝ որովհետեւ այդ հովիտը հանգիստնում է տրանզիտային մած ճանապարհ դէպի Պարսկաստան և ահագին նշանակու-

թիւն ունի տաճիկների աչքում, ուստի Ն. Վ. Կայսրը համաձայն սմ է սրանց վերադարձնել այն:

80Դ. 11.— Բրիտանիայ Նորին Մեծ. կառավարութիւնը, համաձայնելով վէճի առարկայ չդարձնել Ռուսաստանի Կայսեր ցանկութիւնը՝ ձեռք բերելու Բաթում նաւահանգիստը և պահպանելու իր նուածումները Հայաստանում, իրենից չի ծածկում, թէ ուուսական սահմանի այդ ընդարձակման հետեւնքով կարող են ապագային հաւանօրէն Ասիայի տաճիկ բնակչութեան հանգստին սպառնացող լուրջ վտանգներ ծագել: Ն. Վ. կառավարութիւնը այն կարծիքին է, թէ այդ վտանգից օսմանեան կայսրութիւնը պաշտպանելու պարտականութիւնը, որ ընկնում է մասնաւորագէս Անգլիայի վրայ, հնարաւոր է իրագործել՝ առանց մի նոր պատերազմի ազէտին ենթարկելու Եւրոպան:

Միենոյն ժամանակ, Թագուհու կառավարութիւնը ի գիտութիւն է առնում Նորին Կայսր. Մեծ. կողմից տրուած հաւաստիացումներն այն մասին, թէ Ռուսաստանի սահմանը ապագային պիտի չընդարձակուի Ասիական Տաճկաստանի ուղղութեամբ:

## ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՆԳԼԻԱՑԻ

### ԵՒ ԹՈՒՐԲԻՈՑ ՄԻԶԵՒ

(1878 Յունիս 4 Ն. Տ.)

Նորին Կայսերական Մեծութիւն Սուլթանը և Նորին Մեծութիւն Մեծն Բրիտանիայի և Իրլանտիայի Սիացեալ Թագաւորութեան Թագուհին և Հնդկաստանի Կայսրուհին, փոխադարձարար ցանկութիւն ունենալով ընդլայնելու և հաստատելու բարեկամութեան այն կապերը, որոնք բարեբախարար գոյութիւն ունին երկու կայսրութիւններու միջնեւ, որոշեցին կազմել պաշտպանողական դաշնակցութեան դաշնագիր մը, որ նպաստակ ունի ապահովելու ապագային Նորին Մեծութեան Սուլթանին հողերը Ասիայի մէջ:

Նոցին Մեծութիւնները առ այս ընտրեցին և նշանակեցին իրենց հետեւեալ լիազօրները.

Նորին Կայսերական Մեծութիւն Սուլթանը՝ Նորին Գերազանցութիւն Սավիեթ-փաշային, Նորին Կայսերական Մեծութեան արտաքին գործերու նախարարին.

Եւ Նորին Մեծութիւն Մեծ Բրիտանիոյ և Իրլանդիայի Միացեալ Թագաւորութեան Թագուհին և Հնդկաստանի Կայսրուհին՝ Մեծաշուշ Առևտէն Հէնրի Լէյըրդին, Նորին Մեծութեան արտաքարգ և լիազօր դեսպանին Բ. Դրան մօտ.

Որոնք փոխանակելէ վերջ իրենց լիազօրութիւնները պատշաճորէն և ըստ օրինի՝ ընդունած են հետեւեալ յօդուածները.

80Դ. 1.— Եթէ Ռուսաստանը, իր ձեռքը պահելով Պաթումը, Արտահանը, Կարող կամ առոնցմէ մէկը, այսուհետեւ որեւէ առեն փորձ ընէ տիրելու Ասիոյ մէջ Ն. Վ. Սուլթանի ունեցած երկիրներէն որեւէ մէկ մասին, որոնք խազաղութեան վերջնական դաշնագրով պիտի որոշուին, այն ժամանակ Անդլիան կը պարտաւորուի միանալ ն. Վ. Սուլթանի հետ, զէնքի ուժով այդ երկիրները պաշտպանելու համար:

Ի փոխարինութիւն՝ Ն. Վ. Սուլթանը կը խոստանայ Անդլիային՝ մտցնել անհրաժեշտ բարենորոգումները, որոնք յետոյ մանրամասնաբար, պիտի որոշուին երկու պետութիւններու միջեւ և որոնք նպատակ ունին թ. Դրան քրիստոնեայ եւ այլ հպատակներու բարեւոք վարչութիւնը եւ պաշտպանութիւնը խնդրոյ առարկայ երկիրներուն մէջ, եւ որպէսզի Անդլիան իր պարտականութիւնը կատարելու համար հարկաւոր եղած միջոցներն ապահովէ, Ն. Վ. Սուլթանը հաւանութիւն կուտայ նոյնպէս, որ Կիպրոս կզզին գրաւուի եւ կառավարուի Անդլիոյ կողմէն:

80Դ. 2.— Ներկայ դաշնագիրը պիտի վաւերացուի եւ վաւերացուած օրինակներու փոխանակութիւնը տեղի պիտի ունենայ ամսուան մը ընթացքին ու եթէ հնար է՝ նաեւ աւելի կանուխի: Ի հոստատութիւն որու երկու կողմերու լիազօրները ստորագրեցին այս դաշնագիրը եւ իրենց կնիքները դրին:

Ստորգր. ԱԱՎՖԵԹ

Ա. Հ. ԷՅՑԼՐԴ

## ՔԱՂՈՒԱԾՆԵՐ ԲԵՐԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

Արժ. No 12

Նիստ Ցուլիսի 4 (Ն. Տ.) 1878

Նորդ Սօլսբիրի 1) այն ժամանակ առաջարկում է զրադուել Ամս Ստեֆանօի դաշնագրութեան 16րդ յօդուածով, որ վերաբերում է Հայաստանին: Նորին գերազանցութիւնը պատրաստէր ընդունելու այդ յօդուածի վերջին երեք տողերը, որոնք վերաբերում են հայերին տրուելիք բարենորոգումներին, եթէ Վեհաժողովն ընդունէր ջնջել այդ յօդուածի առաջին երեք տողերը,

1) Անգլիայ լիազօր

որանց նայած, կարծես, ոռւսական զօրքի հեռանալը կախուած է այս բարենորոգումները Բ. Դրան ձեռքով մտցնելուց: Եթէ ոչ լորդ Սօլոբիւրին մի ուրիշ նիստում պիտի առաջարկէ յատկապէս հայերի համար պատրաստուած մի յօդուած:

Կոմս Շովալով 1) առանց պնդելու, որ այս հարցը ենթարկուի վիճաբանութեան, որի համար ինքը բոլորովին պատրաստ չէ այսօր, վախ է յայտնում սակայն, որ ոռւսական զօրքերի հեռանալը, եթէ տեղի ունենայ նախ քան խոստացուած բարենորոգումների ներմուծումը, կարող է լուրջ անկարգութիւնների ազդանշան դառնալ, և խնդրում է բոլոր դիտողութիւնները յետաձգել մինչեւ այն վայրկեանը, ուր Վեհաժողովը լրիւ կերպով կը զբաղուի Հայաստանի հարցով:

### Արձ. № 14

Նիստ 5 Յուլիսի (Ն. Տ.) 1878

Վեհաժողովն անցնում է 16րդ յօդուածին, որ վերաբերում է հայերին, և որի մասին հարց եղաւ անցեալ նիստերից մէկում:

Այս առարկայի մասին լորդ Սօլոբիւրի մի առաջարկ բերեց, որ բաժանուեց բոլոր լիազօրներին: Նորին գերազանցութիւնը պահանջում է 16րդ յօդուածի առաջին տողերի ջնջումը մինչեւ «pays» (երկիր) բառը և ցանկանում է աւելացնել հետեւեալ նախադասութիւնը.

«Նա 2) բացի դրանից համաձայնութիւն կը կայացնէ վեց ուրիշ ստորագրող պետութիւնների հետ այս պարտաւորութեան նըշանակութեան և նրա գործադրութեան համար անհրաժեշտ միջոցների մասին»:

Նորին գերազանցութիւնը յարում է, թէ հայոց շաները պէտք է որ պաշտպանուեն, և իր առաջարկութեան նպատակն է յոյսեր տալ նրանց թէ անմիջական բարեգումների կատարման և թէ միանգամայն այս բարեգումների ընդարձակման մասին ապագայում:

Կարաթէողորի փաշամ 3) ընդունում է, որ վերջին պատերազմի ժամանակ ըմբռատ ցեղերը լուրջ անկարգութիւններ առաջ բերին, բայց Բ. Դուռը, երբ տեղեկութիւններ առաւ, իսկոյն միջոցների դիմեց այդ անկարգութիւններին վերջ տալու համար: Լորդ Սօլոբիւրիի առաջարկութիւնը թւում է թէ նկատի ունի ապագայում ձեռք առնուելիք նոր միջոցներ: Կարաթէողորի փա-

1) Մուսիս լիազօր:— 2) Բ. Դուռը

3) Թիւրքական լիազօր

շան կը ցանկար, որ ի նկատի առնուէին այն կարգադրութիւնները, որ Բ. Դուռն արդէն սկսել է, եւ որ յօդուածին աւելացուէին հետեւեալ խօսքերը. «Բ. Դուռը պիտի հազորդէ վեց պետութիւններին արդիւնքն այն միջոցների, որոնք արդէն ձեռք են առնուած այս ուղղութեամբ»։ Այս յաւելումը թէ գոհացում պիտի տար Օսմանեան կառավարութեան և թէ պիտի լրացնէր անգլիական լիազօրների ներկայացրած բանաձեւի իմաստը։

Կոմս Շուվալովը գերազատում է լորդ Սօլսբիւրիի խմբագրութիւնը։ Եթէ Բ. Դուռը միջոցներ է ընդունել եւ նրանց գործադրութեան մէջ չէ դրել, անօգուտ է յիշատակել դրանց։

Նախազարդ 1) նկատել է տալիս թէ գուցէ գժուար լինի զըսպողական միջոցներ գործ գնել անկախ ցեղերի դէմ, և նորին պայծառափայլութիւնը կատած է յայտնում Սօլսբիւրիի առաջարկած յօդուածի գործնական ոյժի մասին։

Կարաթէողորի փաշամ պնդում է իր առաջարկած յուևլման վրայ։ Լորդ Սօլսբիւրին խնդրում է յետաձգել վիճաբանութիւնը, որպէսզի ինքը ժամանակ ունենայ մի քանի փոփոխութիւններ մտցնել նախնական բնագրի մէջ։

Հարցը յետաձգւում է մի մերձաւոր նիստի։

### Արժ. № 15

Նիստ 8 Յուլիսի (Ն. 8.) 1878

Զեռնամուխ լինելով օրակարգի հետեւեալ կէտին, նախագահ նը նկատում է, որ լորդ Սօլսբիւրին յանձն էր առել ներկայացնել վեհաժողովին օսմանեան լիազօրների հետ կայացնելիք համաձայնութեան արդիւնքը հայերին վերաբերեալ 16րդ յօդուածի խըմբագրութեան մասին։

Լորդ Սօլսբիւրին կարդում է խմբագրութիւնը, որ կայացած է Մեծն Բրիտանիայի և Թիւրքիայի լիազօրների համաձայնութեամբ։

1) Խելան Բիսմարկ

## ՊԵՐԼԻՆԻ ԳԱԼՈՎԱԿԻՑ

(1878 ՅՈՒՂԻՄ 1/13)

Լիազօրներ Ռուսաստանի կողմէ՝ Կորչակով, Շուվալով և Ռեբրի, Գերմանիոյ՝ Պիսմարք, Գիւլով, Հոենլոհէ, Աւտրենեռութգարիոյ՝ Անդրաշի, Կարոլի և Հայմերլէ, Ֆրանցայի՝ Վադղինկառն, Սէնվալիէ եւ Դեպրէ, Մեծ Բրիտանիոյ՝ Պիկոնոֆիլտ, Սալզպրի եւ Ռոսսէլ, Խտալիոյ՝ Կորտի եւ Լոնէյ, Թուրքիոյ՝ Գարաթէոդորի փաշա, Մուհամմէտ Ալի փաշա եւ Սաատուլլահ պէյ:

(80Դ. 1—57.— Կը վերաբերին Պուլկարիային, Արեւելեան Ռումելիին, Պոսնահէրսէքին, Գորատաղին, Սերպիային, Ռումանիային եւայլն):

80Դ. 58.— Բ. Դուռը Ռուսաստանի կառավարութեան կը զիջի Ասիոյ մէջ՝ Արտահանի, Կարսի և Պաթումի հողամասերը, Վերջինի նաւահանգիստով, այլ եւ այն բոլոր հողամասերը, որ կը տարածուին ռուս-տաճկական նախկին տահմանի եւ հետեւեալ տահմանագծային հողաշերտի միջեւ (Ճորժի-Բարդուս-Արաքս գիծ):

80Դ. 59.— Ն. Մեծ. Ռուսաստանի Կայորը կը յայտարարէ, թէ իր մատգրութիւնը՝ Պաթումը դարձնել ազատ նաւահանգիստ՝ ըստ նախկինին առեւտրական է:

80Դ. 60.— Ալաշկերտի հովիտը եւ Պայազիտ քաղաքը, որ Սան Սթեֆանոյի դաշնագրի 19րդ յօդուածով Ռուսաստանին զիջուած են, կը վերադարձուին Տաճկատանին:

80Դ. 61.— Բ. Դուռը կը պարաւորուի առանց աւելորդ յապաղման իրականացնել այն բարենորոգումները, զորս տեղական պէտքերը կը պահանջեն հայոց բնակած գաւառներուն մէջ, և անոնց ապահովութիւնը երաշխաւորել չէրքէզներու եւ քիւրտերու դէմ: Այս նպատակով ձեռք առնուած միջոցները պարենրաբար պէտք է ծանուցանէ տէրութեանց, որոնք անոնց գործադրութեան պէտք է հսկեն:

80Դ. 62.— Քանի որ Բ. Դուռը հաստատ մտադրութիւն յայտնած է պաշտպանելու կրօնական ազատութիւնը ամենալայն իմաստով, ուստի եւ դաշնադիր կողմերը այդ կամաւոր յայտարարութիւնը կ'առնեն ի տեղեկութիւն:

Օսմ. Կայսրութեան ոչ մէկ մասին մէջ կարելի չէ դաւանական տարբերութիւնը առիթ տայ, որ որեւէ մէկը զրկուի իրաւունք ունենալէ, եւ կամ չնանցուի անոր այդ իրաւունքը բոլոր այն բաներուն մէջ, որ կը վերաբերին քաղաքացիական ու քաղաքական իրաւունքներէն օգտուելուն, հանրային պաշտօններ:

ընդունելուն, պաշտօնական զբաղումներուն եւ վարձատրութեան եւ կամ այլեւայլ ազատ զբաղումներ եւ արհեսաներ ունենալուն...

807. 63.— 1856 Մարտ 30ի Փարիզի դաշինքը և 1871 Մարտ 13ի դաշինքը կը պահեն իրենց ոյժը բոլոր այն որոշումներու սահմաններուն մէջ, որ չեն վերացուած եւ կամ չեն փոխաւած վերոյիշեալ յօդուածներով...

ԱՏԵՆԱԼԽՕՍՈՒԹԻՒՆ. Ֆ. Ֆ. ՆԵՐՍԻԾԻ Ռ. ԱՐՔԵՊԻՄԿՈՊՈՍԻ  
ՊԱՏՐԻԱՐքի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԾՈՅ ՅԱԶԳԱՅՑԻՆ ԺՈՂՈՎԻ  
ՀԱՅՈՅ Ի 21 ՅՈՒԼԻՍԻ 1878\*)

Տեա՛րք Երեսփոխանք.

Ամիս մ'առաջ սոյն այս պատկառելի ժողովին մէջ պատասխանելով հարցման մը, զոր ազգասէր ոմանք երեսփոխանք կ'ուղղէին ինձ ազգային խնդրոյն նկատմամբ, եւրոպական տէրութեանց քով մեր ըրած ջանքերը և գտած համակրական ընդունելութիւնը զինի յառաջ բերելու, կ'ըսէի ձեզի. «Ես չեմ միայն աշխատող, այլ իմ է բոլոր պատասխանատուութիւն»:

Դեռ ժամը չը հնչեց՝ ամբողջ այս պատասխանատուութեանցի կրկին է նա. մին այսօր Հայոց այս մեծ ժողովին առջեւ, և միւսը ազգին առջեւ, յանցեալն, ի ներկայն և յապագայն, և պատմութեան առջեւ:

Այս', ես այս պատասխանատուութիւնը շատ աւելի ծանր ըզգացի քան զոր կրնաք երեւակայել, և զզգացի զայն միայն ձեր առջեւ՝ որ այսօրուան ազգը կը ներկայացնէք, այլ և զգացի՝ զայն մեր Նախնեաց հոգիներուն ու յիշատակին առջեւ՝ որ կանգնեցին և որ պահեցին զհայ ազգն ու զհայաստան, և զգացի զայն այն անհամար Հայ սերունդներուն առջեւ՝ որք պիտի յաջորդեն մեր սերունդին: Եթէ երկրորդն այս պատասխանատուութեանց շատ աւելի ծանր է ու ահեղ քան զառաջինը, ներեցէ՛ք ըսել հիմակուց, ես այդ պատասխանատուութենէն քնաւ չեմ վախնար. զի ամբողջապէ՛ս ունիմ պատասխանել, և խղճմտանքս անդորր է և զըռւարթ: Իսկ աւելի փափուկ է առաջին պատասխանատուութիւնս, այն՝ որ կոչեալ եմ այսօր կատարել ձեր առջեւ. և եթէ իմ բացատրութիւններս գոհ չընեն զձեզ, ուրիշ բան չը՝ մնար ինձ ընել,

\*) Պատօնական նրանք ակուրիւն Պատրիարքանի, նանդերձ ժրանսական քարգանութեամբ. Կ. Պոլիս, 1878:

այլ պատմութեան դատաստանին ապաւինիլ, որուն ենթարկեալ ենք ամենքս ալ, և' ես, և' դուք, և' որք այս շրջապատէս դուրս կը խօսին և կը գրեն:

Եւ զայս ըսելով ո՛չ թէ բնաւ նուազ կ'ուղեմ զգալ ձեր դատելու իրաւունքն ու իշխանութիւնը, այլ զի յանուն ազգային պատկառելի շահուց, պէտք է նախամեծար համարիմ կրել դատապարտութիւն անիրաւ՝ նաեւ ազգիս կողմէն, քան թէ հրապարակել զամենայն: Եւ եթէ ամէն տեսակ հալածանք, դատապարտութիւն, պատիժ և փորձութիւն յանձն չէի առած առաջին օրէն, զգուշացուցանելով զայս այն ամենէն և զիս միայն կէտ նպատակի ընծայելով, եթէ յանձն չէի առած զոհուիլ, ինչո՞ւ ուրեմն ձեռնարկեցին յայս գործ:

### Տեա՛րք երեսփոխանք,

Հայկական խնդիրը, իր արդի ձեւին մէջ ինքնիրմէ չծնաւ, այլ ընդհանուր Արեւելեան խնդիրէն ծագեցաւ: Ահաւասիկ ինչպէս. Հայոց խնդիր մը կար տասն և աւելի տարիներէ ի վեր. մինչդեռ ո՛չ Հերսէք-Պօսնայի խնդիր կար, ո՛չ Պուլկարաց խնդիր քաղաքական ձեւով: Հայաստանի Հայոց կրած հարստահարութեան խնդիրն էր այն. Ազգին ու Տէրութեան մէջ մնացած էր. և ազգը անընդհատ տասը տարի, իր յանձնաժողովներովը, իր Քաղաքական ժողովներովը, իր Երեսփոխանական ժողովներովը, իր Պատրիարքներովը, այս հարստահարութեանց բարձումը կը հայցէր Բարձրագոյն Դրսէն: Ահա՛ այս էր միայն Հայոց խնդիրը: Եկաւ Հերսէք-Պօսնայի խնդիրը և ապա Պուլկարիոյ խնդիրը:

Այս երկու խնդիրներուն մէջ խառնուած էր հարստահարութեան խնդրոյն հետ ազգային ինքնօրինութեան խնդիրն ալ: Այս գաւառները տպատամբութեան դրօշ պարզեցին իրենց օրինաւոր Տիրոջը դէմ: Արիւնահեղութիւնը Եւրոպայի միջամտութիւնը հըրաւիրեց, և այս մեծ կայսրութեան մը դրացի ուրիշ մեծ կայսրութիւն մը յանուն քրիստոնէութեան ամենէն աւելի ձայն բարձրացուց: Տէրութիւնք ի ժողով գումարեցան ի Պոլիս: Ի՞նչ ըրաւ Հայոց ազգը. օրինաւորութենէն գուրս չելաւ. Հայերը գոհ էին, որ Օսմանիան Տէրութեան ներքեւ էին: այլ իրենց վիճակէն դառպէս զժգոհ էին և որովհետեւ ընդհանուր քրիստոնէից վիճակը բարւոքելու խօսքեր կ'ըլլային, Հայերն ալ ընդհանուր բարեկարգութենէն սպասեցին իրենց վիճակին բարւոքումը:

Զեր Պատրիարքը, գիտէք արդէն, Տեարք երեսփոխանք, պարագ չկեցաւ. աշխատեցաւ Բ. Դրան քով, աշխատեցաւ գեսպանաց քով: Այլ գեսպանաժողովը փոխանակ ընդհանուր վիճակին

բարւոքումը նկատողութեան առնելու, նկատողութեան առաւ միայն Հէրսէ-Գօսնայի և Պուլկարաց խնդիրները։ Ասի անիրաւութիւն մըն էր մնացեալ քրիստոնեայ ժողովրդոց, և ներեցէք ըսել, թերեւս իմ սահմանէս քիչ մը դուրս ելլելով, օսմանեան կայսրութեան ալ քայլայումը կը պատրաստէր՝ ապստամբութիւնը քաջալերելով։

Օսմանեան կայսրութիւնը Դեսպանաժողովին այս որոշումը չընդունեց. եւ մեք Հայքս պատճառ չունէինք որ դժգոհէինք, առանելով Բ. Դուռը, որ կը մերժէր բացառիկ ու մասնաւոր շընորհումներ ու բարեկարգութիւնք, որոց արդիւնքը պիտի ըլլար մասնաւանդ աւելի դառնացում մեր վիճակին. զի տուրքերն աւելի մեր վրայ պիտի ծանրանային, ինչպէս նաեւ այն տարերքն՝ որոնցմով կը բաղկանայ յուրին այս երկրին կառավարութեան մէջ։ Այլ մնացոյն չարիք մը ու աղէտք փրթաւ ընդհանուր երկրին վրայ. պատերազմը։ Օսմանեան կայսրութիւնը այս մնծ պատերազմէն առաջ իր զօրութիւնը գործածած էր Հէրսէ-Գօսնայի և Պուլկարիոյ ապստամբութեանց դէմ եւ կանանաւոր պատերազմ մզելով երկու իշխանութեանց հետ՝ Գարատաղի ու Սերպիոյ՝ որոց օգնութեան կը ուղանար ինչ որ պաշտօնական կերպարանք չունենարով Սլավ էր, ի լրութիւն դատապարտած էր անոնց զէնքերը։ Հուսկ ապա Պուլկարիոյ արգաւանդ դաշտերը եւ, աւա՛ղ, մեր այնքան ազգայնոց արեամբն ու քրտինքովն ողողեալ մեր Հայուստանի օրհնեալ դաշտերը անիծակուռ արհեստին քանդմանցն ու արհաւրաց տեսարան եղան։ Օսմանեան ազգը իր ցեղին յատուկ բնալդովն ոգեւորած՝ պահ մը ետ մզեց ահազին թշնամին և յապուշ կրթեց աշխարհ իր արիական դիմադրութեամբ ու վերջապէս տեղի տուաւ աւելի մնծ զօրութեան առջեւ, եւ Ռուսիոյ յաղթական բանակները մէկ կողմէն մինչեւ Հայաստանի մայրաքաղաքն եկան, եւ միւս կողմէն մինչեւ բոլոր Թուրքիոյ մայրաքաղաքն ի Պոլիս։ Ժամը հնչեց խաղաղութեան։ Երկու աէւրութեանց բանակները միասու Քըզանլըքի մէջ եւ ընդհանուր պայմաններն կոնցան յԱղթիանուպոլիս։ Անմիջապէս պիտի սկսէր դաշնագրութեան բանակցութիւնը։

Ոչ ոք կարող է բուռն զօրութեան դէմ, մանաւանդ երբ բարոյական զօրութիւն միայն ունի. եւ ո՛վ ալ ըլլայ չերնար փոխել եղելութեանց ընթացքը։ Մեծ խելք եւ մեծ հեռաւեսութիւն պէտք չէր տեսնելու համար թէ երկրին վիճակը կը փոխուէր բոլորովին, եւ անոր հետ նաեւ անձնիւր քրիստոնեայ ժողովուրդի գոյութեան պայմաններն ալ կը փոխուէին։ Մէկ խօսքով վասնգն ակներեւ էր ինձի համար եւ ամենուն համար, որ Հայոց Ազգը պի-

աի կրնար անհետանալ իբր ինքնուրոյն ժողովուրդ, եւ եթէ իր գոյութիւնը չամրապնդէր, պիտի ոչնչանար: — Հարստանարութեան խնդրոյն կ'աւելնար մնծ քան զայն խնդիր, Ազգին գոյութեան ու չգոյութեան խնդիրը:

Այլ ընդհանուր պայմանաց մէջ Հայոց Ազգին անունն անգամ չկար, եւ Դաշնագրութեան վիճարանութիւնը այն պայմանաց սահմանին մէջ միայն կրնար ըլլալ: Գրեթէ յուստանատելու էր. և ես չգիտեմ թէ ի՞նչպէս չյուսահատեցանք: Անկարելի է նկարագըրել ազգին մորմոքը՝ զոր, թողէք ըսեմ, զգացի ի սիրտ եւ ի ըռովանդակ անձն իմ. միանգամայն զգացի ահեղն այն պատասխանատուութիւն՝ որ այն հանդիթաւոր ժամուն կը ծանրանար իմ վրայ. զի Ազգն իր երեսփոխանական ժողովովը Ազգին խնձի էր յանձնած մասնաւորապէս: Յաջողիլ անկարելի էր սովորական միջոցներով, ոչ ալ սպասելը ներելի էր: Կրնայի ի ժողով կաչել զձեզ, եւ այն ատեն բան մը չընելով ալ՝ ձեր առջեւ պատասխանատուութիւնէ ազատիլ, կրնայի գոնէ Քաղաքական ժողովով գործել: Պէտք էր որ այնպիսի պարագայի մէջ՝ նայէի միայն անձնական պատասխանատուութեանս ու ձեր առջեւ անպարտ ելլելով՝ խղճիտ առջեւ պարտաւոր մնայի:

Տես' րք երեսփոխանք, անշուշտ անհետացած չէ ձեր յիշողութենէն այն օրերուն յիշտատակը: Օսմանեան ազգը՝ որ առատապէս հեղած էր իր արիւնն ի դաշտ պատերազմաց, այնքան զոհողութիւններէ ետքը իր պարտութիւնը տեսնելով, եւ այսքան չարեաց սկզբանապատճառ քրիստոնէութեան անունը միշտ հիշելով իր ականջին, բնական էր որ արտաքոյ կարգի գրգռութիւն մը ըզգար: Աւելի քան երբեք՝ պէտք էր խոհեմութեամբ ու շրջանացնեցութեամբ գործել. այլ նաեւ ուժով եւ ազդու կերպով գործել: Չեր Պատրիարքը մտածեց, խորհրդակցեցաւ: Իր շուրջն ունէր բոլոր եպիսկոպոսական դասը՝ պատրիարք գործելու իրեն հետանուն Ազգին եւ յանուն Ազգին զոհուելու, եթէ պէտք ըլլար: Միացաւ իր սրբազն եղբարց հետ՝ եւ որոնք որդէն իրենց կոչման օրն առաջի Առտուծոյ երդուեալ էին, նորին երդուան նուրիրել զանձինս Ազգին:

Օսմանեան լիազօր դեսպանք դեռ չէին ուղեւորած յԱզրիանուպուիս, ես ու իմ սրբազն եղբարյակիցներս գործել սկսանք: Ազգին յայտնի էր այն ատեն ինչ որ ուղեցինք. այն է Հայոց յիշտատակութիւնը Դաշնագրութեան մէջ. եւ յայտնի է այսօր՝ թէ այս յիշտատակութիւնն եղաւ մասնաւոր յօդուածով մը: Արդեօք ձիշդ մեր ուղածին պէս եղաւ յիշտատակութիւնը: Ո՛չ. այլ քաղաքականութեան մէջ՝ «Երբ չես կրնար ընել ինչ որ կ'ուղես, պէտք է ընես ինչ որ կրնաս»:

Աւասիկ Այ-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16րդ յօդուածը.

«807. 16. Նկատելով որ ոռւսական զօրաց Հայաստանի մէջ գրաւած բայց Թուրքիոյ վերադարձուելիք տեղերէն մեկ-անիլը՝ կրնայ կոիւներու և երկու տէրութեանց բարեկամական այարաբերութիւններուն վնաս բերող կնճիռներու ծնունդ տալ. Շիուրը պարտաւորութիւն յանձն կ'առնու. Հայոց բնակած գաւառներուն մէջ տեղական պիտոյից պահնանշած բարւոքումներն ու բարենորոգումներն առանց այլևս յապաղելու գործադրել և «Քիւրտերուն ու չէրքէզներուն դէմ անոնց ապահովութիւնն եւ ռաշխաւորել»:

Այս յօդուածին ուժովը քիւրտերուն ու չէրքէզներուն հարատանարութեանց դէմ ապահովեալ էին Հայք. իրենց տասը տարի է ի վեր արձակած աղաղակը վերջապէս արձագանդ կը դանէր. ու մեր յանուն Ազգին ներկայացուցած խնդրոյն մէկ մասը կը լուծուէր ըստ սկզբան և համազդային իրաւանց կորդին մէջ կը մտնէր: Այլ մեր Ազգային խնդիրը Արեւելեան ընդհանուր խընդրոյն հետ նոր կերպարանք ու նշանակութիւն առած էր:

Այս երկիրը մինչև այսօր կառավարուեցաւ տաճիկ պաշտօնարաց ձեռքով, և այսօր հստարակ եղած ճշմարտութիւն մընէ պաշտօնատարաց յոռութիւնը, այնպէս զի նոյնիսկ Բ. Դուռը և երկրին վեհապետը քանից հոչակեցին զայն: Արդ՝ ճշմարիտ չէ ըսել մասնաւորապէս Հայաստանի համար՝ թէ Հայ Ժողովրդեան պատուհասը քիւրտերին են միայն ու չէրքէզները, այլ պատուհաս մըն ալ անարժան պաշտօնատարաներին են: Այս պաշտօնատարաց մէջ, Հայաստանի մէկ ծայրէն միւս ծայրը, գրեթէ և ո'չ մէկ հայ պաշտօնատար մը կայ:

Պատերազմէն առաջ մեր Վեհափառ ինքնակալը, այս մեծատարած կայսրութեան միանեծան Տէր, սահմանադրութեամբ և հաւասարութեան սկզբունքով փորձեց լուծել Արեւելեան խնդիրը, կը բռնքի խորութիւնը վերցունելով քաղաքական ու վարչական խնդիրներու մէջ, ու Տէրութեան պաշտօնները հաւասարապէս բաշխելով իր ամէն կարդի հաստակաց, և անոնց մէջ մէկ հատիկ խորութիւն մը ընդունելով՝ այն որ իւրաքանչիւրին կարողութիւնէն ու անձնական արժանիքէն կը ծագի: Հայոց Ազգը ո'չ գը ժընդակ, ո'չ ըմբոստ գտնուեցաւ այս հայրենուսիրտկան վերջին ջանից. նա մանաւանդ քանի քանի իր զաւակունքը ինքզինքնին նուրիեցին գործին յաջողութեանը. ինչո՞ւ վասն զի տեսան որ փառաւոր գեր մը պահուած էր Հայուն՝ խնդրոյն այդ եղանակ լուծմանը մէջ. վասն զի Հայն իր ինքնուրոյն եկեղեցիովն ու ինքնուրոյն ազգութեամբը, որ չէ խառնուած ո'չ օտար եկեղեցւոյ

մը հետ և ոչ օտար ազգի մը հետ, ամենէն աւելի կրնար անխառն եռանդով աշխատիլ երկրին վերածնութեանը հոմար, և անոր՝ չեմ ըսեր գլխաւոր գործաւորներէն մէկն ըլլալ, այլ կը համարձակիմ ըսել՝ գլխաւոր գործաւորն ըլլալ, համակերպելով նաև՝ Աստուծմէ իրեն մենաշնորհեալ բնական տուրքովը պարագայից բերմանցն ու այլ և այլ ազգաց այլ և այլ բնաւորութեանցն ու բարոյից։

Գեղեցիկ էր այն գործը յոր ձեռնարկեց իր գահակալութեան օրէն մեր այժմու Վեհափառ Խնջնակալը, և ոչ ոք կրնայ մեղագրել զհայս՝ որ յուսացին։ Այլ փորձն ի դերեւ ելաւ. և պատերազմն ու թշնամւոյն յաղթութիւնը եկան նոր ուզգութիւն մը տալ Արեւելեան խնդրոյն և նոր եղանակ մը ներկայացնել լուծման։

Արեւելեան խնդիրն այլեւս ուրիշ կերպով չէր կրնար լուծուիլ, այլ կամ, Աստուծմ մի արացէ, բաժանմամբ, կամ զանազան կարգի ժողովրդոց համար յատուկ ու մասնաւոր դրութեամբ վարչութեան. և այս ըսել է՝ «Որոշել այն դաւանները որոնք մէյմէկ ազգային յիշատակաց կերպուններ են, և որք ի հնումն ազգի մը հայրենիքը կազմելով՝ դեռ այսօր բնակութեան տեղի են մնացած նոյն ազգին անհատներուն գոնէ մեծ մասին, ուր վերջապէս քրիստոնեայք և անոնց վարչութիւնը յանձնել այն ազգէն քրիստոնեայ պաշտօնատարաց՝ անփոփխ և անվթար պահելով վեհ։ Կայսեր վեհապետական իշխանութիւնը. այսպէս՝ Հէրսէք, այսպէս՝ Պօնա, այսպէս՝ Պուլկարիա, այսպէս՝ Յունական գաւառք, այսպէս՝ Հայոստան. և մնացեալ բոլոր գաւառաց մէջ անթերի պահելով վեհ։ Կայսեր պաշտօնատարաներով վարչութիւնը, թէև գտնուին հոն քրիստոնեայք, բայց ուր չեն այն քրիստոնէից ազգութեան օրոքանք, և ուր սակաւաթիւք են սոքա։ Գաւառաց այս կերպ ուրշումը՝ ըստ մնզ՝ բնաւ քաղաքական կերպարանք կամ հետեւանք պիտի չունենար։

Մեր ազգային խնդրոյն այս մասն է ահա որ չէր լուծուած Այ-Սաէֆանոսի Դաշնագրութեան 16րդ յօդուածին մէջ, այլ եւ ոչ բոլորովին բարձի թողի էր եղած. զի ինչ որ ընդհանուր կերպով վարչական բարեկարգութիւն ու բարեռքում տրամադրած էր յօդուածն այն, հոն պիտի երթար յանդէր վերջապէս. զի հոն էր քարեռք վարչութեան խնդրոյն միակ կարելի լուծումը, և այլ ամենայն լուծում անհաստատ ու անիրաւ պիտի ըլլար։ Եւ մենք ազգովին պարտաւոր ենք այն պետական աւագ անձանց, որ գաշնադրութեան այդ յօդուածը ստորագրեցին. և հոս բարեպատենափիթ կը գտնեմ այդ երախտագիտութիւնը յանուն ազգին յայտնելու իրենց, և որոց մին այսօր՝ իր շրջահայեաց, խոհեմ ու ա-

մոքիչ հանճարովը՝ կը վարէ գժուար ու փափուկ պարագայից մէջ այս երկրին ներքին ու արտաքին քաղաքականութիւնը:

Այ-Ստեէֆանոսի Դաշնադրութեան 18րդ յօդուածը երբ ձեռք անցուցինք, նոր ոգի առինք և աւելի եռանդեամբ սկսանք աշխատիլ: Մեր գործը չէր լմցած, այլ սկսած էր: Յայտնի էր որ Այ-Ստեէֆանոսի Դաշնակրութիւնը ինչպէս որ էր՝ այնպէս պիտի չմնար. իր զանազան տրամադրութիւնքը եւրոպական բովէն անցնելով փոփոխութիւններ պիտի կրէին: Մասնաւորապէս 16րդ յօդուածն ալ անպատճառ փոփոխութեան ենթակայ պիտի ըլլար: Ինչ որ եւրոպական քաղաքականութեան շահուց հետ սերտ առընչութիւն ունէր Դանուբի հովտին ապագայ քաղաքական վիճակը, նոյն կերպով և թերեւս աւելի շօշափելի կերպով Եփրատայ հովտին ապագայ քաղաքական վիճակը առընչութիւն ունէր անդպիական շահուց հետ:

Որչափ ալ անշահասէր ըլլար և հայասէր միայն՝ այն զգացումը, որ 16րդ յօդուածին խմբագրութեանն առաջնորդած էր, Անդղիան պիտի տեսնէր այդ յօդուածը Եփրատայ հովտին մէջ նոր քաղաքական վիճակ մը կը պատրաստէ՝ որ կրնայ մասնաւոր կերպով զայն ստորագրող տէրութեանց միոյն քաղաքական շահուց տեսակէտին պատասխանել: Անդղիան պիտի չընդունէր զայս: Կամ յօդուածը վերցունելու պիտի աշխատէր, կամ փոխելու: Դիտմամբ կ'արտասանեմ վերցունել բառը, զի եղան քաղաքագիտաց շըրթունք՝ որ հնչեցին այս բառը, այլ անկարելի էր վերցունել. զի անմարդասիրութիւնն ու խժժմութիւնը անկարելի է Անդղիոյ ազատամիտ ազգին համար: Կը մնար միայն բարեփոխել յօդուածը այն կերպով՝ որ յօդուածը մնայ իրեւ Հայոց համար խմբագըրեալ յօդուած. Հայաստանը բարեկարգի Հայաստանի համար, եւ Հայկական իմնդիրը չէզոքանայ, այսինքն՝ լոկ Հայկական ինդիր ըլլայ:

Բայց մենք ալ մեր կողմէն պէտք էր որ աշխատէինք. պէտք էր մեր մոռցուած անունը յիշեցնէինք՝ երբեմն մեղի հետ ապրող կորսուած հին ու փառաւոր ազգերուն թոռանցը Եւրոպայի մէջ. պէտք էր գիտնար Եւրոպա, որ Հայ ազգը կը զգայ ինքը եւ գիտէ իր իրաւունքը պաշտպանել: Խորէն Սրբազան ուղեւորեցաւ ի Բէթէրսպուրկ, եւ Խրիմեան Սրբազան յԱրեւմուտա Եւրոպիոյ՝ իրեն թարգման ունենալով ազգային երիտասարդութեան փայլերէն մին՝ որ իր նորահաս ու միանգամայն հասուն հանճարովը մեր Հայոց ապագայ գեղեցիկ յոյսերը պատկերացուց Եւրոպիոյ առջեւ, ինչպէս Խրիմեան Սրբազան ալ Հայաստանի փառաց սուգը ու դժբախտութեան մէջ համբերատար ազնուութիւնը

կը ներկայացնէր իր գէմքին վրայ, ինչպէս Խորէն Սրբազն ալ էին յիշատակներով թրթռուն և նոր յոյսերով բարախուն սիրտը Ազգին։ Ասոնք պատգամաւորք էին պաշտօնապէս Ազգին կողմէն։ իսկ ամէն Հայու պարտքն էր գործակցիլ իրենց, և իմ իրաւունքը էր այսպիսի պարագայի մէջ Հայութեան բոլոր զաւակացը դիմել, քանի՛ և ո՛ւր որ պէտք ըլլար։ Որո՛ւն սիրտը Հայու անունով կը թրթռար և որ կարող կը զգար զինքը օգտակար ըլլալու Ազգին, գործակցեցաւ հոս ինձի և հո՛ն ազգային պատգամաւորաց։ Եւ զի ջանքն ընդհանուր եղաւ, ընդհանուր եղաւ նաեւ համակրութիւնը որ ամէն կողմէն սկսաւ ծնիլ ու բազմանալ մեր ազգին համար։ օրադիրք թարգման եղան այս համակրական զգացմանց, պաշտպան կացին մեր դատին գրեթէ առանց բացառութեան ամենուրեք, ժողովրդական ակումբներ կազմեցան և քաղաքական բեմերն իսկ որոտացին մեր Ազգային խնդրոյն վիճաբանութեամբ։ Կրնայինք ըսել թէ Եւրոպիոյ զգացումն ի մեր կողմն էր. զգացում, աւազ, առաջուց գիտէի թէ այս դարուս մէջ շահը միայն կը խօսի և մանաւանդ շահը միայն պիտի խօսի այն ծերացեալ ու գործոց մէջ կարծրացեալ քաղաքագիտաց աւ կումբին մէջ՝ որ պիտի գումարէր ի Պէրլին։ Այլ մենք շահն ալ ի մեր կողմ ձգած էինք։ Քիչ մ'առաջ ըսի արդէն թէ ինչ պէս։

Տէրութեանց Աւագաժողովը գումարուած և արդէն մէկ քառնի նիստ ըրած էր ի Պէրլին։ ամէն կողմէ ամէն տէրութենէ յուս սադրութիւնք ու պաշտօնական խոստումներ ընդունած էի. յայտարարութիւններ՝ թէ ի նչ որ միւս քրիստոնեայ ժողովրդոց պիտի տրուի, պիտի տրուի նաեւ Հայոց։ Ճայն չունէին հայերը և չին կրնար ունենալ Աւագաժողովին մէջ, այլ — մինչեւ այս աստիճան էին մեզի տրուած յոյսերը — մեծ և ազնուախոն ազգի մը, Գաղղիոյ արտաքին գործոց պաշտօնեայն և առաջին լիազօր զեսպանը յանձն առած էր որ ինք ներկայացուցիչ ու փառտարան կանգնի մեր դատին՝ Աւագաժողովին մէջ, նա՛ որ և կատարեալ հաւանութեամբ ընդունած էր մեր խնդրոյն ձեւը, հոգին և գործնական եղանակը։ ինչպէս որ առաջարկած էինք մեր պաշտօնական գրութիւններով։

Վերջապէս՝ աւագագոյնն այն աւագաց և ճարտարագոյնն ի քաղաքագիտաց Նախագահն իսկ Աւագաժողովին, որ և մասնաւոր ուշադրութեամբ քննած էր մեր խնդիրն ու մեր գրերն ամենայն՝ և մասնաւոր հոգատարութիւն յայտնած առաջին օրէն մեր դատին համար, պաշտօնական կերպով ներկայացուց և օրակարգն անցուց մեծ ժողովին՝ Կ. Պոլոսյ Հայոց Պատրիարքին նամակը առ

Դոյն ինքն Նախագահն, Հայ պտագամաւորաց խնդրագիրը, Հայաստանի վարչութեան համար ծրագրեալ կանոնագիրը և Հայաստանի վրայ վիճակագրական տեսութիւն մը:

Այսպէս ահա ներելի էր մեզ յուսալ թէ ինդիրն ի հիմանց պիտի քննուեր ու հիմնական պիտի ընդունէր լուծում: Այլ ճիշտ այս միջոցին երեւան ելաւ գաղտնի դաշնադրութիւնը ընդ մէջ Թուրքիոյ և Անգլիոյ՝ Ասիրիա նկատմամբ:

Տեարք երեսփոխանք, ինձի չի պատկանիր քաղաքական տեսութեանց մէջ մտնելով ըսել թէ ո՛րչափ յանցաւոր կրնան ըլլալ Հայերը որ չնախատեսեցին զայդ նոր քաղաքականութիւնը՝ զոր և ոչ մէկ տէրութիւն Եւրոպայի մէջ նախատեսած էր, և որուն մէջ յայտնի չէ տակաւեին, երեւակայութիւնն արդեօք կամ թէ հեռատես քաղաքագիտութիւնը տեսլի՞ մեծ դեր խաղացած է: Այլ այդ դաշնադրութիւնը՝ որ եթէ գործադրելի՝ անուրանալի բարիք մըն է Թուրքիոյ համար և Հայոցս համար ալ, արգելք չեղաւ որ Աւագաժողովն զրաղի Այ-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16-րդ յօդուածովը, բարեփոխէ զայն, չէզոքացնէ ու մէկ տէրութեան երաշխաւորութեան ու հոկողութեանը փոխանակի բոլոր մեծ տէրութեանց երաշխաւորութիւնն ու հոկողութիւնը զնէ, մինչդեռ միւս կողմէն ալ թուրք-անգլիական դաշնադրութեամբ՝ Անգլիոյ մասնաւոր պաշտպանութիւնն ապահովեալ էր Հայոց համար. այլ արգելք եղաւ որ Հայ ազգին խնդիրն ամբողջապէս նկատողութեան առնուի:

Որ և է անկողմնակալ մտածութեան համար ակներեւ է, որ եթէ թուրք-անգլիական դաշնադրութիւնը Ասիրիա քրիստոնեայ ժողովրդոց համար բարեկարգութեան ծրագիրը Անգլիոյ ու Թուրքիոյ կառավարութեանց համաձայնութեամբ որոշուիլ տրամադրութ չըլլար, տէրութիւնք իրենք զայդ ծրագիրը պիտի որոշէին:

Աւասիկ Պէրլինի Դաշնադրութեան 61-րդ յօդուածը.

Բարձրագոյն Դուռը կը խոստանայ, առանց այլ եւս յապահ զելու, գործադրել այն բարեռքումներն ու բարենորոգումները, « զորս տեղական պէտքերը կը պահանջեն Հայոց բնակած գաւառներուն մէջ, և անոնց ապահովութիւնն երաշխաւորել Զէրքէզաց ու Քրդաց դէմ: Այս նպատակաւ ձեռք առած միջոցները պարզ բերաբար պիտի ծանուցանէ տէրութեանց, որք անոնց գործադրութեանը պիտի հսկեն»:

Տեարք երեսփոխանք, եթէ այս յօդուածը ցաւալի բան մուսի, այն է որ մեր խնդրոյն լուծումը ըստ մասին կը յետաձգէ. չկործաներ ազգին յոյսերը, այլ եւ չպատկեր նոյն հետայն: Եւ ո՞ւ

աղդ կրցած է յանկարծակի կերպով իր բազմանացն ի կատար հասնիլ . գժբախռութիւնն է միայն և մահ, որ յան կործակի կրնան դալ անձի մը և ազգի մը վրայ. կեանքն ու բարեկեցութիւնը յամըը կը ձեւանան: Եւ ասոր համար է որ կ'անիբաւեն անոնք «ր կ'ըսեն թէ» «ինչու սկսոնք, եթէ պիտի յաջողէինք», և թէ «յայտնի էր որ պիտի չյաջողէինք». զի օր մը յաջողելու համար այս օրէն սկսելու էր. և զի եթէ ապահով կերպով զիտնայի ար առաջաւց թէ պիտի յաջողիմ բնաւ, դարձեալ պիտի սկսէի, և այն թող գրէր ինձի ազգով դատապարառութիւն:

Բայց ոչ ինքնին ձեռնարկեցի ես յայս գործ. այլ յառաջ քանի և բուռն քան զիմու էր ազգին ընդհանուր փափագը. եւ ևս պատգամ միայն ընդունած էի զայն փափագն յառաջ վարելու: Արդ՝ երկու կարգ առարկութիւնք կան որոց ազգած ցաւը կ'առ և ելնայ յիս իմ ցաւերաւ վրայ. այս առարկութեանց մին է այն թէ վասն զի քիչ ինդրեցինք, քիչ ընդունեցանք, թէ անկատար կերպով թարդման կացինք Ազգին իղձերուն և թէ նոյն իսկ այն կերպով վարուեցանք դիտմամբ և խորհրդով՝ որ անկատար կերպով պատկուին այդ իղձերը: Այս առարկութիւնը ազգայնոց ուժանց կօղմէն է և նոր ապացոյց մը կը հանդիտանայ այն չարեաց՝ որ Ազգին գերութեան վիճակը գործած է, յամառ անվտանութիւնը բնական յատկութիւն մընելով ազգայնոց: Ահ, եթէ այդ խիզախ վճիռն արձակողը գիտնար, թէ անոնք որ աշխատեցան վեց ամիսներէ ի վեր, աշխատեցան այնպէս՝ որպէս ոչ երբեք աշխատած էին իրենց կեանքին մէջ, ընծայելով, ազգին համար զամենայն որ սւնէին, որն իր հարստութիւն, որն իր տաղմանդ, որն իր ազգեցութիւն, և ամէնքն իրենց աշխատութիւն. եթէ գիտնա՞ր թէ ինչպէս արհամարենցին գժարութիւնք ու վտանգ. եթէ գիտնար թէ լաւ եւս համարեցան զոհել իրենց շահն ու անձը, քանի թէ նշանակե՛ց մը զոհել ազգային ծրագրէն. եթէ գիտնա՞ր թէ ինչ սուրբ հայրենասիրութեամբ վառուած էին առանց որ եւ է փառքի կամ համբաւոյ ակնկալութեան ո՛չ այժմ, ո՛չ առ յապայն, եթէ գիտնար ինչ որ ես գիտեմ, խզմատանքին մէջ պիտի դողար այդ դատապարառութիւնն արտասանելով:

Միւս առարկութիւնը օտարէ՞ն կուգայ մտնաւանդ, զի չկայ Հայ մը՝ որ զայդ առարկութիւնը կարենայ ընել. այն է թէ՝ ինչ որ ձեր Պատրիարքը ազգին խնդիրը կոչեց, այն իր հսարած խընդիրն էր, և ազգը չունէր մասնակցութիւն: Այդ օտարը չէ՝ լած Հայոց ազգին անվերջանալի աղաղակը այնքան տարիներէ ի վեր, և չէ լած սոյն այս Երեսիոխանական ժողովին յանուն Ազգին ինչ յանձնած պաշտօնը՝ զոր և կրկնեց ասկէ գիչ ժամանակ առաջ:

Եւ արդ՝ ահա յայտնեցի ձեզի թէ ի՞նչ ձեւով և ի՞նչ բառերով ներկայացուցի Հայոց խնդիրն Եւրոպայի, և զոր կ'ամփոփեմ հոս սապէս. Հայոց վարչութիւն Հայաստանի մէջ առանց քաղաքական փառասիրութեան, զոր երբեք չենք ունեցած և չենք կընար ունենալ, մեր Վեհապատ Սուլթանին հոգանաւորութեանը և վեհապետական իշխանութեանը ներքեւ: Դուք, ազգային երեսփոխաններ, ըսէ՞ք, դուք որ բոլոր ազգին քուէովն ընտրուած՝ կը զգաք ի ձեր սիրո բարտիսել սի՞րան ազգին, ըսէ՞ք, ազգին խնդիրը չէ՞ այն որ ներկայացուցի:

Ըսէ՞ք, պիտի ներէի՞ք ինձ որ լուռ մնայի, ըսէ՞ք, պիտիներէի՞ք որ այնպիսի պարագոյի մէջ ուր Թուրքիոյ քրիստոնեաց ժողովրդոց բաղդը պիտի վճռուէր, ձեր Պատրիարքը անհոգ կենար, ըսէ՞ք, պիտի ներէի՞ք եթէ նոյնիսկ անյօյս և անապաւէն չդիմէի ազգաց ժողովին՝ գէթ անոր համար, որ Եւրոպայ գիտնայ թէ Հայոց ազգ մըն ալ կայ Արեւելքի մէջ: Ըսէ՞ք, պիտի ներէի՞ք դուք և պիտի ներէի՞ն ինձ մեր Նախնաց հոգիք, Հայէն մինչեւ մեր վերջին կետոն, Լուսաւորիչէն մինչեւ ի վերջինն ներսէս՝ ի չարս մեր ազգաչէն և ազգասէր կաթողիկոսաց, ըսէ՞ք, պիտի ներէի՞ն և պիտի ներէի՞ք եթէ խոչ և խութ ուռ ոսն հարկանիւով մինչեւ Եւրոպա հասցունէի Ազգին աղաղակը. Ըսէ՞ք, ըսէ՞ք ձեր հանդիսաւոր քուէովը, ըսէ՞ք ձեր միաձայն քուէովը. զի միաձայն միայն կրնայ ըլլալ քուէն այս պարագայիս մէջ. Ըսէ՞ք, եւ ձեր քուէն թող պատասխանէ այդ անհեթեթ եւ ազգուարմց առարկութեան 1):

Եւ ասկայն ո՞ւր է կորուսոր, ո՞ւր է այնքան աշխատութեանց և ջանից ապարդիւն մնալը, ո՞ւր է անյաջողութիւնը, ո՞ւր է դժբաղդութիւնը, ո՞ւր յուսանատութիւն: Վասն զի՞ առաջին անգամ Հայոց ազգին անունն անցաւ հանդիսաւոր դաշնագրութեանց մէջ՝ այդ է կորուսոր. վասն զի՞ Հայոց ապագային սերմունքը զրուեցան, այդ է մեր ջանից ապարդիւն ելնելը. և վասն զի՞ Եւրոպայի ժողովուրդներն ու տէրութիւնները ճանչցան ու սիրեցին Հայ ազգը, այդ է անյաջողութիւնը. եւ վասն զի՞ այս վայրինիս որ կը խօսիմ ձեզի այս ազգային բնմին վրտյէն, թիրեւ միծ ևս բնմերու վրայէն հարցումներ կ'ուզզին Եւրոպայի կառավարութեանց՝ Հայոց նկատմամբ, այս է մեր լքումն ու յուսանատութիւն:

Տեա՞րք երեսփոխանք, ըսի արդեն թէ մեր խնդիրն անմիջա-

1) Ազգային ժողովի յէտ առնարանուրեանս միաձայնութեամբ մերմեց սոյն աստրականութիւնը:

պէս եւ կատարելապէս չէ' իրականացած, եւ ասոր համար պարաք համարեցայ բողոքել հոս տէրութեանց գեսպանաց քով, և ի Պերլին լիտզօրաց քով։ Բողոքը տկարին իրաւունքն է եւ շատ անդամ յումպէտս կը գործածուի նա. այլ ո'չ այս պարագային մէջ, զի արդիւնքն իսկ աեսնուեցաւ վերջին վայրկենին, յօդուածին խմբագրութեանը մէջ։ Այո՛, մեր խնդիրն ամբողջապէս չէ կատարուած, այլ մեծ է արդէն ինչ որ ստացանք գաշնագրութեան այն յօդուածով։ Եւ մեծ է՝ ոչ ոք կրնայ ուրանալ զայս և ես քան զայլ ոք աւելի նուազ՝ Անգղիոյ մասնաւոր պաշտպանութիւնը։

Մենք չենք յուսացած մեր զօրութեանը վրայ այդ պաշտպանութեան տալու համար այն ուղղութիւնը՝ զոր կրնանք փափաքիլ մեր ազգային խնդրոյն կատարմանը նկատմամբ. այլ իրողութիւնք զօրաւորագոյն են քան զամենայն։ և վճռաբար կը հրամայեն նոքա տէրութեանց քաղաքականութեան։

Անգղիոյ մեծ ազգին քաղաքականութիւնը՝ որուն յայտնի են շահերը, նպատակն ու համակրութիւնն, կրնայ ի սկզբան այնպիսի ձեւ ու ոգի մը զգենուլ՝ որ իր յաւիտենական կղզին մշտն ջենաւորապէս պատող ովկիանոսին պէս ինքն իրեն դէմ մարսն ջելով թէ և չյոդնի, չպարտասի, այլ զի պէտք է յաջողի, հա՛րկ պիտի զգայ վերջապէս նոր ոգի ու նոր ձեւ առնուլ։

Իսկ մենք, Տեսարք երեսփոխանք, մենք յարատեւենք մեր սկսած գործին մէջ։ Այսպիսի գործեր ո'չ մէկ օրուան մէջ, ո'չ մէկ մարդու ձեռքով կրնան կատարուիլ։ Պատրաստուինք մեր ապագային։ Նախ՝ չկենանք հոս, Հայաստանք երթանք. Հայաստան դրկենք ինչ որ ունինք Ազգին մէջ իր բանիրուն, տաղանդաւոր, ազգատէր, ուսումնասէր եկեղեցականներ. Հայաստան երթան մեր դաստիարակներ, ուսուցիչներ, մեր այնաքան վառվուն երիտասարդներ. Հայաստան երթան մեր արուեստագէտներ, վաճառականներ. Հայաստան երթան այնքան դժբախտ պանդուխտներ. ո'չ եւս պիտի ըլլայ հոն ոով, սրածութիւն. ո'չ եւս հարըստահարութիւն. ո'չ եւս կենաց և ընչից և պատուոյ առեւանգութիւն. ո'չ եւս աշխատութեան խափանում։ Ուղիներ պիտի բացուին. Զրանցքներ պիտի շինուին. գործարաններ պիտի կառուցուին. Անգղիոյ գրամատէրք հո՛ն պիտի երթան իրենց գրամը գործածելու. Թող երթան մեր գրամատէրք ալ, ընկերութիւններ կազմեն այս օրուընէ. ընկերութիւններ՝ ամէն քաղաք և գիւղ դպրոցներ հաստատելու համար. Հնդկաստանէն, Հայաստանէն, Անգղիայէն, Թուրքիայէն, Ռուսիայէն, Աւստրիայէն ու մինչեւ Պարսկաստանէն միանան, ձեռք ձեռքի տան բոլոր Հայերը, և այն

ատեն թերեւս ես ու ցաւագար ու անբռւժելի հիւանդութեամբ վարակեալ, ի գերեզման իջած ըլլամ արդէն. այլ տեսնելով այս-քան ազգային միասիրոտ, միահոգի աշխատութեան գեղեցիկ արդիւնքները, տեսնելով պատկուած մեր այսօրուան բոլոր յոյսերը, հոգիս պիտի խայտայ գերեզմանիս մէջէն և պիտի ընդգրկէ մեր սիրելի նախնեաց հոգիները ...

## ՓԱՐԻԶԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ԵՒ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ 1)

(1885 Մարտ 30)

Թուրքիոյ ներքին, ընդհանուր յեզաշրջումը սկսաւ Սուլթան Մահմուտ Բ.ի ձեռքով. բայց մասնաւորապէս քրիստոնեայ հպատակներու նկատմամբ բարենորոգումներու ձեռնարկեց անոր որդին՝ Սուլթան Ապտիւլ Մեծիտը, որ իր սատրազամի, առաջին լուսամիտ թուրք պետական անձի՝ Ռէշիտ փաշչայի յորդորով 1839ին հրատարակեց առաջին Թամզիմաթը (բարենորոգում) հրավարակը՝ Գիւլիսանէի Խաթթը Շէրիֆը։ Թուրքիոյ քրիստոնեայ ժողովուրդներու կեանքին մէջ որոշ բարելաւում մտցուց Բարենորոգումի այս ձեռնարկը։

Գետութիւնները՝ Աւատրիան, Անգլիան և Ֆրանսան, Վիեննայի մէջ բանակցութիւններու սկսան Ռուսաստանի հետ և Փետըրւար 1ին (Ն. Տ.) բրոթոքոլ մը ստորագրեցին, որ իրեւ հիմ պիտի ծառայէր խաղաղութեան դաշնագրին։ Այս բրոթոքոլի չորս պայմաններէն մէկն էր Օռմաննեան Կայսրութեան հպատակներու ապահովութեան հարցը։ Թուրք կառավարութիւնը ամէն կերպ աշխատեցաւ, որ ապագայ դաշնագրին մէջ այս կէտը իրեւ առանձին պայման չդրուի։

Այս բանակցութիւններուն արդիւնք ըլլալով՝ Փարիզի Քոնկրէյն բացման օրը, 1856 Փետրուար 6/18ին, Սուլթանը հրատարակեց նոր Թամզիմաթի Խաթթը Հիւմայունը (բարենորոգումներու արքայական հրովարտակը), որով իր բոլոր հպատակներուն դարձեալ կը շնորհուէր ապահովութիւն կեանքի, պատուի և գոյքի, հաւասարութիւն օրէնքի առջեւ, անխտիր ընդունելութիւն վարչական և զինուորական պաշտօններու մէջ, կրօնի և ուսման ազատութիւն, քանի մը վարչական առհմանափակումներով, դատարաններու մէջ վկայութիւններու հաւասարութիւն և այլ ժողովրդավար բարենորոգումներ։

1) Այս դաշնագիրը կարդալ նախ նաև Սան-Մրժանոյի դաշնագիրը, էջ 9:

**Փարիզի դաշնագրի (1856 Մարտ 30)** Զրդ յօդուածը, յիշելով այդ հրովարտակը՝ կը շեշտէ յատկապէս, որ ան պէտք է իրը հիմ ծառայէ թուրք կառավարութեան և Սուլթանի քրիստոնեայ հպատակներու փոխադարձ յարաբերութիւններու։ Օսմանեան հպատակ հայերու և միւս քրիստոնեաններուն համար այդ թաթղի մաթը մնձ կարեորութիւն ունեցաւ իրեն կռուան, որուն յենելով՝ եւրոպական պետութիւնները ընդհանուր ճնշում ի գործ դրած են Թուրքիայի վրայ, ի նպաստ քրիստոնեայ բնակիչներուն, և այդ է եղած պաշտօնական հիմնաքարը Հայոց Ազգային Սահմանադրութեան և առ հասարակ Պատրիարքարաններու առանձնաշնորհումներուն։

**Փարիզի դաշնագրի Զրդ յօդուածը.**

«Ն. Մեծութիւն Սուլթանը՝ իր հպատակների բարեկեցութեան մասին ունեցած մշտական հոդացողութեամբը՝ յատուիք ֆերման չնորհեց, որով բարւոքում է, առանց ցեղի և կրօնի խըտրութեան, նրանց բոլորի վիճակը, և դրանով նա նուերագործեց իր վեհանձն դիտաւորութիւնները Թուրքիայի քրիստոնեայ ժողովուրդի նկատմամբ։ Միեւնոյն ժամանակ ցանկալով մի նոր ապացոյց ևս տալ իր այս զգացումներին՝ նա հաղորդեց դաշնագիրն ստորագրող պետութիւններին վերոյիշեալ ֆերմանը (հրովարտակ), որը Սուլթանի արքայական կամքի ինքնարութիւն արտայայտութիւնն է։ Գետութիւնները ճանաչում են այս յայտարարութեան կարեւոր նշանակութիւնը։ Ինքն ըստ ինքեան ենթադրւում է, որ այս հանգամանքը բնաւ իրաւունք չէ տալիս յիշեալ պետութիւններին՝ ոչ միատին և ոչ առանձին՝ խառնուել ո՛չ Սուլթանի և իր հպատակների փոխադարձ յարաբերութիւնների և ոչ էլ նրա կայսրութեան ներքին գործերի մէջ։»

Իսկ Թամզիմաթի հրովարտակին մէջ քրիստոնեաններուն վերաբերեալ տրամադրութիւնները հետեւեալներն են։

«Այս բոլոր առանձնաշնորհումներն և կրօնական արտօնութիւնները, որոնք մեր նախնիքններից ի վաղուց անտի չնորհուել են պետութեան մէջ բնակող և իմ պաշտպանութիւնը վայելող բոլոր քրիստոնեայ և այլ ոչ-մահմետական հասարակութիւններին՝ վաւերացուած են մեզանից և պիտի պահպանուին։»

«Իւրաքանչիւր քրիստոնեայ կամ ոչ-մահմետական հասարակութիւն պարտաւորւում է մի որոշ ժամանակի ընթացքում իր միջից ընտրուած յանձնաժողովի միջոցով, Բ. Դրան հսկողութեան ատկ և իմ բարձր բարեհատութեամբ, քննել իր ունեցած առանձնաշնորհումներն և արտօնութիւնները, սահմանել ժամանակի և

Քաղաքակրթութեան պահանջած բարենորոգումներն և հազորդել  
Բ. Դրանչ : (1)

## ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՊԵՄԼԻՆԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Գերլինի գաշնագրութեան կնքումէն վերջ, առաջին անգամ  
Հայկական Հարցը արծարծուեցաւ 1880ին Անգլիոյ նախաձեռնու-  
թեամբ և վեց մեծ պետութիւններու դեսպաններու հաւաքական  
գործակցութեամբ։ Այս առթիւ փոխանակուեցան հետեւեալ վա-  
սերագրերը։

### ԱՊԵՏԻՆ ՓԱՇԱՅԻ 1880 ՅՈՒԼԻՍ 5 ԹՈՒԱԿԱՆԱՒ ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ<sup>\*</sup>)

#### Պ. Դեսպան

Պատիւ ունիմ պատասխանելու Զեր Վաեմութեան Յունիս 11ի  
Ծանուցագրի (note) այն մասին՝ որ Գերլինի Դաշնագրութեան  
61-րդ Յօդուածին պայմաններուն կը վերաբերի. պայմաններ՝ որ  
միեւնոյն Յօդուածին վերջին հատուածին մէջ բացայայտ դրուած են։

Պատերազմին հետեւանք եղող ամէն տեսակ մտազրաղումնե-  
րու և դժուարութեանց հակառակ՝ Օսմանեան կայսերական կա-  
ռավարութիւնն միշտ ի մտի ունեցաւ այս պայմաններու գործա-  
դրութիւնը. և Քիւրտիստանի ամէն մասերուն և ուրիշ վիլայէթ-  
ներու մէջ բազմաթիւ ձեռնհաս պաշտօնատատարներ զրկեց՝ որոնց  
պաշտօնն էր միայն ամենէն աւելի ազդու միջոցներն փնտուել թէ՝  
Հայոց և թէ Նորին կայսերական Վեհափառութեան՝ Սուլթանին՝  
հաւատարիմ միւս հպատակներուն անդորրութիւնը ապահովելու  
և վերջապէս նշանակելու համար միեւնոյն միջոցներու կիրառու-  
թեան եղանակը, անձամբ իսկ գործադրելով ինչ ինչ միջոցներ՝  
իրենց չնորիուած իրաւունքին համեմատ։ Այս Յանձնաժողովներէն  
զատ՝ անծանօթ չէ նաեւ՝ թէ կարճ ժամանակի մը մէջ Օսմանեան  
կառավարութիւնը որոշեց Նիզամիէ ատեաններէն բաժնել գործա-  
դիր իշխանութիւնը, Եւրոպայի մէջ ի գործ դրուածին համա-  
ձայն, թէ՝ կը ջանայ լու կազմակերպութիւն մը տալ անոնց և  
ամեն ուրիշ տուրքի և տասանորդի հաւաքման նոր եղանակ մը

(1) Սարուխան, Հայկական Խնդիրն եւ Ազգ. Սահմանադրութիւնը Թիւրքիայում (1860—1910), Թիւլիս, 1912, էջ 14:

\*) Դիւան Կ. Պոլսի Հայոց Պատրիարքանի

հաստատելու անհրաժեշտ փորձառութիւնն ընել՝ բնակիչներու հանգիստն ու հանդարտութիւնը ապահովելու համար, թէ՝ վերջապէս սկսած է հաստատել տեղ տեղ քաղաքապահ զօրք և ոստիկանութիւն՝ բնիկ և օտար բազմաթիւ մասնաւոր սպաներու պաշտօն տալով ներկայացնել Օրինաց Ծրագիրներ այս երկու Հրահանգներու (Institutions) վրայ, և ի նկատ առնուլ ամէն ինչ՝ որ նպաստաւոր Կրնայ ըլլալ անոնց յաջողութեանը:

Այս քննութիւններէն կը հետեւի՝ թէ ժողովուրդներու նկարագրին և պէտքերուն ամենէն աւելի յարմարող բարեկարգութեանց մէջէն այժմ իսկ իրեւ ամենէն աւելի ստիպողական և արդիւնագործ ընդունուածներն կը կայանան գիւղախմբերու կազմակերպութեան և բաշխումին՝ ինչպէս նաև եղեռնադատ առեաններու հաստատմանը վրայ:

Կարեւոր կը համարիմ ուրիմն քանի մը մանրամասնութեանց մտնել այս երկու կէտերու վերաբերմամբ, որ սահմանուած են երաշխաւորին՝ ապահով և ստոյզ եղանակաւ՝ հասարակաց կարգն ու անգորրութիւնը:

Իւրաքանչիւր գաւառուկ պիտի բաժնուի գիւղախմումբերու որք իրենց կարիքն՝ պիտի պարունակեն մէկմէկու մերձաւոր գիւղերու խումբեր:

Գիւղախմբական ժողովներն պիտի ընտրուին բնակիչներու ձեռամբ, և կառավարութիւնը պիտի անուանէ զործադիր իշխանութեան վերաբերեալ ինչ ինչ իրաւունքներ ընդունած գիւղախմբական վարիչ ժողովականներէն մին։ Այս վարիչներն կախում պիտի ունենան գաւառուկապեաներէ (Sous-Priéfets) և թաղապետական պաշտօններն ալ պիտի կատարեն հաւասարապէս։ Պէտք է որ զիրենք ընտրող բնակիչներու միծամասնութեան կրօնին վերաբերին, և այս պարագայի մէջ իրենց իրը օգնական (adjoint) պիտի ունենան փոքրամասնութեան կրօնը գաւանող անձեր։ Իրենց պաշտօններու գործադրութեան մէջ ժողովրդին քուէովին ընտրուած չորսէն վեց անդամներէ բաղկակած խառն ժողովի մը աջակցութիւնն պիտի ընդունին։ Վերը յիշատակուած վարիչներն ու գիւղախմբական ժողովներն առաջին անգամ միայն պիտի անուանուին գաւառուկապեաներու վարիչ ժողովներէն, և այդ ժողովները պիտի ընարեն զանոնք իւրաքանչիւր տեղերու բնակիչներու մէջէն։

Իւրաքանչիւր վարիչ իւր հրամանին ներքեւ պիտի ունենայ քաղաքապահ զօրք, սրուն թիւը տեղատոյն իրական պէտքերուն համամատութեամբ պիտի կրնայ աւելնալ։ Այդ դինեալ զօրութեան դործը պիտի ըլլայ ապահովել գիւղախմբերին կարգն ու անգորրութիւնը, ձերբակալել չարաքործներն ու սրիկաներն և պաշտպա-

նել բնակիչներն ամէն բռնութեան և կեղեքումներու դէմ։ Յա-  
ղաքապան զօրքերու ամէն մէկ դասակը պիտի կընայ միւս գիւղա-  
խումբերու քաղաքապան զօրքերուն օժանդակութիւնը կամ դոր-  
ծակցութիւնը խնդրել՝ միասին գործելու և աւագակներու ձեր-  
բակալման մէջ յաջողելու համար։

Վերը յիշատակուած գործակալներէն զատ՝ իւրաքանչիւր նա-  
հանգի մէջ պիտի կազմակերպուի՝ մասնաւոր կանոնագրի մը ու-  
ժով՝ նահանգային քաղաքապահութեան մարմին մը, որուն սպա-  
ներն ու զինուորներն պիտի ընտրուին կայսրութեան հպատակ ե-  
ղող բոլոր գասակարգերու մէջէն, և որ պիտի դրուի նահանգա-  
պետներուն հրամաններուն ներքեւ, գաւառապետներու և գաւա-  
ռակապետներու տրամադրութեան տակ դրուելու համար։ Իրեւ  
հրամանատարներ (commandants) պիտի ունենայ փորձառու սպա-  
ներ և օգնական ու ձեռնտու պիտի ըլլայ՝ ամէն անգամ որ գիւ-  
ղախումբերու մէջ դանուող քաղաքապահութեան գործակցութիւ-  
նը խնդրուի։

Ներկայ ծանուցագրի շրջանակէն դուրս կը մնայ թուարկու-  
թիւնն այն ամէն առաւելութեանց, զորա կ'ընծայէ նախագծեալ  
կազմակերպութիւնը։ Բաւական է հատատել միայն թէ՝ հաւա-  
սարապէս ազդու միջոց մը պիտի ըլլայ այն, ուելցնելու համար  
գիւղախմբական դպրոցներու թիւը, յառաջդիմութիւն տալու  
երկրագործութեան և բարուքելու համար հաղորդակցութեան ձա-  
նապարհներն՝ վարիչներուն և գիւղախմբական ժողովներուն խը-  
նամքով։

Աելանիկի նահանգապետութեան գաւառակներէն մէկուն մէջ  
ստացուած մեւնոյն փորձառութիւնը կարճ միջոցի մէջ յառաջ բե-  
րաւ լուագոյն արդիւնքներ ի մեծ գոհունակութիւն տեղական  
ժողովուրդին։ Այդօրինակ միջոցի մը գլխաւոր արգասիքը պիտի  
ըլլայ ուրիմն ամուր խարիսխներու վրայ զետեղել հասարակաց և  
անհատական ապահովութիւնը։

Այս ապահովութիւնը երաշխաւորելու համար ուրիշ զօրաւոր  
մէկ միջոցն ալ եղեռնազատ ատեաններու սահմանումն է, ինչպէս  
ըսինք։ Այս ատեաններն կարգ ըստ կարգէ պիտի երթան այն  
գաւառակներն, ուր իրենց ներկայութիւնն անհրաժեշտ պիտի  
նկատուի և հոն պիտի դատեն ոճիրները։ Դատ վարելու այսպիսի  
եղանակ մը մեծամեծ առաւելութիւններ կ'ընծայէ, քանի որ նախ-  
նական հարցաքննութիւն և դատասահն չատ աւելի դիւրութեամբ  
պիտի կատարուին իրենց տեղերուն վրայ՝ քան եթէ դատը հն-  
թարկուէր սահմանադներու եղեռնազատ մնայուն ատեաններուն.  
վասն զի շատ անգամ կը պատահի, որ անոնք՝ որոց վկայութիւնն

անհրաժեշտ համարուած է, յանձն չեն առնուր ոյս վերջիններուն առջեւ երեւիլ և նոյնիսկ իբրև վկայ ներկայանալ, մեծ հեռաւ- սրութեան, հազրորդակցութեան դժուարութեանց, ժամանակի կորուստի և մեծաքանակ ծախքերու պատճառաւ. բոնիր՝ որ բանի կը խափանեն դատաւորութեան ազատ ընթացքը:

Օսմանեան կառավարութիւնը արդէն հասորակաց պաշտօն- ներու մէջ ընդունած է կարող և պարկեցտ անձեր՝ առանց կրօ- նական խարութեան: Այսուեան այս իրողութիւնն ալ աւելի յայն կիրառութիւն մը պիտի գանէ, և Բարձրագոյն Դուռը ձեռք պիտի առնու ինչ որ կրնայ արդեամբք իրականանալ:

Նոյնչափ կարեւոր միջոց մալ կայսերական կառավարութեան ուշադրութիւնը գրաւած է. այն է՝ արթուն հսկել կրթութեան և հասարակաց աշխատութեանց յառաջդիմութեան, որ երկրի մը երջանկութեան գլխաւոր պատճառն է: Հետեւարար՝ ի բաց առ- եալ իւրաքանչիւր նահանգի մաքսերու՝ աղի և ծխոխատի՝ ինչ- պէս նաեւ եկամուտներն բարեկայտական հաստատութեանց (էվ- գաֆ), որոց յանձանձանքն հասարակութեանց (communautés) ժո- ղովներուն անկ է. մէկ առաներորդը պիտի առնաւի նահանգին վարչական պէտքերուն համար գործածուած ծախսերու մնացոր- դէն, ծախքեր՝ որ պիտի հայթայթուին միեւնոյն նահանգին միւս ընդհանուր եկամուտներովը, և յառաջիկայ տարւոյն սկիզբէն նա- հանգին տրամադրութեանը տակ պիտի դրուի այն՝ ի պէտս կըր- թութեան և հասարակաց աշխատութեանց: Հարկ չկայ ըսելու թէ այդ մասնաւոր ծախսագումարը (allocation) պիտի բարձրանայ՝ ցորչափ պետութեան եկամուտներն աւելնան:

Կատարեալ կանոնագիր մը նահանգաց մասին, կանոնագիր մը՝ որ իրեն խարիսխ ունի փորձառութիւնն ու տեղերու վրայ կա- տարուած ընդութիւններն ուսումնասիրուելու վրայ է: Քիչ ա- ռանէն, ընդհանուր գործածութիւն մը պիտի ստանայ Ասիական թուրքիոյ բոլոր նահանգներու մէջ: Նոյնպէս նահանգապետներու իրաւունքներն աւելի պիտի ընդարձակուին, և իրենց պաշտօններն պիտի երաշխաւորուին:

Ասոնք են, Պ. Դեսպան, մասնաւոր կանոնաւորմանց այն գըլ- խաւոր կէտերն՝ որ գործադրութեան պիտի դրուին:

Նախագրեալին ծանօթացնելով զՁեզ՝ դառն է ինձ հաւաստել, որ ամէն անգամ երբ հասարակաց իրաւունքի ոճիրներ, որոց պա- տահումը բնական է աշխարհի ամէն երկիրներուն մէջ՝ գործուին նաեւ հայոց բնակած տեղերուն մէջ, կրքոտ մտքեր կարծես պաշ- տօն ունին հնարելու երեւակայական եղեռնագործութիւններ՝ միւսներու վրայ տւելցնելու համար, ներկայացնելով զանոնք իր-

քեւ իրականութիւններ յաչս Եւրոպացւոց եւ այս աեղերը գըտ-  
նուող ժողովներուն առջեւէ

Վերջացնելով պարտք կը համարիմ բացորոշ և ճշգրիտ եղա-  
նակաւ հաստատել Ձեր Վսիմութեան, թէ Վանի, Տիարդէքիրի,  
Պիթիսի, էրզրումի եւ Սվազի Հայ բնակիչներու պաշտօնական  
մարդահամարն հետեւեալ արդիւնքը տուած է։ Այս վերջիններու  
թիւը կը բարձրանայ հարիւրին 17-ի, միւս ոչմոլիման հասարա-  
կութեանցը՝ հարիւրին 4-ի, իսկ մուսլիման բնակիչներունը՝ հարիւ-  
րին 79-ի։

Աւելորդ կը համարիմ յայտնել թէ Բարձրագոյն Դուռը Պեռ-  
լիսի Դաշնագրութիւնն ստորագրող պետութեանց պիտի ծանու-  
ցանէ այն ամէն միջոցներն, զորս ձեռք առած է ինքն հետզեաէ  
բարեկարգութիւններ մտցնելու համար Քիւրտիստանի և Ասիա-  
կան նահանգներու մէջ՝ ուր կը բնակին նաեւ Հայք։

Հաճեցէ՛ք ևն.

(Ստորագրեալ) Ապէտիմ

## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՎԵՅ ՄԵԾ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԴԵՍՊԱՆԱՑ Բ. ԴՐԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ՀԱԻԱԳԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ 1)

Կ. ՊՈՂԻՆ, 7 Մեպտեմբեր 1880

Պարոն նախարար

Ստորագրեալք ընկալան վերջին Յուլիս ամսոյ ն թուակա-  
նու ծանուցագիրը, որով Բ. Դուռը պատասխանած է՝ իրենց Յուլ-  
իս 11-ի պաշտօնագրոյն այն պարբերութեան, որ Օսմաննեան Պե-  
տութեան՝ Պերլիսի Դաշնագրոյն 61-րդ յօդուածով՝ հայաբնակ  
նահանգաց մէջ ներմուծել յանձն առած վարչական բարւոքմանց  
և բարենորոգմանց կը վերաբերի։

Նոյն ծանուցագրին մտադիր ուսումնասիրութիւնը ապացու-  
ցած է իրենց՝ թէ Օսմաննեան Պետութեան կողմանէ նշանակեալ ա-  
ռաջարկութիւնք չեն համապատասխաններ յիշեալ յօդուածոյն ո՛չ  
ոգւոյն և ոչ առոլին։

Ստորագրելոց ներկայացուցած Տէրութիւնները չեն անդի-  
տանար թէ Օսմաննեան Պետութիւնը երկու Յանձնախումբ յու-  
ղարկած է հայաբնակ նահանգները, բայց բանաւոր պատճառներ  
ունին խորհելու միանգամայն թէ անսնց պաշտօնը և ոչ մի ար-  
գեան յանդած չէ. եւ Բ. Դուռը հակառակ այն պարտաւորու-

1) Դիւան Կ. Պողոս Հայոց Պատրիարքանի

թեանց որ կը ծագին իրեն համար 61-րդ յօդուածէն, ետ կեցած է նոյն անօրինութիւնները իրենց ծանուցանելիք:

Ոչինչ չ'ապացուցաներ թէ որեւիցէ բարւոքում ներմուծուած լինի արդարութեան վարչութեան մէջ. ընդհակառակն՝ հիւպուտոսական բազմաթիւ տեղեկագրեր կը հաստատեն թէ քաղաքային կամ եղեռնական դատարաններու անկախութեան խնդիրն իւրայժմու վիճակին մէջ անցելոյն բազմատմամբ՝ եթէ ոչ յոռեգոյն, դէթ նոյնչափ նուազ գոհացուցիչ է:

Իսկ զինակիր պահանորդութեան և ոստիկանութեան խնդրոց դալով, Յուլիս Ծ-ի ծանուցագիրը կը հաստատէ թէ Բ. Դուռը պատուիրած է քանի մը յատաւկ սպաններու, որ ոյն երկու պաշտօնէութեանց վերակազմութեան մասին ծրագրեր ներկայացունեն:

Տէրութիւնք այդ ծրագրոց վրայ տեղեկութիւն առած չեն և Օսմանեան Գետութիւնը չէ կարող հաստատել անդամ թէ առննք ներկայացուած են իրեն:

Ստորագրեալք չեն կրնար ընդունիլ ուրեմն թէ Զեր Վահմութեան պատասխանագիրն իրենց Յուլիս 11-ի ծանուցագրոյն արտադրայտած գանգատանոց ամենափոքր գոհացում մը տուած լինի: Առկէ զատ՝ նոքա այնքան առաւել իրաւունք կը կարծեն ունենալ Օսմանեան Գետութեան այս մասին ի փորձ դրած ճգնաց անրաւականութիւնը ցցնելու, նոյնիսկ պատասխանագրոյն պարունակութիւնը դատելով, Գերլինի Դաշնագրին իւր վրայ դրած պարտականութեանց և յառաջ բերած կացութեան վրայ նուազ ճիշդ ըմբառում մ'ունի:

Հայաբնակ նահանգաց մէջ տեղի ունեցած կամ իրրեւ այնպէս նշանակուած եղեռանց մասին Բ. Դրան տալ կարծած բացատրութիւններուն բառերն իսկ կ'ապացուցանեն, որ նա կը զլանայի խոռոչվանիլ յիշեալ նահանգաց մէջ տիրող անիշխանութեան աստիճանն և ծանրակշռութիւնը իրաց վիճակի մը, որոյ յարաւելումն, ըստ ամենայն հաւանականութեան, այն ընդարձակ դառւառաց մէջ բնակող քրիստոնեայ ժողովրդոց բնաջինջ լինելունաիթ պիտի ըլլայ:

Յուլիս Ծ-ի ծանուցագիրը և ոչ մի լուրջ առաջարկ կը պարունակէ Զէրքէսներու և Քրդերու ծայրայեղութեանց վախճանաւալու դիտմամբ: Եւ սակայն երկնչելի է թէ հասարակաց օրէնքներու գործադրութեամբ այդ աղերասասնութեանց առաջքը չկարենայ առնութիւ: Միայն արտաքոյ կարգի խոռութեան միջնունքով կարելի է վերջ տալ այնպիսի բռնութեանց, որ 61-րդ յօդուածին մէջ նշանակուած նահանգաց մի շատ մասերուն մէջ մըշ-

անջնաւոր վասնգ մը առաջ կը բերեն Հայերու ընչից, պատույ և կենաց դէմ:

Պէտինի Դաշնագրոյն 61-րդ յօդուածով Բ. Դուռը յանձն առած է՝ Շայարնակ նահանգաց մէջ՝ տեղական պիտոյից պահանա զած բարեւգումներն ու բարենորոդութիւններն, առանց այլիս « յապաղման, ի գործ դնելու »:

Ստորագրեալք ցաւ ի սիրտ կը հասաստեն թէ. Յուլիս 5-ի ծանուցագրով նշանակուած ընդհանուր բարենորոգմանց մէջ՝ յիշեալ յօդուածին արամադրած տեղական պիտոյքը և ոչ մէկ կերպով ի հաշիւ առնուած են:

Անշուշտ՝ տէրութիւնք գոհունակութեամբ պիտի ընդունին Օսմանեան Կայսրութեան ամէն կողմանց մէջ ընդարձակ բարենորոգմանց ներմուծաւմը. բայց՝ նոքա, նախ քան զամենայն, Պէտինի Դաշնագրոյն լիովին գործադրութիւնը կը պահանջեն և չեն կընար հաւանիլ, որ Բ. Դուռն մի այնպիսի վերանորոգում առաջարկելով՝ որ նոյն դաշնագրոյն նշանակած նահանգներուն ի նըպաստ պայմանադրուած յատուկ բարենորոգումներէն և ոչ մին կը պարունակէ, այս մասին իւր յանձն առած պարտաւորութիւններէն ինքզինքը զերծեալ կը նկատէ:

Ասկէ զատ նոյն նահանգաց մասնաւոր նկարագիրն ըլլալով լայնածաւալ գաւառաց մէջ քրիստոնեայ տարրին գերիշխանութիւնն, այս իրողութիւնն ի հաշիւ չառնող ո՛ և է բարենորոգում չկընար գոհացուցիչ հետեւանք մ'ունեցած ըլլալ:

Ստորագրեալք նոյն նահանգաց ընծայած մի այլ հանգամանքըն եւս ի հաշիւ առնուլն պարտ անհրաժեշտ կը վարկանին: Բ. Դուռը Հայոց և Քրդաց համար միեւնոյն կանոնագիրը սահմանելու կամքը կը ցուցնէ: Նախ և առաջ պարտ ու պաշշամ է՝ ըստ վարչութեան՝ անջատել զանոնք, որքան գործնականապէս կարծելի է. քանզի ընակաւոր ժողովուրդներն ու կէս թափառիկ ցեղերը՝ միեւնոյն եղանակաւ կառավարելը բացարձակապէս անկարելի է:

Հետեւապէս գիւղախմբերու և վարչական խումբերու (groupes administratifs) բաշխումն ընդհանրապէս այնպէս պէտք է գործադրուիլ, որ կարելի եղածին չափ՝ համասեռ տարրեր ի մի վայր ժողոված լինին: Բաշխման միտումը պէտք է ըլլայ Հայոց և կամ, ըստ հարկին, Հայոց և Թրքաց համախմբուիլը, ի բաց թողլով գ'թուրդ:

Հետեւարար, իւրաքանչիւր խմբակի բնակչաց մեծամասնութիւնն որոշող վիճակագրական ցուցակաց մէջ պէտք չէ մուծանել թափառիկ Քուրդ տարրը, որ լիրանց մէջ կ'ապրի և որ քրիստոնէարնակ գաշտաց մէջ անկարգութիւն սփռելու համար միայն կ'իջնէ:

Կարելի է ենթադրել՝ թէ Բարձրագոյն Դռւուը, Յուլիս 5-ի ծառացագրով առաջարկուած գիւղախմբական կազմակերպութեան մէջ, համակրօն բնակչաց մեծամասնութենէն գոյացած առաջին առինշանի վարչական խումբեր հաստատելու միջոց մը նշմարած լինի: Եւ ասկայն ոչինչ չյայտներ այն դրութեան մէջ՝ թէ Բ. Դուռը այդ սկզբան կիրառութիւնը յանձն կ'առնո՞ւ:

Ստորագրեալք գոհունակութեամբ սրտի կը տեսնեն, թէ առաջադրեալ կազմակերպութեան մէջ՝ մէն մի գիւղախմբապետ տեղւոյն մեծամասնութիւնը գոյացնող կրօնական հասարակութեան պիտի վերաբերի: Բայց բարձրագոյն կարգի պաշտօնէից նըկամամբ նմանօրինակ տրամադրութեան մը չգոյութիւնը յայտնապէս կ'ապացուցանէ՝ թէ առառարկեալ վերանորոգմունք չեն ըստ բաւականին ի հաշիւ առնուր 61-րդ յօդուածոյն ակնարկած նահանգաց տեղական պիտոյքը:

Օսմանեան Պետութիւնը կը յայտարարէ, թէ պարկեշտ և կարող անձերը, առանց կրօնի խորութեան, հասարակաց պաշտօններու մէջ ընդունած է արդէն, և թէ այսուհետեւ սոյն իրողութիւնը ընդարձակագոյն կիրառութիւն մը պիտի ստանայ: Այս յայտարարութիւնը յոյժ ճապաղ է, և ստորագրեալք կը խորհին՝ թէ այս կէտին վրայ պնդելն այնքան հարկաւորագոյն է, որքան որ Հայք կը հաստատեն, թէ իրենց մեծամասնութեամբ գանուած նահանգաց մէջ գրեթէ Հայ չկայ, որ հասարակաց պաշտօնի վրայ գտնուի: Նոցա պահանջքն այս մասին այնչափ առաւել օրինաւոր կը թուի, որչափ որ կարելի է թէ Բ. Դրան նոյն նահանգաց վըրայ քրիստոնեայ կառավարիչներ կարգելովն հանդերձ, վարչութեան մէջ աւելի արդարութիւն և իրաւասութիւն գտնելու մասին՝ գարձեալ Հայոց համար մեծագոյն վատահութիւն մը չգոյանայ:

Վասն որոյ, Օսմանեան Պետութեան ծանուցագրոյն պարունակած անօրինութիւններէն շատ աւելի ընդարձակ անօրինութեանց պէտք կայ, որպէս զի Բ. Դուռը Պէտինի մէջ յանձն առած պարտաւորութիւնները կատարած լինի:

Առաջարկեալ բարենորոգմանց անբաւականութիւնն, ընդհանուր առմամբ, այնքան մեծ է, որ գրեթէ անօգուտ է Բ. Դրան ծրագրոյն պահասութեանց վրայ վիճաբանիլ: Բայց և այնպէս, յետադայ դիտողութիւնք ինքնին կը ներկայանան մտաց:

Նախ և առաջ՝ Բ. Դուռը յայտարարելով թէ գիւղախմբապետք, փախանակ նոյն իսկ գիւղախմբական խորհուրդէն ընտըրւելու, պէտք է լինին տէրութեան պաշտօնեաններ, զորս կեդրունական իշխանութիւնը պիտի ընտրէ գիւղախմբական խորհրդոյն

ընտրեալ անդամոց մէջէն, վարչական դաստիարակութեան մինչեւ ցյետին աստիճանը տարուած կերպոնացման սկզբունքը կը հաստատէ: Միւս կողմանէ՝ գիւղախմբապետներու և գիւղախմբական խորհրդոյ անդամոց նկատմամբ թ. Դուռը զանց կ'ընէ ըսել, թէ սոքա ցկեա՞նս՝ եթէ ոչ առժամեայ կերպով պաշտօն պիտի վարեն: Նոյնպէս չ'ըսեր, թէ ո՞ւմ պիտի պատկանի զանոնք անկարողութեան պատճառի համար պաշտօնանկ ընելու իրաւունքը: Այս իրաւունքը արդեօք զանոնք կարգող քաղաքավետութեան խորհրդո՞յն, թէ ոչ՝ ուրիշ իշխանութեան մը վերապահեալ պիտի լինի:

Դարձեալ օսմանեան ծանուցագիրը, ո'չ զինուորագրութեան եղանակին և ո'չ ալ ուրիշ տեսակէտներու նկատմամբ, զանազանութիւն չզներ գիւղախմբական և նահանգական զինակիր պահանորդութեան միջեւ. գիւղախմբական զինակիր պահանորդութիւնն յայսմ միայն կը տարբերի միւտէն, որ նա գիւղախմբապետին հըրամանաց ստորակարգեալ է: Նա չզումարուիր նոյն իսկ գիւղախմբի մէջէն և կրօնապէս մնծամասնութիւն ունեցող ընակիչներէն, և ոչ ինչ չ'երաշխաւորեր, թէ նա իրօք իւր գոյսութեան սեփական հանգամանքը պիտի ունենա՞յ, որ է տեղային պաշտպանողական զօրութիւն մը ըլլալ:

Նահանգական զինակիր պահանորդութեան կազմակերպութիւնն եւս չհամապատասխաներ 61-րդ յօդուածոյն յատկապէս նշանակած նահանգներուն տեղական պիտոյից:

Նաեւ, այն պայմանը, որոյ համաձայն յիշեալ պահանորդութեան թէ՛ սպաներն ու թէ՛ զինուորները պէտք է առնուին պետութեան ամէն դասու հպատակաց մէջէն, բոլորովին անորոշ կերպարոն մ'ունի:

Ցանկալի է, որ նահանգական զինակիր պահանորդութեան սպաներն և զինուորներն գիւղախմբական զինակիր պահանորդութեան մէջէն առնուին, այսինքն՝ այն դաշտային պահապաններուն մէջէն, որոս գիւղախմբումքերն իսկ պիտի ընդունին: Այս դաշտային պահապաններն՝ որք պաշտօն ունին գիւղերը պաշտպանել Քրդաց արշաւանաց դէմ, նահանգական զինակիր պահանորդութեան պէտք է հայթայթեն իւրաքանչիւր գիւղախմբի ժողովրդոց թուոյն համեմատութեամբ օժանդակ խումբեր:

Նահանգային վարչութեան քմահաճութեանց տեղ՝ ընտրողական սկզբան դըութիւնը հաստատուն երաշխաւորութիւն մը կըրսնայ յառաջ ըերել հասարակաց ապահովութիւնն ամրացնելու յատկացեալ զօրութեանց բարւոք կազմակերպութեան մասին:

Եղեռնադատ ատենի մը կազմութեան վերաբերող առաջարկութեանց արժէքը՝ նախ և յառաջ՝ այն ատենին կազմական պայ-

ժաններէն կախումն ունի: Եւ սակայն Յուլիս 5-ի ծանուցադիրը այս կէտը ընդ լուստեան թօղած է: Կարեւոր կը թուի նահանգաց սմանց մէջ Հայ տարրին գերիշխանութիւնն (prédominance) ի հաշիւ առնուլ, և դատական կազմակերպութեան մէջ նոյն տարրին համեմատական բաժին մը տալ:

Այլ և աստ իսկ մէկ քանի խնդիրներ յառաջ կուգան, որոց լուծման մասին օօմանեան ծանուցադիրը և ո՛չ մի նշոյլ չտար: Թէ դատաւորք անփոփիսելի՞ պիտի լինին արդեօք, եթէ ոչ ուրոշեալ ժամանակաւ անուանելի: Որո՞վ օրինօք պիտի դատեն-Շէրիս՝ թէ այլով իւիք օրէնսդրութեամբ: Եղեռնադատա ատեանք ի՞նչպէս պիտի յարգել տան իրենց վճիռները կէս անկախ և բոլորպին վայրենի Քուրդ ցեղերուն:

Այս վերջին հարցումը լիովին կ'ապացուցանէ թէ որչափ հարկաւոր է դուրս ձգել Քրդերը Հայաստանի ժողովրդոց պատկանեալ բարենորոգման շրջանակէն և ուրոյն վարչութիւն մը տալ անոնց, իրենց պատերազմաէր և նախնական բարուց համաձայն:

Տեղեկայ և վարատական երկու տարերց առնչութեան վերաբերեալ սոյն այս խնդրոյն առթիւ ստորագրեալք համազում կը յայտնեն թէ պէտք է ջնջել Քրդերուն Հայոց վրայ հարկադրած բոլոր այն բռնազրոս ծառայութիւններն ու տարապարհակ աշխատաւութիւնն, որ ոչ թէ մի իրաւանց սկզբունքէ, այլ մի հնարժատ զեզծմանէ միայն կը ծագին: Կը խորհին նմանապէս թէ՝ ի նըպաստ Հայերուն պայմանադրեալ բոլոր բարենորոգմանց արդարութքը, պէտք է նաեւ Քրդաստանի կեդրոնն ու հարաւակողմը (Ճուլամէրկի Գազա) բնակող բազմաթիւն նեստորականաց ալ արդարասիրաբար ստացունել:

Ցոււալի է, որ դպրոցական խնամատարութեան և հասարակաց շինութեանց նման՝ տեղային պիտոյքը լրացնելու յատկացեալ գումարի մը վերապահման ակնարկող պարբերութիւնը բացոշ բառերով շարադրուած չէ:

Կարելի է ընդունի սակայն թէ այս պարբերութիւնը կը պարունակէ յինքեան արժէք մ'ունեցող ելմտական ոկզբունքի մը դաշտափարը. և այն սկզբունքն, ըստ մտաց տէրութեանց, յետադայ բառերով պէտք կ'ըլլայ պարզուիլ. այսինքն թէ, տուրքերը երկու կարգի բաժանուելով, առաջինը, որ մաքսային և աղային արոց հասոյթէն բազկացեալ է, պետական պիտոյից պիտի յատկացուի. իսկ երկրորդը, որ վիլայէթին ընդհանուր եկամուաններէն գոյանալի է, նախ և առաջ, նահանգի վարչական պաշտամանց, և ապա մնացորդին մէկ մասը տեղական պիտոյից սեպհականուելով,

միւս մասն ալ կ. Պոլիս պիտի յուղարկուի: Եթէ այս մեկնութիւնը ճշգրիտ է, այն ատեն Յուլիս ծ-ի ծանուցագրոյն առաջարկութիւնը քիչ շատ համաձայն կ'ըլլայ Եւրոպական Տաճկաստանի նաև հանդաց վարչական կազմակերպութեան ծրագրոյն, որ Բ. Դրան կողմէ Արեւելեան Ռումէլիի Եւրոպական Յանձնախմբին քննութեան մատուցուած է, 19-րդ յօդուածին:

Արդարեւ սա՝ հաստատուն բարենորոգում մի կը կայացունէ, ըստ այնմ զի՝ կը նուիրագործէ այն սկզբունքը, որ կը պահանջէ, թէ նախապէս պէտք է նահանգային ծախքը մաստակարարել, արոց մի մասին առմամբ. բայց էական պայման է, թէ այս սկզբունքը վարչական բարենորոգմանց Մասնախմբին արդէն իսկ ընդունած երաշխաւորութեանց համանման երաշխաւորութիւններով ապահովեալ լինի: Բաց ի սմանէ, ստորագրեալք պարտին նկատել տալ, թէ չէ կարելի վաղուց գրաւի գրուած եկամուաներն այս ինչ կամ այն ինչ գործածութեան յատկացունել:

Ապակեդրոնացման սկզբունքը, որ այնքան հարկաւոր է կեզրոնական իշխանութեան կրօնէն տարբեր կրօնի հետեւող ժաղովրդեան մը բնակած նահանգաց համար, քիչ գոհացուցիչ եղանակաւ բացատրուած է Զերդ Վասեմութեան ծանուցագրոյն մէջ:

Անհնար է արդիւնսւոր բարենորոգումներ ակնկալել, քանի որ ընդհանուր կառավարչաց կացութիւնը կատարելապէս բարեփոխուած չէ: Արդարեւ ծանուցագրիրը նշմարել կուտայ, թէ անոնց իշխանութիւնը պիտի ընդարձակի և պաշտօննին երաշխաւորուաւի. բայց այսօրինակ ընդհանուր վատահացուցմունք խնդիրը կուծելու աետակէն չեն:

Մինչեւ որ ընդհանուր կառավարչին իշխանութեան ընդլայնումն և անոր պարտուց կատարման համար բացարձակապէս կարեւոր երեւցած պատասխանատուութեան ընդարձակումը բացորոշաբար պայմանադրեալ չլինին, և մինչեւ որ բացորոշ երաշխաւորութիւնք ընծայուած չըլլան այն բարձրաստիճան պաշտօնէին իւր պաշտաման տեւողութեան նկատմամբ անկարելի պիտի ըլլայ առաջարկեալ բարենորոգմանց արդիւնսւորութեան մասին կարծիք մը յայտնել:

Ապաքէն՝ քաջայայտ է, թէ ընդհանուր կառավարիչք պարտին մատամբ իւրիք տեղեկութիւն ունենալ իրենց պաշտօնին աեւողութեան վրայ, և միանգամայն զերծ ըլլալ այն յարատեւ միջամտութենէն, որ արդի կառավարական եղանակին ներքեւ իրենց վարչական գործոց յետին մանրամասնութեանց մէջ անդամ տեղի կ'ունենայ, և որ ցարդ իրենց գործունէութիւնը կաշկանդած էր: Անօգուտ է յաւելուլ, որ թէպէտ վալիներուն մեծագոյն անկա-

Խութիւնն ամենուրեք փափաքելի է, սակայն հայտնակ նահանգաց մէջ բացարձակապէս կարեւոր է :

Միով բանիւ, տէրութիւնք, Օսմանեան Պետութեան առաջարկութեանց անբաւականութեանը համոզուած լինելով, կը խորին թէ արժան է լրջաբար ի հաշիւ առնուլ յիշեալ նահանգաց մէջ սուրգուած տեղական պիտոյքը, աւելի ընդարձակութիւն տալ հաւասարութեան և ապակեդրոնացման երկու մեծամեծ սկզբանց արդիւնաւորս գոյն անօրինութեանց ձեռնարկել ոստիկանութիւնը կազմելու և Զէրքէզաց և Քրդաց երեսէն տառապեալ ժողովուրդները պաշտպանելու համար, և վերջապէս ընդհանոււր կառավարչաց իշխանավավարութեան տեւողութիւնն ու սահմանը որոշել:

Ահաւասիկ՝ այսու և միջիայն այսու պայմանաւ կարելի է լիսլին հատուցումն ընծայել Պէռլինի Դաշնագրին ՅՆ-ՐԴ յօդուածոյն գոյութիւն տուած իրաւանց և ակնկալութեանց :

Դուաը կը ճգնի արդարեւ այն յօդուածին սահմանը սեղմել ընդհանուր ժողովրդեան քաղդատմամբ՝ հայ ժողովրդեան և առ հասարակ քրիստոնէից թուոյն վրայ յենլով :

Մանուցագրին մէջ նշանակուած համեմատութիւնը այնչափ տարբեր է ուրիշ տեղեկութիւններէ, որ Տէրութիւնք չն կը ար զայն իրեւ ճշգրիտ ընդունիլ :

Հայ ժողովրդեան ներփակեալ ցուցակը, որ Պատրիարքորանի խնամօք յօրինուած է, սոյն այլ եւ այլ գնահատութեանց միջեւ կցած ահագին տարբերութիւնը կը ցուցնի : Սա եւս կայ, որ Յոււլիս 5ի ծանուցագիրը՝ միայն մահմէտականաց և քրիստոնէից առ իրեարս ունեցած համեմատութիւնը կը նշանակէ :

Տէրութիւնք կը բաղձան ի ձեռին ունենալ այն տեղեկութիւնները, որոց վրայ հիմնեալ է այդ հաշիւը և հարկ անհրաժեշտ կը համարին միանգամայն, ՅՆ րդ յօդուածոյն նշանակուած նահնանգաց մէջ բնակող մահմէտականաց և քրիստոնէից մերձաւորագոյն թիւը՝ որչափ կարելի է փութով՝ առնել տալ անկողմնակալ մասնախումբի մը ձեռօք, որոյ կազմութիւնը այսուհետեւ պիտի որոշ շուի :

Պէտք է ապահով լինիլ, որ Բ. Դուռը անժխտելի անկողմնապահութեան պայմաններով գործադրուած սոյն մարդահամարին արդիւնքը պիտի ընդունի և յիշեալ նահանգաց կազմակերպութեան մէջ ի հաշիւ պիտի առնու զայն :

Յոյժ հաւասական է նաև, որ եթէ այս հիման վրայ գործի սկսուի, համօրէն տեղական պահանջմանց գոհացուցման պէտքը այլ և այլ վիլայէթներու արդի աշխարհագրական սահմանաց ուրագրութեան հարցն յառաջ պիտի բերէ :

Ա.Ա սովորյան, այն յամուրդներէն՝ որ տեղի պիտի ունենան առաջադրեալ մարդահամարին գործողութեանց պատճառաւ, Բ. Դուռը չկրնար իրաւունք ստունալ ստիպողական կերպարան մը ընծայող միջայներուն գործադրութիւնը յապաղելու համար:

Ամենակարեւոր է՝ առանց ժամանակի կորստեան՝ իրականացունել այն բարենորոգումներն՝ որ յատկացեալ են Հայոց կեանքնու ինչքը ապահովելու, ձեռնարկել անմիջապէս Քրդաց տապատակութիւնները դադրիցնելու միջոցներուն, գործադրել անյապարելմտական նոր կազմութիւնը, աւելի գոհացուցիչ կացութեան մը վերուժել՝ առժամանակեայ կերպիւ, զինակիր պահանորդութիւնը. և մանաւանդ պարզեւել ընդհանուր կառավարչաց սւելի կայուն իշխանութիւն մը եւ ընդարձակագոյն պատասխանատուութիւն:

Իրեւ եզրակացութիւն՝ ստորագրեալք կը հրաւիրեն միւս անգամ եւս Բ. Դրան ուշադրութիւնը սա էական իրողութեան վրայ, որ հայութնակ համանգաց մէջ մուծանելի բարենորոգմունք պարտին լինի համապատշաճ տեղական և գործադրութիւն հրակողութեամբ Տէրութեանց, ըստ բանից յահճնառութեանցն, զորագահարած է նա մի միջազգային մաւրիսակաւ:

Ստորագրեալք են

(Ստորագրեալ)

Հացֆէլդը	Նովիկով
Գօշէմ	Կորտի
Տիսո	Գալիսէ

## Բ. ԴՐԱՆ 1880 ՀՈԿՏԵՄԲԵՐ Յ ԹՈՒԱԿԱՆԱԿ

### ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ<sup>1)</sup>

Պէոլինի Դաշնադրութեան 61-րդ յօդուածին ոյժովն՝ Սամանեան կոռավագարաւթիւնը յահճն առած ըլլալով անյապազ գործադրել այն բարեկարգութիւններն, զորս կը պահանջեն Հայոց ընտեկած վայրերու, տեղական պէտքերը, երաշխաւորել անոնց ապահովութիւնը Զէրքէմներու և Քիւրերու դէմ և այդ մասին ձեռք առած միջոցներն պարբերաբար ծանուցանել այն պետութեանց, որ պիտի հակեն անոնց գործադրութեանը, խաղաղութեան կնքումէն յետոյ քննիչներ զրկած էր այն տեղերու վրայ: Եթէ կատարեալ չելան այդ քննիչներու յահճնուած քննութեանց նկատ-

1) Գիւան Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքաթի:

մամբ տրուած տեղեկութիւններն ու Դաշնագիր Պետութիւնս, պատճառն այն էր՝ որ տեղ տեղ Ոստիկանական Վարչութեան մէջ հազմեպով ներմուծուած քանի մը բարւոքումներէ զատ՝ կայսերական կառավարութիւնը չէ կրցած կատարել բոլոր անհրաժեշտ բարեկարգութիւնները։

Այժմ կառավարութիւնը Պէքիր փաշայի և կայսրութեան ուրիշ պաշտօնատարներու խնամքին տակ հրամայած քննութիւնն ի գլուխ հանած և որոշած է հետեւեալ միջոցներն ի գործ դնել։

1.— Բնակիչներու կարգն ու անդորրութիւնը ապահովելու նպատակաւ՝ էրզրումի, Վանի, Պիթիսի և Տիարպէքիրի նահանգներուն ատեաններն աւելի լու պիտի կազմակերպուին և բարեկարգուին, և կայսերական միջիր մը մասնաւորապէս պաշտօն պիտի ունենայ այդ բարեկարգութեան հսկելու։

2.— Պետութիւններէն խնդրուած ապահովութեանց ձեռք բերուած օրէն գրեթէ երեք ամիս վերջ՝ կայսերական կառավարութիւնը պիտի վերակազմէ վերը յիշատակուած նահանգներուն ուստիկանութիւնն ու քաղաքապահութիւնը, տեւականնապէս ապահովելու համար հոն հասարակաց կարգն ու անդորրութիւնը։

3.— Պատերազմական գործոց կայսերական նախարարէն պիտի անուանուին քաղաքապահութեան գնդապետներն (տլայ պէյի): Միւս ոպաններու ընտրութեան հոգ պիտի տանին վաշտերու (գօրագունդերու) ժողովները, և անոնց անուանումը պիտի հաստատուի պատերազմական պաշտօնարանէն՝ ընդհանուր կառավարիչներու առաջարկութեան վրայ։ Այս վերջիններն իշխանութիւն պիտի ունենան ոստիկանութեան գործակալներն իրենց նահանգներուն մէջ բաշխելու՝ տեղական պէտքերուն համեմատ։ և իրենց միաձայն հաւանութեանը վրայ՝ պատերազմական նախարարը պաշտօնէց պիտի ընէ գնդապետներէն և սպաններէն զանոնք, որ իրենց պաշտօնը կատարելու անկարող պիտի ճանչցուին։

4.— Գիւղախումբերու կազմակերպութեան եղանակը, որ բանաձեւուած է վերջին Յուլիս 5ի թուականը կրող ծանուցագրով թ. Դրան, չորս ամսուան միջոցին մէջ ի յանգ պիտի ելնէ՝ պետութեան շահերու համաձայն պայմաններով։

5.— Ի բաց առեալ մաքսն և անուղղակի տուրքերն, ինչպէս նաև թղթատարի եւ հեռագրի հասոյթներն՝ վերը նշանակուած նահանգներուն միւս բոլոր եկամուտներն ամէն բանէ առաջ նաև հանգային ելմտացուցական պէտքերու պահանջումներուն պիտի գործածուին՝ միւս կարեւոր ծախքերովն հանգերձ։ Սոյն այս եկամուտներու աւելցածէն հարիւրին տասը տեղական պէտքերու համար պիտի առնուի, այսինքն կրթութեան և հասարակաց աշ-

խատութեանց համար, և մնացեալն՝ ինչպէս նուե հարիւրին տառը ծախոագումարէն (allocation) աւելցածը կ. Պօլիս պիտի դրկըւ-  
լին:

6.— Նահանգին դատաստանական պաշտօնատարներու ընտ-  
րութիւնն ու անուանումը գտնուող մասնաւոր կանոնագրին հա-  
մաձայն տեղի պիտի ունենան. և գալով վարչութեան պաշտօնա-  
տարներուն՝ առոնք կայսերական հրովարտակի մը ոյժովն կ'ան-  
ուանուին, որ կը տրուի նահանգապետին առաջարկութեան վրայ՝  
հետն ունենալով միաձայն հաւանութիւնը պաշտօնատարներուն,  
որոնցմէ կախումն ունին իրենք: Նահանգապետաներն այս կանոն-  
ներուն հետեւելով՝ իշխանութիւն ունին հրաժարեցնելու և ան-  
ուանելու իրենց նահանգներուն վարչութեան պաշտօնատարներն,  
ի բաց առեալ գաւառապետաներն (միւթէսարդիներն), ելմուտքի  
տնօրէններն (տէֆթէրտար) և ընդհանուր քարտուղարներն (մէք-  
թուղճի): Այս պաշտօնատարներու ընտրութեան մէջ պէտք է որ  
ուշ դրուի միայն արժանիքի և ուզդամառութեան: Հասարակաց  
պաշտօններու պիտի ընդունուին կայսրութեան բոլոր հպատակնե-  
րըն՝ Պէլլինի Դաշնադրութեան 62-րդ յօդուածին համաձայն եւ  
գործադրութեան մէջ եղող օսմանեան օրէնքներու տրամադրու-  
թեանց իսկ, բաւական է որ վերը յիշուած պահանջելի յատկու-  
թիւններն ունենան:

7.— Նիզամիէ ատեաններն օսմանեան օրինագիրքը (մէճէլլէ)  
եւ կայսրութեան մէջ ընդունուած միւր օրէնքները պիտի գոր-  
ծադրեն:

**ՅԻՇԱՍԱԿԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ  
ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ Կ. ՊՕԼՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
• ԲԷՖՈՐՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1)**

**Մարտ-Ապրիլ 1895 թ.**

Սրան կցած ծրագիրը պարունակում է իր մէջ գլխաւոր հի-  
մունքները այն բարեփոխութիւնների, որոնք պէտք է մտցնուեն  
ներքեւ յիշուած վիլայէթների վարչական, ֆինանսական և դա-  
տաստանական կազմակերպութեան մէջ: Օգտակար համարաւեց մի  
առանձին մեմօրանդումով ցոյց տալ վարչական բարեփոխութեան  
այն որոշ միջոցները, որոնք կազմում են գլխաւոր հիմունքը երկ-  
րի սահմանադրութեան և որոնց ընդունելը թ. Դրան կողմից՝  
ունի մեծ կարեւորութիւն.

1) Բնագիրը Schopoff, թ. թ. 475—481, բարգմանուրին «Մօսկվա լրագրի խմբա-  
գրութեան, 1895, №. 63, յաւելուած:

Առանձին կէտերը սրանք են.

- 1) Վիլայէթների թուի պակասեցնելը:
- 2) Վալիների ընտրութեան երաշխաւորութիւնը:
- 3) Բանտարկուածների կամ քաղաքական յանցանքով դատապարտուած հայերի ամենիստիան (ներումն):
- 4) Հայ էմիգրանտների եւ աքսորականների վերադարձը:
- 5) Առկախ մնացած սօվորական քրէական դատաստանական գործերի վերջնուկան կարգաւորումն:
- 6) Բանտերի վերահսկողութիւնը եւ բանտարկեալների դրութեան քննութիւնը:
- 7) Նահանգներում մտցնուելի բէֆօրմների գործադրութեան վրայ հսկելու համար՝ մի բարձր յանձնաժողովի նշանակումը:
- 8) Կ. Պոլսում մի մնայուն հսկող կօմիտետի հաստատումը:
- 9) Ասունի, Տալորիկի և այլ տեղերի դէպքերի ժամանակ հայերի ունացած զոհերի և կրած վնասների հատուցումն:
- 10) Կրօնական հաւատափոխութեան հետ կապուած գործերի կանոնաւորումն:
- 11) Հայերի վայելած իրաւունքների և սուանձնաշնորհումների պահպանութիւնը և ճիշդ գործադրութիւնը:
- 12) Ասիական թիւրքիայի միւս նահանգների հայերի վիճակի բարելաւումն:

## I

### ՎԻԼԱՑԷԹՆԵՐԻ ԹՈՒԻ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ

Քանի որ բէֆօրմները պէտք է մտցնուեն էրդրումի, Բիթլիսի, Վանի, Միլասի, Մամուրէթ-իւլ-Ազիզի և Դիարբէքիրի վեց նահանգներում, պէտք է աշխատել այդ վիլայէթների թիւը սուկասեցնել: Այդպէս անելով կարելի է առաջ բերել վարչական ընդհանուր ծախքերի որոշ խնայողութիւն, և քչացնելով վալիների թիւը, թերեւս գիւրացնել նրանց հեղինակութիւնը՝ լաւացնելով նըրանց նիւթական վիճակը: Այդ բոլորը պէտք է կատարել այնպիսի եղանակով, որ ազգարնակութեան բաժնումն վերածուի այնպիսի էտնօգրաֆիական խմբերի, որոնք ամէն մի նահանգի վարչական ստորաբաժանումների մէջ ըստ կարելոյն համացեղ լինեն:

**ՄԱՆՅԹՈՒԹԻՒՆ.**— 1875 թուից 10 տարի առաջ էրզրումի էյալերը (եղան) բաղկացած էր նետեւեալ զաւառներից: Զրկր, Կարա, Էրզրում (այժմեան վիլայէրը), Այնիսկ Վան, որ պարունակում էր իր մէջ Հեքիւարի, Բիթլիս և Սու: Այդ էյալերը 1877—78 թ. պատերազմից յետոյ նետքինք բաժնուեց հինգ վիլայէրի, եւ երկի այնար, որ մնաց Թիւրքիայի ծեռնում, բաժնուեց նետեւեալ վիլայէրների. Էրզրումի,

Վաճի, Հեմեարիի եւ Մուշի: Այնուհետեւ Հեմեարիի զաւառք նօրից մրացուեց Վաճի վիլայէրին, իսկ Մուշի զաւառք՝ եռ կազմուած Բիբլիսի վիլայէրին: Դրանից յետոյ եւ, որ Մամուրէր-Իւլ-Ազիզ սանչակը դարձաւ վիլայէր, որի նեւ մրացուեցին մի խանի հարեւան հօգեր: Այս ինչ, Տերումի վիլայէրը կրկին դարձաւ սանչակ:

## II

## ՎԱԼԻՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՐԱԾԽԱԼՈՐՈՒԹԻՒՆԸ

Մեծ պետութիւնները, կարեւոր նշանակութիւն տալով վալիների ընտրութեանը, որոնցից էապէս կախուած է թերլինի դաշնագրով նախատեսնուած ըէֆօրմների իրագործումն, որոշել են առաջադրութիւններ անել Բարձրագոյն Դրանը իւրաքանչիւր գէպքում, երբ վալիի պաշտօնի համար կ'ընտրուի մի անյարմար անձն: Որպէսզի այս կէտի վերաբերութեամբ օսմաննեան կայսերական կառավարութիւնը ազատ լինի անհաճոյ թիւրիմացութիւններից, մեծ պետութիւնների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարում, որ վազօրօք, կիսապաշտօնական ձեւով, իրենց յայտնուի այն անձի անունը, որի վրայ ընկնելու է ընտրութիւնը:

## III

## ԱՄՆԻՍԻԱ

Նորին կայսերական մեծութիւն Սուլթանը ընդարձակ ամսնիստիա (ներումն) պէտք է չնորհի այն բոլոր հայերին, որոնք մեղադրւում են կամ գաւառապարտուած են քաղաքական յանցանքների համար, և որոնց վերաբերութեամբ ապացուցուած չէ, թէ նըրանք անմիջապէս մասնակից են ընդհանուր քրէական յանցանքների:

## IV

## ԷՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Բոլոր հայերը, ինչ կրօնի էլ պատկանէին, որոնք առանց դատաստանի աքսորուած են օսմաննեան պետութեան սահմաններից կամ իրենց բնակած գաւառներից գուրս, կամ որոնք ստիպուած են եղել պանդխտել՝ աղքատութեան կամ ուրիշ հանգամանքների չնորհիւ, առանց մասնակցած լինելու որ և է քրէական գործում, թոյլառութիւն պէտք է ստանան ազատ կերպով վերադառնալ թիւրքիա կամ այն գաւառները, ուր նրանք առաջ ապրում էին, առանց որ և է ճնշումների տեղական իշխանութիւնների կողմից: Նրանք նորից պէտք է ստանան այն սեփականութիւնները, որ նըրանք ունէին երկիրը թողնելուց առաջ:

## V

## ԿԱՆՈՆԱՒԹԻՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ

Այն քրէական յանցանքների և ոճիրների գործերը, որոնք ներկայումս դատաստանական քննութեան առկ են, պէտք է լուծումն ստանան, առանց յետաձգութեան : Կ. Պօլսից պէտք է ուղարկուեն վիլայէթները դատաստանական յատուկ յանձնաժողովներ, որոնք իւրաքանչիւր սանջակի գլխաւոր քաղաքում պէտք է շատապեն քննել չը վճռուած գործերը : Նրանց վճիռները չը պէտք է ենթարկուեն բողոքի (appel): Այդ յանձնաժողովները պէտք է բաղկացած լինեն մէկ նախագահից և երկու անդամից, մէկը մահմէտական, միւսը քրիստոնեայ: Դրանց պէտք է ընկերանայ մի դատաստանական քննիչ և մէկ պրօկուրօր: Վերջին պաշտօնեաներից մէկը պէտք է քրիստոնեայ լինի:

## VI

## ԲԱՆՏԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Կ. Պօլսից պէտք է ուղարկուեն բարձրաստիճան պաշտօնեաներ՝ քննելու բանտերը իւրաքանչիւր վիլայէթում և ուսումնափրելու նրանց նիւթական պայմանները, բանտարկեալների վիճակը և այն թէ ինչպէս են նրանց պահում: Նրանք պէտք է քննեն նոյնպէս և բանտապետների ու պահապանների վարմունքները, և կարող են տռաջադրել, որ անմիջապէս արձակուեն և դատաստանի ենթարկուեն այնպիսիները, որոնք չեն կատարել այն կանոնները, որ սահմանուած են բանտային օրէնքներով:

Այդ բարձրաստիճան պաշտօնեաներից իւրաքանչիւրը պիտի ունենայ մի օգնական, որ պէտք է լինի քրիստոնեայ, եթէ պաշտօնեան մահմէտական է, և հակառակը: Նրանք պարտաւոր են, ոչ աւելի քան չորս ամսուայ ընթացքում, պատրաստել մի զեկուցագիր, որը պէտք է պարունակի նրանց նկատողութիւնները իրենց միասիայի տրդիւնքների մասին, և ցոյց տալ այն բարեփոխութիւնները, որոնք անհրաժեշտ են բանտերի վիճակը և դրանց պաշտօնեաների գործունէութիւնը լաւացնելու համար:

## VII

## ԲԵՅՈՐՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ ՀՍԿՈՂ ԲԱՐՁՐ ՅԱՆՉԱԺՈՂՈՎԸ

Նոր վալիները, նշանակուելուն պէս, պէտք է գնան վիլայէ-

թի գլխաւոր քաղաքը՝ կազմակերպելու նահանգական վարչութիւնը, համաձայն նոր ծրագրի հիմունքների:

Նրանք պէտք է տեղաւորեն կառավարութիւնից նշանակուած մութեսարիֆներին և գայմագամներին և իւրաքանչիւր կազայում բաժանեն նահիաների հողերը։ Նրանք պէտք է կազմեն ընտրողական ցուցակներ եւ պէտք է կատարել տան նահիաների խորհուրդների և միւդիրների ընտրութիւններ։

Նրանք պէտք է հետեւեն, որ հարկ հաւաքողները ընտրուեն առանց յետածգման, որ նահանգի բիւղջէտի որոշումը և տուրքերի բաշխումը վարչական մասերում կատարուի որքան կարելի է շուտ։

Այս բէֆօրմների շուտ և ճիշդ կատարումը պէտք է դրուի մի Բարձր Կօմիտէրի վրայ, որը յատկապէս պէտք է ուղարկուի նորին մեծութիւն Սուլթանից, և որի ընտրութեանը հաւանութիւն պէտք է տան պետութիւնները։ Իր պաշտօնավարութեան ամբողջ ընթացքում, նու պէտք է ունենայ լիակատար իշխանութիւն վալիների վրայ, որոնք պարտաւոր են գեկուցանել նրան այն բոլոր միջոցների մասին, որոնց ձեռնարկելու են՝ նոր կանոնները գործադրելու համար։

Կայսերական Բարձր Կօմիտէրը պէտք է ընդունի խնդրագիրներ և ծանուցումներ բնակիչների կողմից եւ պէտք է վարուի նրանց հետ նոր օրէնքների սահմաններում։ Նա իր միասիան պէտք է կնքի մի ընդհանուր քննութիւն կատարելով բոլոր վիլայէթներում, և պէտք է ունենայ իշխանութիւն՝ չթոյլատրել այն միջոցները, որոնք՝ համաձայն օրէնքի և նոր կանոնների՝ չեն կարող գործադրուել։

Կայսերական Բարձր Կօմիտէրին, նրա պաշտօնավարութեան միջոցին, պէտք է ուղեկցի մի օգնական, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ Կօմիտէրը մահմէտական է, և հակառակը։

## VIII

### ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄՆԱՑՈՒՆ ԿՕՄԻՏԵՏ

Բարձրագոյն Դրան մէջ պէտք է հաստատուի մի վերահսողկ մնայուն կօմիտետ, որը պէտք է հսկէ բէֆօրմների ճիշդ գործադրութեան վրայ։ Այս կօմիտետի նախագահը պէտք է լինի կայսրութեան քաղաքացիական կամ զինուորական բարձր պաշտօնեաներից մէկը։ Կօմիտետը պէտք է կազմուած լինի վեց անդամներից, որոնք պէտք է ընտրուեն պետութեան քաղաքացիական բարձր պաշտօնեաների միջից, հմուտ վարչական, իրաւաբանական և գիրնանառական գործերում, երեքը մահմէտական, իսկ միւս երեքը քրիստոնեայ։

Այդ կօմիտետը պէտք է նիստ ունենայ Բ. Դրան մէջ, առնը-  
ւաղն ամիսը մէկ անգամ:

Կօմիտետի պաշտօնը պիտի լինի՝ հսկել օրէնքների և կանոն-  
ների ճիշդ գործադրութեան վրայ, անդեկացնել Բ. Դրան այն  
անկանոնութիւնների մասին, որոնք կը նկատուեն աղմին իստրա-  
ցիայի մէջ և մատնանիշ անել այն պաշտօնեանների վրայ, որոնք  
չիովին չեն կատարում իրենց պարտաւորութիւնները. ընդունել  
խնդրագիրներ, քննել ազգաբնակութեան կողմից եղած ծանու-  
ցումները և գանգատաները. նոյնպէս և այն յայտարարութիւննե-  
րը, որոնք կը հասնեն կօմիտետին համայնքների ներկայացուցիչ-  
ների կողմից:

Այդ կօմիտետին պէտք է ուղղեն դեսպանները, իրենց թորգ-  
մանների միջոցով, այն բոլոր հաղորդագրութիւնները և տեղե-  
կութիւնները, որ նրանք անհրաժեշտ կը համարեն:

Կօմիտետը կարող է պահանջել վալիններից զեկուցագրեր այն  
հարցների մասին, որ ինքը կարեւոր կը համարի քննել: Տարին եր-  
կու անգամ ընդհանուր նահանգապետները պէտք է ուղարկեն կօ-  
միտետին մանրամասն յայտագիր՝ բանտերի վիճակի և բանտար-  
կեալների դրութեան մասին:

Կօմիտետը, երբ յարմար կը համարի, կարող է ուղարկել իր  
անգամներից մէկին կամ մի քանիսին վիւրյէթներում պտտելու՝  
քննութիւն կատարելու համար:

Կօմիտետը պէտք է ներկայացնի Թարձրագոյն Դրանը զեկու-  
ցագրեր այդ բոլոր հարցերի մասին և իրաւունք պէտք է ուն-  
նայ անմիջական յարաբերութիւնների մէջ մտնել վալինների և  
մինիստրական իրաւասու (comptétent) զեպարտամենտների հետ:

## IX

ՍԱՍՈՒՆԻ, ՏԱԼԻՈՐԻԿԻ ԵՒ ԱՑԼ ՏԵՂԵՐԻ ԴԵՊԵՐԻ ԶՈՀ ԳՆԱՑԱԾ

## ՀԱՑԵՐԻ ՎԱՐՉԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Սասունի, Տալւորիկի և այլ անդերի դէպքերի միջոցին, թէ  
իրենց անձով եւ թէ իրենց գոյքով վկասուած հայերը պէտք է  
սահան իրենց պատշաճաւոր հատուցումն և վարձարութիւնը:

Կայսերական բարձր վերահսկող կօմիսէրին պէտք է յանձ-  
նուի ուսումնասիրել այդ գործը և ձեռք առնել նպատակայարմար  
միջոցներ:

## X

## ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՒՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Բ. Դրանը պէտք է հետեւի, որ կրօնական հաւատափոխու-  
թիւնները հաստատուած լինեն այն ապահովող ոկզրունքների վը-

րայ, որ տալիք է 1856 թուի Կաթոլիկումայինը (յօդ. 10, 11, 12), և որոնք, յաճախ, իրականութեան մէջ մնաւմ են առանց գործադրութեան։

Այն անձինք, որոնք կը կամենան կրօնափոխ լինել, պէտք է լինեն չտփահառ, բացի դրանից իրաւունք կ'ունենան կրօնափոխ լինել միայն մէկ շաբաթ անցած այն օրից. երբ տուել են յայտարարութիւն իրենց գիտաւորութեան մասին, և այդ շաբաթուայ ընթացքում նրանք պէտք է գտնուեն իրենց գաւանութեան պետի հակողութեան տակ։

## XI

### ՀԱՅՆԻ ԱՌԱՆՉԱԾՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼՀՊԱՆՈՒՄԸ

Բ. Դուռը պէտք է ճիշդ հրահանգներ տայ իշխանութիւններին արգելելու համար. որ չխախտուեն հայոց հոգեւորականութեան և հայ համայնքների այն առանձնաշնորհումները եւ իրաւունքները, որոնք յատկացուած են նրանց 1863 թուի սահմանադրութեամբ (Հայերի Օրգանական Սահմանադրութիւն) և ոռութանների չնորհած բէրաթներով։

## XII

### ՀԱՅՆԻ ՎԻՃԱԿԸ ՓՈՔԻ-ԱՍԽԱՑԻ ՄԻՒՄ ՆԱՀԱՆԳՆՈՒՄԸ

Փոքր Ասիայի այն վիլայէթներում, որտեղ հայ ազգարնակութիւնը որոշ սանջակներում կազմում է ընդհանուր ազգարնակութեան մի նշանաւոր մասը, այսաեղ, վալիի մօտ, պէտք է լինի մի յատուկ քրիստոնեայ պաշտօնեայ. որին պէտք է յանձնուի հայերի պաշտպանութիւնը։ Այդ պաշտօնեան պէտք է ընդունի հայ ազգարնակութեան բոլոքագրերն ու խնդրագրերը և հասցնի նրանց ի գիտութիւն վալիի, որը՝ քրիստոնեայ պաշտօնեայի համաձայնութեամբ՝ ընթացք կը տայ նրանց, համեմատ դրանց բովանդակութեան։

Այդ պաշտօնեաները, բացի դրանից, պէտք է կանոնաւորապէս զեկուցագրեր ներկայացնեն կ. Պօլսի վերահսկող մնայուն կամիեատին։ Այն վիլայէթներում, ուր կան որոշ աեղեր (ինչպէս Հաջնը՝ Աղասայի վիլայէթում և Զէյթունը՝ Հալէպի վիլայէթում), որտեղ հայերը կազմում են ազգարնակութեան մեծամասնութիւն, այժմեան վարչական կազմակերպութիւնը պէտք է բարեփոխուի, և Սահիաթերի կազմութեան վերաբերեալ բէֆօրմների ծրագրի պահանջները պէտք է գործադրուեն այն աեղերում, որոնցից նախապէս կը կազմուեն վարչական միութիւններ։

## ՄԱՐԴԻՐ ՎԱՐՉՈԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ.

որսօք պէտք է մացաւեմ Փոքր Ասիայի արեւելեան Յահանգ-  
Աերում, այժմեան երգումի, Թիթլիսի, Պաթի, Միկասի,  
Մամօրէթ-հւլ-Ազիզի և Դիարբեքիրը պիլայեթներում)

ԳԼՈՒԽ 1

Վ Ա Լ Ի Ն Ե Ր

**ՅՕԴ. 1.** — Վալիները պէտք է ընտրուին պետութեան բարձրացածին պաշտօնատարներից, առանց խորութեան կրօնի, վը կայսւած իբրեւ ամենից խելացի, ընդունակ և ազնիւ։ Հետեւապէս, այն անձինք, որոնց նշանակումը ընդհանուր դժոհութեան առիթ կը տայ եւ կամ հաստակական ու քաղաքական պատճաներով անյարմար կը համարուի, չը պէտք է նշանակուեն վալի պաշտօնի մէջ։

Բ. Դուռը, համոզուած լինելով, որ բէֆորմների և միջոցների իրական գործադրութիւնը էականապէս կախուած է այն անձերի բարձր յատկութիւններից, որոնք պէտք է վիլայէթների ազմինիստրացիայի գլուխը անցնեն, — ամէն ջանք գործ պէտք է գնի, որ այն պաշտօնեաները, որոնց կառավարութիւնը մտադիր է նշանակել, ունենան պահանջուած յատկութիւնները։

**ՅՕԴ. 2.** — Այդ եղանակով նշանակուած վալիները չը պէտք է յետ կանչուեն կամ փոխուեն, բացի այն գէպքերից, երբ նրանք, ուրինական քննութիւնից յետոյ, յանցաւոր կը ճանաչուեն հակառարինական գործերի մէջ։

Նրանք պէտք է նշանակուեն հինգ տարով, եւ նրանց լիազարութիւնները կարող են նորոգուել։

**ՅՕԴ. 3.** — Վալիները պէտք է ունենան օդնականներ (մուավին), որոնք պէտք է լինեն քրիստոնեաներ, եթէ վալին ինքը մուսուլման է, եւ մուսուլմաններ, եթէ վալին քրիստոնեայ է։ Մուսվինները, վալիների նման, պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից։

Նրանք պէտք է յատկապէս ուղարկուեն վալիի կողմից՝ վիլայէթի ընակիչներից խնդրագիրներ ընդունելու, ոստիկանութեան և բանակերի վրայ հօկելու եւ հարկերի վրայ կօնտրոլ անելու համար։ Նրանք ժամանակաւորապէս պէտք է կառավարեն վիլայէթը՝ վալիի բացակայութեան ժամանակ։

Վալիին ժամանակում է նահանգական ընդհանուր խորհուրդը, որի ընտրութեան պայմանները կ'որոշուեն ստորեւ։ Խօրհուրդի պարտաւորութիւնը պէտք է լինի խորհրդակցել հաստակաց շա-

հերի վերաբերեալ խնդիրների մասին, ինչպէս են՝ հաղորդակցութեան ձևնապարհներ շինելը, երկրագործական կրէդիտի Փօնդ կազմակերպելը, երկրագործութեան, առեւտրի եւ արդիւնարերութեան զարգացումը եւ հանրային կրթութեան տարածումը:

### ԳԼՈՒԽ 11

#### ՄԻՒԹԵՍԱՐԻՑՆԵՐ

**Յ0Դ. 4.** — Միւթեսարիցները, որոնք պիտի սանջակների գշյուին անցնեն, պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից:

Ամեն մէկ վիլայէթում միւթեսարիֆ պաշտօնեաների մի որոշ թիւը պէտք է քրիստոնեայ լինի: Քրիստօնեայ միւթեսարիֆներ պէտք է նշանակուեն այն սանջակներում, որտեղ քրիստոնեաները մեծամասնութիւն են կազմում: Այն վիլայէթներում, որտեղ միայն մի միւթեսարիֆ կը լինի, նա պէտք է անպայման քրիստոնեայ լինի, եթէ վալին մահմետական է, Միւթեսարիֆը օգնական կ'ունենայ մի մոււլին, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ միւթեսարիֆը մահմէտական է, և հակառակ: Մուավինը պէտք է գործէ միւթեսարիֆի փոխարէն, վերջինիս բացակայութեան ժամանակ:

### ԳԼՈՒԽ 111

#### ԳԱՅՄԱԳԱՍՆԵՐ

**Յ0Դ. 5.** — Գայմագամները պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից, վալիի առաջարկութեամբ: Նրանք ընտրում են վալիի ձեռքով այսպիսի անձինքների միջից, որոնք վայելում են ազգաբնակութեան վստահութիւնը և համոզատասիանում են այն պայմաններին, որոնք պահանջւում են գոյութիւն ունեցող օրէնքներուվ:

Խւրաքանչիւր սանջակում գայմագամների պաշտօնների որոշ թիւը պէտք է յատկացուած լինի քրիստոնեաներին:

Քրիստոնեայ գայմագամներ պէտք է նշանակուեն այն կազաներում, որտեղ քրիստոնեաները մեծամասնութիւն են կազմում:

**Յ0Դ. 6.** — Խւրաքանչիւր գէպքում քրիստոնեայ միւթեսարիփների և գայմագամների թիւը, յամենայն դէպս, պակաս չը պէտք է լինի վիլայէթի գայմագամների և միւթեսարիփների ընդհանուր թուրի մէկ երրորդից:

Գայմագամը, միւթեսարիփի նման՝ պէտք է օգնական ունենայ մի մոււլին, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ գայմագամը մահմէտական է, և հակառակ:

**Միւթեսարիֆներին և գայմագամներին կից պէտք է լինի մի խորհուրդ,** նման ընդհանուր նահանգական խորհուրդին:

Կազայի խորհուրդը ընտրւում է նահիաների խորհուրդների կողմից, իսկ սանջակի խորհուրդը ընտրւում է կազաների խորհուրդների կողմից: Նահանգական ընդհանուր խորհուրդը ընտրւում է սանջակների խորհուրդներից:

Ոչ մի պաշտօնատար անձ չը պէտք է լինի այդ խորհուրդների անդամ: Խորհուրդներին պէտք է նախագահեն վալիները, միւթեսարիֆները և գայմագամները՝ ըստ պատկանելուոյն: Խորհուրդները պէտք է բաղկացած լինեն չորս անդամներից, չը հաշվառվ նախագահին. անդամներից երկուոր պէտք է մահմէտական լինեն, երկուոր քրիստոնեայ:

#### ԳԼՈՒԽ 14

##### ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ (ՆԱՀԻԱՆԵՐԸ)

**Յ07. 7.— Խւրաքանչիւր կազա բաժանւում է նահիաների (Համայնական շրջաններ) որոշ թուրի:**

Նահիան մի հսկային ստորաբաժանում է, որ պարունակում է իր մէջ շատ գիւղեր՝ իրենց անշարժ կալուածներով, հողերով արտատեղերով և հողաբաժիննորվ: Նահիայի ամենանշանաւոր տեղը համարւում է գլխաւոր կենտրօն:

Խւրաքանչիւր նահիայի սահմանների որոշումը, ըստ կարելւոյն, պէտք է կատարուի այնպէս, որ մի գաւանութեան պատկանող գիւղերը մտնեն մի նահիայի մէջ: Ընդհանրապէս խօսելով, պէտք է ուշադրութեան առնուեն տօպօդրաֆիական և էտնօդրաֆիական պայմանները, նաեւ ժողովրդի յարմարութիւնները:

Նահիան պէտք է պարունակէ իր մէջ ամենաքիչը 2,000 բնակիչ, ամենաշատը 10,000 բնակիչ: Գիւղերի խւրաքանչիւր մի խումբ, որ կազմում է նահիայի մի մասը և որի բնակիչները 1000-ից պակաս չեն, կարող է պահանջել, որ իրենից առանձին մի նահիա կազմուի այն պայմանով, որ յանձն առնի նոր վարչութեան ծախքերը:

**Յ07. 8.— Խւրաքանչիւր նահիա պէտք է կառավարուի մի միւդիրի ձեռքով, որի օգնականն է խորհուրդը, որ ընտրւում է ազգաբնակութեան կողմից և բաղկացած է ամենաքիչը չորս և ամենաշատը՝ ութ անդամներից:**

Այդ խորհուրդը ընտրում է իր անդամների միջից միւդիր և նրա օգնական:

**Միւդիրը պէտք է պատկանի այն գաւանութեան, որին պատ-**

կանում է բնակիչների մեծամասնութիւնը, իոկ օգնականները՝ միւս դաւանութեան։ Խորհուրդը պէտք է նոյնպէս ունենայ մէ քարտուղար։

80Դ. 9.— Եթէ նահիաների բնակիչները բոլորը պատկանում են մէկ գաւանութեան, խորհրդի անդամները պէտք է ընտրուեն ոյդ գաւանութեան պատկանող բնակիչներից։ Եթէ համայնական շրջանի ազգաբնակութիւնը խոռն է, փոքրամասնութիւնը պէտք է ունենայ իր ներկայացուցիչը, համեմատ իր թուական կարելութեան, բայց այն պայմանով, որ 25 տնից պակաս չը լինի։

80Դ. 10.— Միւդիրները պէտք է ստանան նահիայի բիւդ-ջէտից մի որոշ ռաճիկ։ Նոյնպէս պէտք է մի որոշ ռաճիկ որուի խորհրդի քարտուղարին։

Որոշ չիւնութիւն պէտք է յատկացուի նահիայի խորհրդի եւ համայնական շրջանի վարչութեան տաեանի համար։

80Դ. 11.— Նահիայի խորհրդի անդամները պէտք է լինեն ռոմանեան հպատակ, պէտք է շահ ունենան նահիայում, պէտք 30 տարեկան լինեն և ընտրուեն այն անձանց միջից, որոնք վճարում են պետութեանը տարեկան 100 պիաստր հարկ։ Նրանք դատապատանի տակ ընկած չը պէտք է լինեն։

80Դ. 12.— Հէնց որ խորհուրդը իր միջից ընտրի միւդիրին, նրա անունը պէտք է հազորդուի վալիին, որը պաշտօնապէս կը հաստատի նրան, երբ կը համոզուի, որ օրինական պահանջները կատարուած են։

80Դ. 13.— Խմամիները, քահանաները, ուսուցիչները և կառավարութեան մէջ պաշտօն ունեցող ուրիշ անձինք չեն կարող միւդիրի պաշտօն վարել։

80Դ. 14.— Խորհրդի անդամների կէուը պէտք է նորոգուի ամէն տարի։ Միւդիրները պէտք է մնան պաշտօնում երկու տարի։ Միւդիրը և անդամները չեն կարող վերընտրուել յաջորդաբար մի անդամից առելի։

80Դ. 15.— Միւդիրի և խորհրդի անդամների լիազօրութիւնները, ինչպէս և նրանց ընտրութեան և փոխարինման եղանակը պէտք կանոնաւորուեն, համաձայն Համայնքների Վարչական Կանոնադրութեան, յօդ. 14, 16, 17, 20, 21, 22, 23, 24, 25, 26 և համաձայն Projet de loi sur les vilayets de la Turquie d'Europe (§ 12)։

80Դ. 16.— Նահիային պատկանող գիւղերից իւրաքանչիւրը պէտք է ունենայ մի մուխթար այն դէպքում, եթէ գիւղը մի քանի թաղեր ունի։ Եթէ բնակիչները բաժանուած են զանազան գաւանութիւնների, իւրաքանչիւր թաղի և բնակիչների իւրաքանչիւր գաւանութեան համար մէկ մուխթար պէտք է լինի։

ՅՕԴ. 17.— Ոչ մէկ դիւզ չէ կարող պատկանել երկու համայնական շրջանի՝ ինչ և լինեն նրա բնակիչների վիճակը և թիւը:

### ԳԼՈՒԽ V

#### ՈՍՏԻԿԱՆ ՈՒԹԻՒՆ

ՅՕԴ. 18.— Ոստիկանութեան պաշտօնեաները նշանակւում են համայնական շրջանի խորհրդի ձեռքով, նահիայի ազգաբնակութեան միջից, առանց կրօնի խարութեան, և թուով այնքան պէտք է լինեն, որ կարողանան բաւարարութիւն տալ թէ տեղական պէտքերին և թէ վիլայէթի ժանդարմէտրիայի ծառայութեան:

ՅՕԴ. 19.— Նահիայի ոստիկանական պաշտօնեաները պէտք է դրուեն միւդիրի հրամանների տակ և պէտք է ունենան չառշների կամ օնբաշխների պաշտօններին համապատասխանող գլուխուրներ:

Նրանք պէտք է զինառուորուած լինեն և ունենան համազգեստ, որի ձեւը կ'որոշուի յետոյ: Նրանք ունին կը ստանան նահիէի ըխագջտաց և բացի իրենց պօլիցիական ծառայութիւնից՝ կարող են զբաղուել իրենց սովորական պարագմունքներով ևս: Նրանք կարող են լինել հեծեալ կամ ոչ, նայելով իրենց ծառայութեան պահանջներին:

Ոչ-մահմէտականները, որոնք ենթակայ են «բէդէլ-տօկէրիէի» հարկին, և որոնք կարող են ոստիկանական ծառայութեան կոչուել, աշատ կը լինեն այդ հարկի վճարումից, քանի նրանք կը գտնուեն ոստիկանական ծառայութեան մէջ:

ՅՕԴ. 20.— Նահիայի ոստիկանութեան պաշտօնեաների առաջին պարաւորութիւնը պէտք է լինի պահպանել կարգը և խողաղութիւնը իրենց երկրի մէջ և նահիայի ճանապարհների վրայ: Բացի դրանից նրանք պէտք է լինեն միւդիրի հրամանի տակ և պօստին ուզեկցելու համար մարդիկ տան, այլ եւ օգնեն միւդիրին՝ ի կատար ածելու գատաստանական վճիռները և օրէնքի պահանջները:

### ԳԼՈՒԽ VI

#### ԺԱՆԴԱՐՄԷՐԻԱ

ՅՕԴ. 21.— Ամէն մի նահանգում, յատուկ օրէնքի հիման վը-քայ, կը կաղմակերպուի նահանգական ժանդարմէրիս, որի բարձր և ստորին պաշտօնեաները կ'ընտրուեն կայսրութեան հպատակների ոլոր գատակարգերի միջից:

Ժանդարմէրիան պէտք է կազմակերպուի վիլայէթում, բոլոր քնակիչների միջից, առանց խորութեան ցեղի կամ կրօնի։ Ժանդարմէրիայի երկու երրորդականը կը կազմուի նահիայի ստոքաւնութեան պաշտօնեաների միջից, կէոը մահմէտական, կէոը ոչ մահմէտական։ Մնացած մի երրորդը բաղկացած պէտք է լինի չառաշներից և բաշ-չառաշներից և պէտք է ընտրուի կանոնաւոր զօրքի տժենաընդունակ մարդկանց միջից։

Դիսցիպլինայի և զինավարժութեան կողմից, ժանդարմէրիան պէտք է գանուի զինուորական մինիստրի իշխանութեան տակ։ Նրա ծախքը պէտք է հոգացուի վիլայէթի հաշուով։ Ժանդարմէրիայի գնդի օֆիցէրների ուսնիկը պակաս չը պէտք է լինի, քան կանոնաւոր զօրքի համապատասխան աստիճանի օֆիցէրների ուսնիկը։

## ԳԼՈՒԽ VII

### ԲԱՆՏԵՔԸ

ՅՕԴ. 22.— Այն անձինք, որոնք բանատրկուած են, բայց գեռ չեն մեղադրուած, չը պէտք է խառնուեն այն անձանց հետ, որոնք արդէն կրում են իրենց պատիժը՝ դատավճարից յետոյ։ Բանտերը պէտք է կատարեն առողջապահական անհրաժեշտ պահանջները, և բանատրկեալների հետ չը պէտք է զարուեն կողառւթեամբ։ Վալին պիտի նշանակի բանտերի դիրեկտորներին և գոհապահներին, որոնց մէջ պէտք է լինի սոտիկանական պաշտօնաւուերի եւ ժանդարմէրի մի որոշ թիւ։

## ԳԼՈՒԽ VIII

### ՍԿՃԲՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԵԱԼՆ ԿՕՄԻՏԵ

ՅՕԴ. 23.— Վալիները պէտք է հաստատեն վիլայէթների և առաջակաների գլխաւոր քաղաքներում սկզբնական քննիչ մասնաժողովներ, բաղկացած նախագահից և երկու անդամներից, մահմէտական և ոչ մահմէտական։ Այդ մասնաժողովի պաշտօնը պէտք է լինի քննել ժանդարմէրի ձեռքով կատարուած ձերբակալութեանների պատճառները և հրամայել անմիջապէս հարցաքննութեան ենթարկելու բռնուածներին եւ բանատրկել տալ նրանց, եթէ այն յանցանքները, որոնց մէջ նրանք ամբաստանուում են, կրում են այնպիսի բնաւորութիւն, որ նրանց ենթակայ է անում որէնքի սահմանած պատիժներին։ Մասնաժողովները պէտք է նոյնպէս ազատ թողնեն անմիջապէս և գնեն սոտիկանութեան հակ-

զութեան տակ այն բանտարկեաբներին, որոնց վարեւանքը այլ եւ կարեք չէ թողնում, որ օրէնքը գործադրուի: Պէտք է աշխատել նոյնպէս, որ ոչ մէկ անձն առանց պատճառի և ապօքէն կերպով բանա չը գուշի: Այդ նպատակով նրանք պէտք է այցելին բանահերը և բանտարկեալների պայմանները քննեն: Մասնաժողովները պէտք է կազմեն զեկուցադրեր և ուղարկեն վալիներին, յիշատակելով նրանց մէջ ոստիկանութեան ձեռքսզ բանտարկուած տանհանուններին, որոնց հարկաւար է ազատել, այլ եւ նրանց, որոնք մասմ են բանափ մէջ:

### ԳԼՈՒԽ 1 X

#### ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ ՔԻՒՐԴԵՐԻ ՎՐԱՅ

807. 24.— Թափառական քիւրդերին կառավարելու համար իւրաքանչիւր վիլայէթում վալին պէտք է ունենայ իր ձեռքի տակ մէկ Աշխրէթ-Մէմուրի (մի պաշտօնեայ, որի գործը պէտք է լինի հոկել քիւրդ ցեղերի վրայ): այդ պաշտօնեան պէտք է իրաւունք ունենայ ձերբակալել աւազակներին և ուրիշ չարտգործներին ու պահանջել, որ նրանց ենթարկեն սովորական դատարաններին: Նա պէտք է ունենայ իր ձեռքի տակ մի բաւարար պահակախօսմբ և կարող է, հարկաւար դէպքում, պահանջել տեղական ոստիկանութեան աջակցութիւնը: Նրա իշխանութեան տակ գրուած պաշտօնեանների մի որոշ թիւ պէտք է ուղեկցի ամէն մի ցեղին՝ նրանց տարեկան գոչի ժամանակ:

Նրանք պէտք է գործադրեն ոստիկանական իրաւասութիւն, բանտարկեն բոլոր չարագործներին և յանձնեն նրանց սովորական դատարաններին: Թափառական ցեղերի արօտատեղերի և բնակատեղերի սահմանները պէտք է ճշդութեամբ որոշաւած լինեն: Այդ քոչերը չը պէտք է պատճառ դառնան զրկանք հասցնելու տաւառների բնակիչներին, որտեղով անցնում են թափառական ցեղերը և կամ ժամանակաւորապէս գրաւում: թիւ նրանք որեւէ չարագործութիւն անեն գիւղացիների սեփականութեան դէմ կամ որ եւ է զրկանք հասցնեն գիւղացիներին, այդ օրից սկսած կ'արգելուի նրանց որ եւ է տեղափոխութիւն կամ քոչ:

Այն կամոնները, որոնք գոյութիւն ունեն զէնք կրելու վերաբերմամբ, խստիւ պէտք է գործադրուեն բոլոր քիւրդ ցեղերի մէջ: լինեն նրանք հաստատաբնակ, թէ թափառական: Զանքեր պէտք է անուեն պատճառաստել նստակիաց կեանքի սկզբունքները թափառական ազգաբնակութեան, ընտելացնել նրան երկրագործութեան, և այդ նպատակով որոշ հողեր պէտք է յատկացնել նրանց այնպիսի տեղերում, ուր նրանց հաստատուելը չէ կարող որեւէ

վնաս հասցնել նստակեաց ազգարնակութեան բարեկեցութեան եւ խողազութեան։ Հնարողական և քաղաքացիական իրաւունքները չը պէտք է պատկանեն այն անձանց, որոնք ոչ-նատակաց ազգարնակութեան մտան են կազմում կամ որոնք հաստատուած չեն մշտական և մնացուն կերպով մի որ եւ է նահիտյի հօգի վրայ։

### ԳԼՈՒԽ X

#### ՀԱՄԻԴԻԵՒ ՀԵՆՆԱԶՕՐՔԸ

ՅՈՒ. 25. — Այն գէպքերում, երբ հարկաւոր համարուի գործակել Համիդիէի հեծելազօրքի գնդերը, այժմ գոյսւթիւն ունեցող որէնքներով սահմանուած զինավարժութեան պէրիօդներից գուրս, այդ գնդերը կարող են գործածուել և բանակել միայն կանոնուոր զօրքի գնդերի հետ միասին, որոնց մի երրորդ մասից աւելի չպէտք է լինեն։

Սովորական ժոմանակներում, երբ Համիդիէ հեծելազունզը ծառացութեան մէջ չէ, չը պէտք է կրի ոչ նշանազդեատ և ոչ էլ զէնք։ Այդ պարագայում նրանք կարող են ենթարկուել սովորական դատարաններին, ինչպէս արդէն այդ արձանագրուած է Համիդիէի Կանոնադրութեան մէջ, համաձայն Շէդիֆների այժմեան կունսնազրութեան (Սամանեան Զինուորական Դատաստանազիրք յօդ. 4)։

### ԳԼՈՒԽ XI

#### ԿԱԼՈՒԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՐՑԸ

ՅՈՒ. — 26. — Մի յատակ յանձնաժողով, որը բազկոսդած պէտք է լինի մի նոխագահից և չորս անդամներից — երկուաը մահմէտական և երկուաը քրիստոնեայ, — պէտք է պաշտօն ունենայ քննելու սեփականութիւններին վերաբերեալ ազացուցազրեւը և մերկացնել այն անարդարութիւնները և անկանոնութիւնները, որ կը նկատի։

Մի յատուկ յանձնաժողով ազագայում պէտք է որոշի այն ամենալաւ եղանակը, որով կարելի լինի երաշխաւորել սեփականութեան իրաւունքները։

### ԳԼՈՒԽ XII

#### ՏԱՊԱՆՈՐԴԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԺՈՂՈՎԵԼԸ

ՅՈՒ. 27. — Բոլոր հարկերը, հաշուելով դրանց մէջ և տասանորդական տուրքերը, պէտք է հաւաքուեն ուղղակի նահիտյի

խորհուրդների կողմից ընտրաւած և միւգիրի իշխանութեան տակ գտնուող հարկանանների ձեռքով։

Նահիայի բոլոր բնակիչները փոխադարձաբար պատասխանաւու են իրենց վրայ գրաւած հարկերի լիակատար վճարման համար։

80Դ. 28. — Տասանորդական տուրքերի կազակով տալը և յողովրդին բանի բանեցնելը վերացւում է։ Խւրաքանչիւր վարչական կենարոն, ոկուտ նահիայից, պէտք է իր հաւաքած հարկերից վերցնի այն գումարը, որը հարկաւոր է իր վարչութեան ժամանակերի համար, համաձայն որոշուած և կառավարութեան կողմից հաւաքանութիւն գտած բիւգչէտի։ Նոյնպէս և վիլայէթի ֆինանսական վարչութիւնը պէտք է վերցնի սահանգի հարկերի ամսով ջանակաւթիւնից վիլայէթի վարչութեան համար հարկաւոր գումարը, հաշուելով գրա մէջ հասարակական աշխատանքների և հանրային կրթութեան ծախքերը։

Ազգաբնակութիւնը որ և է գէպօսւմ պարտաւորուած չը պէտք է լինի ձրիտրար հայթայթել ոչ զօրքին և ոչ պաշտօնեաներին բնակարան եւ նրանց ապրուատի համար հարկաւոր պաշտը։

Այն գէպօսւմ, երբ հարկերը չը վճարելու համար էկզէկուցիա է նշանակւում, պէտք է աշխատել, որ ժողովուրդը չը զըրկուի առաջին կարեւորութեան ասարկաներից եւ այն գործիքներից, որ նա բանեցնում է։

### ԳԼՈՒԽ XIII

#### ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆ

80Դ. 29. — Նահիայի խւրաքանչիւր բաժնում պէտք է լինի ծերերի մի խորհուրդ, որին պէտք է նախագահէ ժուխթարը, եւ որի պաշտօնը պէտք է լինի ընտաներար լուծել բնակիչների միջեւ ժամանակում։

80Դ. 30. — Խւրաքոնչիւր կազայում, նահիաների թուի համեմատ, պէտք է լինեն բաւականաչափ հաշտարար գատաւորներ, որոնց նշանակում է արդարադատութեան մինխոտը, վալիի առաջարկութեամբ։ Այդ դատաւորներից մէկը անպատճառ պէտք է ապրի կազայի գլխաւոր քաղաքում։ Հաշտարար դատաւորների մէկ երրորդ մասը խւրաքանչիւր կազայում պէտք է քրիստոնեաներ լինեն։ Քրիստոնեայ հաշտարար գատաւորները պէտք է բնակութիւն ունենայ այն կենարոններում, որտեղ քրիստոնեայ ազգախակութիւնը մեծամասնութիւն է կազմում։

80Դ. 31. — Հաշտարար դատաւորը իրաւասութիւն պէտք է ունենայ գատելու։

ա) Քրէտկան գործերը, տռանց բողոքի (appel) իրաւունքի. օրէնքի գէմ գործուած զեզծումները, որոնք պատճւած են սուբկանական ռովորդկոն միջոցներով, եւ բողոքելու իրաւունքով այնպիսի փոքր յանցանքներ, որոնց պատիժը ամենաշատը 500 պիաստրից եւ երեք ամիս բանտարկութիւնից աւելի չէ:

բ) Քաղաքացիական գործերը, տռանց բողոքի իրաւունքի. բոլոր անձնական գործերը, քաղաքացիական եւ առևտրական դատերը, որոնց գումարը հազար պիաստրից չէ անցնում, եւ բողոքի իրաւունքով այնպիսի գանգաներ, որոնք հասնում են հինգ հազար պիաստրի:

80Դ. 32.— Հաշտարար դատաւորը կարող է կազմել և հաշտարար տաեան. Նա կարող է, երկու կողմերի հաւանութեամբ. նշանակել միջնորդ դատաւորներ՝ լուծելու համար այնպիսի գէներ, որոնց գումարը հինգ հազար պիաստրից չէ անցնում։ Միջնորդ դատաւորների կայտցրած վճռի գէմ դատուազները իրաւունք չունեն բողոքելու։

80Դ. 33.— Կազմաների գատարանների տեղը բանագ հաշտարար դատաւորների վճիռների գէմ բողոք կարելի է տալ սանջակի դատարանին։

80Դ. 34.— Բանտարկութեան վերաբերմամբ հաշտարար դատաւորների արձակութ այն վճիռները, որոնք բոլոր ինստանցիաներից անց են կացել. պէտք է ի գործ գրուեն կազայի բանտառմ։ Միւդիրները պարտաւոր են աջակցել հաշտարար դատաւորներին ի կատար ածելու ինչպէս քաղաքացիական, այնպէս էլ քրէտկան վճիռները։

80Դ. 35.— Կազայի տաեանները ջնջուած լինելով, սանջակի դատարանները ձեռնհաս են դատելու այն քաղաքացիական վէճերը, որոնք հինգ հազար պիաստրից չեն անցնում. նոյնպէս և հաշտարար դատաւորների քաղաքացիական վճիռների գէմ տուած բողոքները։ Սանջակի գատարանները պէտք է ունենան միայն քաղաքացիական տաեան, քանի որ քրէտկան տաեանի տեղը բանում է շրջիկ նահանգական տաեանը։

Սանջակի տաեանները պէտք է բազկացած լինեն մէկ դիպլոմաւոր նախագահող դատաւորից, որին նշանակում է արդարադատութեան մինիստրը և երկու անդամներից, որոնց ընտրում է վալին, սանջակների խորհուրդների ձեռքով կազմած ցուցակների միջից։

80Դ. 36.— Սանջակի քրէտկան տաեանների բաժինները փոխարինուած են շրջիկ նահանգական տաեաններով։ Նահանգական տաեանները բազկացած են մէկ նախագահող դատաւորից, որը

բնարւում է վիլայէթի բարձրագոյն խօրհրդի անամենքի միջից-  
նրան պաշտօնակից են լինում երկու անգամներ, որոնք նշանակ  
առևմ են բօղոքարկու տաեւանի կողմից սակակի հաշ-  
տարար դատաւորների միջից, մէկը մահմէտական, իսկ միւ-  
սը քրիստոնեայ: Հաշտարար դատաւորները պէտք է ստանան ու-  
րոշ առնիկ, չըջիկ նահանգական ատեանների ամրող անուղղու-  
թեան ժամանակ:

ՅՕՒ. 37.— Նահանգական ատեանը հերթով պէտք է չըջի բո-  
լոր կազմաները, հաշուելով և սանջակի գլխաւոր քաղաքը, ուր  
նրա ներկայութիւնը հարկաւոր կը լինի: Նա ձեռնաս է քննելու  
հաշտարար դատաւորների վճիռների դէմ տրուած բողոքները, այլ  
և այն գործերը, որոնց պատիժը հինգ հազար պիաստրից կամ ե-  
րեք ամիս բանատարկութիւնից չէ անցնաւմ, և այդ վճարի դէմ բա-  
զոքելու իրաւունք չը կայ: Քրէական գործերի վերաբերութեամբ  
նահանգական դատարանների արձակած վճիռները չեն կարող գոր-  
ծադրուել, առանց վճարացինչ ատեանից անցնելու:

ՅՕՒ. 38.— Հասնելով կազմ, նահանգական ատեանի նախա-  
գործ պէտք է պահանջէ, քննիչ դատաւորի միջոցով, այն բոլոր  
գործերի ցուցակը, որ ուղղակի նրա ձեռքով են անցել, և մի ու-  
րիշ ցուցակ այն գործերի, որոնք զեռ քննութեան ներքոյ են:  
Եթէ նա նկատի այդ վերջինի մէջ որ եւ է անկանոնութիւն կամ  
անտեղի յետաձզութիւն, նա անմիջապէս մի զեկուցագիր պէտք է  
ուղարկի արդարադատութեան մինիստրին:

Նահանգական ատեանը՝ հասնելով կազմ կամ այնաեղից հե-  
աւանալիս՝ պէտք է այցելէ բանատերը, քննի բանատարկեալների վի-  
ճակը եւ ստուգի բանատարկուածների ցուցակը:

ՅՕՒ. 39.— Վիլայէթի բարձրագոյն ատեանը պէտք է բաղկա-  
ցուծ լինի մի նախագահից և այնքան անգամներից, որ հնարա-  
ւորութիւն ունենան քննելու իրենց առաջարկուած քաղաքացիա-  
կոն գործերը և մասակարարեն շրջիկ նահանգական ատեաններին  
նախագահներ:

Բազաքացիակոն դատիրում կը գործի մի բողոքարկու առ-  
եան, իսկ քրէական գործերում մի նահանգական ատեան: Նրա-  
սիսուը կանոնաւոր կը համարուի ամէն անգամ, երբ ներկայ կը  
լինեն մի նախագահ և երկու անգամ: Բացի գրանից նա պէտք է  
ունենայ մի հասարակաց դատախազ եւ բաւական թուով պաշտօ-  
նակասարներ:

ՅՕՒ. 40.— Հաշտարար դատաւորների, ինչպէս եւ ամէն աե-  
սակ գատարանների դատավարութիւնը պէտք է կոտարուի-  
թիւրքերէն լիզուով: Թիւրքական ընադրին պէտք է կցուի հա-  
յերէն թարգմանութիւնը՝ նայելով տեղին եւ գատուող կողմերին և

Բ. ԴՐԱՆ ՊԱՏԱՄԻԱՆԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՌՈՒՍԻԱՅԻ  
ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐՈՒ ԿՈՂՄԻ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ  
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ

ՑԱՅԹՈՒԱԾ Յ ՑԱՅԹԻ 1895-Ի

Վիլայէթներու վարչական բարենորոգումներու ծրագիրը, որ մասուցուած է Սուլթանին, նոցին վասմութիւնք դեսպաններուն կողմէ, ամենառաջադիր ուսումնաժողութեան առարկայ եղաւ.

1) Սուլթանի գլխաւոր ցանկութիւնը և ձգտումները, իր երկրին եւ իր բոլոր հպատակներուն բարգաւաճութիւնը ամենէն արդարագոյն եղանակով անեցնել և զարգացնել լինելով, Ն. Կ. Վեհափառութիւնը արդարագատ համարեց չահմանափակել վարչական այս բարենորոգումներու կիրարկումը իր կայսրութեան միայն մէկ մասին մէջ, այլ բոլոր վիլայէթներն ալ անոնցմով նպատաւորել.

2) Վերոյիշեալ ծրագրին մէջ առաջարկուած կէտերուն մեծ մասը յարմար լինելով վիլայէթներու օրէնքին տրամադրութեան, որ է Տեսդուրի Ա. հատորի մէջ էջ 680, 7 ձէմազիւլլախիր 1281, ինչպէս նաև վիլայէթներու ընդհանուր վարչութեան կանոնադրութեան տրամադրութիւններուն, նոյն հատոր էջ 625, 29 չէվալ 1287 թուակիր. — Ն. Կ. Վեհափառութիւնը որպէս զի կարողանայ անվթար պահել կեղրուացման սկզբունքը, կ'ուզէ ապահովել տրամադրուածներուն կիրարկումը, բացի անոնցմէ, որոնք ընդհանուր պետական խորհուրդէն կախեալ են, և կ'որոշէ որ գործադրեն օրէնքի այն տրամադրութիւնները որոնք գեռ չեն գործադրուած: Միանգամայն, որովհեառեւ ընդունուած կանոնադրութիւններուն մէջ չկայ ոչ մէկ յիշատակութիւն վալիները հինգ տարի իրենց պաշտօնին վրայ պահելու համար, և ոչ ալ մըշտական խորհուրդներու մասին, որ կազմուած պէտք է լինէին անձնիւր վալիի, միւթէսարիֆի, գայմագամի նախագահութեան տակ, այն իշխանութիւնները որոնք կ'ուզեն այս պաշտօնատարներուն վատահիլ, մտած լինելով արդէն վարչական խորհուրդներու կանոնաւոր իշխանութիւններու մէջ, այս խորհուրդները առաջմանիւթապէս անհրաժեշտ չեն:

3) Գալով այն յօդուածներուն, որոնք կը զերաբերին գատարաններու, քաղաքապահ զօրքի, ոստիկանութեան վերակազմութեան, յորմար չեն գործադրութեան մէջ եղող օրէնքներուն եւ կանոնադրութիւններուն տրամադրութիւններուն. բայց դատական քննիչներ նշանակուած են. քաղաքապահ զօրքը և ոստիկանութիւնը քաղաքներու մէջ պէտք է տաելնան, մշտական կերպով դատարաններուն և բանտերուն վերահսկելու համար և կարգ կանոնը նահիէներու և դիւզերու մէջ երաշխաւորելու համար։ Առանցմէ բաւարար թիւ մը շրջադայութեան պէտք է հանուին, զանոնք նահիէներու կեդրոնին առհմանելու համար։

4) Որոշուեցաւ վարչական պաշտօնէութիւններու, քաղաքային զօրքի, ոստիկանութեան մէջ, միւսիւլմաններէն զատ, օսման-եան երկրին մէջ բնակող ոչ մուսուլման ուրիշ հպատակներ կանչել և գործածել, իւրաքանչիւր վիլայէթի միւսիւլման և ոչ միւսիւլման ազգաբնակութեան համեմատութեամբ։

## ԲԱՆԱՒՐ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Թրիտանակամ, Գաղղիակամ եւ Ռուսակամ դեսպանատամց

կողմէ ուղղեալ առ Բարձրագոյն Դուռը 1)

Սաորսգրեալք, գեսպանք Ռուսիոյ, Գաղղիոյ և Մեծին Բրիտանիայ ստացան այն բանաւոր ծանուցագիրը, զոր Բարձրագոյն Դուռն ուղղած է իրենց ամսոյս 20-ին, և պատիւ ունին անոր ըստացումը զեկուցանելու Արտաքին Գործոց Վաեմափայլ Նախարարին։

Սահօթացան այն բարենորոգմանց վերաբերեալ հրամանագրի բնոդրին, որոց գործադրութիւն որոշած է վեհափառ Առութանը, ինչպէս նաև անոնց մանրամասնութիւնը ցուցնող յասակագիրն, և գոհունակութեամբ կը տեսնեն թէ կայսերական կառավարութիւնն որոշած է գործադրութեան դնել օսմաննեան վեհապետաց նախընթաց խաթթերուն մէջ հանդիսապէս ի յայտ բերուած կանոններն և այն կարգադրութիւններն որք կը բխին Բարձրագոյն Դրան կողմէ ներկայ տարւոյս 2 Յունիս, 17 Յունիս, 17 Օգոստոս և 5 Հոկտեմբեր թոււականներով իր հաղորդումներուն մէջ պարզուած սկզբունքներէն։

Նշանակելով այս տրամադրութիւնքն և Բարձրագոյն Դրան գիտաւորութիւնն զանոնք տարածելու, բացի հրամանագրին մէջ յիշուած վիլայէթներէն, Անատօլուի ամէն այն գաղաներուն, ուր

1) Schopoff, p. 515—518 (քարզմանուրիւն Կ. Պալսոյ Հայոց Պատիարքանի)։

հայք ժողովրդեան կարեւոր մէկ մասը կը կտղմէն, Գաղղիոյ, Մեծին Բրիտանիոյ և Ռուսիոյ գեւազանք տարակոյս ջունին որ բորինորոգումներն ի գործ դնելու և ի կիր արկանելու կոչուելիք պաշտօնատորք իրենց խելացութեամբ, եռանգեամբ և անշտախնդրութեամբ պիտի ապահովեն բոլոր օսմանեան հպատակաց, առանց խարութեան, կայսրութեան ընդհանոր բարօրութեանն ու բարդաւաճման հոգածութեան մը բարիքները:

Երաշխաւորութիւնքն որովք ամէն կարգի պաշտօնատարաց ընտրութիւնն ու անուանումը շրջապատել կամին իր վերոյիշեալ հազորդումներուն մէջ յայտարարած է կայսերական կառավարութիւնը, կը վկայեն թէ Բարձրագոյն Դուռն ո՞ր տատիճան կարեւորութիւն կ'ընծայէ, որ գաւառաց մէջ իր գործակալք իրենց պաշտօնը կատարեն ի գոհունակութիւն բոլոր հասարակութեանց, և ի մասնաւորի վայինները մէն մի վիրայէթի վարչութեան տան մզում մը համաձայն այն տեսութեանց զօրս ի նորոյ հաւասահց նորին կայսերական Վեհափառութիւնը:

Այսու վատահութեամբ է որ Գաղղիոյ, Մեծին Բրիտանիոյ և Ռուսիոյ գեւազանք կը կարծեն լաւագոյն ծառայել Բարձրագոյն Դրան յայտնած դիտաւորութեանց՝ իրենց վերապահելով նշանակել իրեն, իրենց ընտրութեան տաեն, այն անձինքն, որոց նոխընթացքն և նկարագիրն համապատասխան չերեւին այն պայմանաց զորս նոյն ինքն օսմանեան կառավարութիւնը հարկաւոր ցոյց տուած է:

Այս վատահութեամբ է գարձեալ որ նոքա ուրախ պիտի ըլլան, երբ առիթը ներկայանայ, իրենց աջակցութիւնը նուիրելով նորին կայսերական Վեհափառութեան կառավարութեան, իրականացնելու համար այն բարենորդումները զօրս ինք հրամայեց ։

Ստորագրեալք կը խնդրեն Արտաքին Գործոց Վսիմափայլ նախարարէն որ հաճի ծանուցանել իրենց զստացումն օսյն հազորդաման, և այս առթիւ կը կրկնեն իրեն զհաւաստիս իւրեանց բարձրմեծաբանաց

### Ստորագրեալ Նելիտով

Բ. Գանգոս

Ֆիլիպ Գլորի

24 Հոկտեմբեր 1895

---

Բարենորդումներու մասին փոխանակուեցան նաև ուրիշ ծանուցագիրներ, որոնք անհետեւանք մնացին: Ապահով Համիտի կողմէ 1895 Մեզա. 30ին (Ն. Տ.) ջարդեր սկսուն Պոլիս, քանի մը օբէն կոտորած անցաւ Սեւ ծովի տիերը և Արեւելեան նահանգները, ուր 1895—1896 ջարդուեցան մօտաւորապէս 300 հաղար հայեր :

## ՅԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

**ՇՈՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒԱՆ ԸՆԴԻՒՄԱԴԻՐ ՏԱՐՐԵՐՈՒ ԿՈՆԳՐԵՒ.**

**ԳՈՒՄԱՐՈՒԱԾ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ**

(1907. Դեկտ. 27—29)

Թիւրքիոյ մէջ գործող ընդդիմագիր կուսակցութեանց կօնդրէն, գումարուած 1907 Խեկամեմբեր 27—29ին, կը յայտաբարէ ձեռք բերել համերաշխութիւնը Օսմանեան կայսրութեան բոլոր ժողովուրդներուն, որոնք միահամուռ կը առոտապին երկրին վրայ ժանրացած և սուլթան Ապահել Համիտ Բ. ի հրէշտային ոճիրներով ամբողջ աշխարհի աչքերուն պժդալի դարձած բանապետական բէժիմնէ:

Երեսնամետյ ոյս թագաւորութիւնը ազէտալի եղած է ոչ միայն, ինչպէս յանիրուի կը կարծուի, քրիտոնեայ ժողովուրդներուն, զորս սուլթանը կը հալածէր և կը ջարգէր իր սեփական շահուն համար, նաև իսլամներուն եւս՝ քանդուած, ստրկացուած, տարագրուած, մորթուուած, վերջապէս ան աղաբօրէն ամբասանուոծ քաղաքակիրթ ժողովուրդներու կարծիքին տաջեւ, որ զանոնք պատասխանատու կարծած է սուլթանին և զայն շըրջապատող չարագործներուն կողմէ մարդկութեան դէմ գործուած ոճիրներուն համար:

Կայսրութեան բոլոր ազգերը յաջորդութար զո՞ն եղան Ապահել Համիտի եղեռնագործ կատաղութեան. անիկա յաջորդութար մզեց զանոնք մէկը միւսի դէմ, գրգռելով և արծարծելով արհետական առելութիւն՝ ցեղերուն և կրօններուն միջեւ.—Թիւրք, Հայ, Յոյն, Պուլկար, Վալախ, Ալպանացի, Արար, Հըրեայ, Տրուզ և Թիւրդ տեսան հալածանք, աքսոր, տարագրութիւն և ջարդ. իսկ հայկական կոտորածները, իրեւ պատակ բոլոր անցեալ եղեռնագործութիւններուն, արժանացուցին իրենց հեղինակը — որ տակաւին իր ոճրագործութիւնը կը շարունակէ Արարիոյ մէջ — Մեծ Մարդասպան և կարմիր Սուլթան անուններուն:

Բացի այս ոճիրներէն, Ապահել Համիտ հետապնդած է յամբ քանդումի քաղաքականութիւն մը՝ որ կ'ոչնչացնէ հետզետէ Թիւրքիոյ բոլոր կենդանի ոյժերը: Իրմով անդամալուծուեցաւ մատորական, անառական ու ընկերական ամէն կեանք:

Անիկա սարսափ կը զգայ կրթութենէ և կուլտուրայէ, որ ինքնագիտակցութիւնն ու ազատ ժամանակութիւնը կը կազմեն, ուստի, կրցածին չափ կաշկանգեց հանրոյին կրթութիւնը և գիտութեան ծարաւ ժողովուրդներէն խլից ինքնակրթութեան միջացները։ Փակեց վարժուարանները, բանասարկեց ուսուցիչները, առողջուց ուսանողները։ իսկ կրթական այն շնչքերան մէջ, որ գեղ չեն ոչնչացուցած՝ նուազեցուց ուսուցումը, աննախընթաց ծայրացն գրաքննութեան մը միջոցով։

Մամուլն եւս ամբողջովին սարսակ է։ անօր թող որուած է միմիայն հրատարակել գրաքննիչներու կողմէ թոյլարուած կամ յերիւրուած լուրերը։ և այսպէս, թուրք կայսրութիւնը, իր ոիրաշ կամքով, շրջապատուած է ագիտութեան և սառթեան պարհուպով մը։

Ապահով-Համիա ոչ միայն հակառակորդ է մտաւոր զարգացման, — ինչ որ ամենաթանկագին է ամենուն համար, — այլեւ արգելք եղած է նոյնիսկ սորիկութեան մէջ խրած այս ժողովուրդներու նիւթական բարօրութեանը։ Այս ասպարէզին մէջ ալ դարձեալ աւեր, թշուառութիւն և ոով։ Այն անորդար առւրքերը, որ կը հաւաքուին նահանգներու մէջ անպարկեշտ և գիշտիչ զաշտանեաներէ՝ չեն ծառայեր բնաւ ճամբաններու և զրանցքներու շինութեան, այլ լիցնելու՝ պալատին սնուուկները և պարաբելու երլցի բլեքը՝ ի վնաս աշխատաւորներու, վճարելու՝ լրաեսներու ամսակոնները և արտասահմանի մէջ ալ կաշտոելու՝ սոորաքարշ թերթերը, որ կը խարեն եւրոպան Թիւրքիոյ իրական վիճակի մասին և ներբողներ կը կարդան Ապահով-Համիա, — ամենատեսնել թշնամի՞ն իր երկրին։

Երթեւեկի արգելումը և անցագրերու սիստեմատիք զլացումը անկարելի կը դարձնեն առեւտրական սեւէ գործունէութիւն։ Հարկերու ծանրութիւնը, գիւղերու անապահովութիւնը, արժուիքի մենագրաւումը (մատրապաղութիւն), վաշխառութիւնը, հաղորդակցական միջոցներու պակասը փճացուցին հաղագործութիւնը։ Բնութենէն օժտուած ամենահարուստ գաւառները, որոնք երբեմն աշխարհի շտեմարաններն էին, այսօր ամայացած են։ Հանքային ու անառառային հարստութիւնները չեն շահագործուիր, և կայսրութեան վրայ խոյացող աշխարհաքաղաքացացի գրամատէրերու շնորհուած արտօնութիւնները ոչ մէկ օգուտ չեն տար հանրային բարեկեցութեան, այլ կը ծառայեն միայն կարգ մը յափշշտակիչներու մասնաւոր շահերուն։

Իրեւ արդիւնք այս բոլորին, ամէն ցեղի և կրօնի բնակիչներ՝ կայսրութեան բոլոր մասերէն՝ հաղարներով կը ձգեն իրենց

ծննդավայրերը և կը գաղթեն այլուր՝ Եւրոպա կամ Ամերիկա, քիչ մը ազատութիւն, ապահովութիւն և ապրուստի միջոցներ փնտակելու: Արտագաղթը և սովը կը շարունակեն կոտորածի գործը և նոյնքան ապահով կերպով կ'ամայացնեն երկիրը:

Արտաքին քաղաքականութեան տեսակէտով ալ Թիւրքիոյ անձկութիւնը նուազ ողբալի չէ: Ապահովութիւնը, իր անձնական գիւղանագիտութեամբը, բոլորովին վարկարեկեց օսմաննեան կայսրութիւնը՝ կորսնցուց ազատական պետութիւններուն համակրութիւնը՝ որոնք, Փարիզի և Պերլինի գաշնագրութիւններու ժամանակ, արգիլեցին կայսրութեան ամրող ջական անդամատութիւնը, փոխարէն բարենորոգումներու, որ եթէ ժամանակին գործադրուելու ապահոված պիտի ըլլային երկրի վերածնութիւնը և բարգաւաճումը: Ընդհակառակն, հանդիսաւորապէս և շատ անգամ խոստացուած բարենորոգումներու անգործադրութեամբ, սուլթան Համիտ առաջ բերաւ իր յուսախար հապատակներուն մէջ ըմբոսութեան արդարացի շարժումներ և եւրոպական պետութեանց կողմէ բազմաթիւ միջամտութիւններ, արդիւնք իր շարունակական նենդամտութեան: Այս կործանարար քաղաքականութիւնը յանդեցաւ կայսրութեան հողային նուազման, և եթէ այսպէս ժամանակ մըն ալ շարունակուի, ուրիշ մասեր եւս՝ Ալպանիան, Մակեդոնիան, Արաբիան, Հայաստանը՝ կարճ միջոցի մէջ անվրէպ պիտի բաժնուին կայսրութենէն — արգին իսկ կատարեալ քայլայման վիճակի մէջ — յօգուտ պետութեանց, որոնք կը վնասեն կամ հողային ընդարձակում, կամ գաղթաբնակութեան վայրեր, կամ քինանական առաւելութիւններ:

Մինչեւ այժմ իրաց այս վիճակէն առաջ եկած յեղափոխական շարժումները անջատ էին. այսօր շատ մը տեղեր միւսիւլմաններու և քրիստոնեաններու համագործակցութիւնը ցոյց տուաւ, որ կայսրութեան բոլոր ժողովուրդները վերջապէս յոգնած են տառապելէ եւ կ'ըմբռնեն, որ երկրին պետը զիրենք անդունդը կ'առաջնորդէ: Այսօր, ամէն ոք՝ որ ընդունակ է մտածելու, պարզ կը հասկնայ, թէ թիւրք կառավարութեան մէջ անմիջական փոփոխութիւն մը միայն կրնայ արգիլել կայսրութեան վերջնական մեծ աղէտը և քայլայումք. պէտք է ուրեմն անյապաղ ու բոլոր հնարաւոր միջոցներով տապալել ըէժիմ մը՝ որ այնքան աղէտներու պատճառ եղաւ:

Հետեւաբար կը պահանջենք.

1) Գահընկէցութիւն Սուլթան-Համիտի:

2) Արմատական փոփոխութիւն Սերկայ ըէժիմին:

3) Հաստատում Սերկայացուցական ըէժիմի (խորիրդարան):

Ներկայ բոլոր դժբախտութեանց գլխաւոր հեղինակին անհետացումը առաջին պայմանն է ամէն բարելաւութեան։ Անոր հետպէտք է անհետանայ նմանապէս վարչական և քաղաքական բըռնտկալութեան, ոստիկանական սարսափի և դիւանագիտական նենդամութեան սիստէմը։ ապա պէտք է հաստատուի ներկայացուցչական րէժիմ որով կայսրութեան բոլոր ժողովուրդները, հաւասար պարտականութիւններով և իրաւունքներով, պիտի արտայուտն իրենց կարիքներն ու կամքը, և որ պիտի ապահովէ ամենքին, խաղաղ ներդաշնակութեամբ, արդարութիւնը եւ ազատութիւնը։

Ահա ներկայ կօնդրէի միաբան նպատակը, համապատասխան՝ երկրի բոլոր ժողովուրդներու կամքին, որոնք—ջաւակները միենոյն հողին, զոր կը մշակեն և կը տառապին միեւնոյն տառապանքը—վճռած են ձեռք բերել, համերաշխ գործակցութեամբ մը, ազատութեան և երջանկութեան իրենց բաժինը։

Մենք կը միանանք ընդհանուր պայքարի մը համար, յարգելով միանգամայն իւրաքանչիւր կազմակերպութեան ինքնավարութիւնը. կը միանանք անկեղծօրէն, եղբայրորէն եւ նախ քան կոիւը սկոիլը՝ խօստում կուտանք չթուլանալ, ու կը յայտարարենք սուլթանին՝ թէ մեր զէնքերը վար չենք դներ, մինչեւ որ Թիւրքիոյ համար նոր դարագլուխ մը չբանանք։

Կոչ կ'ընենք ամենուն՝ աջակցի մեզի մեր դաժան և փառահեղ ձեռնարկին մէջ, որ կը պահանջէ անվհատ կորով և ծանր զոհարերութիւններ։ Կոչ կ'ընենք բոլորին, — զիտութեան և մտքի մարդոց՝ որոնց արգիլուած է ոեւէ անկախ հետազօտութիւն. գիւղացի և քաղաքացի աշխատաւորներուն՝ զրկուած հողէ եւ հացէ, ենթակայ ապօրինի տուրքերու եւ խոշտանգուած ու կողոպտուած հարկահաւաք պաշտօնեաններէ։ վաճառականներուն՝ որոնք չեն կրնար ազատ ու ապահով կերպով իրենց առեւտուրովը զրազիլ. զինուորներուն՝ որ անվճար, մերկ ու անօթի են և զորս սուլթանը կը ստիպէ իրենց հայրենակիցներուն դէմ քալել, մէկ խօսքով կայսրութեան բոլոր ազգերուն՝ որոնք ջախջախուած են գարշելի ճնշման մը տակ։ Թող ամէնքը միանան այս նուիրական պայքարին, թող ներշնչուին ազատութեան, բարենորոգման և յեղափոխութեան գաղափարներէն՝ տապալելու համար, տրամադրելի բոլոր միջոցներով, ամօթալի եւ բանակալ րէժիմ մը։ Երեսուն տարուան փորձառութիւն մը խիստ գառնօրէն ապացուցուց ամենքին, որ խաղաղ միջոցները անբաւական են ճնշման զարուրելի իշխանութեան մը դէմ։ Իր հպատակներու բոլոր խնդրանքներուն, բոլոր աղաջանքներուն սուլթանը միշտ պատասխանեց

բանի ուժով, բանտարկութիւնով, աքսորումով և կոտորածով :

Հետեւաբար, կօնդրէն միաբան կ'ընդունի, թէ ընդդիմագիր բոլոր խումբերը պէտք է այսուհետեւ դիմեն յեղափոխական միջներու՝ որոնք քաջալերական արգիւնք տուած են, ինչպէս ցոյց կուտայ յեղափոխական գործունէութիւնը ընդհանրապէս եւ թիւրք-հայ խոռն խումբերու նորագոյն գործունէութիւնը։ Առնցմէ զատ, Ասիական Թիւրքիոյ մէկ քանի քաղաքներուն մէջ յեղափոխական միջոցներու կիրառութիւնը հարկագրիչ է և կ'արդարանայ նոյնիսկ կառավարութեան բռնութիւններովը։ Արդի ըէժիմը ինքն է, որ իր ոճիրներով մեզ մզեց յեղափոխութեան։

Մնչ մեզ պատրաստ կը յայտարարենք ուրիմն կրիւը շարունակելու, ընդունելով և յանձնարարելով հետեւեալ միջոցները։

1) Զիմանդրութիւն կառավարութեան քայլերուն։

2) Անզէթ զիմանդրութիւն քաղաքական եւ տնտեսական գործադրւութով. գործադրու պաշտօնեամերու, ոստիկանութեան ևայլ։

3) Մերժում հարկերու։

4) Պրապականդ զօրաքամակիմ մէջ,— հրաւէր կարդալ զիմուր-մերուն՝ չքալել ոչ ժողովուրդիմ, ոչ ալ յեղափոխականներուն դէմ։

5) Հնդհամուր ապստամբութիւն։

6) Մարտական այլ միջոցներ, համաձայն պարագաներու թելադրութեան որբազան լոյսը։

Համիտական ըէժիմը կ'ոչնչանայ մօտալուտ ապագայի մը մէջ, եթէ ամէն անոնք՝ որ կը տառապիին, ունենան, ինչպէս մենք, զայն տաղալելու հաստատ կամ քը։ Խարիսուլ պարիսոց մըն է անիկ։ որ կարելի է ուսի մէկ հարուածով հրել ձգել, որպէսզի փրկազատ կայսրութեան մէջ հեղեղուի ազատութեան եւ արդարութեան որբազան լոյսը։

Կեցցէ՛ համերաշխութիւնը ցարդ անմիաբան խզգերուն։

Կեցցէ՛ միութիւնը յեղափոխական ուժերուն։

Միուրիան եւ Առաջիմուրիեան օսմաննեան կոմիտէ

Պաշ. օրդաններ՝ «Նուրայի իւմմէթ» և «Մէշվէրէթ»

Հայ Յեղափոխական Դաւանկցութիւն

Պաշտօնական օրդան «Դրշակ»

Օսմաննեան Միուրիւն Անեան. Նախաձեռն. Ապակենդրոնացման

եւ Սահմանադրութեան

Պաշտօնական օրդան «Թէրագգը»

Նդիշուսի Հւէտիկան կոմիտէ

Պաշտօնական օրդան «Լա Վէրա»

Խմբագրութիւն Ժամանակակից լրագրի

Պրոպագանդի օրդան արարերէն և թուրքերէն (Լօնդօն)

Խմբագրութիւն «Արմենիա» լրագրի  
Պրոպագանդի օրգան (Մարտիլիս)

Խմբագրութիւն «Թագմանիկ»  
Յեղափոխական օրգան (Պալքանեան երկիրներ)  
Խմբագրութիւն «Հայրենիք»  
Յեղափոխական օրգան (Ամերիկա)  
Կոմիտէ «Անօի Օսմանի»  
(Եղիպատոս)

---

## ՔԱՂՈՒԱԾԲՆԵՐԻ ԿՕՆԳՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ

Մնայուն խոռն կօմիտէ

Կօնգրէն որոշեց՝ կազմել գաղտնի Մնայուն խառն կօմիտէ մը, բազկացած այն կազմակերպութիւններու ներկայացուցիչներէն, որոնք կը գործեն կայսրութեան ներսոց: Սոյն կօմիտէն, կուռակցութիւններու միջոցով, պէտք է իրագործէ կօնգրէի որոշումները: Կօմիտէն պիտի ունենայ ներքին կանոնագիր մը: Մնայուն կօմիտէի կազմի և գործունէութեան վերաբերմամբ բացարձակ գաղտնիք պիտի պահուի: Անդապանապահութեան ոեւէ դէպքում, յանցաւորը անձնական ծանր պատասխանատուութեան կ'ենթարկուի:

Կոչ յեղափոխական համերախութեան

Օսմանեան կայսրութեան դիմագիր և գործօն կուռակցութիւններու կօնգրէն, խօրապէս ներշնչուած մարտական համերաշխութեան գաղափարէն եւ նկատելով՝

1. Այն անհաւն և բազմագիմի ջանքերը, որ կ'ընէ սուլթանի կառավարութիւնը՝ բաժնելու և մէկմէկու գէմ մղելու գործն և դիմագիր խումբերը, բաժանումի այս քաղաքականութեան մէջ աեսնելով լաւագոյն միջոցը փրկելու համար իր սեփական գոյութիւնը.

2. Այն մնձ աղէտաները, որ առաջ կուռան աղջերու փախադարձ թշնամութիւններէն եւ մանաւանդ յեղափոխական խումբերու կարւներէն, ինչպէս օրինակ՝ այդ աեղի ունի Մակեդոնիոյ յոյն եւ պուլկար խումբերու միջեւ, եւ այն բանէն, որ յաճախ այդ խումբերը, փսխանակ իրենց ոյժը կասավարութեան գէմ մղելու, իրարու գէմ կամ նոյնիսկ խաղաղ ժողովրդին գէմ կը կուռին,—

Կոչ կ'ընէ բոլոր գործօն խմբակցութիւններուն՝ վերջ գնել այդ եղբայրառպան կուրին ու հակայեղափոխական տակտիքին, և՝

համաձայն համերաշխութեան սկզբունքներուն՝ կը հրաւիրէ զանոնք իրենց ոյժերը միացնել բռնակալութեան դէմ, — ուխաւոր աղբիւրը չարիքներուն՝ որոնցմէ կը տանջուի երկիրը:

### Յարգանի դասի նաեասակներուն

Օսմանեան կայսրութեան գործօն և դիմադիր կուսակցութիւններու կօնդրէն, գումարուած Եւրոպայում, իր վերջին հանգիստուր նիստին մէջ միաձայն որոշեց արտայայտել իր խորին համակրութիւնը՝

1. Քաղաքական բանտարկեալներուն.
2. Աքսորուածներուն և քաղաքական տարագիրներուն, որոնք կուսած են բռնապետական բէժիմին դէմ:

Կօնդրէի անդամները ուղի ելան յարգելու համար այն քաջերը, որոնք ինկան կռուի դաշտին վրայ, ժողովրդի ազատութեան անսւնով և որոնք, իրենց գործով ու օրինակով, պիտի սոգեւորեն, նոյն քաջութեամբ, իրենց յաջորդները, ազատութեան և արդարութեան այս ցաւատանջ կռուին մէջ:

### Գաւանաններուն դէմ

Կօնդրէն, կազմակերպիչ Թիւրոյի առաջարկութեան վրայ, որոշեց՝ խոտիւ պատժել, քննելէ և ապացուցանելէ յետոյ, այն մարդիկը, որոնք կը դաւաճանեն և կտավարութեան կը վաճառուին: Վճիռներու գործադրութիւնը յանձնուած է կազմակերպութիւններուն:

### Ենդափոխական գրականութիւն

Կօնդրէն, երկրին մէջ հակակառավարչական և յեղափոխական պրօպագոնդին ուժեղ զարկ տալու համար, որոշեց՝ հրատարակել Թիւրքերէն, հայերէն, յունարէն, պուլկարերէն, ալպաներէն, առաքերէն և քիւրդերէն լեզուներով շարք մը գրքոյկներ և զանոնք՝ ներքին կազմակերպութիւններու միջացով՝ տարածել ժողովրդի բոլոր խաւերուն մէջ:

Տառնաւորապէս որոշեց կոչեր ուղղել՝

Գիւղացիներուն,  
Զօրաբանակին,  
Մտաւորականներուն,  
Հոգեւորականութեան (այլեւայլ),  
Պաշտօնեաններուն,

Որպէսզի բոլոր տարրերը, նոյնիսկ անոնք, «րոնք ցարդ հեռու մնացած են քաղաքական կեանքի մասնակցութենէն», հասկնան՝ թէ պէտք է միանալ և ապստամբիլ իրենց ընդհանուր թշնամիին— կառավարութեան գէմ։

### Ցաջորդ կօնցրէի բուականք

Առաջիկայ կօնդրէն տեղի պիտի ունենայ 1908-ի Դեկտեմբեր ամսու վերջը։ Ստիպողական պարագային, Մնայուն կօմիտէն կըրնայ փութացնել անոր գումարումը, մասնակցող կազմակերպութիւններու հաւանութեամբ։

---

## ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ԻԹԹԻՀԱՏ-ԹԵՐԱԳԳԼԻ

### ԵՒ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

(ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ)

Հայրենիքի ազատութիւնը ապահովելու, անոր հողային ու քաղաքական ամրողջութիւնը մշտագէս պահպանելու, կարդ մը անձերու մէջ գոյացած թիւրիմացութիւնները փարատելու և սումանեան տարրերու միջեւ լաւագոյն յարաբերութիւններ հաստատելու նպատակով՝ «Խթթիւատ-Թէրագգլ» կուսակցութիւնը և Հ. Յ. Դաշնակցութիւնը կատարեալ համաձայնութեան եկան հետեւեալ հիմնական կէտերուն մասին։

1) Սահմանադրութիւնը կիրարկելու և հանրային զարգացումը երկրին մէջ անսասանօրէն ամրապնդելու համար պիտի աշխատին և պիտի պայքարին միացած ուժերով, չխնայելով ոչ մէկ զոհաբերութիւն։

2) Թէագորոնէրական շարժումներու հաւանականութեան հանգէպ, օրէնքի թոյլատրած բոլոր կարելիութիւններու սահմանին մէջ, պիտի գործեն միասիրտ հաստատակամութեամբ և որոշակի ուղղութեամբ։

3) Օսմանեան նուիրական հայրենիքը անջատումէ և բաժանումէ զերծ պահելը երկու կազմակերպութեանց միացած գործունէութեան նպատակակէտը ըլլալով, անոնք պիտի աշխատին գործնականակէս ցըել հանրային կարծիքին մէջ բռնակալ ուժիմէն ժառանգ մնացած այն սուտ զրոյցները՝ թէ հայերը անկախութեան կը ձգտին։

4) Երկու կուսակցութիւններն ալ կը յայտարարեն թէ, համա-

միտ են և նահանգային իրաւունց ընդարձակման ժամին, որ կ'երաշ-  
խաւորէ Օսմանեան ընդհանուր հայրենիքի զարդացումն ու յառ-  
ուաջդիմութիւնը:

5) Իթթիհաս-Թէրագգը և Դաշնակցութիւնը, իբրեւ իրա-  
սական նախազգուշացում ընդունելով Մարտ 31ի գէպգը և Ա-  
ստանայի ցաւոլի ազէտը, որոշեցին աշխատի ձեռք ձեռքի ու-  
ստծ՝ վերայիշեալ հիմնական կէտերու իրադործման համար:

Իթթիհաս Թէրագգը կուսակցութեան-

«Աղաւամարտ», 1909

Ընդհանուր կեդրօն

24 Օդ./6 Սեպ.

Հ. Յ. Դաշնակցութեան

Կ. Պոլսի Պատասխանառու Մարմին

## ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ

### ՌՈՒՍ-ԹՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՑՆՈՒԹԻՒՆ

(1914 ԹՆՆԼ. 6)

Օսմանեան Սահմանադրութեան հռչակումով (1908 Յուլիս) Հիաղաղեցաւ Թուրքիոյ ներքին կետնքը: Ապահւլ Համարի կողմ-  
նակիցները կազմակերպեցին 1909 Մարտ 31ի յետաշրջական շար-  
ժումը: Նոյն տաեն պատահեցաւ Ատանայի ջարդը, ուր քան հա-  
զար հայեր սպաննուեցան:

Եւտաշրջական շարժումի մը դէմ, պաշտպանողական նպատա-  
կով, զոյցաւ Թուրքիոյ վարիչ առրին՝ Իթթիհաս-Թէրագգը և Հ. Յ. Դաշնակցութեան միջև համաձայնութիւն մը: Դործնա-  
կան արդիւնքներ չտուաւ այդ համաձայնութիւնը, Երիասաւրդ  
Թուրքերը ևս չկարողացան բարեկարգել երկիրը: Սառնաւորապէ 1912—1913ի Պալքանեան պատերազմով, երբ օսմանեան կոյսրու-  
թիւնը կորսնցուց իր եւրապական վիլայէթները, Իթթիհաս-Թէրագ-  
գըն հետզհետէ հեռացաւ օսմանցիութեան քաղաքարէն: Պալքան-  
եան պատերազմի աւարտումին, 1913 Մայիսին կնքուեցաւ նաեւ  
անդիւթուրք համաձայնութիւն մը Պարսկական ծոցի (Քուվեիթի)  
վերաբերմամբ:

1912—1913 եւրոպական պետութիւնները, մասնաւորապէս  
Ռուսաստան, սկսան վերաբերծել հայկական բարենորոգումներու  
հարցը, որը մուցուած էր 1895էն ի վեր: Հայոց Գէորգ Ե. կաթո-  
ղիկոսը կովկասի փոխարքային միջոցով դիմեց ուսւ կառուվարու-  
թեան՝ սահնձնելու թրքահայերու պաշտպանութիւնը: Նոյն տաեն  
հաթողիկոսին կողմէ կազմուեցաւ Պատուիրակութիւն մը, Պօլսու

Նուպար փաշայի նորխողահաւթեամբ, դիմումներ կատարելու մեծ պետութիւններու, մասնաւորապէս Անդլիսյ և Թրանսոյի մօտ:

Վեց մեծ պետութիւններու Պոլսոյ գեռպանները վերսկսն իւրինց դիմումները Օսմաննետն կառավարութեան մօտ, հայկական քարենորուցումներու հարցին արծարծումով։ Պոլսոյ ուռաւական գեռպանատան Առաջին Թարգման պ. Անտրէ Մանաէլշաամ, հիմուններով 1895ին ներկայացուած յիշտակագիրը և ծրագիրը, պատրաստեց բարենորուցումներու նախագիծ մը։ Վեց պետութիւններու գեռպաններու ներկայացուցիչներուն կողմէ, եօթը նիստերու ընթացքին քննուեցաւ այդ ծրագիրը, էական մտաք զեղջուեցան՝ առանց արդիւնքի մը հասնելու (1913 Յուլիս 3—23)։ Ի վերջոյ ուռւ գեռպանը հասկացողութեան եկաւ գերման գեռպանին հետ աւելի զեղջուած ծրագրի մը չուրջ որ ընդունուեցաւ միւս գեռպաններուն կողմէ։ Պաշտօն տրաւեցաւ պ. Կիրսին և պ. Վանկընհայմին՝ յիշեալ ծրագիրը ընդունել տալու Բարձր Դրոն, Գերմանիոյ ունեցած վերապահումներու պատճառով, ուռւ գեռպանը շարունակեց բանակցութիւնները և 1914 Յունս. 26ին (Տ. Փետր. Ն. Տ.), վարչապետ Սայիխ Հալիմ փաշայի և ուռւ գեռպան Կուլիկէվիչի միջն (Կիրսի մեկնած էր արձակուրդով) կնքը հեցաւ հետեւեալ համաձայնութիւնը։

80Դ. 1.— Երկու օտար ընդհանուր քննիչների պիտի նշանակուին Արեւելեան Անատոլիիայի երկու մարզերի համար, պարունակած պատճենների և պարագաների համար, որ բաղկացած է երզրումի, ծրապիզումի և Սըզազի զիլայէթներից, և պարոն Բ..., որպէս գլուխայն մարզի, որ բաղկացած է Վամի, Թիթլիսի, Խարբերդի և Դիարբերդի վիլայէթներից։

80Դ. 2.— Ընդհանուր քննիչների զրադման առարկան կողմում է՝ վարչական, դատական, ոստիկանական մարմինների և ժանդարմերիի հակակշիռը իրենց մարզերում։

80Դ. 3.— Հանրային ապահովութեան մարմինների ոյժը անբաւարար լինելու պարագային՝ զինուորական ոյժերը, եթէ այդ պահանջէ ընդհանուր քննիչը, նրա տրամադրութեան տակ են դրւում, ի կատար ածելու համար այն միջոցները, որ ձեռք է առել նա իր իրաւասութեան սահմաններում։

80Դ. 4.— Ընդհանուր քննիչները պաշտօնից հեռացնում են, նայած պարագաներին, բոլոր այն պետական պաշտօնեաներին, որ սնապէտ են, և կամ որոնց վաս ընթացքը հաստատուած է նրանց կողմից։ Միաժամանակ, դատի կ'ենթարկուեն այդ պաշտօնեաներից նրանք, ովքեր կառարած են պատժական յանցանքներ։ Ընդհանուր քննիչները հեռացուած կրտսեր պաշտօնեաներին փո-

խարինում են նորերով, որ կարող են գոհացում տալ ծառայութեան մէջ մտնելու պայմաններին, նախառականած կանոններով և օքէնքներով։

80Դ. 5.— Նրանք (ընդհանուր քննիչները) (\*) իրաւունք ունին Ն. Մեծ. Սուլթանի կառավարութեանը առաջարկներ անելու պետական բարձր պաշտօնեաներ նշանակելու մասին։

80Դ. 6.— Պատճառաբանուած կարճ հեռագրով անոնք անմիջապէս կը տեղեկացնեն պատական նախարարութեան ամէն մէկ պետական պաշտօնեայի արձակման մասին, իսկ մէկ շաբաթուայ ընթացքում էլ նախարարութեան կը յղեն այդ պաշտօնեաներից ամէն մէկի թղթածրարը մանրամասն պատճառաբանութեամբ։

80Դ. 7.— Կարեւոր գէպքերում, երբ պահանջւում է ուրագ միջոցներ ձեռք առնել, ընդհանուր քննիչները իրաւունք ունեն պաշտօնից անմիջապէս հեռացնելու գատական տեսչութեան անփոխարինելի պաշտօնեաները, պայմանաւ որ գէպքի մասին անմիջապէս տեղեկութիւն տրուի գատական գլխաւոր վարչութեան։

80Դ. 8.— Եթէ վալիները կատարելու լինեն այնպիսի գործեր, որ կը պահանջեն ժամանակաւորապէս խիստ միջոցներ ձեռք առնել, ընդհանուր քննիչները պարտաւոր են այդ մասին հեռագըրական հազորդագրութիւն անել Ներքին Գործոց նախարարութեան, որ և այդ գէպքը անմիջապէս ներկայացնում է նախարարների խորհուրդին։ Վերջինս պարտաւոր է որոշում տալ ոչ ուշ քան ընդհանուր նահանգապետի հեռագիրը ստանալու օրից չորս օր յետոյ։

80Դ. 9.— Հողային վէճերը պիտի վճռուեն ընդհանուր նահանգապետների անմիջական հսկողութեան տակ։

80Դ. 10.— Ընդհանուր քննիչների իրաւունքներին և պարտականութիւններին վերաբերեալ աւելի մտնրամասն հրահանգներ պիտի մշակուեն նրանց անուանումից յետոյ, իրենց զործակցութեամբ։

Եթէ 10 տարուայ ընթացքում թափուր գառնալու լինեն ընդհանուր քննիչների պաշտօնները, Բ. Դուռը յոյս ունի Մեծ Պետութեանց բարեհած աջակցութեանը՝ ընդհանուր քննիչներ ընտրելու գործում։

80Դ. 11.— Օքնքները, հրամանագիրները և կառավարական հազորդագրութիւնները հրամարակութեան պիտի առուին իւրաքանչիւր մարզում տեղական լեզուներով։ Վարչութեան մէջ

(\*) Փակագիծերու բացառութիւնները կը վերաբերին բարգմանութեան եւ մաս չեն կազմեր բնագրին։

և դատարանում կողմնորից ամէն մէկը իրաւունք պիտի ունենայ ողառւելու իր լեզուից, եթէ ընդհանուր նահանգապետը հնարաւոր համարի այդ։ Դատարանների որոշումները պիտի խմբագլըւ- ևն տաճկերէն, որին եթէ հնարաւոր է, պիտի կցուի և թարգ- մանութիւնը՝ կողմերի լեզուներով։

ՅՕԴ. 12. — Ամէն մէկ զիլայէթի ժողովրդական կրթութեան նախահաշլում ցեղային տարրերի բաժինը սահմանուելու է ժողո- վրդական կրթութեան համար նրանց վճարելիք տուրքի համե- մատութեամբ։ Կայսերական (Օսմանեան) կառավարութիւնը ոչ մի տրգելք չպիտի յարուցանէ այն բանի դէմ, որ հաւատակիցները մասնակցութիւն ունենան համայնքային գպրցների պահպանու- թեան գործում։

ՅՕԴ. 13. — Խաղաղ ժամանակ Օսմանեան ամէն մէկ քաղաքացի պարտաւոր է զինուորական ծառայութիւն կատարել իր բնակած զինուորական շրջանում։ Եւ սակայն, կայսեր. կառավարութիւնը եէմէնի, Ասսիրի և Նէջդի հեռաւոր մասերը ցամաքային զօրքեր զրկելիս՝ այդ զօրքերի կազմը պիտի լրացնէ կայսրութեան բոլոր ամսերից, նրանցում ապրող բոլոր ժողովուրդների համեմատական քանակութեամբ։ Բացի այդ, նա (Օսմանեան կառավարութիւնը) ծովային զօրամասերի մէջ կ'ընդունի նորակոչներ՝ կայսրութեան բոլոր մասերից։

ՅՕԴ. 14. — Համիդիէ զօրագունդերը պիտի վերակազմուեն, որպէս պահեստի հեծեալիներ։

ՅՕԴ. 15. — Նրանց զէնքերը կը պահուեն զինամթերանոցնե- րում և կը արուին միմիայն զօրահաւաքի և զօրախաղերի ժամա- նակ։ Նրանք ենթակայ կը լինեն այն զօրաբաժինների հրամանա- տարներին, որոնց շրջանում կը դանուին։ Խաղաղ ժամանակ, զօրագունդերի, հեծեալավաշտերի և դասակների պետերը կ'ընարուին օսմանեան գործող բանակի սպաների միջից։ Այդ գունդերի զին- ուորները զինուորական ծառայութիւն կ'անեն մէկ տարի։ Այդ գունդերը մտնել կարենալու համար՝ զինուորները սեփական հաշ- ուով պարտաւոր են ձեռք բերել ձի, լրիւ հանդերձանքով միտ- սին։

Տուեալ շրջանում ապրող ամէն ոք, առանց ցեղի և կրօնի խարութեան, որ կ'ենթարկուի այս պահանջներին, կարող է մըտ- նել այդ գունդերը։ Զօրահաւաքի և զօրախաղերի ժամանակ գու- մարուած այդ գունդերը ենթակայ են կարդապահական նայն այն միջոցներին, ինչ որ կտնոնաւոր զօրքերը...

ՅՕԴ. 16. — Երկու մարզերում գոյութիւն ունեցող տարբեր կրօնների հետեւողների ճշգրիտ համեմատականութիւնը կ'որոշուի

վերջնական մարդահամարով, որ տեղի պիտի ունենայ ընդհանուր քննիչների հսկողութեան տակ ամենակարև ժամանակամիջոցում, հարաւրութեան գէպքում մէկ տարուց ոչ ուշ:

80Դ. 17.— Մինչ այն՝ ընդհանուր խորհուրդների և Վանի ու Բիթլիսի վիլայէթների կոմիտէների անդամները կ'ընտրուին կէս առ կէս (համեմատութեամբ), մահմադականներից և ոչ մահմադականներից:

80Դ. 18.— Եթէ եկղուումի վիլայէթում վերջնական մարդահամարը չվերջանայ մէկ տարօւայ ընթացքում, ընդհանուր խորհուրդի անդամները կ'ընտրուին հաւասարութեան նոյն այն սկզբունքով, ինչ որ է վերոյիշեալ երկու վիլայէթներում:

80Դ. 19.— Սըվազի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայէթներում ընդհանուր խորհուրդների անդամները կ'ընտրուին այժմ իսկ՝ համեմատականութեան սկզբունքի հիման վրայ: Այդ բանի համար՝ մահմադական ընտրունների (պատուիրակների) թիւը կ'որոշուի ընտրական այն ցուցակներով, որ հիմք են ծառայել վերջին ընտրութեանց համար: Իսկ ոչ-մահմեդականների թիւը կը սահմանուի համաձայն այն ցուցակների, որ կը ներկայացուին նրանց համայնքների կողմից:

80Դ. 20. — Եւ, առկայն, եթէ գործնական այլ և այլ գծուարութիւններ անկարելի կը դարձնեն այդ ժամանակաւոր ընտրական եղանակը, այդ գէպքում, բաշխելու համար տեղերը երեք վիլայէթների — Սըվազ, Խարբերդ և Դիարբեքիր — ընդհանուր խորհուրդների միջև, ընդհանուր քննիչները իրաւունք կ'ունենան ուրիշ համեմատականութիւն առաջորդելու — աւելի համապատասխան վերոյիշեալ վիլայէթների ժամանակակից կարիքներին ու պահանջներին:

80Դ. 21.— Բոլոր այն վիլայէթներում, ուր ընդհանուր խորհուրդները կ'ընտրուին համեմատականութեան սկզբունքներով, փոքրամասնութեանց ներկայացուցչութիւնը կ'ապահովուի կոմիտէներում...

80Դ. 22.— Վարչական խորհուրդների անդամները առաջուան նման կ'ընտրուին կէս առ կէս (համեմատութեամբ), մահմադականներից և ոչ-մահմեդականներից:

80Դ. 23.— Եթէ ընդհանուր քննիչները անյարմար չգտնեն՝ մահմեդականների և ոչ-մահմեդականների հաւասարութեան սկզբունքը կը կիրառուի նաև ոստիկանութեան ու ժամանակամերիսյի կազմի համար երկու մարզերում, որ չափով որ ազատ տեղեր բացուին:

80Դ. 24.— Հաւասարութեան նոյն այդ սկզբունքը կը կիրա-

ռուի որչափ հնարաւոր է, նաև երկու մնացեալ պաշտօնները բաշխելու ժամանակ:

\* \*

Այս համաձայնութիւնը կնքուելու պահուն, Թուրքիա իր բանակի վերակազմութիւնը կը յանձնէր Գերմանիոյ: Լիման Ֆան Զանդերսի զինուսարական տաւաքելութիւնը Պոլիս ժամանելով՝ աշխատանքի սկսած էր: Ռուսե թուրք համաձայնութեան հիման վըրայ, Արեւելիան Վիլայէթները նշանակուեցան եւրոպացի երկու քննիչներ՝ Հոփ (նորվեկիացի) և Վեսթենենկ (հոլանդացի): Անոնք հազիւ ժամանած էին Թուրքիու և կը պատրաստուէին իրենց պաշտօնին ձեռնարկելու, երբ ծագեցաւ եւրոպական պատերազմը, ու չգործադրուեցաւ բարենորոգութեանը ծրագիրը: Իթթիհանական Թուրքիան երկրէն հեռացուց քննիչները և բարենորոգութեանը վախարէն կազմակերպեց 1915ի հայկական տեղահանութիւնները:

## ԳԵՐՄԱՆԵՒԹՈՒՐՔ ԶԻՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Գերման-տաճկական Համաձայնագիր զինակցութեամ մասին, կնքուած Յ Օգոստոս 1914 թ. Կ. Պոլսում:

Կ. Պոլսի գերման գետպան Վամզընայմի յայտագիրը (նոտա), յղուած տաճիկ կառավարութեան:

Եթէ Օսմանեան կառավարութիւնը, հաւատարիմ մնալով իր պարտաւորութեանց, պատերազմի մասէ Երրեակ Համաձայնութեան դէմ, Գերմանիան կ'ապահովէ նրան հետեւեալ առաւելութիւնները.—

1.— Իր աջակցութիւնը՝ վերացնելու համար առանձնաշնորհումները (կապիտիւլասիոնները):

2.— Հաշտութիւն չի կնքուի. մինչև որ թշնամին չպարպէ հընտրաւոր գրաւման ենթարկելիք հողամասերը:

5.— Գերմանիան կը հարկադրէ՝ շտկել օսմանեամ կայսրութեամ արեւելեամ սահմանները այն ձեւով, որ ապահովուի Տաճկաստանի ամսիջակամ շփումը Ռուսաստանում ապրող մահմեդական բնակչութեան հետ:

6.— Գերմանիան կ'օգտագործէ իր ազգեցութիւնը այն բանի համար, որ Տաճկաստանը պատշաճ փոխարինութիւն ստանայ իր կորուսաների համար:

Վերը թւուած պայմանները, բացառութեամբ Յոդ. Նի (վերաբերում են Ռումանիային և Բոլգարիային), այն չափով միայն

պարտագիր կը լինեն Գերմանիայի համար, որ չափով որ նու և իր դաշնակիցները յաղթական դուրս կը գտն ներկայ պատերազմից և ի վիճակի կը լինեն իրենց պայմանները թերադրելու պատեսազմիկներին :

## ԹՈՒՍԱՍՏԱՆԻ. ԱՆԳԼԻԱՑ ԵՒ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԻԶԵԻ ՀԱՄԱՉԱՐԱՅԻ ԹԻՒԻՆ

(1916 Ապր. 13/26, Փեթրոկրատ, 19 Օգոստ. 1. Սեպտ., Լոնտոն)

Սազոնովի, Ժորժ Բիգոյի և Կրէյի փոխանակած յուշագրերու համաձայն՝

1.— Ռուսաստան կը գրաւէ երզրումի, Տրապիզոնի և Բաքէշի շրջանները՝ մինչեւ այն կէտը՝ Սեւ Ծովի ափին Տրապիզոնէն արեւմուտք՝ որ կ'որոշուի յետոյ :

2.— Վանէն, Բաղէչէն հարաւ՝ Մուշի, Սղերդի, Տիգրիսի հոսանքին, Ճեզիրէ-Խպն-Օմարի և Ամադիայի եւ Մէրհեվէտի շըրջանին վրայ իշխող լեռնագագաթներու գծին միջեւ տարածուող Քիւրտիստանի շրջանը պիտի զիջուի Ռուսաստանին, որ տուր փոխարէն Ֆրանսայի սեփականութիւն պիտի ճանչնայ Ալտ-Տաղի, Կեսարիայի, Աղ-Տաղի, Խդիս Տաղի, Զարայի, Ակնի, Խարբերդի միջեւ ընկնող հողամասը։ Բացի այդ, սկսած Մէրհէվէտի շրջանէն՝ արաբ պետութեան սահմանը պիտի անցնի այն լեռնագագաթներու գծով. որ ներկայիս կը բաժնէ օսմաննեան հողը Պարսկաստանին...

\*. Այս համաձայնութեան յարած է նաեւ Խոալիա Փեթրոկրատի իր դեսպան Գարլոնիի կողմէն՝ 1916 Նոյմ. 6/19ին ներկայացուած յուշազգրով (1)։

## ՌՈՒՍ ԺԱՄԱՆԱԿԱԻՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԹԻՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ժամանակաւոր կառավարութիւնը, համաձայն յօդ. 42 և 43ի կահէի Հոկտ. 5/18 Կոնվէնցիայի ցամաքային պատերազմի օրէնքների և սովորոյթների մասին, մինչեւ խաղաղութեան դաշնագրով Թիւրքահայաստամի վիճակի վերջնական որոշումը՝ կարգադրեց.

(1) Jean Pichon, «Le partage du Proche-Orient», 1938, Paris էջ 95:

**Յ0Դ. 1.** — Թիւրքահայաստանի հողը՝ Ռուսաստանի գօրքերի գրաւուած՝ քաղաքացիական կառավարութեան տեսակէտից՝ վերացւում է կովկասեան իշխանութիւնների, այլեւ կովկասեան ռազմակոտի զինուորական իշխանութիւնների անօրինութիւնից և անմիջապէս ենթարկւում է ժամանակաւոր կառավարութեան։

**Յ0Դ. 2.** — Առաջին յօդուածում յիշուած լիազօրութեանց, ինչպէս և Թիւրքահայաստանի շրջանների կառավարութեան 5 Յունիս 1916 թ. ժամանակաւոր օրէնքով՝ այս շրջանների ընդհանուր նահանգապետին յանձնուած իրաւունքների իրագործումը ժամ։ Կառավարութեան կողմից վստահւում է իր նշանակած Թիւրքահայաստանի ընդհանուր կոմիսարին։

**Յ0Դ. 3.** — Թիւրքահայաստանի ընդհանուր կոմիսարի մատգանուում է քաղաքացիական օգնականը։

**Յ0Դ. 4.** — Ընդհ. կոմիսարը, իր քաղաքացիական մասի օգնականի զեկուցման համաձայն, անմիջապէս ներկայացնում է ժամ։ Կառավարութեան իր նկատումները Թիւրքահայաստանի շրջանների կառավարութեան 5 Յունիս 1916 թ. ժամանակաւոր օրէնքից ցանկալի լրացումների և փոփոխութիւնների մասին։

Ստորագրեցին՝ նախարարապետ Լըվով  
Արտաքին գործերի նախարար՝ Պ. Միլիեկով  
Ժամ։ Կառավարութեան գործերի վարիչ՝ Վլադ. Նարոկով

25 Ապրիլ 1917 թ.

### ԲԱՆԱՁԵՒ ԱԶԳԱՅԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Ըսդունուած 1917 Յունիս 20-ին (3 Յուլիս) Կորմուրդների համառուսակած համազումարի կողմից։

1. — ... Սահմանադիր Ժողովը միայն, որ պիտի ստեղծէ ժողովրդավար նոր Ռուսաստանի հիմունքերը, կը ստեղծէ և բոլոր ազգութեանց իրաւունքների անխախտելիութիւնը երաշխաւորող պայմանները։

2. — Միեւնոյն ժամանակ ... Յեղափոխական Ռուսաստանը անմիջապէս ուժք պիտի կոխէ վարչութեան ապակենտրոնացման ճամբու վրայ, լայն ասպարէզ բանալով դեմոկրատիայի ինքնագործունէութեան և բոլոր ազգութիւնների ժողովրդական ուժերի զարգացման առաջ։

3. — Ազատ Ռուսաստանի ազգութեանց իրաւունքները ապահովելու նպատակով՝ յեղափոխական դեմոկրատիան Սահմանադիր Ժողովում կեանք պիտի բերէ քաղաքական լայն ինքնօրէնութիւն

(աւտոնոմիա) այն շրջանների՝ [Կրկրամասերի] համար, որ ունին ազգագրական և ռոցիալ-անտեսական առանձնայատկութիւններ...

4.— Յառաջիկայի համար, մինչեւ որ Սահմանադիր ժողովը վերջնապէս կը լուծէ ազգային հորդը, Համագումարը տուաջործում է Ժամանակաւոր Կառավարութեանը՝ անմիջապէս իրազարծել սկսել հետեւեալ միջոցները.— ա) Հրատարակել Ժամանակաւոր Կառավարութեան կողմից մի յայտարարագիր, որով ճոնաշուի բոլոր ազգութիւնների ինքնորոշման իրաւունքը մինչեւ անջառումն իսկ, համաժողովրդական Սահմանադիր ժողովի մէջ համաձայնութեան [զալու] հետեւանքով. բ) Հրատարակել մի հրամանագիր (դեկրետ)՝ լեզուների հաւատարութեան և ոռւօ լեզուն համապետական լեզու պահելու, այլ և բոլոր ժողովուրդների քաղաքացիներին իրաւունք ու հնարաւորութիւն վերապահելու մասին՝ օգտուել [իրենց] ժողովրդական [ազգային] լեզուից՝ քաղաքացիական և քաղաքական իրաւունքները կիրարկելու միջոցին, ինչպէս նաև դպրոցում, դատարանում, ինքնավարակոն մարմիններում, պետական իշխանութեան հետ յարաբերելիս և այլն. գ) Ժամանակաւոր Կառավարութեան կից կազմել... Ազգային Գործոց Խորհուրդ, ուր աել պիտի գտնեն Ռուսաստանի բոլոր ազգութեանց ներկայացուցիչները, նպատակ ունենալով մի կողմից նիւթ պատրաստել լզգային Հարցի մասին Համառուսական Սահմանադիր ժողովի համար, միւս կողմից էլ մշակել այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի կանոնաւորել բուն իսկ ազգային այն յարաբերութիւններն ու ձեւերը, որոնցով հնարաւորութիւն պիտի տրուի ազգութիւններին՝ լուծելու իրենց ներքին կեանքի հարցերը:

5.— ... Համագումարը դէմ է արտայայտուամ բոլոր այն փորձերին, որ նպատակ ունին ազգային հարցերը լուծել մինչեւ Սահմանադիր ժողով՝ յայտարարական եղանակով, Ռուսաստանից անջառելով նրա առանձին մասերը և այլն...

## ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Ժամանակաւոր Կառավարութեան 1917 թ. 25 Սեպտեմբեր (8 Հոկտ.) յայտարարագիրը՝ պատերազմի առաջադրութեանց և Ազգային Հարցի մասին:

... Ազգային Հարցի մասին.— Ճանաչումն բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի, Սահմանադիր ժողովի կողմից մըշակելիք հիմունքներով:

Մշակումն և հրատարակումն այնպիսի օրէնքների, որոնք աղ-

գային փոքրամասնութիւններին իրենց մշտական բնակութեան վայրերում պիտի ապահովեն մայրենի լեզուից օգտուելու իրաւունքը՝ դպրոցում, դպարանում, ինքնավարութեան մարմիններում և պետական իշխանութեան տեղական մարմինների հետ յարաբերելիս։ Ժամանակաւոր կառավարութեան կից հիմնումն Ազգային Գործոց Խորհուրդի, ուր Ռուսաստանի բոլոր ազգութիւնները պիտի ունենան իրենց ներկայացուցչութիւնը, և "որ իրեն նպատակ պիտի առաջարկէ՝ Ազգային Հարցի մտաին նիւթապատճել Սահմանադիր Ժողովի համար։

## ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Եւրոպական պատերազմին սկիզբը, Կովկասի մէջ կազմուած էին հայկական կամաւորական խումբեր, որոնց ընդհանուր զեկազարութիւնը ստանձնած էր Ազգային Պիւրօն։ Նարժման քաղաքական նշանաբանն էր՝ «ինքնավարութիւն վեց վիլայէթներու և անոնց անբաժան մասը կազմող կիլիկիայի՝ Ռուսաստանի հզօր հոգանաւորութեան տակ»։ Կամաւորական խումբերը սկիզբները կ էին՝ Անդրանիկի, Քեռիի, Դրօի և Համազապի. անոնց մէջ կային 2,500 կռուզոզներ։ Ապա աւելցաւ նոր խումբ մը՝ գնդ. Զանգուլադեանի հրամանատարութեան տակ։ 1915ի գարնան Քեռիի, Դրօի և Համազապի խումբերը միացան Արարատեան գնդի մէջ, Վարդանի ընդհանուր հրամանատարութեան ներքեւ, և Վանի գլուխաման գլխաւոր ոյժը հանդիսացան։ Նոյնպէս 1915ին կազմակերպուեցաւ իշխանի՝ Յովսէփ Արզութեանի խումբը։ Ի վերջոյ, հայ կամաւորական խումբերու թիւը հասաւ հօթնի։ 1916 թուին այդ խումբերը վերակազմուեցան իրերեւ հայկական հրացանաձիգ գնդեր, կանոնաւոր սպաներու հրամանատարութեան տակ, և մըսցուեցան ռուսական կանոնաւոր բանակին մէջ։

Հայերու մեծագոյն մասնակցութիւնը պատերազմին եղաւ ռուսական բանակին մէջ։ Հստ պաշտօնական հաշութի, հայերու հարիւրին 13Ը զինուոր էր զանազան ճակատներու վրայ։ Ուրիշ խօսքով՝ երկու միլիոննոց ռուսանայութիւնը աւելի քան 250,000 զինուոր տոււաւ ռուս բանակին։ Միւս կողմէն՝ Ազգային Պատուիրակութեան նախաձեռնութեամբ կազմուեցաւ հայկական լեգէոն մը Դաշնակիցներու Արեւելեան Լեգէոնի կողքին, մօտ 4,000 կամաւորներով։ Բազմաթիւ պաշտօնական վկայութիւններ գոյութիւն ունին, որոնք կը հաստատեն հայ զինուորին քաջութիւնը Դաշնակիցներու բոլոր ճակատներուն վրայ։ Թիւրքիոյ հայ բնակչութեան զոհերն ալ նկատի առնելով, հայերը իրենց ընդհանուր թուին մէկ երրորդով կորուստներ ունեցան պատերազմի ընթացքին։

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԽԵԱՆ ԿՈՄԻՏԵ (ՅԶԱԿՈՄ)

(1917 Մարտ 9)

Թուս ժամանակաւոր կառավարութեան կողմէ 1917 Մարտ  
9-ի որոշումով Անդրկովկասի համար կազմուեցաւ յատուկ իշխա-  
նութիւն մը՝ Անդրկովկասեան Առանձին Կոմիտէ՝ կամ կրատուած  
անունով՝ Օզակոմ, բաղկացած հետեւեալ հինգ անդամներէն

Ա. Զինկէլի, Քիթա Աբաշիձէ, Մ. Զաֆարով և Մ. Պապտ-  
ջանեան :

Անդրկովկասեան Կոմիտէին ծրագիրն էր. Ա. — Ապահովել  
իրականացութը խղճի ազատութեան՝ կազմակերպելով բոլոր դա-  
ւանանքներու հոգեւոր գործերը. Բ. — Սահմանել երկիրը կոտա-  
վարելու կարգ՝ անոր կեանքի բոլոր մարզերուն մէջ՝ հայրենիքի  
ժառայութեան կոչելով տեղական հասարակական ոյժերը. Գ. —  
Նոր կարգի պահանջներու համապատասխան՝ վերակազմել քաղա-  
քային ինքնավարութիւնը և միջոցներ ձեռք առնել, որպէսզի ան-  
միջադէս ռամկավար սկզբունքներով գաւառական ինքնավարու-  
թիւններ մտցուին, ընտրովի հաշտարար դատավարութիւն հաս-  
տառուի և վերակազմուի գիւղական թերի դատարանը:

Իսկ Մարտ 9-ին ժամանակաւոր կառավարութիւնը Անդրկով-  
կասեան Կոմիտէին տուաւ հետեւեալ հրահանգները.

1) Իր գործունէութեան մէջ Առանձին Կոմիտէն անմիջականո-  
քէն ենթարկուելու է ժամ. կառավարութեան: 2) Առանձին Կոմիտէի  
մէջ կը կերպնանայ Անդրկովկասի բոլոր քաղաքական գործերու  
տեղական բարձր վարչութիւնը: 3) Կոմիտէին յանձնուած իշխա-  
նութեան էութիւնը բացառապէս գործադիր է: Առանձին Կոմի-  
տէն չի կրնար իր իշխանութեամբ սահմանել ոչ մէկ նոր օրէնք  
կամ չնջել գոյութիւն ունեցող որեւէ օրէնք: 4) Առանձին Կոմի-  
տէի իրաւունքներու և պարագանութիւններու շրջանը երկրի  
կառավարութեան գործի մէջ կ'որոշուին կովկասեան փոխարքա-  
յութեան օրէնքներով, այն սահմանափակումով, որ Առանձին Կո-  
միտէի իշխանութիւնը կը տարածուի միայն Անդրկովկասեան նա-  
անդներու և շրջաններու վրա:

# ԱՆԴՐԵՎԿԱՍՏԵՍՆ ՍԵՅՄԸ ԵՒ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(1917 Նոյեմբեր 27)

Հոկտեմբերեան յեղափոխութիւնը պատճառ դարձաւ քայլայ-  
մանը Անդրկովկասեան Կոմիտէին (Օզակոմ), որ արդէն իսկ կոր-  
անցուցած էր իր հեղինակութիւնը։ 1917 Նոյեմբեր 27ին Թիֆ-  
լիսի մէջ գումարուեցաւ համաժողով մը, մասնակցութեամբ Ան-  
դրկովկասի Բանուորական, Զինուորական և Գրւղացիական Խոր-  
հուրդներու, Թիֆլիսի Բանուորական ու Զինուորական Խորհուր-  
դի, Հանրային Ապահովութեան Կոմիտէի, Անդրկ. Առանձին Կո-  
միտէի, Քաղաքական Կուսակցութիւններու ներկայացուցիչներու  
և Սահմ. Ժողովի անդամներու։ Մանրամասնօրէն քննելով տիրող  
կացութիւնը, ժողովը որոշեց Անդրկովկասի համար ստեղծել տե-  
ղական իշխանութիւն՝ Անդրկովկասեան Սէյմ և Անդրկովկասեան  
Կոմիտարիատ, իրեւ Սէյմի գործադիր մարմին։ Սէյմի հազմու-  
թեան հիմք ընդունուեցաւ Սահմ. Ժողովի համար ընտրուած պատ-  
գամաւորներու քանակը, եռապատկերով կուսակցական ցանկերով  
ընտրուած պատգամաւորներու թիւը։

Անդրկովկասեան Կոմիտարիատը կազմուեցաւ աղդային-կու-  
սակցական ներկայացուցչութեան սկզբունքով։ Կոմիտարիատի մէջ  
մտան. Ե. Գեղեցկորի՝ նախագահ և արտաքին գործաց կոմիտար,  
Ն. Ռամիշվիլի՝ ներքին, Դ. Դոնսկոյ՝ զինուորական, Խ. Կար-  
ճիկեան՝ եկեւմտական, Հ. Օհանջանեան՝ ինսամատարութեան, Նե-  
րուչեւ՝ երկրագործութեան, Աելիք Ասլանով՝ հազորդակցութեան,  
Խան Խոյսկի՝ արդարադատութեան, Լ. Բերութով՝ պետական վե-  
րահսկիչ՝ Զինուորական Կոմիտարի օգնականներ նշանակուեցան  
Գոհչիան և Պ. Լեռունեան։ Երկրագործութեան Կոմիտարի օգ-  
նականներ՝ Աւ. Շահիսաթունեան և Պ. Գելէյչվիլի։

Իսկ Ժողովրդական Գործազարներու Խորհուրդը Դեկտ. 30-ին  
Ստ. Շահումեանին նշանակեց կովկասեան գործերու Արտակարգ  
Ժամանակաւոր Գործազար։

Նոյեմբեր 17-ին կովկասեան բանակի հրամանատարը թրքա-  
կան Գ.-Ռդ բանակի հրամանատար Ֆերիք Վէհիպ փաշայէն նամակ  
ստացաւ՝ զինադադար կնքելու առաջարկութեամբ։ Նոյն օրերուն  
բոլշեվիկներու նախաձեռնութեամբ զինադադարի բանակցու-  
թիւններ սկսած էին ոռուել գերմանակատին վրայ։  
Անդրկ. Կոմիտարիատը, յեղափոխական կեդրոնի եւ հրամանատա-

բութեան համաձայնութեամբ, ընդունեց թրքական առաջարկը և ապօնակատ զրկեց հինգ հոգինոց յանձնախումբ մը— երկու ռուսեր հրամանատարութեան կողմէ և Արշակ Զամալեան, վրացի Թեւզայտ և ռուս Սմիրնով, որպէս Անդր. Կոմիտարիափ ներկայացուցիչներ։ Հանդիպումը երկու պատուիրակութիւններու միջեւ տեղի ունեցաւ Դեկտ. 2ին Երզնկայի մէջ, իսկ Դեկտ. 5ին սուրագրուեցաւ զինադադարի համաձայնութիւնը, ըստ որուն զինուորական գործողութիւնները վերջ կը գտնէին կովկասեան ամբողջ ճակատին վրայ՝ Սեւ Մովին մինչեւ Վանայ լճին հարաւային եզերքը, կողմնորը կը պարտաւորուէին զինուորական բնոյթ կրող որեւէ գործողութիւն շընել, զօրքերու տեղափոխութիւն կամ լրացում չկատարել և մնալ զինադադարի պայմաններով նախատեսուած դիրքերուն վրայ։

Եթէ կողմերէն մէկը, մինչեւ հաշտութեան կնքումը, վճաէր զինադադարը խախտել, կը պարտաւորուէր միւս կողմին իմաց առ 14 օր առաջ։ Իսկ եթէ զինադադար կնքուէր նաեւ կեդրոնական պետութիւններու և Ռուսաստանի միջեւ, անոր բոլոր պայմանները պէտք է ըլլային պարտադիր կովկասեան ճակատի համար եւս։

Զինադադարի կնքումէն վերջ, 1918 Յունուար 1ին, կովկասեան բանակի հրամանատար զօր. Օդիշելիձէն Վէհիպ փաշայէն ըստացաւ նոր նամակ մը, որով՝ յանուն թրքական բանակի սպարապետ Էնվէր փաշայի՝ կը հարցնէր թէ, ի՞նչ միջոցով կարելի է վերականգնել յարաքերութիւնները կովկասի կառավարութեան հետ եւ հաշտութիւն կնքել երկու երկիրներու միջեւ Յունուար 15ին Վէհիպ փաշան հաղորդեց, որ կեդրոնական պետութիւններուն Պրեսթ-Լիթովսք հաւաքուտծ պատգամաւորները պատրաստ են ճանչնալու Անդրկովկասի անկախութիւնը, և որ վերջինս, ամենայն վստահութեամբ, կարող է ուղարկել իր ներկայացուցիչները։

Անդրկ. Կոմիտարիատը՝ յեղափոխական կեդրոնի և ազգային խորհուրդներու ներկայացուցիչներուն հետ միասին՝ քննելով Վէհիպ փաշայի առաջարկը, պատասխանեց թէ ինքը պէտք ունի խորհրդակցելու Ռուսաստանի ուրիշ ինքնավար շրջաններու հետ եւս և երեք շաբաթէն կը յայտնէ իր վերջնական որոշումը։ Միաժամանակ Կոմիտարիատը թուրքերու առաջարկութեան մասին տեղեկացուց Խորհ. իշխանութիւնը չճանչցող Ուժքայնայի և Հայրաւ-Արեւելեան Դաշնակցութեան կառավարութիւններուն՝ հրաւարելով զանոնք խորհրդագողովի, Փետր. 1ին, Թիֆլիս։ Սակայն Ուժքայնական կեդրոնական Ռատային պատասխան չստացուեցաւ, իսկ Հարաւ-Արեւելեան Դաշնակցութեան կառավարութիւնը թէւ

խորհրդաժողովի գաղափարին համակրանքով վերաբերեցաւ, բայց ներկայացուցիչ չուղարկեց, որով Անդրկովկասը ոտիպուած էր մինակը զնաելու պատերազմի և խոզազութեան հարցը : Եւ Փետր. 1ի նիստին մէջ Անդր. Կոմիսարիատը որոշեց տեղեկացնել Վէհիպ փաշային, թէ ինք պատրաստ է սկսելու հաշտութեան բանակցութիւններուն և կը ինդրէ հազորդել տեղն ու վայրը, ուր կը նաև նիստին մէջ որոշուեցաւ, որ հաշտաբար պատուիրակութիւնները՝ նոյն նիստին մէջ որոշուեցաւ, որ հաշտաբար պատուիրակութիւնները՝ կազմն ու հրահանգները մշակէ Սէյմը, որ պիտի բացուէր քանի մը օր վերջ : Փետր. 3ին հեռագրուեցաւ Վէհիպ փաշային համաձայնութեան մասին, իսկ Փետր. 10ին ստացուեցաւ Պոլսոյ պատասխանը, որով հաշտութեան բանակցութիւններու վայր կը նըշանակուէր Տրավիզոնը :

Անդրկովկասեան Սէյմը գումարուեցաւ 1918 Փետր. 10ին հետեւեալ կազմով . 32 անդամ սոցիալ-գեմոկրատ մենշեւիկներ, ուրոնցմէ 25ը վրացի, 4 հայ, 2 ռուս և 1 գերմանացի : Երկրորդ տեղը կը բանէին «Մուսավաթ» և անկուսակցական խմբակը՝ 30 անդամներով : Հ. Յ. Դաշնակցութեան ֆրակցիան ունէր 27 պատգամաւորներ :

7 պատգամաւոր ունէր մահմետական ընկերվարական պլոքը, 5՝ Սոց. Յեղափոխականներու կուսակցութիւնը, 4՝ Սոց. Դեմ. Հաւմամէթը, 3՝ Ռուսաստանի մահմետականութեան իթթիհաս-ի ուլամ կազմակերպութիւնը, 1՝ Ռուս Ժողովրդ. Ազատութեան կուսակցութիւնը, 1՝ վրացի Սոց.-Ֆեռարալիսաները, 1՝ վրացի Ազգային Դեմոկրատաները :

Սէյմը Փետր. 16ի նիստին մէջ զբաղելով հաշտութեան ինդըրով, Փրակցիաներու ներկայացուցիչներու արտայայտութենէն վերջ, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ հիմնական պայմանները».

«1.— Ստեղծուած պայմաններում Անդր. Սէյմը իրեն համարում է իրաւատէր՝ կնքելու հաշտութիւն Թուրքիայի հետ :

2.— Սկսելով հաշտութեան բանակցութիւններուն՝ Անդր. Սէյմը նպատակ է դնում կնքել Թիւրքիայի հետ հիմնական հաշտութիւն :

3.— Կնքուելիք հաշտութեան դաշնագրին իրեւ հիմք պէտք է դրուի 1914 թուին, պատերազմի հաշտութեան վայրկեանին, Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ դայութիւն ունեցող պետական սահմանների վերականգնումը :

4.— Պատուիրակութիւնը ջանալու է ձեռք բերել Արեւելեան Անտառլիայի ժողովուրդների համար ինքնորոշման իրաւունք եւ,

ի մասնաւորի, Թուրքահայաստանի համար ինքնավարութիւն՝ Թուրք պետականութեան շրջանակներում»:

Հայտութեան պատուիրակութեան անդամներ նշանակուեցան։ Արաշիձէ (սոց. դեմ.), Հայդարով (մահմ. սոց. ըլոկ), Գվաղաւա (Վրացի ազգ. դեմ.), Հաջինսկի (մուս.), Քաջազնունի (դաշնկց.), Լասիխչվիլի (Վրացի սոց. ֆետ.), Մեհթիեւ (ռուս մահմ. կուսկց.), Խաս Մահմետով (մուս.), Ա. Խատիսեան (դաշն.), Զիկալին (սոց.-յեղ.), Զիենկելի (սոց.-դեմ.), Շէյխ-իւլ-հոլամով (Հումմէթ)։ Պատուիրակութեան նախագահ՝ Զիենկելի։

Պատուիրակութեան մէջ մտան նաև բազմաթիւ խորհրդականներ, մասնագէտներ։ Հայերու կողմէն՝ պատմաբան Լէօն, Ռ. Տէր Մինասեանը և ուրիշներ։

Իրեն պատուիրակութեան ղեկավար կանոններ, Սէյմի կողմէ հաստատուեցաւ հետեւեալ բանաձեւը.

«1.— Պատուիրակութիւնը հանդէս է դալիս, որպէս մէկ ամբողջութիւն իր նախագահի կամ՝ իւրաքանչիւր առանձին դէպքի համար՝ յատուկ լիազօրուած անձի միջոցով, Սէյմի ընդունած հիմնական պայմանների սահմանում, եւ ո՛չ մէկ անջատ քայլ չի թոյլատրուում։

2.— Պատուիրակութիւնը մանրամասն կերպով հաղորդում է Սէյմին բանակցութիւնների ընթացքի մասին՝ նախօրօք առնելով Սէյմի ցուցմունքները բոլոր կարեւոր հարցերի համար։

Հաս որոշման, Փետր. 17ին (ն. տ.) պատուիրակութիւնը պէտք է մեկնէր Թիֆլիսէն, բայց նոյն օր անթել հետագիր մը ստացուեցաւ Պետք-Լիթովսկի պոլչեւիքեան պատուիրակութեան քարառուղար Գարախանէն, որ կ'ըսէր. «Համեմատած Փետր. 21 (ն. տ.) վերջնագրի հետ՝ նոր առաջարկը պարունակում է վերջնագրի ժամանակակից։ Այդ պատճառով, այլ և որովհետեւ գերմանացինները մերժեցին մինչեւ դաշնագրի ստորագրութիւնը դադարեցնել պատերազմական գործողութիւնները, մենք վճացնենք ստորագրել դաշնագրիրը, որի քննութեան մէջ ենք դեռ, եւ ստորագրելուց յետոյ՝ մեկնել։ 21 Փետր. պայմանների ամենալուրջ կէտն է՝ Արտահանի, Կարսի և Բաթումի անջատումը Ռուսաստանից։ ինքնորոշման ձեւի տակ։»

Այս հեռագիրը խոր զարմանք և վրդովում յառաջ բերաւ Սէյմի շրջանակներուն մէջ։ Նոյն օրը գումարուեցաւ Փրակցիաներու և կոմիսարիատի անդամներու արտակարգ ժողով մը, որ միաժայնութեամբ ընդունեց բողոքի հեռագիր մը, որ զրկուեցաւ անմիջապէս։

«Բրեստ-Լիտովսկ՝ հաշտութեան խորհրդաժողովին, Փետրոգրատ՝ Սովորակոմին, Լոնտոն, Փարիզ, Ռւաշինկթըն, Հռոմ, Թո-

քիոյ, կ. Պոլիս, Բերլին, Վիէննա՝ արտաքին գործոց նախարարներին, Քիեւ՝ կենտրոնական Ռազմային, Օտենս՝ Սովորեպին. — Համաձայն Սէյմի վճռին՝ անդրկովկասեան կառավարութեան, Անդրքովկասին և նրա սահմաններին վերաբերող ամէն մէկ դաշնագիր, որ կնքւում է առանց իր գիտութեան եւ մասնակցութեան, համարում է զուրկ միջազգային արժէքից եւ պարտաւորեցուցիչ ուժից իրեն համար։ Այսու յայտնում է նաև ի գիտութիւն հանրութեան, որ Անդրք. Սէյմը արգէն ընտրել է հաշառութեան պատուիրակութիւն, որ, ըստ Թուրքիայի ներկայացուած համաձայնութեան, պատրաստում է մեկնել Տրապիզոն վերջնական հաշտութիւն կնքելու նպատակով։

Պատուիրակութիւնը Թիֆլիսէն մեկնեցաւ և Փետր. 23ին ժամանեց Տրապիզոն, ուր թրքական պատուիրակութիւնը հասաւ Փետր. 27ին, հինգ անդամէ բազկացած, նախկին ծովային նախարար Մէուք պէյի նախադահութեամբ։ Մարտ 1ին նիստը բացուեցաւ, և Մէուք պէյ արտասանեց ողջոյնի հետեւեալ ճառը։ «Երախտապարտ եմ երկնքին, որ ինձ առիթ ընծայեց իմ երկրի և իմ պաշտօնակիցների անունից դիմելու բարեմաղթական խօսքերով անդրկովկասեան ժողովուրդների յարգելի ներկայացուցիչների գալստեան առթիւ, Անդրկովկասի՝ որ, ցարիզմի անկումից յետոյ, հետզհետէ շարժում է անկախութեան ճանապարհով։ պատիւունիմ դիտել այս թանկագին գէպքը, իբրև իմ կեանքի ամենահաճելի ուրախութիւններից մէկը։ Ողջունելով այսօր յանձին ձեզ ձեր երկիրը, բնաւ ո՞չ միայն ծխակատարութեան և դիւնագիտութեան աւանդութիւններին հետեւելու անհրաժեշտութիւնից դրդուած, ես աւելի շուտ ոգեւորուած եմ յարգանքի զգացմունքներով և աջակցելու բազմանքով ա'յն սրբազն գործին, որի ներկայացուցիչն էք հանդիսանում դուք։ Քանի որ 200 տարուց ի վեր ցարիզմի գէմ մեր մզած բոլոր պատերազմները մեր երկրների ինքնապաշտպանողական պատերազմներ էին, ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ճակատագիրները աւելի եւ աւելի էին կապում միմեանց այդ ընդհանուր փառաւոր պատմութեան ընթացքին։ Ձեր ապրած վերջին շրջանը, որ, դժբախտաբար, արգելք եղաւ մեզ շօշափելի կերպով կատարել մեր պատմական պարտքը՝ օգնելու ձեզ, մի շարք ծանր փորձութիւններով ապացուցեց մեր ճակատագիրների այդ միութեան ամբողջ կարեւորութիւնը։ Յամենայն գէպս, ես համոզուած եմ, որ մենք ամէնքս այսեղ մեզ բաժանող արգելքի խորտակումը համարում ենք մեզ համար աւելի կարեւը երեւոյթ, քան ամենամեծ դիւնագիտական յաջողութիւնները, որովհետեւ մեզ շաղկապող կապերը հանդիսանում են ո՞չ միայն

սոսկ պատմական եւ աշխարհագրական յարարերութիւններ, այլ աւելի շուա, մեր ընդհանուր անցեալից բխող ոզգակցական կապեր։ Եւ հէնց այդ պատճառով կովկասեան և թիւրքական ժողովուրդները այժմ կազմուած են միեւնայն կրօններից ու միեւնայն ազգերից և ունին գրեթէ միեւնայն պատմութիւնը։ Ոգեւորուածայս զգացմունքներով՝ ես մազթում եմ բախտաւոր վախճան մեր խորհրդակցութիւնների համար եւ յայտարարում առաջին ընդհանուր ժողովը բացուած։

Անդր. պատուիրակութեան նախագահը այս նուին պատասխանեց ընդհանուր, խուսափողական խօսքերով։ Այնուհետեւ Իէսուք ոչչ հետեւեալ հարցումը ըրաւ. «Օսմանեան պատուիրակութիւնը ինդրում է անդրկովկասեան պատուիրակութիւն անել ըստոյդ յայտարարութիւններ յիշեալ հանրապետութեան էութեան, չեւի, քաղաքական ու վարչական կազմակերպութեան մտսին եւ հարցնում է, թէ արդեօք վերջինս կատարե՞լ է այն պայմանները, որոնք պահանջում են միջազգային իրաւունքով պետութիւն կազմելու համար։»

Այս հարցումին անդրկովկասեան պատուիրակութիւնը պատախանեց, յաջորդ՝ Մարտ 2ի նիստին, թէ «Անդրկովկասի էութեան, կառավարութեան ձեւի, քաղաքական և վարչական կազմակերպութեան հարցը հերթի է դրուած այդ հարցերը լուծելու միակ իրաւալզօր մարմնի՝ Անդրկ. Սէյմի մէջ, որ ստեղծուած է ժողովուրդների աղատ կամքի արտայատութեամբ և ընդհանուր ընտրական իրաւունքի սկզբունքով։ Բոլշեւիկեան յեղաշրջաւմից սկսած՝ Անդրկովկասի հողի վրայ գտղարեց կեղրունական ոռուսական իշխանութեան գործունէութիւնը, և մի նոր, ինքնուրոյն կառավարութիւն ծագեց, որ այժմ պատախանատու է Աէյմի առջեւ։ Անդրկովկասի այս կառավարութիւնը մտել է միջազգային յարարերութիւնների շրջանը, ընդունելով օսմանեան կառավարութեան առաջարկը՝ սկսելու իր հետ ինքնուրոյն բանակցութիւններ հաշտութիւն կնքելու նպատակով։ Հետագային, Սէյմն ու Անդրկ. կառավարութիւնը այս ուղղութեամբ արին մի նոր քայլեւս՝ ուղարկելով պատերազմող պետութիւնների արտաքին գործոց նախարարներին հեռագրական բողոք Բրեստ-Լիտովսկի դաշնագրի Անդրկովկասին վերաբերող մասի դէմ և յայտարարելով, որ առանց իրենց գիտութեան և հաւանութեան կնքուած գաշնուգիրը միջազգային իրաւունքի տեսակէտից զուրկ է որեւէ արժէքից և պարտգիր չէ իրենց համար։ Սակայն, այս խազազութեան խորհրդաժողովը Ցրապիդոնում նոյնպէս հանդիսանում է միջազգային-իրաւական կեանքի մի տիտ։ Այսպիսով, Անդրկովկասը առէ

Գագթօց՝ իրողէս արդէն պետութիւն է, թէն դեռ չի յայտարարել ու չի տեղեկագրել պետութիւններին իր անկախութիւնը»:

Ծէուֆ պէյ չգոհանալով այդ բացարութիւններէն, շարք մը հարցումներ ըրաւ, որոնց պատասխանները ստանալէ վերջ համեմատի յարաւարարութիւնը ըրաւ Մարտ Յի Նիստին. «Օսմաննեան կայսերական պատուիրակութիւնը, անդ ըկովկասիան պատուիրակութիւննախարազամասն նախազամէի արած յայտարարութիւններին ծանօթանալուց յետոյ, հաստատում է, որ այդ պատուիրակութիւնը բաղկացած է Սէյմի պատուիրակներից. որ յիշեալ պետութեան կազմակերպութիւնը չի համապատասխանում միջազգային հանրային իրաւունքին եւ որ այդ պետութիւնը դեռ յայտարարութիւն չի արել իր անկախութեան մասին։ Օսմաննեան կայսերական կառավարութիւնը անկեղծօրէն բաղձալով Անդրէովկասի ժողովուրդների ազտագացումն և կամենալով բարի հարեւանական յարարերութիւնների մէջ մասնել, այդ ժողովուրդների հետ՝ ինդրում է անդրէովկասիան կառավարութեան՝ որոշել եւ պաշտօնապէս յայտարարել ձեւը այն կառավարութեան, որի կազմութեան մասին խօսում է ինքը. հողի սահմանները, պետական լեզուները և կրօնը, այլ եւ ճշդորոշել յիշեալ կառավարութեան վիճակն ու դիրքը օսմաննեան կայսրութեան նկատմամբ»։

Ծէուֆ պէյը կրկնեց որ օսմ. պատուիրակութիւնը կը պնդէ Պրեսթ-Լիթովսքի դաշնագրին վրայ, որ պարտադիր է Անդրէովկասի համար, քանի որ ան յայտարարած չէ իր անկախութիւնը։ Իսկ կովկասիան հանրապետութիւններու անկախութեան ճանաշւմը հնարաւոր կ'ըլլայ միայն առանձին կէտով մը Անդրէովկասի և Թուրքիոյ միջեւ կնքուելիք դաշնագրի մէջ. նման դաշնագրի կնքելու համար բանակցութիւններ կարող են սկսիլ ա՛յս ժամանակ միայն, երբ անդք. պատուիրակութիւնը հրաժարի Պաթումի, կարսի և Արտահանի սան ջաջներու վրայ ունեցած յաւակնութիւններէն։ Իսկ ինչ կը վերաբերի Անատոլուի ժողովուրդներու ինքնորոշման և Թրքահայաստանի ինքնավարութեան կարցին, այդ թրքական ներքին ինդիր է և չի կրնար քննութեան առնուիլ. օսմ. պատուիրակութիւնը թոյլ չի տար միջամտելու իր ներքին գործերուն։

Երկու պատուիրակութիւնները որոշեցին դիմել իրենց կառավարութիւններուն նոր հրահանգներ ստանալու համար, և բանակցութիւնները ժամանակ մը ընդհատառեցան։

Անդրէկ. պատուիրակութիւնը իր անդամներէն մէկ քանին, ուրոնց մէջ նաև Յ. Թաջազնուին, Թիֆլիս զրկեց՝ բերանացի զեկուցում տալու և նոր հրահանգներ բերելու համար։ Վրացիները և

Ժաթարները կողմնակից էին պատուիրակութեան նախագահին արա-  
սակարգ լիազօրութիւններ տալու : Սէյմը Մարտ 13ի իր նիստին  
մէջ, որոշեց տալ «պատուիրակութեան նախագահ և Անդրկովկասի  
արտաքին գործոց նախարար Ա. Ի. Զիենկելիին արտակարգ լիազօ-  
զօրութիւններ՝ ինքնուրոյն կերպով այդ ուղղութեամբ անհրա-  
ժեշտ քայլեր առնելու համար» :

Տրապիզոնի բանակցութիւններին առաջ, Թրքական բանակը  
արգէն սկսած էր յառաջանալ, Յունաւ. 31ին գրաւած էր Երգնկան,  
Փետր. 27ին էրզրումը, իսկ Մարտ 23ին Սարըզամիշը :

Զիենկելի լիազօրութիւններ ստանալէ վերջ՝ պատուիրակու-  
թիւնը խորհրդաժողովի Յ-րդ նիստին մէջ, Մարտ 23-ին, յայտա-  
րաբեց, որ թուրքերուն կը զիջի ամբողջ Օլթիի շրջանը, Արտա-  
հանի շրջանի հարաւային մասը, Կարսի շրջանի հարաւ. արևմտ-  
եան մասն ու Կազզլանի շրջանի արեւմտեան մասը և պատրաս-  
տակամութիւն կը յայտնէ թուրքերու հետ միասին Թրքահայկա-  
կան խնդրի լուծման համար գտնել Օսմ. կայսրութեանը ընդու-  
նելի ձեւ մը, որ նոյն ժամանակ հարաւորութիւն տար Թրքա-  
հապատակ հայերուն և ուրիշ ժողովուրդներուն վերադառնալու ի-  
րենց տեղերը և ստանալու պահանվութեան որոշ երաշխիքներ :

Մէուֆ պէյ պատասխանեց, թէ ինք պէտք ունի կառավա-  
րութենէն նոր հասանգներ ստանալու և ընդմիջում առաջար-  
եց : Միւս օրը, Փետրուար 24-ին, Սարըզամիշի անկման յաջորդ-  
օրը, թուրքերը տուին հետեւեալ վերջնագիրը .

Պարոն նախագահ, օսմ. կայսերական կառավարութիւնը պըն-  
դում է 1918 Մարտ 21-ի յայտարարութեան վրայ և խնդրում է Ան-  
դրկ. յարգելի պատուիրակութեան այդ առթիւ, 48 ժամուայ ընթաց-  
քում, տալ վերջնական պատասխան», այսինքն՝ ընդունիլ Պրեսթ-  
կիթովսքի դաշնագիրը և Անդրկովկասը յայտարարել անկախ :  
Պատուիրակութիւնը տեղեկացուց Թիֆլիս և Մարտ 26-ին ստաց-  
ուեցաւ կառավարութեան պատասխանը, որով կը զիջէին Կարսի  
նահանգը և Արտականի շրջանը, մերժելով զիջել Պաթումը :

Պատուիրակութիւնը նկատի առնելով սազմաճակատի վիճա-  
կը և թուրքերու սպառնական դիրքը. միաձայն որոշումով հե-  
ռագրեց Թիֆլիս՝ պնդելով Պրեսթ-Լիթովզքի դաշնագիրը ընդու-  
նելու անհրաժեշտութեան վրայ : 48 ժամուան պայմանաժամը լրա-  
ցաւ, ու Թիֆլիսէն պատասխան չէր ստացուած : Զիենկելին, պատ-  
ուիրակութեան միաձայն որոշումով, Մէուֆ պէյին հազորդեց հե-  
տեւեալ պատասխանը . Անդրկովկասեան հաշտարար պատուիրա-  
կութիւնը, ի պատասխան օօմաննեան կայսերական պատուիրակու-  
թեան 1918 Ապրիլ 6 նամակի, պատիւ ունի յայտարարելու, որ

ինքը ընդունում է Բրեստ-Լիտովսկի գաշնագիրը և պատրաստ է շարունակելու բանակցութիւնները՝ հիմունելով նրա վրայ։ Պատուիրակութեան հայ անդամները՝ Յ. Քաջազնունի և Ա. Խատիսեան եւս հեռագրեցին Սէյմի Դաշնակցական ֆրակցիային, թէ և անհրաժեշտ ենք նկատում հրաւիրելու Հ. Յ. Դաշնակցութեան ամենալուրջ ուշադրութիւնը այն բանի վրայ, որ ստեղծուած պայմաններում Բրեստ-Լիտովսկի գաշնագրի ընդունումը պէտք է համարել փոքրագոյն չարիք»։

Երեք օր վերջ, թէուֆ պէյ պատասխանեց հետեւեալ գրութեամբ. «Տրապիզոն», 1918 Ապրիլ 13: Պարսն նախագահ, օսմանեան կայսերական կառավարութիւնը սեղեկացաւ Անդրկովկասեան պատուիրակութեան Ապրիլ 10 գրութեան, որ ստորագրուած էր արտաքին գործոց նախարար և Անդր. պատուիրակութեան նախագահ պարոն Չիսենկելիի կողմից։ Բայց որպէսզի կարողանայ մասնակից դարձնել իր գաշնակիցներին եւս բարեկամութեան դաշինքի բանակցութիւններին, որ ինքը պատրաստ է քննելու, անհրաժեշտ է ամենից առաջ, որ Անդրկովկասը յայտարարէ իր անկախութիւնը։ Ընդունեցէք, պարոն նախագահ, ամենաբարձր յարգանաց հաւաստիքը։ Թէուֆ»։

Ցաջորդ օրը, Ապրիլ 1-ին (հ. ա.) Անդր. կոմիսարիատի նախագահ Կեկեչկորիէն ստացուած հեռագրով պատուիրակութիւնը ետ կը կանչուէր, որովհետեւ Անդրկովկասի եւ Թուրքիայի միջև էկարելի չէր եղել կայացնել խաղաղ համաձայնութիւն Անդրկովկասի ստումանային հարցի մասին»։ Պատուիրակութիւնը Տրապիզոնէն հեռանալու ատեն, իր կողմէ թուրքերուն յայտարարեց, որ բանակցութիւնները չէին խղուեր, այլ կ'ընդհատուէին։

Թուրքերը նոյն ատեն կուիւներ սկսած էին Պաթումի ճակակատին վրայ։ Սէյմի նիստին մէջ կառավարութիւնը պարզեց կացութիւնը և երկրին մէջ զինուորական վիճակ յայտարարուեցաւ, արտակարգ լիազօրութիւններով օժտուած Յ հոգինոց մասնաւոր մարմին մը կազմուեցաւ վարելու համար պատերազմի գործը։ Մարմնի անդամներ ընտրուեցան վարչապետ Ե. Կեկեչկորին, ելեւմտական նախարար Խ. Կարճիկեանը և ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին։ Նոյն ատեն կովկասեան ժողովուրդներուն ուղղուած կոչ մը հրատարակուեցաւ, պարզելով թուրքերու անարդարանալի պահանջները, և հրաւէր եղաւ ժողովուրդին՝ զէնք առնելով պաշտպանել հայրենիքը։

Հայերը արդէն պատերազմի մէջ էին, Սէյմի որոշումներով վրացիներն ալ կառւի կը մտնէին։ Բայց Ապրիլ 1ին, թուրքերը առանց գիմադրութեան կը գրաւէին Պաթումը։ Աջարիայի և Ա-

խալցիայի ամրող մահմետականութիւնը թուրքերուն միտցած էր:

Սէյմի Ապրիլ 9ի նիստին մէջ գրուեցաւ Անդրկովկասի անկախութեան յայտարարութեան հարցը և ընդունուեցաւ հետեւեալ բանաձեւը. «Ամդրկովկասի Սէմը որոշից յայտարարել Ամդրկովկասը Ռամկավար. Դաշնակցակամ ՀաՅրապետութիւն»: Նոյն նիստին մէջ ընդունուեցան Կեկեչկորիի «ռազմաւէր» կառավարութեան ըրբաժարականը և Զիսենկելիին յանձնուեցաւ նոր կառավարութեան կազմութիւնը, «որուն տնդամակցեցան հայերէն Ա. Խատիսեան (Ելեւմական), Աւ. Սահակեան (պարենաւորման), Յ. Քաջազնունի (ինամատարութեան):

Զիսենկելին Ապրիլ 10ին հեռագրով տեղեկացրեց բոլոր պետութիւններուն Անդրկովկասի անկախութեան յայտարարութիւնը: Նոյն առեն հեռագրեց Վէհիպ փաշոյին, աւելցնելով, որ Անդրիկ. Սէյմը ընդուներ է Պրեսթ-Լիթովսկի Դաշնագիրը:

Թուրքերը չդադրեցաւցին իրենց յառաջինազացումը և Ապրիլ 12ին գրաւեցին Կարսը: Զիսենկելին նախապէս զիջած էր Կարսը թուրքերուն, առանց տեղեակ պահելու դահլիճի միւս անդամները, «որոնք բողոքեցին անոր այդ քայլին դէմ»:

## ԽՈՐՀՐԴԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Խուսասանի խորհրդային կառավարութեան 1917 թ. 2/15-նոյեմբեր Յայտարարագիրը՝ Ռուսասամի ազգութիւնների իրաւութեարք մասին:

Թանաւորների և գիւղացիների հոկամքերեան յեղափոխութիւնը սկիզբ առաջ ազտագրութեան ընդհանուր դրօշակի առկ...

... Մնում են Ռուսասանի ժողովուրդները միայն, որ ենթակայ են եղել և ենթակայ են ճնշումների և կամայականութեանց, և որոնց ազտագրութիւնը հարկ է իրագործել վճռականապէս և անվերադարձ կերպով... Խորհուրդների Համագումարը այս տարուան Յուլիս ամսին հաշակեց Ռուսասանի ժողովուրդների ազտիքնորշման իրաւունքը:

Խորհուրդների երկրորդ համագումարը այս տարուան Հոկտեմբեր ամսին հաստատեց Ռուսասանի ժողովուրդների այս անբանարելի իրաւունքը, աւելի վճռականորէն և որոշ:

Այդ խորհուրդների կամքը ի կատար ածելով՝ Ժողովրդական կոմիտարների Խորհուրդը որոշեց՝ Ռուսասանի ազգութեանց հարցի մէջ իր գործունէութեան հիմքում հետեւեալ սկզբունքները դնել.

1.— Ռուսաստանի ժողովուրդների հաւասարութիւնը և զեհապետութիւնը:

2.— Ռուսաստանի ժողովուրդների ազատ ինքնորշման իրաւունքը, մինչեւ անջատումն և կազմումն ինքնուրոյն պետութեան:

3.— Վերացումն ազգային և ազգային-կրօնական ամէն կարգի տռանձնաշնորհումների և սահմանափակումների:

4.— Ազատ դարդացումն ազգային փոքրամասնութեանց և ազգագրական խմբակցութեանց, որ տպում են Ռուսաստանի հազի վրայ:

Այստեղից բխող թանձրացեալ հրամանագիրները կը մշակուին անմիջապէս, երբ կազմուած կը լինի ազգային գործերի յանձնախումբը:

## ԲՐԵՍՏ-ԼԻԹՈՎՍԿԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ

Կնքուած 2/15 Դեկտ. 1917 թ. Արեստ-Լիտովսկում, մի կողմից Ռուսաստանի Սոց. Դաշն. Առող. Հանրապետութեան և միւս կողմից Գերմանիայի, Աւստր-Հունգարիայի, Բուլգարիայի և Տաճկաստանի միջև :

1.— Զինադադարը սկսում է 1917 թ. Դեկտ. 17-ի կէսօրին և տեսում է մինչեւ 1918 թ. Յունուար 14-ի կէսօրը...

(Հետեւում են Յօդ. 2—9, պարունակելով մանրամասնութիւններ):

10.— ... Տաճկական և ոռուսական գլխաւոր զօրահրամանապարութիւնները յայտնում են իրենց պատրաստակամութիւնը՝ յետ կանչելու իրենց զօրքերը (չէզոք) Պարսկաստամից...

## ԽՈՐՀ ՄԻՈՒԹԵԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

(1917 Դեկտ. 30)

Ժողովրդական Գործավարներու Խորհուրդը կը յայտարարէ հայ ժողովուրդին, որ Ռուսիոյ գիւղացիական և բանուորական կառավարութիւնը պիտի պաշտպանէ հայութեան իրաւունքները Խուսիոյ կողմէն բռնտքրաւուած թրքապատկան Հայաստանի վըրայ, ազատ ինքնորշման հիմունքով, մինչեւ լիակատար անկտիւութիւն :

Ժողովրդական Գործավարներու Խորհուրդը կը գտնէ, որ այս իրաւունքի իրացումը հնարաւոր է այն պարագային միայն, եթք սահզծուած են շարք մը նախնական երաշխիքներ, բացարձակօրէնքն անհրաժեշտ հայ ժողովուրդի ազատ հանրաքուէն արտայայտելու համար:

Այդ կարգի երաշխիքներէն են, ըստ Ժող. Գործավարներու Խորհուրդի:

1.— Զօրքերու հեռացումը Թրքական Հայաստանի սահմաններէն և անյապաղ կազմութիւնը հայկական ժողովրդական միլիոի, ի խնդիր թրքական Հայաստանի բնակիչներու անհատական և հաւաքական ապահովութեան:

2.— Անարգել վերադարձը դէպի Թրքահայաստան թէ գաղթահայերու և թէ տարագիր հայերու, որոնք ցրուած են զանազան երկիրներու մէջ:

3.— Անարգել վերադարձը դէպի Թրքահայաստան այն հայերու, որոնք պատերազմի շրջանին թուրք իշխանութեանց կողմէ քշուած էին դէպի Թուրքիոյ խորերը: Ժողովրդական գործավարներու խորհուրդը հաշտութեան բանակցութեանց շրջանին թուրք իշխանութեանց հետ՝ պիտի պնդէ այս պահանջի գործադրութեան վրայ:

4.— Կազմութիւնը Թրքական Հայաստանի ժամանակաւոր ժողովրդական վարչութեան, Երեսփոխաններու Սովիեթի և Հայկական Կոմիտէի միջոցով, որոնք ընտրուած պիտի ըլլան դեմոկրատիկ հիմերով:

Կովկասեան գործերու Արտակարգ ժամանակաւոր գործավար Ստեփան Շահումեանի կը հրահանգուի՝ ըստ ամենայնի օֆանդակել Թրքահայաստանի ժողովուրդին յիշատակուած երկրորդ և երրորդ կէտերու իրագործումին մէջ, ինչպէս նաև կազմել տեղական յանձնախումբ մը ճ.դելու համար, թէ ի՞նչ ձեռվ զօրքերը պիտի քոշուին Թրքական Հայաստանի սահմաններէն:

Մասօթութիւն.— Թրքական Հայաստանի աշխարհագրական սահմանները պիտի ճշդուին հայ ժողովուրդի ներկայացուցիչներու կողմէ, ընտրուած դեմոկրատիկ հիմերով, համաձայնաբար դրկից և վիճելի (միւսիւլման և ուրիշ) շրջաններու ներկայացուցիչներու հետ, դարձեալ ընտրուած դեմոկրատիկ հիմերով, ինչպէս նաև կովկասեան գործերու Արտակարգ ժամանակաւոր գործավարի հետ:

Ժողովրդական գործավարներու խորհուրդի նախագահ՝  
Ուլիանով Լենին

Ազգութեանց գործերու ժողովրդական գործավար՝  
Զուղաշվիլի-Սթալին

## ՆԱԽԱԳԱՀ ՈՒԻԼՍԸՆԻ 14 ԿԵՏԵՐԸ

Զինտգադարի պայմանների մասին։ 1918 թ. Յունուար 8-ին կոնգրեսին ուղղուած պատգամագրից...»

...6.— Պարզումն ուղևական բոլոր հոգածասերի...»

12.— Օսմանեան Կայսրութեան տաճկական մասերը իրենց ժամանակակից կազմով պէտք է ստանան ապահովուած ու հաստատուած վեհապետութիւն։ Իսկ ներկայիս Թիւրքերի իշխանութեան տակ գտնուող միւս ազգութիւնները պէտք է ստանան ամերկրա, երաշխիք իրեմց գոյութեան համար, այլ և բացարձակապէս անխախտելի պամաններ՝ ինքնօրէն զարգացման։ Տարտանելը շարունակ բաց պիտի մնայ նաւերի ազատ անցքի ու բոլոր ազգերի առեւտուրի համար, միջազգային երաշխիքներով։

## ԲԲԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ԴԱՇՆԱԳԻՐ

Հաշտութեան դաշն՝ Կնքուած 1918 թ. Մարտ 3/17-ին Բրեստ-Լիտովսկում, մի կողմից Ռուսաստանի Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան, և միւս կողմից Գերմանիայի, Աւստր-Հունգարիայի, Պուլկարիայի և Տաճկաստանի միջեւ։

Լիազօրներ. — Ռուսաստանի կողմից՝ Սոկոլովիկով, Կարախան, Զիչերին և Գետրովսկի. Գերմանիային՝ Ֆիլման, Ռոզենբերգ, Հոփման և Հորթ. Աւստր-Հունգարիայի՝ Զերնին, Մերէյ Ֆոն Կապոս, Մերէ և Զիչերին՝ Ֆոն Բաղամի. Բուլկարիայի՝ Ցոչկ, Գամչև և Անաստասով. Տաճկաստանի՝ Հաքը Փաշա և Ջէքի Փաշա։

ՅՕԴ. 4.— ... Ռուսաստանը պիտի անէ իր բոլոր կարելին, ապահովելու համար շուտափոյթ պարզումը Արեւելեան Անատոլիայի ծանրաթիւնների և սրանց կանոնաւորեալ վերստին յանձնումը Տաճկաստանին։

Արդահամի, Կարսի և Բաթումի շրջանները նմանապէս անյապաղ պարպեւում են ուռւո զօրքերի կողմից։ Ռուսաստանը պիտի չխառնուի այդ շրջանների պետական-իրաւական և միջազգային-իրաւական յարաբերութեանց նոր կազմակերպութեան մէջ, այլ այդ շրջանների ազգաբնակութեան պիտի վերապահէ ստիմաններու նոր կարգ, համաձայնութեամբ դրացի պետութիւնների և մասնաւորապէս Տաճկաստանի։

ՅՕԴ. 6.— Ռուսաստանը պարտաւորւում է անմիջապէս հաշութիւն Կնքել Ուկրայնայի ծողովորական Համբապետութեան հետ-

Ա. Հանաչել այդ պետութեան և Քառեակ Համաձայնութեան երկիր-ների միջեւ կնքուած համաձայնութիւնը [18 Փետրուար 1918 թ. Բրեստ-Լիթովսկում]:

Ուկրայնայի հողը անյապազ պիտի պարպեն ռուս զօրքերը և ռուս կարմիր գվարդիան: Թուսաստանը դադտրեցնուամ է ամէն քարոզութիւն Ուկրայնայի Փող. Հանրապետութեան կառավարութեան կամ հոսարտիակոն հիմնարկութիւնների դէմ:

Էստլանդիան և Լիֆլանդիան նմանապէս անյապազ պարպեն ռուս զօրքերի կողմից...

Ֆինլանդիան և Ալանա կողինները նմանապէս...

ՅՕԴ. 7.— Պարսկաստանը և Աֆղանիստանը ազտա և անկախ պետութիւններ լինելով՝ դաշնադիր կողմերը պարտաւորուամ են յարգել նրանց քաղաքական և տնտեսական անկախութիւնը և Հողային անձեռնմխելիութիւնը:

### ԿՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՇՆԱԳԻՐ ԲՐԵՍՏ - ԼԻԹՈՎՍԿԻ

Կնքուած 1918 թ. Մարտ 3-ին Խորհ. Ռուսաստանի և Տաճ-կաստանի միջեւ:

Լիազօրներ.— Խորհ. Ռուսաստանի՝ Սոկոլնիկով, Կարախան, Զիերիթ և Գետրովսկի. Տաճկաստանի՝ Հարբը փաշա և Ֆէքի փաշա:

ՅՕԴ. 1.— Ընդունուած են հետեւեալ որոշումները. "Ի վերաբերուամ են մանրամանութեանց այն շրջանների [Կարս, Արդա-նան, Բաթում] պարպուամը ի կատար ածելուն, որոնց մասին խօս-ւում է հաշտութեան հաւաքական դաշնագրի [Բրեստ-Լիթովսկի] յօդուած կ. պարբերութիւն 2-ի մէջ:

ա) Այս նպատակի համար Ռուսաստանի Հանրապետութիւնը պարտաւորուում է ներկայ դաշնագիրը ստորագրելուց յետոյ, Յ-7 շաբթուայ ընթացքուամ հետացնել պատերազմից առաջ սահմանից այն կողմը գոյութիւն ունեցող և վերոյիշեալ շրջաններուամ գլու-նուող իր բոլոր ոյժերը, այլ և պաշտօնատար անձերը. թէ՛ քա-զաքացիական և թէ զինուորական:

դ) Ռուսաստանի Հանրապետութիւնը սահմանի վրայ իւրա-քանչիւր 150 կամ աւելի քիլոմետրի համար պահուամ է մէկ զօրա-բաժին (գիվիզիա), ցրում է մասցեալ բանակը և ուզարկուամ է եր-կըրի ներսինը:

ե) Ռուսաստանի Հանրապետութիւնը պարտաւորուում է զօրա-ցրուել և բոլորովին արձակել տաճկան պատակ ՀԱՅ ՀՐՈՍԱԱՆՈՒՄ-ԲԵՐԸ, որ դանուում են ռուս հողի վրայ և գրաւուած տաճկական շրջանների մէջ:

է) Ռուսաստանի հանրապետութիւնը, յառաջիկայում, մինչեւ  
ընդհանուր հաշտութիւն կնքելը, իր սահմանի վրայ և կամ Կովկասում պիտի չկենտրոնացնէ մէկ զօրաբաժնից (գիւղիա) տւելի զօրք, մինչեւ իսկ մարզանքի նպատակներով։

Եթէ ներքին ապահովութեան նկատումներով անհրաժեշտ համարուի այդպիսի կենտրոնացում, այդ գէպքում պահանջուում է, որ այդ մասին առաջուց նախազգուշացուեն Քառեակ Զինակցութեան պետութիւնները։

Դրան հակառակ, Տաճկաստանը ստիպուած է, մնացեալ ուրիշ թշնամիների դէմ պատերազմը չարունակելու անհրաժեշտութիւնից դրդուած, պատերազմական վիճակի մէջ պահել իր բանակը։

80Դ. 2.— Դաշնագիր կողմնը... կազմուամ են երկու խառն՝ ռուս-տաճկական Յանձնախումբեր։ (Առաջին Յանձնախումբը վերականգնում է նախապատերազմեան սահմանագիծը՝ պարսկական սահմանագլխից սկսած մինչեւ երեք սանձագները՝ Կարսի, Արտամամի և Պաթումի սահմանը)։

Իսկ երկրորդ Յանձնախումբը պիտի որոշէ սահմանագիծը Ռուսաստանի և Ռուսաստանի Հանրապետութեան կողմից պարպուելիք սանձագների միջեւ՝ համապատասխան հաշտութեան հաւաքական Դաշնագրի [Բրեստ-Լիտովսկի] յօդ. 4, պարբ. 2-ի։ Սահմանագիծը պիտի վերականգնուի այն կերպ, ինչ որ գոյութիւն ունէր 1877—78 թ. ռուս-տաճկական պատերազմից առաջ։

80Դ. 8.— [Վերաբերում է ռուս և տաճկիկ զօրքերի կողմից պարսկական հողը պարպելուն]:

80Դ. 11.— Ռուսահպատակ մահմէտականները իրաւունք պիտի ունենան Տաճկաստան ներգաղթելու, հաշուեյարդարի ենթարկելով իրենց ստացուածքը և հետեւնին աւանելով իրենց ունեցածը։

## ՊԱԹՈՒՄԻ ԽՈՐՀՄԱՆԴՈՂՈՎԸ

Սէյմի կողմէն ընդունուեցաւ Զիսենկելիի առաջարկը՝ թուրքերուն հետ վերակածելու բանակցութիւնները, Կազմուեցաւ պատուիրակութիւն մը հետեւեալ կազմով։ Ա. Զիսենկելի՝ նախագահ, Ն. Նիկոլաձէ, Ա. Խատիսեան, Յ. Քաջազնունի, Մ. Գաջինսկի, Էան - Խոյսկի, և Խորհրդականներ՝ զօրվ. Օդիւելիձէ, զօրվ. Ղարդանեան, Ռատուլ-Զատէ, Սաֆիքիւրդսկի, Մ. Բունեաթեան, Ս. Վրացեան, Զ. Վրացեան, Զ. Աւալով ևն.։

Մայիս 11ին տեղի ունեցաւ խորհրդաժողովի բացումը Պա-

**Բաւմի մէջ :** Թուրքերուն կողմէ կը մասնակցէին. Խալիլ պէյ. Վէհիպ փաշա, Նուռօրէթ պէյ, Օրխան պէյ ևն . . Գերմանիայ կողմէն՝ զօրվ. Ֆոն - Լոսով, կոմս Շուլենպուրկ և 0. Ֆոն - Վեկենդոնկ Նիստի սկիզբը դրուեցաւ նաև Լեռնականներուն Հանրապետութեան մասնակցութեան հարցը, և Հայդար - Բէկ Պամաթ ընդունացաւ իրեւ անոր պատուիրակը:

Խորհրդաժողովին նախագահութիւնը ստանձնեց Խալիլ պէյը. Զիսենկելին Անդրկովկասեան պատուիրակութեան անունէն յայտարեց, որ բանակցութիւններուն իրեւ էիմք կ'ընդունի Պետելիթովսկի դաշնագիրը: Բայց Խալիլ պէյ մերժեց վճռականօրէն այդ տեսակէտը. Տրապիզոնի բանակցութիւններուն խզումէն ի վերնոր գէպքեր պատահեր էին, պատերազմ տեղի ունեցեր էր Թուրքիոյ և Անդրկովկասի միջեւ: Եւ որպէսզի բանակցութիւնները չեղագույն, Խալիլ պէյ Զիսենկելիին յանձնեց կնքուած ծրարմը, որուն մէջ կը դանուէր նախագիծը հաշուաթեան և բարեկամութեան դաշնագրին Թուրքիոյ և Անդրկովկասեան Հանրապետութիւններուն Համադաշնակցութեան միջեւ: Ասով ալ վերջացաւ խորհրդաժողովի նիստը:

Թուրքերու պահան չները չափազանց ծանր էին. Վրաստանէն կ'առնուէր Պաթումը, Հայաստանէն՝ Ալեքսանտրապոլը: Խորհրդաժողովի յաջորդ օրը, Ֆոն - Լոսով կը հեռագրէր իր կառավարութեան. Վթուրքական ամէն չափ ու սահման անցած պահանջները՝ անջատելու զուտ հայկական դաւառները, որպիսիք են Ախալքալաքը, Ալեքսանդրապոլը և Երեւանի նահանգի մասերը, աղաղակող կերպով խախտում են Բրեստ - Լիտովսկի դաշնագիրը և նպատակ ունեն ընաջնջել հայերին Անդրկովկասում: Այսօր երեկոյեան թուրքերը վերջնագիր ներկայացրին, որ թոյլ աըրւէի իրենց զօրքերին Ալեքսանդրապոլի վրայով անցնել Զուլֆա, և այդ մասին ոչինչ չհաղորդեցին ինձի: Ես բողոքեցի նման ընթացքի դէմ:

Մայիս 15ին թուրքերը վերսկսան զինուորական շարժումները. դրաւեցին Ալեքսանդրապոլը: Երեւանի մէջ բացառիկ լիազորութիւններ տրուեցան Արամին: Մայիս 25ին Հարագիլիսէի ճակատը հայկական բանակը զօր. Նազարբէկեանի հրամանատարութեան ներքեւ յաղթանակներ շահեցաւ. նոյն օրերուն Սարգարապատի մէջ զօր. Սիլիկեան, Բաշ-Արարան՝ Դրօն ետ մզեցին թշնամին մեծ կորուսաններով:

Պաթումի մէջ Մայիս 11ին սկսած բանակցութիւնները արգիւնք տուած չէին: Թուրքերը մերժեցին նաև գերման ներկայացուցիչին միջամասութիւնը: Մայիս 25ին Պաթումէն մեկնեցաւ

գերման պատուիրակութիւնը, իսկ միւս օրը, Մայիս 26ին, Օսմանակութեան պետ Խալիլ պէյ անդրկովկա պատուիրակութեան յանձնեց հետեւեալ վերջնագիրը.

### ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ցաւով հաստատում եմ, որ տակաւին ոչ մէկ որոշ պատասխան չի տրուած այն առաջարկութիւններին, որ ես պատիւ ունեցայ ռոմանեան կայսերական կառավարութեան կողմից յանձնելու Անդրկովկասեան Դաշնակցական Հանրապետութեան պատուիրակութեան Բաթօւմի խորհրդաժողովի առաջին նիստում, Մայիս 11ին, շնորհած որ բաւական երկար ժամանակ, այսինքն՝ երկու շաբաթ է անցել այն օրից, երբ նրանք ձեւակերպութիւնը Մինչդեռ, ինչպէս յայտնի է ձերդ գերազանցութեան, Կովկասի վիճակը աւելի քան տաղնապալի է ու երկդիմի և տառնց յապաղելու պէտք է լուսաբանուի:

Հարիւր հազարաւոր թուրքեր և մահմէտականներ Բագւսւմ ու շրջակայքում տառապում են անխիզ հրոսակների, այսպէս կոչ չուած յեղափոխականների արթւնոտ լծից, և անուղղելի ազէտը, որ սպասնում է այդ գժբախտներին, գառնում է աւելի ու աւելի անխուսափելի: Թուրք և մահմէտական քնակիչների ճակատագիրը Կովկասի միւս մասերում էլ, ուր թալանչիների եւ չարագործների բազմաթիւ կազմակերպուած հրոսախմբեր նրան պատճառում են անվերջ ու յարանուն կերպով ամէն կարգի բռնութիւններ, աւելի հանգստացնող չէ եւ չի կարող չհրաւիրել ամենալուրջ ուշադրութիւն: Դուք կ'ընդունէք, սակայն, պ. նախագահն, որ այդ անունին արժանի և ո՛չ մէկ կառավարութիւն չի կարող գիտել անտարեր աչքով, որ իր երկրին սահմանակից մի հոգի վրայ անպատիժ կերպով աճեն նման ոճրագործութիւններ, եւ կը գիտակցէք, անշուշտ, որ օսմանեան կայսերական կառավարութեան գրութիւնը առանձնապէս փափուկ է Կովկասը ծուատաղ անիշխանութեան հանդէպ, որովհետեւ այդ վերաբերում է նոյնոպէս և առաւելաբար ապահովութեանը մի ազգաբնակութեան, որ ցեղի ու կրօնի ամենասերտ ազգակցութիւնն ունի կայսրութեան քնակչութեան հետ: Միւս կողմից, Ընդհանուր պատերազմի անթուսափելի պահանջները կայսերական կառավարութիւնը դնում են Կովկասի վրայով, երկաթուղիներով, ըստ կարելոյն շուտ, գէպի պատերազմի ուրիշ ուազմարեմ զօրքի ազատ փոխադրութիւնը ապահովելու անհրաժեշտութեան առջեւ: Այդ եւս պահանջում է, որ անյապազ վերջ տրուի ներկայ երկդիմի կացութեան:

Այս բոլոր պատճառներով, օսմաննեան կայսերական պատռւթիւնը պարտ է համարում պահանջել, որ անմիջապէս հազորդուի իրեն անդրկովկասեան պատռւթիւննեան պատասխանը եղած առաջարկութիւններին, այլ և սահմանների որբագրութեան վերաբերող նոր առաջարկին, որի բնագիրը պատիւ ունեցայ ընդ օմին ուղարկելու ձերդ գերազանցութեան :

Այսպիսով, իմ կառավարութիւնը՝ ընդունելով, որ միայն վերոյիշեալ առաջարկութիւնների ճշդիւ և արտգ ընդունումը Անդրկովկասեան Դաշնակցական Հանրապետութեան կառավարութեան կողմից կարող է Կովկասը հասցնել գոհացուցիչ դրութիւն և որ միայն այդ ընդունումը ի վիճակի է սուեզել կայուն դրութիւն և համարում է բաւարար երաշխիք թուրք և մահմէտական բնակչութեան ապահովութեան և անդորրութեան համար, — յանձնարարնել է ինձ խնդրելու ձերդ գերազանցութեան՝ հաղորդել ինձ, այս օրուայ Երեկոյեան ժամը 8ից սկսած, 72 ժամուայ ընթացքում, ընդունում է արդեօք հանրապետութեան կառավարութիւնը օսմաննեան առաջարկութիւններն իրենց բովանդակ ծառալով :

Ես պէտք է աւելացնեմ նաև, որ այդ երեք օրուայ ընթացքում յարաբերութիւնները մեր երկու կառավարութիւնների միջեւ կարող են պահել բարեկամական բնոյթ, այն անառարկելի պայմանով, որ թուրք զօրքերի գործողութիւնները կովկասի հարաւում որեւէ դիմադրութեան չհանդիպեն : Ընդունեցէք և այլն : Խալիլ :

Նոյն օրը, Մայիս 26ին, Թիֆլիս գումարուեցաւ Սէյմի վերջին նիստը, ուր վրացիներու սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան պարագլուխներէն ի. Ծերեթելի ըրաւ հետեւեալ յայտարարութիւնը .

Վրաց ժողովուրդը մնացել է մենակ. Նրանից անջատուել են հայերը և կամովին՝ թուրքերը: Անդրկովկասի կեղծ անկախութիւնը խանգարում է նրան վարուելու աղատօրէն և իր լիազօր ոյժերը գործադրելու իր անկախութիւնը պաշտպանելու համար:

Այս հանգամանքներում մեր պարտքն է ասել վրաց ժողովը դիմութիւնն. — Դու մնացել ես մենակ, չունես պետական կազմ, չունես քո պատռւթիւնը և, որքան էլ ծանր լինի խոստովանել, դու ապրում ես պատրանքներով. չկա'ն նրանք, չկա'յ Անդրկովկասի միութիւնը և, ուրեմն, եթէ ուղում ես փրկել քեզ, պաշտպանել քո շահերը, ինչպէս և քո հարեւանների շահերը, պէտք է ունենաս քո ինքնուրոյն պետական կազմը :

... Դժբախտաբար գոյութիւն չունի այլեւս անդրկովկասեան

միութիւնը և փաստօքէն չկայ մի ընդհանուր ներկայացուցչական կենարոնական մարմին, ուստի Սէյմը պէտք է յայտարարէ, թէ ինքը հրաժարւում է իր վրայ դրուած լիազօրութիւններից, եւ ցրուի :

Վրացիները որոշեր էին հեռանալ Անդրկովկասեան Միութենէն եւ պատրուակներ կը հնարէին իրենց առած քայլը արդարացնելու համար: Վրացիներու պնդումին վրայ, Սէյմը ընդունեց հետեւեալ բանաձեւը. մի նկատի ունենալով, որ պատերազմի եւ խաղաղութեան խնդրում երեւան եկան հիմնական տարակաբժութիւններ Անդրկովկասի անկախ հանրապետութիւնը կազմող ազգերի միջեւ, որով անհնար է դառնում ամրող Անդրկովկասի համար մի հեղինակաւոր իշխանութեան գոյութիւնը, Սէյմը արձանադրում է Անդրկովկասի քայլայման փաստը և յայտարարում չեղեալ իր լիազօրութիւնները:

Մայիս 28ի հէսօրին ցրուեցաւ Սէյմը, իսկ հինգ ժամ վերջ նոյն սրահին մէջ վրացիներու Ազգային Խորհուրդը նիստ գումարեց, ուր տեղի ունեցաւ Վրաստանի անկախութեան յայտարարութիւնը: Զիսենկելիին Պաթում հազորդուեցաւ այս լուրը, եւ ետալի պէյը Մայիս 28ին իր վերջնազիրը առանձին առանձին դրկեց վրացական, հայկական և ազրպէյճաննեան պատուիրակութիւններուն:

## ԱԿՏ ՎՐԱ.ՍՏԱ.ՆԻ ԱՆԿԱ.ԽՈՒԹԵԱՆ

(Թիֆլիս, 26 Մայիս 1918)

Վրաստանը շատ դարերի ընթացքում դոյութիւն է ունեցել որպէս ազատ և անկախ պետութիւն :

18-րդ դարու վերջին, նեղուելով ամէն կողմի թշնամիներից, Վրաստանը կամովին միացաւ Ռուսաստանին, պայմանով որ Ռուսաստանը պարտաւորուի պաշտպանել Վրաստանը արտաքին թշնամիներից :

Ռուսական մեծ յեղափոխութեան առիներին, Ռուսաստանում սակագնուեցաւ մի այնպիսի կարգ, որի հետեւանքը եղաւ ամրող ռազմաճակատի փլուզումը և Անդրկովկասի պարզումը ուռւ զօրքերի կողմից :

Թողուած իրենց սեփական ուժերին, Վրաստանը և նրա հետ միասին նաեւ ամրող Անդրկովկասը իրենց ձեռքը ամին սեփական ճակատագիրը անօրինելու գործը եւ սակագնութիւն համապատասխան մարմիններ : Սակայն, արտաքին ուժերի ճնշումը ա-

առջ բերաւ Անդրկովկասեան երկիրները շաղկապող Միաւթեան քայլայումը եւ նրա քաղակական ամբողջութեան լուծումը:

Վրաց ժողովուրդի ներկայ վիճակը հրամայտեան կերպով թերագումը է Վրաստանին անհրաժեշտութիւն՝ ստեղծելու սեփական պետական կազմակերպութիւն, ինքզինքը գրկելու համար ստըրկացումից թշնամի ուժերի ձեռքով և ամուր հիմեր գնելու սեփական զարգացման համար:

Համաձայն դրա, Վրաստանի Ազգային Խորհուրդը, ընտրուած 1917 թ. նոյմ. 22-ին Վրաստանի Ազգային ժողովի կողմից, ներկայիւս յայտարարում է բովանդակ ժողովուրդին.

1.—Այժմէն սկսեալ՝ վրաց ժողովուրդը կրում է վեհապետական իրաւունքներ, և Վրաստանը ներկայանում է լիազօր իրաւութիւն ունեցող անկախ պետութիւն:

2.—Անկախ Վրաստանի քաղաքական կազմակերպութեան ձեւն է՝ գեմոկրատական Հանրապետութեան ստեղծումը:

3.—Միջազգային ընդհարումների դէպքերում՝ Վրաստանը ժշտապէս մնում է չէղոք:

4.—Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը ձգտում է ստեղծել բարի դրացիական յարաբերութիւններ միջազգային համակեցութեան բոլոր անդամների և մասնաւորապէս ստհմանակից ժողովուրդների ու պետութիւնների հետ:

5.—Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը իր ստհմաններում երաշխաւորում է քաղաքացիական և քաղաքական իրաւունքներ բոլոր քաղաքացիների համար, առանց ազգութեանց դաւանութեանց, ընկերային դիրքի և սեփի խորութեան:

6.—Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը ազագարգացման լայն հնարաւորութիւն է ընձեռում բոլոր այն ժողովուրդներին, որ ապրում են իր հողի վրայ:

7.—Մինչեւ Սահմանադիր Ժողով հրաւիրելը՝ բովանդակ Վրաստանի գլուխը կեցած են մնում Ազգային Խորհուրդը, որ լըրացւում է ազգային փոքրամասնութեանց ներկայացուցիչներով, և Ազգային Խորհուրդի առջեւ պատասխանատու Ժամանակաւոր կառավարութիւնը:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՌՈՒԹԵԱՆ ԹԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Վրացիներու տռած քայլը վրդովում յառաջ բերած էր հայկական շրջանակներուն մէջ, և այս պատճառով ալ հայ գործիչներու միջև միաձայնութիւն չկար Հայաստանի անկախութեան յայտարարութեան մասին։ Հայոց Ազգ. Խորհուրդի և Սէյմի անդամներէն Ա. Ահարոնեան, Ստ. Մամիկոնեան, Ռ. Տէր Միհուսեան և ողցիալիստ յեղափոխականները վճռական կերպով դէմ կ'արտայայտուէին անկախութեան։ Խ. Կարճիկեան, Ս. Յարութիւնեան, Աւ. Շահխաթունեան, Ս. Վրացեան, Ա. Երզնկեան և ուրիշներ Հայաստանի անկախութեան յայտարարութենէն ապրչեր եւք չէին գաներ։

Սէյմի լուծման օրը, Մայիս 26ի երեկոյեան, տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան Թիֆլիսի Ներկայացուցչական Փողովի և Քաղային կոմիտէներու արտակարգ նիստը, ուր ընդունուեցաւ հետեւեալ բանաձեւը. «Ի նկատի ունենալով այն, որ Անդրկ. Սէյմի ինքնացրւումից և Վրացատանի անկախութիւն յայտարարուելուց յետոյ լուծուելու է Անդրկ. կառավարութիւնը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին, Ներկայացուցչական Փողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց Ազգային Խորհուրդը՝ ուժեղացնելով իր կազմը՝ անցնի գործելու հայութեան կենտրոնում, սահմանադրութեան կառավարական ֆունկցիաները, օժուուած դիկոստարական իրաւունքներով հայ կեանքի բոլոր երեւոյթների և գործերի նկատմամբ»։

Մայիս 27ին, Թուրքերու Ազգ. Խորհուրդն ալ որոշեց յայտարարել Ազրակէյճանի անկախութիւնը։

Հայաստանի անկախութեան յայտարարութեան վրոյ կը զընդէին նաեւ Պաթումէն վերադարձած ներկայացուցիչները՝ Քաջողնունի, Խատիսեան և Պապաջանեան։ Յաջորդ օրը, Մայիս 28ին, Ազգային Խորհուրդը որոշեց Պաթում դրկել Ալ. Խառիսեանը, Մ. Պապաջանեանը և Յ. Քաջազնունին, բացարձակ լիազուրութիւններ տալով բանակցելու և հաշուութիւն կնքելու յանուն անկախ Հայաստանի։ Այս թուականին արօւեցաւ Հայաստանի անկախութեան որոշումը

իսկ Մայիս 29ին գումարուած Հ. Յ. Թիֆլիսի կեդր. Կոմիտէի և Սէյմի ու Ազգ. Խորհուրդի դաշնակցական հատուածներու միացեալ նիստին մէջ անգամ մը ևս քննութեան առնուելով քաղաքան կացութիւնը որոշուեցաւ Հայաստանը յայտարարել անկախ հանրապետութիւն, կազմել միջկուսակցական հիմքերով կա-

ռազմաբութիւն, և մինչեւ Օրէնսդրական ժողովի գումարումը Ազգ-  
Խորհուրդն ու կառավարութիւնը տեղափոխել Երեւան, որ պէտք  
էր գառնար Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը։ Նոյն  
ժողովին մէջ վարչապետի թեկնածու նշանակուեցաւ Յ. Քաջազ-  
նունին։

Մայիս 30ին Ազգ. Խորհուրդը հրատարակութեան տուաւ-  
անկախութեան յայտարարութիւնը։

### ՑԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ազգրկովկասի քաղաքական ամբողջութեամ լուծումով և Վրաստա-  
մի ու Ազրբէջամի ամկախութեամ Ռուզակումով ստեղծուած Սոր զրու-  
թեամ Ռամէկամ՝ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարում է Ռայ-  
կական գաւառութերի զերագոյն և միակ իշխանութիւն։ Որոշ ծամրակշիռ-  
պատճառութերով Թողթելով մօտիկ օրերը կազմել Հայոց Ազգային Խա-  
ռավարութիւն՝ Ազգալին Խորհուրդը ժամանակաւորապէս սահմանում է  
կառավարական բոլոր ֆունկցիաները՝ Ռայկական գաւառութերի քաղա-  
քական և վարչական ղեկը վարելու համար։

### ԳԵՐՄԱՆԻԱ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Նախնական համաձայնութիւն՝ կանոնաւորելու համար Գերմա-  
նիայի և Վրաստանի յարաբերութիւնները։ Կնքւած 1918 թ. Մա-  
յիս 28ին, Փոթի։

(Լիազօրներ.՝ Գերմանիայի՝ Լոսոսով. Վրաստանի՝ Զիեմկելի)։

Դլուխ 1.՝ Վրաստանի կառավարութիւնը ընդունում է 1918  
թ. Մարտ 3ին մի կողմից Գերմանիայի, Աւստրօ-Հունգարիայի,  
Բոլգարիայի ու Տաջնագրի (Բրեստ-Լիտովսկի) որոշումները որպէս կի-  
րարկելի հիմ՝ մշակելու համար յարաբերութիւնները Գերմանիայի  
հետ։ Հատ այդմ, Գերմանիոյ վերաբերմամբ համարւում են ընդու-  
նելի գլխաւոր դաշնագրի երկրորդ մասի տրամադրութիւնները,  
այլ և լրացուցիչ համաձայնութեան հիմունքները։

Դլուխ 2.՝ Պատերազմի ամբողջ աեւոզութեան Վրաս-  
տանի կառավարութիւնը թոյլ է տալիս, որ զինակից պետու-  
թիւնները օգտւեն Վրաստանի սահմաններում գտնուող երկաթու-  
ղային ցանցից, զօրքերի և աազմանիւթի փախադրութեան հա-  
մար։ Այդ նպատակով Թիֆլիսում հիմնում է զինտկան Յանձնա-  
խումբ գերման ղեկավարութեան տակ, որ և իր վրայ պիտի առ-  
նէ, վրաց կառավարութեան հետ համախորհուրդ, կանոնաւորումը

Երկաթուղային հազորգակցութեան։ Այդ Յանձնախռումբի մէջ մտնել կարող են զինուկից չորս պիտութեանց ներկայացուցիչներ։ Երկաթուղու կայարանները, ինչպէս նաև Փոթի նաւահանգիստը, պիտի գրաւեն գերման զօրապահուկապետեր (կոմենդանա) և պաշտպանողական ջոկատներ (պիկէտ)։

Դլուի 3. — Վրացական կառավարութեան գտնուած վայրում կը հիմնուի գերման դիւանագիտական ներկայացուցչութիւն, այդպէս և վրացական դիւանագիտական ներկայացուցչութիւն։ Բերլինում։

Դլուի 4. — Վրաց կառավարութիւնը թոյլ է տալիս, որ գերման հիւպատուսներ նշանակուին վրացական պետութեան այն վայրերում, ուր որ գերման կայսերական կառավարութիւնը ցանկալի կը գտնէ նրանց նշանակումը։

Գերման կառավարութիւնը պարտաւորում է համտպատասխան իրաւունքներ վերապահել վրացական հիւպատուսներին։

Դլուի 5. — Ներկայ նախնական համաձայնութիւնը, որ ուժի մէջ է մտնում ստորագրութեան օրից սկսած, հնարաւորին չափամինակարճ ժամանակամիջոցում պիտի փոխարինուի երկու կողմերի պետական համաձայնութեամբ, որ և պիտի որոշէ Գերմանիայի և Վրաստանի յարաբերութիւնները, որ չափով որ ներկայ դաշնագրի մի քանի մասեր չեն փոխարինուի ընդհանուր համաձայնութեամբ՝ մի կողմից զինակից չորս պետութեանց և միւս կողմից Վրաստանի կառավարութեան միջե։

## ՏԱՃԿԱՍՏԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Հաջտութեան եւ բարեկամութեան գաղթ Տաճկաստանի և Վրաստանի միջեւ, կնքուած 1918 թ. Յութիս 4-ին Թաթումում<sup>\*</sup>)։

(Լիազօրներ. — Տաճկաստանի՝ Խալիլ պէյ և Վէհիբ ֆաշա. Վրաստանի՝ Ռամիշվիլի, Օղիջէլիսէ, Գվազաւա և Ծցիլածէ)։

ՅՕԴ. 1. — Օսմանեան կառավարութեան և վրացական Հանրապետութեան միջեւ պիտի լինին հաստատուն խաղաղութիւն և մշտական բարեկամութիւն։

ՅՕԴ. 2. — Հետեւեալ սահմանագիծ է բաժանում Օսմանեան Կայսրութիւնը Վրաստանի, Հայաստանի, Աղրբէջանի Հանրապետութիւններից (ձորոխ գետը Մեւ ծով թափուելու տեղից սկսած,

<sup>\*</sup>) Զէ վաւերացուած։

Տաճկառանի և Ռուսաստանի սահմանագիծը նախ քան 1877 թ. պատրազմը մինչեւ Շանտարադ լեռը, Խալխամ եւ Մեպիսկորոյ գեները, Փիրահամթ լեռը՝ Արասթումանից երկու քիլոմետր հարաւ, Կարխուլդաղ լեռը, Կուր գետի վրայով՝ Ածխուրից հարաւ, Ղայտբաշի, Օրթաթաւի և Կարակայա լեռնազագագաթները, Թոփիսիորոտ լճի վրայով, Շանտարադ, Կարակուզու, Սամսար լեռնազագագաթները և Դեւէկէկրան սարը, Ածրիփար, Բաշրիբան և Նուրբախման լեռները, կտրում է (սահմանագիծը) Ալեքսանդրապոլ-Ռիֆիլիս երկաթուղագիծը Աղբուլազ վայրից 5 քիլոմետր հեռաւորութեան վրայ, Խանվալի վայրը, Էջմիածին-Սարդարաբադ խճուղին Էջմիածնից արեւմուտք, Պուդանեռ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծին, Շաբաղլու և Ղարաղաչ վայրերը, Էլփինչայ, Արփաչայ գետի դաշտը, Շաբաղլուբան լեռը, Կարաթուրնու, Արաջի, Կարակին լեռները, Բելիանչայի ջրբաժան գիծը և մինչեւ ռուս-պարսկական սահմանը՝ Ալրիջին վայրի մոտ):

80Դ. 3.— Օսմանեան կտրավարութեանը պիտի հազորդուին այն գաշնագիրները, որ կնքուած են վրացական Հանրուպիտութեան կտրավարութեան և Աղբըշջանի ու Հայաստանի Համբավեաթիմեթերի կտրավարութեանց հետ, նրանց համապատասխան սահմանագծերը որոշելու մասին:

80Դ. 4.— Դաշնագիր երկու կողմերը պարաւորում են իւրապէս արգելք հանդիսանալ իրենց հողամասերի սահմաններում հրոսախմբեր կազմուելուն ու զինուելուն և պէտք եղած ժամանակ զինաթափ անել ու ցրել այնակ կազմուած բոլոր հրօսախմբերը:

80Դ. 5.— (Վրաստանը պարաւորում է իր նտւահանգիստներում աղապինուած զինակի մէջ դահել, մինչեւ ընդհոնուր հաշուութեան կնքումը, իր տնօրէնութեան ներքոյ գտնուող ռուս-պազմանաւերը և Տաճկառանի ու նրա դաշնակիցների հակառակորդ հանդիսացող պետութեանց նուերը):

80Դ. 6.— Պիտի յարգուին Վրաստանում տպրոզ մահմէգականների կրօնական դաւանանքը և սովորոյթները: Պիտի երաշխաւորուին նրանց համար խղճի ազատութիւն և կրօնական պաշտամունքի կատարում:

Նորին Կայսեր. Մեծութիւն Սուլթանի անունը պիտի յիշառիսւի մահմէգականների հրտադրակային ազօթքների մէջ:

Նրանք պիտի օդառուեն քաղաքացիական և քաղաքական նոյնպիսի իրաւունքներից, ինչ որ այլ դաւանանքների պատկանող միւս քաղաքացիները:

Նրանք կարող են կրթութիւն ստանալ իրենց մայրենի լեզ-  
ազ և իրենց հաւաքի համաձայն։

Կրօնական կարիքները և բարեգործական ձեռնարկները ա-  
պահովելու նպատակով կարող են կազմուել մահմէդական ընկերակ-  
ցութիւններ բարոյական դիմագծով, այլ և [նշանակուել] լիտօրիներ՝  
կառուցանելու համար մզկիթներ, հիւանդանոցներ, գողոցներ, կրօ-  
նոկան և բարեգործական հիմնարկութիւններ՝ ստամանելով նրանց  
պահպանութեան համար շարժական և անշարժ հասութաբեր կոլ-  
ուածներ, վարիչների զեկավարութեան տակ։

80Դ. 7.— (Կնքումն հիւպատառուական համաձայնագրի, առեւ-  
արական դաշնագրի և ուրիշ ականքի, որ անհրաժեշտ են իրաւու-  
կան ու տնտեսական յարաբերութիւնները կանոնաւորելու հա-  
մար)։

80Դ. 11.— Բրեստ-Լիտովսկում Օսմանեան կայսրութեան ու  
իր դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքումն հաշտութեան  
հաւաքական եւ լրացուցիչ գաշնագիրների որոշումները այն չտ-  
փով (միայն) կիրարկելի են դաշնագիր կողմերի համար, որ չտ-  
փով որ նրանք չեն հակասի ներկայ դաշնագրին։

## ՏԱՑԿԱՍՏԱՆ ԵԽ ՎՐԱՍՏԱՆ

Լրացուցիչ գաշնագիր, կերպուած նոյն թուին

80Դ. 1.— Վրացական Հանրապետութեան կառավարութիւնը  
անյապազ պիտի սկսի իր զօրքերի ցրումը։ Օսմանեան կառավա-  
րութիւնը և վրացական Հանրապետութեան կառավարութիւնը  
համաձայնութեամբ պիտի որոշեն, ընդհանուր պատերազմի ամբողջ  
ընթացքին, նրանց քանակական կազմը, այլ եւ զինուորական տյն  
շրջանները, ուր պիտի նշանակուեն նրանք։

Օսմանեան կայսեր. կառավարութիւնը Վրաստանի ստաման-  
ների վրայ կը դանէ միմիայն այն քանակութեամբ զօրք, որ ան-  
հրաժեշտ է խաղաղութեան ժամանակ պաշտպանելու համար ստա-  
մանները։

80Դ. 2.— (Վրաստանը պարտաւորւմը է իր հողամասից նե-  
առցնել Տաճկաստանի և նրա դաշնակիցների դէմ պատերազմի մէջ  
գունուող երկիրներին պատկանող սպաներին և քաղաքացիական  
պաշտօնեաներին)։

80Դ. 3.— (Վրաստանը համաձայնութիւն է տալիս, որ իր  
գլխաւոր ռազմագիտական երկաթուղարծերով Տաճկաստանը տմէն

կարգի ռազմական փոխադրութիւններ կատարէ։ Այլ եւ, որ այդ փոխադրութիւնների վրայ հսկելու նպատակով տաճիկ սպաներ դանուին գլխաւոր կայարաններում։ Նմանապէս ուրիշ մանրամասնութիւններ՝ վերոյիշեալ փոխադրութիւնները կազմակերպելու մասին։

807. 4.— Օսմանեան կառավարութիւնը իրաւունք ունի յօդ-Յ-ում վերապահուած իրաւունքները իր դաշնակիցների բանակներին վերապահելու։

### ՊԱԹՈՒՄԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ (\*)

Մայիս 30ին (1918), Բաթումում, սկսուեցին բանակցութիւնները օսմանեան և հայկական պատուիրակութիւնների միջեւ։ Մի շարք նիստերից յետոյ, կողմերը եկան համաձայնութեան, և Յունիս 4-ին, օսմանեան և հայկական պատուիրակութիւնները, հանդիսաւոր նիստում, ստորագրեցին հաշտութեան դաշնագիրը Թուրքիայի և Հայաստանի չամրապետութեամ միջեւ։ Առաջին միջազգային վաւերաթուղթն էր այդ, որ ստորագրում էին ամկախ Հայաստանի ներկայացուցիչները (Ալ. Խատիսեան, Յ. Քաջաղնունի և Ս. Պաղաջանեան)։

Բաթումում ստորագրուած վաւերագրերն էին։— «Խաղաղութեան և բարեկամութեան դաշինք Օսմանեան Կայսրութեան կառավարութեան և Հայաստանի Հանրապետութեան միջեւ և Յաւելսւածներ, որոնցից առաջինը վերաբերում էր Թրանզիտին, երկրորդը՝ առեւարին սահմանակից շրջաններում և երրորդը՝ կրօնական ազատութեան պայմաններին։ Մի համաձայնութեամբ էլ կարգադրում էր գերիների փոխանակութեան հարցը։ Նոյն օրը Հայաստանի պատուիրակութիւնը մի համաձայնագիր էլ ստորագրեց թուրքերի և ադրբէջանցիների ու վրացիների հետ երկաթուղային գոյքերի բաշխման մասին՝ ըստ երկաթուղագծի երկարութեան։

Բաթումի հիմնական դաշնագիրը բաղկացած էր 14 յօդուածներից։ Երկրորդ յօդուածը գծում էր սահմանը Թիւրքիայի ու Հայաստանի միջեւ։ Գէտք է նկատել, որ Մայիս 26-ի վերջնագրի համեմատութեամբ, այստեղ կայ որոշ տարբերութիւն։ Կայ պատռիրակութեան պնդումի վրայ թիւրքերը զիջեցին Համամլու-Աշտարակ խճուղին, որով մօտ 1000 քառ. քիլոմետր տարածութիւն աւելացուեց հայերին թողուած հողերի վրայ։

Հայ-թրքական սահմանը որոշուած էր հետեւեալ կերպով։—

(\*) Ս. Վացեան. «Հայաստանի Հանրապետութիւն» էջ 132

Դեղիրեան լեռների գագաթներով անցնելով՝ սահմանագիծը փոխում է իր ընթացքը դէպի հարաւ՝ անցնելով Ազրիքար, Բաշքերան, Նուռուահման լեռների զագաթներով։ Նուռուահման գագաթից յետոյ շարունաւում է հարաւային ուղղութեամբ և անցնելով շարունակ գագաթների գծով՝ հանդիպում է Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղուն Աղբուլազ աւանից հինգ քիլոմետր դէպի տրեւմուտք։ Այստեղից գալիս է գագաթների գծով մինչ Խանգալի աւանը, որտեղից գրեթէ ուղիղ գծով հասնում է մինչեւ Ալաղետպի ամենաբարձր գագաթը և հետեւելով, դարձեալ ուղիղ գծով, կըսորում է Էջմիածին-Սարդարապատ խճուղին, Էջմիածնից 7 կիլոմետր դէպի արեւեմուտք գտնուող կէտում։ Յետոյ, պտոյտ է անում այդ քաղաքի շուրջը 7 կիլոմետր տարածութեան վրայ, շարունակում է զուգահեռտկան ուղղութեամբ Ալեքսանդրապոլ-Գուլֆա երկաթուղագին մօտ 6 քիլոմետր տարածութեան վրայ այդ երկաթուղուց և 16 կիլոմետր դէպի հարաւ-արեւմուտք Բաշքերան աւանից՝ կարում է այդ աւանից դէպի երկաթուղու դիմը գնացող ճանապարհ։ Յետոյ, շրջում է դէպի հարաւ-արեւելք, անցնում է Աշաղի-Կարաբաղլար գիւղից մի քիլոմետր դէպի արեւմուտք Շաղաբլու, Ղարախաչ, Աշաղի-Զանախչի աւաններով և հասնում է մինչև Էլփինչայը, որով շարունակում է մինչև Արփա աւանը։ Այս վերջին աւանից խառնում է Արփաչայի հոգտի հետ, հասնում է մինչև Կայալու աւանը և հետեւելով Կայիդ գետի ընթացքին՝ հասնում է մինչև Աղտարան լեռան գագաթը, յետոյ անցնում է Ղարատարնա, Ալաջին, Ղարանլիկ լեռների գագաթներով, հասնում է մինչև Ռիլիանչայի իջնելը, հետեւում է նրա հովտին, մինչև որ հասնում է Ազա աւանից դէպի հարաւ՝ ուղարկածկան նախկին սահմանագծի վրայ գտնուող Ալիջին աւանը։

Զորբորդ յօդուածով «Օսմ. կայսերական կառավարութիւնը պարտաւորւում էր զէնքի ուժով օդնութիւն հասցնել Հայաստանի նախնագետութեան կառավարութեան այն դէպում, երբ վերջինս կը խնդրէր նրան այդ մասին՝ երկրում կարգը և անդորրութիւնը ապահովելու համար»։

Վեցերորդ յօդուածը անօրինում էր Հայաստանում ապրող մահմէտականների կրօնական և ոռվորոյթի խնդիրները. ուուլթանի անունը պէտք է յիշուէր մահմէտականների հասարակական ազօթքների մէջ։

Եօթներորդ յօդուածը վերաբերում էր հիւպատոսական եւ առեւտրական համաձայնութիւնների կնքման։

Ութերորդ յօդուածում էր երկաթուղային, իններոր-

դում՝ պոստ-հեռագրական, իսկ տառներողում՝ մի երկրի սահմանամերձ բնակիչների միւս երկիրն անցնելու իրաւունքների մասին։

Յօդուած 11րդով «Հայկական Հանրապետութեան կառավարութիւնը պարտաւորում էր գործ դնել իր բոլոր ջանքերը՝ որպեսզի սոյն պայմանները ստորագրելուց անմիջապէս յետոյ հետացնի Բագու քաղաքից այնտեղ գտնուող հայկական ոյժերը և ապահովէ, որ այդ հեռացումը ո՛չ մի ընդհարման տեղիք չտայ։

12րդ յօդուածը շօշափում էր Բրեստ-Լիտովսկի գաշնչութիւն բխող իրաւունքները։

13րդ յօդուածի համաձայն ներկայ պայմանագրի սահմաններից դուրս եղող և գրաւուած հողերը պէտք է անմիջապէս պարզըւէին։

Ըստ յաւելուածների, թուրքերն իրաւունք էին ստանում, պատերազմի դէպքում, Հայաստանի վրայով զօրք փոխադրել երեան-Զուլֆա երկաթուղով ապահովում էր ազատ երթեւեկութիւնը թուրքերի և հայերի համար, հայ գերի զինուորները իրաւունք պիտի ունենային վերագառնալ Հայաստան, Կարսի և Բաթումի շրջանների հայ գաղթականները կարող էին մի ամսուայ ընթացքում վերագառնալ իրենց տեղերը, միւս վայրերի գողթականները՝ դաշնագիրը ստորագրելուց անմիջապէս յետոյ, իսկ թիւրքահայերի վերագարձի խնդրի լուծումը յետաձգւում էր ընդհանուր պատերազմից յետոյ։

Այսպէսով, ըստ Բաթումի գաշնագրի, Հայաստան գառնում էր անկախ պետականութիւն։ Նրա հողի տարածութիւնը, մօտաւորապէս, 12.000 քառակուսի կիլոմետր էր, բնակչութեան թիւը՝ գողթականներով միասին՝ մօտ մէկ միլիոն։ Եւ... մայրաքաղաքից եօթը կիլոմետր հեռու՝ նայում էին թրքական թնդանօթները...։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հաշտարար պատասխանակութիւնը Պաթումէն վերագարձէն վերջ, Հայոց Ազգ. Առինուրդը վարչապետութիւնը յանձնեց Յ. Քաջազնունիին։ Փողովրդական կուսակցութիւնը Մ. Պապաջանեանի գլխաւորութեամբ մերժեց մտնել Քաջազնունիի դահլիճին մէջ, որ կազմուեցաւ հետեւեալ կերպով։ Վարչապետ՝ Յ. Քաջազնունի, արտաքին գործերու նախարար՝ Ա. Խատիսեան, ներքին գործերու Արամ, ելեւմատական՝ Խ. Կարճիկեան, զինուորական՝ Յ. Հախվերդեան։

Պաթումի խորհրդաժողովէն յետոյ, Գերմանիոյ ներկայացուցիչ զօր. Փոն Քրեսը յայտնեց, որ Յունիս 25ին Պոլոյ մէջ պիտի գումարուի խորհրդաժողով մը, մասնակցութեամբ Գերմանիոյ Աւտորիենունգարիոյ, Պուրքիոյ, Թուրքիոյ և կովկասիան հանրապետութիւններու ներկայացուցիչներուն՝ լուծելու համար կովկասի և Թուրքիոյ միջեւ առկախ մնացած բոլոր խնդիրները: Հայ Ազգ. Խորհուրդի կողմէ այդ խորհրդաժողովին պատուիրակներ նըշանակուեցան՝ Ա. Ահարոնեան, Ա. Մատիսեան և Մ. Պապաջանեան, որոնք Թիֆլիսէն մեկնեցան Յունիս 14ին: Խոկ Ազգ. Խորհուրդը և կառավարութիւնը երկար ձգձգումներէ վերջ Յունիս 17ին մեկնեցան Երևան:

Թիֆլիսի և Երևանի Ազգ. Խորհուրդներու շարք մը իրան նիստերուն մէջ վերջնական ձեւ ստացան Ազգ. Խորհուրդն ու կառավարութիւնը: Որոշուեցաւ եռապատկել Ազգ. Խորհուրդի անդամներու թիւը և հրաւիրել նաև Թուրքերու, եղիտիներու եւ ռուսերու ներկայացուցիչները: Այս ձեւով կազմուեցաւ Հայուսնի առաջին օրէնսդրական մարմինը՝ Հայաստանի Խորհուրդ անունով, որու պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Օգոստ. 18ին: Նիստին ներկայ էին նաև Գերմանիոյ, Աւտորիենունգարիոյ և Թուրքիոյ ներկայացուցիչները: Նախագահ Աւ. Սահակեան արտասահնց բացման հետեւեալ ճառը.

«Քաղաքացիներ, պատգամաւորներ Հայաստանի Խորհրդի:

Գերագոյն Հայոց Ազգային Խորհրդի կողմից ես պատիւ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և յայտարարել, որ այսուհետեւ ս' է միակ լիբազօր մարմինը՝ ամփոփողիր մէջ Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութիւնը:

Այս օրը կը գառնայ մեզ համար պատմական եւ կը բանայ մինոր լուսաւոր դարաշրջան մեր երիտասարդ պետութեան կեանքում, ինքնուրոյն քաղաքական և տնտեսական զարգացման:

Այս օրը կը մնայ միշտ յիշատակելի եւ ա'յն պատմառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեզ հորիզոնի ուհիմաններում գեղեցիկ երազանքն ու նուիրական տենչը ինքնորոշման, թէ և անհնարին գժուարին պայմաններում:

Ենթադրելով, որ մեր երկրի անկախութեան հարցին շատերը ձեղանից լուսաւեղեակ չեն՝ ես յոյժ կարեւոր եմ գանում այս բարձը ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցից անցել է սկըզբից մինչեւ իր վերջին ձեւակերպումը անկախ պետութիւնների դաշտափարը Անդրկովկասում:

Մեր հանրապետութիւնը, ինչպէս և միւսները, հանդէս եկան էրքե անկախ պետութիւններ ա'յն օրից, երբ Անդրկովկասուան-

Սէյժը Մայիս 26ին իրեն յայտարարեց կազմալուծուած . վրաց սացիալ-դեմոկրատ Փրակցիայի նախաձեռնութեամբ և տռաջարկութեամբ նոյն օրն իսկ Վրաստանը յայտարարեց իրեն անկախ:

Անդրկովկասի ամբողջութիւնը փլելուց յետոյ մեր երկիրը թողուած էր իր բախտին, ուստի Հայոց Ազգային Խորհուրդը շտապեց իր վրայ վերցնել կառավարութեան բոլոր Փաւնկցիաները :

Հէնց ոյդ ժամանակն էր, որ ստացուեց օօմանեան կուռավարութեան բոլորին յայտնի վերջնագիրը նոր հողային գրաւումների մասին և պահանջւում էր պատասխան 48 ժամուայ ընթացքում: Գերագոյն Խորհրդի կողմից անմիջապէս առանձին պատռիրակութիւն ուղարկուեց Բաթում յանձին Յ. Քաջազնունու, Մ. Պապաջանեանի և Ա. Խատիսեանի տալով նրանց արտակարգ լիազօրութիւններ բանակցութիւններ վարելու տաճիկ պատռիրակութեան հետ:

Մեր պատռիրակութիւնը յաջողեցրեց որոշ ուղղումներ մըտցնել սահմանների մէջ, բայց և այնպէս ստիպուած էր ընդունել վերջնագիրը և խազալութեան դաշինք կնքել Վէհիք Փաշայի եւ Խալիլ բէյի հետ: Այստեղ տռաջին անգամ Հայոց Ազգային Խորհրդի պատգամաւորները պաշտօնապէս ճանաչուեցին իրեն ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին Յունիս 4ի դաշինքը:

Մեր պետութեան անկախութեան մասին յայտնի է նոյնպէս Տաճկաստանի դաշնակից պետութիւններին՝ Գերմանիային, Աւստրիային, Բուլգարիային: Պոլսում է մեր երկրորդ պատռիրակութիւնը, որի մէջ մտնում են Ա. Ահարոնեանը, Ա. Խատիսեանը և Մ. Պապաջանեանը, որոնք ուղեւորուել են այստեղ օօմանեան կոռավարութեան հրաւերով, բանակցութիւններ վարելու Տաճկաստանի և նրա դաշնակից պետութիւնների հետ:

Այսպիսով բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մէջ գտնուում է հայ ժողովուրդը, եւ միւս կողմից՝ քաղաքական և անտեսական ստեղծուած դրութիւնը, Հայոց Ազգային Խորհուրդը սեղմեց իր սիրտը եւ անողոք գիտակցութեամբ որոշեց վերջնականապէս ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախութիւնը՝ իրեն յանձնելով պատմութեան անաշառ դատաստանին:

Այո՛, մեր հանրապետութիւնը փոքր է ու նեղ իր սահմաններով. նա զրկուել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ աեղաւորել ամբողջ ազգաբնակութիւնը և, կարծես թէ, պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ.

ևս հաւատում եմ, որ մեր երկրի սահմանները կ'ընդարձակում  
կեանքի երկաթէ ուժով, մեր արդար և անվիճելի իրաւունքների  
պաշտպանութեամբ գրաւուած հոգամասերի վերաբերմամբ և նոր  
բարեկամական դաշինքով Տաճկառանի եւ նրա դաշնակից պես  
առութիւնների հետ, որոնց ներկայացուցիչները ներկայ են այս-  
տեղ: Մենք ընտրել ենք համաձայնութեան եւ խաղաղութեան ու-  
ղին, եւ ուզում եմ յուսալ, որ չենք սխալում:

Մինչ այդ, մենք կը կատարենք սրբութեամբ և անշեղ կեր-  
պով մեր այն պարտականութիւնները, որոնք բխում են խաղա-  
ղութեան դաշինքից: Թողնենք ապագայ հեռանկարները, յամե-  
նայն դէպօ, այսօր այսակեղ առանց առանումների և լիակատար  
վճռականութեամբ մենք նետում ենք խորիսխը մեր պետական նա-  
ւի եւ գնում ենք հիմքը պետական չէնքի՝ ձգտելով միշտ կատա-  
րելագործել նրան ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան  
բոլոր ազգութիւնների, իբրեւ զաւակների մէկ հարազատ մայր  
հայրենիքի:

Հայաստանի խորհուրդի երկրորդ նիստին, Օգոստոս Յ-ին,  
վարչապետ Քաջազնունին կառավարութեան ծրագիրը պարզեց,  
իսկ Օգոստոս Յ-ին պատասխանեց եղած քննադատութիւններուն,  
յայտնելով թէ արտաքին քաղաքականութեան մէջ պիտի մնայ  
Պաթումի դաշնագրի տեսակէտին վրայ և ստացաւ վստահութեան  
քուէ:

Կառավարութիւնը զբաղեցաւ երկրին մէջ ստեղծուած անտե-  
սական ծանր տագնապը մեզմելու գործով:

Հոկտ. 5ին Խալիլ Փաշան Երեւանի մէջ յայտնեց, որ հրաման  
ստացեր է պարագելու Լոռի-Փամպակի շրջանը: Պաշտօն տրսեցաւ  
Դրօի զօրամասին գրաւելու այդ շրջանը, որ առիթ տուաւ հայ-  
վրացական կուլին:

Յ. Քաջազնունիի դահլիճը հրաժարեցաւ և Նոյ. 4ին դարձ-  
եալ Յ. Քաջազնունին պաշտօն ստացաւ կազմելու այս անգամ քու-  
ալիսիոն դահլիճ, որուն մաս կազմեցին հետևեալները. վարչա-  
պետ՝ Յ. Քաջազնունի (դաշն.), արտաքին գործերու նախարար՝  
Ա. Տիգրաննեան (դաշն.), օգնական՝ Գ. Մելիք-Ղարագէողեան (ժող.),  
ներքին գործոց՝ Արամ (դաշն.), զինուորական՝ զօր. Յ. Հախ-  
վերդեան (անկ.), եկեմատական՝ Ա. Էնֆիաջեանց (ժող.), արդարա-  
դատութեան՝ Ա. Յարսւթիւննեան (ժող.), հանրային կրթութեան՝  
Մ. Ա. Աթարէքեան (ժող.), պարենաւորման՝ Լ. Ղուլեան (ժող.),  
ինսմատարութեան՝ Խ. Կարճիկեան (դաշն.), պետական վերա-  
հսկիչ՝ Մինաս Բերբերեան:

Կառավարութիւնը գործի անցաւ, երբ դաշնակիցները շահած

էին պատերազմը : Նոյ. 17ին Բագու մտած էր անդլիական զօրամտությունը զօր Թոմսընի գլխաւորութեամբ : Նոյ. 20ին վերադարձած էին պատուիրակութեան անդամները՝ Ահարոնեան, Խատիսեան, Պապաջանեան, որոնք Նոյ. 1ին Պոլսէն մեկնած էին՝ իրենց հետ բերելով Մուտքոսի զինադադարի և արեմու ճակատի գէպքերու մանրամասնութիւնները :

Դեկտ. 3ին կազմուեցաւ նոր պատուիրակութիւն խաղաղութեան վեհաժողովին համար՝ Ա. Ահարոնեան (Նախագահ), Մ. Պապաջանեան և Հ. Օհանջանեան :

Հայաստանի մէջ սկսած էր ահռելի ոռվ։ Արտասահմանէն օգնութիւն ստանալու համար վարչապետ Յ. Քաջազնունին Հայաստանի խորհուրդին զեկուցում ներկայացուց և 1919 Փետրվ. է-ին վերջինը որոշեց. Եանձնարարել վարչապետին ուղեսորել Եւրոպու և Ամերիկա, դիմել Հայաստանի Խորհրդի մասունից համաձայնութեան պետութիւնների և Միացեալ Նահանգների կառավարութիւններին և խնդրել նրանց օգնութիւնը՝ ներմուծելու երկիր Հայաստանէն պակսող պարէնը և առաջին անհրաժեշտութեան ուրիշ ապրանքները։ Փետր. 15-ին վարչապետի պաշտօնատար նշանակուեցաւ Ա. Խատիսեանը։ Բայց միայն Ապր. 16-ին կարողացաւ արտասահման մեկնիլ Յ. Քաջազնունին, ելեմտական նախարար Ա. Էնֆիաջեանցի ընկերակցութեամբ։ Մայիսին Հայաստան սկսաւ մեծ քանակութեամբ պարէն ստանալ, և երկիրը հետզհետէ կը մտնէր բնականոն կեանքի մէջ։ Միւս կողմէ հայկական բանակը կը դրաւէր Կարսի և Սուրմալուի շրջանները։

## ԿԱՐՍ. ԱՐԴԱՀԱՆ. ԲԱԹՈՒՄ... ԲԱՔՈՒ

Թուրքիոյ կողմից փաստական բարձումն Իրեստ-Լիտովսկի դաշնագրով նախատեսուած ոռուս-տաճկական յարաբերութեանց պայմաններին Խորհրդային Ռուսաստանի արտօքին գործոց կոմիտար Զիւրիմի յայտագիրը Տաճկաստանի արտօքին գործոց նախարարութեան, 20 Մեպտ. 1918 թ.։

1918 թ. Մարտ 3ին Բրեստ-Լիտովսկում կնքուած հաշտութեան դաշնագրով որոշուած էին հողային-քաղաքական նոր յարաբերութիւններ Ռուսաստանի Տաճկաստանի միջեւ։

Բրեստ-Լիտովսկի դաշնագրի 4 րդ յօդուածը վերապահում է իրաւունք նախապէս Ռուսաստանի Հանրապետութեան կազմի մէջ մտնող Կարսի, Արդահամի և Բաթօւմի աղգաբնակութեան՝ «սահմանելու նոր կարգ, համաձայնութեամբ դրացի պետութեանց և մտնաւորապէս Տաճկաստանի»։

Վերոյիշեալ շրջանների ճակատագիրը, նրանց միջազգային իրաւական դիրքը հարկ էր որ սահմանուէր այդ շրջանների բնակչութեան կամարտայայտութեամբ։ Եւ, սակայն, դաշնագիրը կընքելուց անմիջապէս յետոյ՝ տաճիկ զինուորական ուժերը գրաւեցին այդ շրջանները և այդտեղ կիրարկեցին պատերազմական գըրաւաման ռէժիմ։ Միեւնոյն ժամանակ տեղի ունեցան այնտեղ անթոյլատրելի կողոպուտներ և բռնութիւններ խաղաղ ազգաբնակութեան վերաբերմամբ։ Տաճկական վարչութիւն մտցնելու հետ միաժամանակ, կատարուեցաւ 19 տարեկանից վեր արական ազգաբնակութեան պարագայիր զօրահաւաք։

Ազգաբնակութիւնը, որի ազատ կամարտայայտութեամբ պէտք է որ սահմանուէր նոր կարգը (Կարսի, Արդահանի, Բաթումի շըրշաններում), նախապէս ահարեկման մատնուեցաւ և այնպիսի պայմաններում դրուեցաւ, որոնց մէջ՝ (յիշեալ) երեք շրջանների բնակչութեան վերապահուած իրաւունքը վերածուեցաւ բացարձակ ծաղրանքի։ Քուէարկութեան նախօրէին աքսորուեցան, ձերբակալուեցան և շատ դէպքերում էլ մինչեւ իսկ գնդակահարուեցան պատուաւոր քաղաքացիներ, որոնց ազգեցութիւնը կարող էր ոչ ի նպաստ Թուրքիոյ լինել։ Քուէարկութիւնը տեղի ունեցաւ որոշապէս թուրք իշխանութեանց վերահսկութեան տակ՝ զոհեր պահանջելով իրենց վրէժինդրութեան և ծրագրած ճնշումների համար։ Ու այդ պայմաններում տեղի ունեցած քուէարկութեան արդիւնքները չէին կարող չնախորշուել։

Ռուսաստանից պոկուած շրջանների վերաբերմամբ կատարուած նման բռնութիւնը համարելով էական խախտումն գաշնագրի (Բըրեստ-Լիտովսկի) 4րդ յօդուածի՝ խորհրդային կառավարութիւնը յայտարարում է այսու, որ նա չէ կարող համաձայն լինել կարսի, Արդահանի և Բաթումի ազգաբնակութեան այսպէս անուանուած կամարտայայտութեան արդիւնքներին և այդ ազգաբնակութեան իրաւունքը՝ սահմաննելու նոր կարգ իր շրջանների համար։ Համարում է չօգտագործուած ու նոր կարգի խնդիրը յիշեալ շրջաններում՝ տակաւին բաց։



Հաշտութեան դաշնագրով (Բըրեստ-Լիտովսկի) վերջ դատան պատերազմական գործողութիւնները Ռուսաստանի և Տաճկաստանի միջև, և, սակայն, դաշնագիրը կնքելուց անմիջապէս յետոյ Թուրքիոյ կողմից վերանորոգուեցան և շարունակուում են մինչեւ այս վայրկեան։ Միացած աւազակային հրոսակամբերի հետ՝ տաճկա-

կան կանոնաւոր զօրքերը գրաւում են Խորհրդալին Հանրապետութեան հոգամասը, քաղաքներ և գիւղեր մատնելով աւերմունքի ու կողոպուտի, գնդակահարելով և կամ ամէն աեսակ բռնութեանց ենթարկելով քրիստոնեայ ազգաբնակութիւնը՝ չխնայելով նաև կանանց ու երեխաներին։

Խորհրդային կառավարութիւնը քանից բողոքել է Թուրքիոյ կողմից պատերազմական գործողութիւնները շարունակելու դէմ, և, սակայն, բոլոր այդ բողոքները մնացել են անհետեւանք։ Վերջապէս, այս տարրուան Յուլիս ամսին տաճկական բանակը արշաւանքի ձեռնարկեց ԲԱԳՈՒԻ դէմ և, խորհրդային զօրքերի հերոսական դիմադրութիւնից յետոյ թշնամու գերազանց ուժերի դէմ, ճամբայ բաց արաւ իր առջեւ դէպի այդ քաղաքը, որ Ռուսաստանի Հանրապետութեան կարեռագոյն քաղաքներից մէկն է։ Խորհրդային կառավարութեան բոլոր բողոքներին օօմաննեան կառավարութեան ներկայացուցիչները պատաօխանում էին՝ պարզապէս հերքելով բուն իսկ փաստը տաճկական յարձակման և կամ կոչում էին անում՝ թէ Բագուի մօտ որպէս թէ տեղական բնակիչներից բաղկացած անկանոն հրոսակներ են միայն գործում։ այն ինչ Բագուի վրայ յարձակումը կատարել է տաճկական կանոնաւոր բանակը, և Շէվքէթ փաշան է, որ Յուլիս 30ին ազգաբնակութեանը կոչ է արել՝ պահանջելով քաղաքի յանձնումը։

Այժմ, երբ Բագու քաղաքը արդէն իսկ առնուած է, եւ տաճիկ զօրքերը բուն իսկ քաղաքի մէջ են դանւում, երբ անպաշտան բնակչութիւնը և ամբողջ քաղաքը մի քանի օր շարունակ ենթակայ են աւերի ու կողոպուտի սարսափներին տաճիկ զօրքերի կողմից, թաթար յերուզախմբերի հետ միասին, տաճիկ ներկայացուցիչների այն կոչումը՝ որպէս թէ Բագուի դէմ եղած յարձակման մասնակցել են միմիայն տեղական աւազակներ, նշանակում է ժխտել փաստերը ու ծածկել Տաճկաստանի բռնի գործողութիւնները։ Այդ ձեւավ է ահա, որ սիստեմաբար տեղի են ունեցել և տեղի են ունենում Բրեստ-Լիտովսկի դաշնագրի խախտումն և ուղղակի յափշտակումն ու կողոպուտը Ռուսաստանի Հանրապետութեան հոգամասերի։

Օսմաննեան կառավարութիւնը անցած կէտ տարուան ընթացքում անընդհատ խախտել է Բրեստ-Լիտովսկի դաշնագրիը, հակառակ խորհրդային կառավարութեան բոլոր բողոքներին։ Այժմ, ի վերջոյ և ի լրումն ամենայնի, նա յափշտակել ու ահռելի աւերմունքի է մատնել Ռուսաստանի Հանրապետութեան ամենանշանաւոր քաղաքներից մէկը։ Օսմաննեան կառավարութիւնը դրանով ցոյց տուաւ, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագրիը արդէն գոյութիւն

շունի Ռուսաստանի և Տաճկաստանի միջև։ Ռուսաստանի Դաշնակցային Խորհրդային Հանրապետութեան կառավարութիւնը հարկադրուած է ընդունել, որ օսմանեան կառավարութեան գործողութիւնները փաստորէն վերացրել են այդ երկու պետութիւնների միջից Բրեստ-Լիտովսկի դաշնագրով Ռուսաստանի և Տաճկաստանի միջև հաստատուած խաղաղ յարաբերութիւնները։

## ✓ ՄՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ

Զինադադար Դաշնակիցների եւ Տաճկաստանի միջեւ, կմքուած 1918 թ. հոկտ. 30ին բրիտանական «Ագամեմնոն» նաւի վրայ, Մուլքը նահաւանգիստում կմնուած կղզիում։

(Լիազօրներ.— Դաշնակիցների՝ կալտորպ, Տաճկաստանի՝ մէօվք, չիքմէթ և Սաադուլլա)։

80Դ. 1.— Դարդանէլի և Բոսֆորի բացումն և ազատ մուտք գէպի Սեւ ծով։

80Դ. 4.— Դաշնակից բոլոր պատերազմական գերիները, բոլոր հայ գերիները և բամտարկեալները պէտք է կ. Պոլիս հաւաքուին և Դաշնակիցներին յանձնուին առանց որեւէ պայմանի։

80Դ. 5.— Անյապաղ զօրացրումն տաճկական բանակի, բացառութեամբ այն զօրքերի, որ անհրաժեշտ են սահմանների պաշտպանութեան և ներքին կարգը պահպանելու համար։

80Դ. 11.— Տաճկական զօրքերը արդէն ստացել են հրաման՝ պարպելու Ամդրկովկասի մէկ մասը. Ըստ որում (այնտեղ, Անդրկովկասում) մթացած զօրքերը պիտի հեռացուին, եթէ տեղւոյն վրայ դրութիւնը ուսումնասիրելուց յետոյ Դաշնակիցները պահանջելու լիմիթ այդ։

80Դ. 15.— Դաշնակից սպաներ կը նշանակուին՝ հսկելու համար բոլոր երկաթուղարքների վրայ, մէջը հաշուելով և Ամդրկովկաստեան գծերի այն մասերը, որ ներկայիս Տաճկաստանի վերհսկութեան տակ են գտնուած։ Դաշնակից պետութիւնների լիակատարանորէնութեան տակ պիտի դրուին դրանք. հաշուի կ'առնուին և աղդաբնակութեան կարիքները։ Այս որոշումից հետեւում է, որ Դաշնակիցները իրաւունք ունին գրաւելու թաթումը։ Տաճկաստանը որեւէ առարկութիւն պիտի չանէ թագում Դաշնակիցների կողմից գրաւուելուն գէմ։

80Դ. 24.— Եթէ հայկական վիլայէթներից մէկում անկարգութիւններ ծագեն, Դաշնակիցները վերապահում են իրենց իրաւումք՝ գրաւելու նրա մէկ մասը։

80Դ. 25.— Թշնամական գործողութիւնները Դաշնակիցների և Տաճկաստանի միջև դադարում են Հինգշաբթի, 1918 թ. Հոկտեմբերի 31-ի կէս օրին, աեղակտն ժամանակով։

## ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԶԵՂԵԱԼ ԿԸ ՑԱՅՏԱՐԱՐԻ ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտէի որոշումը՝  
չեղեալ յայտարարելու Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Մոսկով,  
13 նոյեմ. 1918 թ.։

Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին, գրաւման ենթակայ  
բոլոր շրջանների և հողերի բնակչութեան։

Առաջնուրդների Համառուսական Կենտր. Գործադիր Կոմիտէն  
սրանով յայտարարում է հանդիսաւորապէս, թէ 1918 թ. Մարտ  
3-ին Բրեստում ստորագրուած հաշտութեան պայմանները այլեւս  
ի զօրու չեն ու զուրկ են նշանակութիւնից։ Բրեստ-Լիտովսկի  
գաշճագիրը (այդպէս նաեւ՝ 27 Օգոստ. [1918 թ.]) Բերլինում ստո-  
րագրուած եւ 1918 թ. Սեպտ. 6-ին Համառուս. Կենտր. Գործ.  
Կոմիտէի կողմից վաւերացուած լրացուցիչ համաձայնութիւնը)  
յայտարարուում են ինչուած, ամբողջութեամբ և բոլոր կէտերով...

## ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԵՂԵԱԼ ԿԸ ՑԱՅՏԱՐԱՐԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

Ռուսաստանի Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան տրամա-  
գին գործոց ժող. կոմիտարիատի 1918 թ. Դեկտ. 24-ի որոշումը՝  
չհանաչելու Վրաստանը որպէս ինքնուրոյն պետութիւն։

Նկատի ունենալով այն, որ Ռուս. Սոց. Դաշն. Խորհ. Հանրա-  
պետութեան կառավարութիւնը Վրաստանը այժմ չի ճանաչում  
ինքնուրոյն պետութիւն, բոլոր նրանք՝ որ իրենք իրենց համա-  
րում են Վրաստանի քաղաքացիներ, ճանաչում են Ռուսաստանի  
քաղաքացիներ և, որպէս այդպիսիք, ենթարկուում են Ռուսաս-  
տանի Սոց. Խորհ. Հանրապետութեան խորհրդային իշխանութեան  
բոլոր հրամանագիրներին և որոշումներին։

\* \* \*

Նոյն թուին և նոյն օրը Խորհ. Ռուսա-ի արտ. գործոց կոմի-  
տարիատը որոշում է կայացնում վերացնելու Ռւկրայնական պե-

տութեաթ վերաբերեալ բոլոր որոշումները։ Եւ, «նկատի ունենաւ զով, որ Թրիստ-Լիտովսկի դաշնագիրը չեղեալ է յայտարարել Թու- մա-ի Հանրապետութեան խորհրդային կառավարութիւնը», վեր- ջինս այլեւս չի ճանաչում Ուկրայնան որպէս ինքնուրոյն պե- տութիւնն։

## ԱՆԳԼԻԱ ԵՒ ՊԱՐՄԿԱՍՏԱՆ

Անգլիապարսկական համաձայնութիւն, որ սահմանում է «ըրի- տանտկան օգնութիւն՝ օժանդակելու համար Պարսկաստանի յա- ռաջդիմութեան և բարօրութեան»։ Կնքուած 1919 թ. Օգոստ. 9-ին Փեմբաթում։

(Լիտազօներ. — Մեծն Բրիտանիայի քորս, Պարսկաստանի Պա- տուգ-էդ-Դովլէ)։

607. 2. — Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը արամադրէ պատրաստակամ ծառայութիւնը այնպիսի փորձագէտ-խորհրդականների, որ երկու կառավարու- թեանց միջեւ կայանալիք խորհրդակցութիւնից յետոյ հարկաւոր կը համարուին պարսկական վարչութեան զանազան ճիւղերի հա- մար։

607. 3. — Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը արամադրէ սպաներ և արդիական տիպի կազմածներ ու հայթայթումներ...

607. 4. — ... Բրիտանական կառավարութիւնը առաջարկում է արամադրել պարսիկ կառավարութեանը մի կարեւոր փոխառու- թիւն...

607. 5. — Բրիտանական կառավարութիւնը... պատրաստ է զործակցիլ պարսիկ կառավարութեան... կառուցանելու թէ՛ եր- կաթուղիներ և թէ փոխադրութեան այլ միջոցներ։

607. 6. — [Համաձայնութիւն՝ վերանայելու պարսկական մաք- սային սակագինը]։

ԾԱՆՈՒ. — Միաժամանակ, Քորսը երկու յայտագիր ուղղեց Պատուգ-էդ-Դովլէին։ Առաջինում ասուած է՝ եթէ պարսիկ կառա- վարութեան ծրագրած բարենորոգումների նախագիծը ստորագըր- ւի, այդ գէպքում բրիտանական կառավարութիւնը պատրաստ կը էինի պարսիկ կառավարութեանը օգնելու իր հետեւեալ նպատակ- ների մէջ։

ա) Վերանայումն երկու կողմերի մէջ գոյութիւն ունեցող դաշ- նագիրների։

բ) Գոհացումն Պարսկաստանի պահանջների՝ ստանալ հատում իր նիւթական այն վասների համար, որ պատճառել են նըրան պատերազմող միւս կողմերը:

գ) Պարսկաստանի սահմանների ուղղումն այն կէտերում, ուրարդար կը համարուի այդ:

[Երկրորդ յայտագրով կողմերը փոխադարձարար ազատ են կացուցում վերը՝ Բ. կէտի տակ յիշատակուած նիւթական հատումներից]:

## ՀԱՅ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ

### ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՎԵՀԱՃՈՂՈՎԻՆ

Ազգային Պատուիրակութեան կողմէ մշակուած ծրագրին համաձայն, 1919 Փետր. 12ին Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուեցան հետևեալ պահանջները, Ազգ. Պատուիրակութեան և Հ. Հ. Պատուիրակութեան կողմէ.

1. Ճանաչումը հայկական անկախ պետութեան, որ պիտի բաղկանար 1) Վանի, Բիթլիսի, Դիարքէքիրի, Խարբերդի. Սեբաստիայի, Կարսի և Տրապիզոնի 7 վիլայէթներից՝ դուրս ձգելով Տիգրիսի հարաւակողմը և Օրդու-Սեբաստիա գծից դէպի արևմուտք գտնուած շրջանները. 2) Կիլիկիայի չորս սանջակները՝ Մարաշ, Սիս, Զերել-Բերեքէթ և Աղանա՝ Ալեքսանդրետով հանգերձ. 3) Կովկասի Հայկական Հանրապետութիւնը՝ Երևանի ամբողջ նահանգը, Թիֆլիսի նահանգի հարաւային մասը, Ելիզաւետպոլի նահանգի հարաւարեմեան մասը, Կարսի նահանգը՝ բացառութեամբ Արգահանսից հիւսիս գտնուած շրջանի:

2. Հայկական պետութիւնը կը դրուի դաշնակից պետութեանց և Միացեալ Նահանգների կամ Ազգերի Լիգայի երաշխաւորութեան տակ:

3. «Հաշտութեան Վեհաժողովի կողմից պէտք է մասնաւոր մանդատ տրուի պետութիւններից մէկին, որն իր օժանդակութիւնը պիտի ընծայի Հայաստանին՝ փոխանցման մի ժամանակաշրջանի համար։ Այդ պաշտօնն ստանձնող պետութեան ընտրութիւնը պիտի լինի համախորհուրդ Հայկական Համագումարի հետ, որ այժմ գումարուած է Փարիզում և որը ներկայացնում է ամբողջ հայ ազգը։ Մանդատի տեղորութիւնը լինելու է առնուալին 20 տարով»։

4. Հատուցում Հարդերի, տարագրութեանց, յափշտակու-

թեսնց և աւերումների պատճառած վասների։ Հայտառանը պատրաստ է իր բաժինը ստանձնելու օսմանեան նախապատերազմական պարտքից։

5. Մանդատ առնող պետութիւնը պէտք է օտիղէ թուրքերին պարպել հայկական հողերը, ձեռնարկէ բնակչութեան ընդհանուր զիսաթափութեան, պատժէ ջարդարաներին ու հայերի վերաբերմամբ անիրաւութիւն գործողներին, երկրից հեռացնէ կարգը խանգարող տարրերին, իրենց տեղերն ուղարկէ մուհաջիրներին և այլն, «Հայկական ծագում ունեցող իւրաքանչիւր անհատ, որ հաստատուել է կամ բնիկ դարձել օտար երկրում, պէտք է լինի ազատ հինգ տարուայ ընթացքում ընտրելու նոր հպատակութիւն թէ՝ իր և թէ իր անշափահաս զաւակների անունով և դառնայնայ քաղաքացի՝ նախապէս գրաւոր կերպով տեղեկացնելով երկու երկրների ձեռնասս իշխանութիւններին»։

## ՀԱՅ-ՎՐԱՅԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՎԵՃԸ ԵԽ ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Թուրք և գերման զիուորներուն հեռանալու պահուն, սկսաւ հողային վէճ վրացիներու և հայերու միջեւ։ Խնդրոյ առարկայ էին Ախալքալաքի և Լոռիի շրջանները, որոնց բնակչութիւնը մեծամասնութեամբ հայեր էին, իսկ վրացիները կը պնդէին թէ ռազմագիտական նկատումներով այդ հողերը իրենց երկրի պաշտպանութեան անբաժանելի մասը կը նկատուին։ Երկու կառավարութիւններու միջեւ փոխանակուեցան շարք մը յուշագրեր, բայց կարելի չեղաւ խաղաղութեամբ լուծել վիճելի հարցերը։ 1918 Դեկտ. 3-ին սկսան զինուած ընդհարումները մասնաւորապէս կոռիփ շրջանին մէջ։ Կոիւներու սկզբնական շրջանին հայերը ունեցան կարեւոր յաջողութիւններ ճակատին վրայ։ Իսկ վրացիք հալածանք կազմուիրապեցին իրենց երկրին մէջ գանուած խաղաղ հայ բնակչութեան դէմ։

Կոիւները շարունակուեցան մինչև Դեկտ. 28։ Դաշնակից ներկայացուցիչները միջամտեցին՝ դադրեցնելու համար կոիւր Դեկտ. 25-ին անդիմական գորավար Ռայկառֆդի, Քրանսական գընդապետ Շարտինի և Փորդանիայի կողմէն ստորագրուեցաւ համաձայնութիւն մը, որով «պատերազմական գործողութիւնները վրացիներու և հայերու միջեւ պէտք է անմիջապէս դադրեցուին և բրիտանական ու ֆրանսական բանակներու սպաներէն բաղկացած յանձնաժողով մը, ուղեկցութեամբ վրացի կառավարութեան ներ-

Կայացուցիչներու, կը մեկնի ճակատ՝ բացատրելու համար համաձայնութեան մանրամասնութիւնները և հոկելու անոնց իրականացման վրայ, համաձայն ներքեւ ռաորագրազներու կողմէն Երեւան ռւզարկուած հեռագրին»:

Այս համաձայնութիւնը կնքելու պահուն ներկայ էր նաեւ Հայութանի ներկայացուցիչ Ա. Զամալեանը, որ մերժեց ռաորագըրել՝ բողոքելով, մասնաւորապէս Ախալքալաքի գաւառին վերաբերող մասին դէմ։ Այդ պատճառով համաձայնագրին տակ, Ռայկառին ու Շարդինին առևլցուցին, թէ «Պ. Զամալեանը համաձայն չէ Ախալքալաքի գաւառը Վրաստանի կողմէն գրաւուելու հէտին»։

Նոյն օրը Երեւան ռւզարկուեցաւ հետեւեալ հեռագիրը. «Ներկայիս Թիֆլիս գտնուող մեծն բրիտանական զօրավար Ռայկրոֆթը և ֆրանսական առաքելութեան պետ գնդ. Շարդինին, Վրաստանի Հանրապետութեան նախագահ Փորդանիայի հետ ունեցած խորհրդաժողովին մէջ, պ. Զամալեանի ներկայութեամբ, որոշեցին որ պատերազմական գործողութիւնները պէտք է վերջացուին»։

Չնայած պ. Զամալեանի բողոքներուն, զօրվ. Ռայկրոֆթ, գնդ. Շարդինին և Վրաստանի Հանրապետութեան նախագահ Փորդանիան որոշեցին, որ՝

Անգլիական, ֆրանսական, վրաց ու հայկական ներկայացուցիչներէն բաղկացած խառն յանձնախումբ մը, ըստ կարելույն շուտ, պէտք է մեկնի ճակատ, որպէսզի կեանքի մէջ իրականացնէ հետեւեալ պայմանները։

Յանձնախումբը կ'որոշէ քանոկը այն զօրքերուն, որ վրացիները պէտք է թողուն Պորչալուի գաւառին հիւսիսային մասին մէջ, իսկ հայերը՝ հարաւային, այլ և վրացիները՝ Ախալքալաքի գաւառին մէջ։ Զօրքերը պէտք է ըլլան սակաւաթիւ։

Վրաց զօրքերը պէտք է ման իրենց գրաւոծ այժմեան գծի վրայ, հայ զօրքերը պէտք է նահանջեն Դաեղ-Զալալ Օղլի թրքական գիծ։

Վրացական և հայկական զօրքերու գրաւած տարածութեան միջեւ, երկաթուղիին վրայ, կը գտնուին բրիտանական պահակները. վարչութիւնը այս վիճելի մասին մէջ կ'ըլլայ խառն։

Ախալքալաքի գաւառի վրացական վարչութեան վրայ կը հըսկէ գաշնակիցներու յանձնախումբ մը, որուն մէջ կը մտնեն ներկայացուցիչներ տեղական հայ ու մահմէտական բնակիչներէն։

Երկու պետութեանց՝ Վրաստանի ու Հայաստանի ներկայացուցիչները շուտով կը զրկուին Եւրոպա, ուր սահմաններու վերաբերեալ ամբողջ հարցը կը լուծուի մեծ պետութիւններուն կողմէ։

Խոկականը ստորագրեցին Ռոյկրոֆտ, Շարդինի, Ժորդանիա :  
Թիֆլիս, 25 Դեկտ. 1918» :

Կոխները կարելի եղաւ դադրեցնել միայն Դեկտ. 31ին, և  
գործադրուեցան զինադադարի պայմանները :

1919 Յունուարի հետքուն բացուեցաւ Թիֆլիս հայ-վրացա-  
կան խորհրդաժողովը, որ զբազեցաւ երկու երկիրներու փոխա-  
րաերութիւններուն վերաբերող բոլոր կարեւոր խնդիրներով :  
Մահմաններու վէճի մասին մինչեւ վերջն ալ համաձայնութեան  
չեկան կողմնը : Դադարէ մը վերջ, Փետր. 28ին վերսկսաւ խոր-  
հրդաժողովը իր աշխատանքները : Ընդունուեցաւ փոխադարձ  
անկախութիւններու ճանաչման և դիւնագիտական յարաբերու-  
թիւններու վերականգման դաշինքը : Մշակուեցաւ կոռի չեղոք  
գօտիի վարչութեան առանձին կանոնագիր : Մարտ 1ին ստորա-  
գրուեցաւ և ուժի մէջ մտաւ փոստ-հեռագրական համաձայնու-  
թիւնը : Մարտ 4ին վերսկսաւ երկաթուղային հազորդակցութիւ-  
նը. վերացուեցան ճամբորդական արաօնագրերը Հայաստանի ու  
Վրաստանի միջեւ, բացի գաղթականներէն : Մարտի սկիզբին բա-  
ցուեցաւ Թիֆլիսի հայկական դիւնագիտական ներկայացուցչու-  
թիւնը՝ Մ. Թումանեանի պաշտօնակատարութեամբ. Քիչ վերջ պաշ-  
տօնի կոչուեցաւ Հ. Եւանգուլեանը : Մարտ 8 թուակիր յայտա-  
րարութեամբ Վրաստանի կառավարութիւնը ճանչցաւ Հայաստա-  
նի անկախութիւնը, որուն ի պատասխան Հայաստանի կառավա-  
րութիւնը Մարտ 24ին Թիֆլիս վրաց արտաքին գործերու նախա-  
րարին զրկեց հետեւեալ յայտագիրը .

«Մեր կառավարութեան դիւնագիտական ներկայացուցիչը  
Վրաստանի կառավարութեան մօտ ուղարկել է ինձ 1664, Մարտ 8  
թուակիր յայտագիրը, որի մէջ Դուք, պ. Նախարար, Ձեր կառա-  
վարութեան յանձնարարութեամբ, յայտնում էք ի գիտութիւն  
Հայաստանի կառավարութեան, թէ նո ճանաչում է Հայաստանի  
Հանրապետութիւնը իրրե ինքնօրէն անկախ պետութիւն : Հայա-  
տանի կառավարութիւնը լիովին համակիր է այն նկատումներին,  
որոնց համաձայն Վրաստանի կառավարութիւնը հարկ է գոել  
յիշեալ յայտագրի մէջ ծանուցանելու, որ ճանաչում է Հայաստա-  
նի Հանրապետութեան պետական ինքնօրէնութիւնն ու անկախու-  
թիւնը :

Խորապէս գիտակցելով Անդրկովկասի հողի վրայ կազմուած  
հանրապետութիւնների շահերի ընդհանրութիւնն ու միութիւնը  
մի շարք խնդիրներում, որոնք էական նշանակութիւն ունին նը-  
րանց գոյութեան և ապահով բարգաւանման համար, Հայաստանի  
կառավարութիւնը ուրախ է վրաց կառավարութեան այդ ակա-

Նկատելու իրրե ապացոյց համերաշխութեան և փոխադարձ գիտակցութեան այդ տեսակէտից :

Իր կողմից Հայաստանի կառավարութիւնը իր պարտքն է համարում հաստատել Զեր կառավարութեան, որ ինք ճանաչել է եւ ճանաչում է վրաց գեմոկրտաւական հանրապետութիւնը իրբեւ անկախ և ինքնօրէն պետութիւն .

Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործերի  
Նախարար՝ Ա. ՑԻԳՐԱՆԵԱՆ

---

Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետութիւնների ապրանքների  
ազատ փոխադրութեան մասին կնորուած դաստիքի

Թիֆլիս, 1919 թ. Նոյ. 3

Վրաստանի կառավարութիւնը՝ ներկայացուած ի դէմս ներքին գործերի և զօրական նախարար Նոյ Վիսարիոնովիչ Ռամիշվիլու և Վրաստանի հանրապետութեան հիմնադիր ժողովի փոխնախագահ Միմոն Գուրգէնովիչ Մդիկանի կողմից և Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը՝ ի դէմս Ստեփան Գրիգորեան Մամիկոնեանի և Հայաստանի Հանրապետութեան պարլամենտի անդամ Մմբատ Յարութիւնների հետ և գտնելով գրանք պահանջուած ձեր և պատշաճ կարգի, կնքեցին սոյն դաշնագիրն առ այն, որ

1. Հայաստանի երկաթուղիներով Հայաստանի վրայով Վրաստան, կամ Վրաստանից Հայաստանի սահմանները փոխադրուազ ապրանքների համար սահմանուած է ազատ փոխադրութիւն, այսինքն փոխադրութիւն առանց մաքսի:

2. Սոյն դաշնագիրը կնքուած է երեք տարով, ըստ որում դաշնագրի հաստատման օրից մի տարի անցած՝ դաշնագիրը կընքող կողմերից իւրաքանչիւրը իրաւունք ունի յայտարարել վերաքննել դաշնագիրը և այս դէպքում դաշնագիրն իր ուժի մէջ մնում է այդ յայտարարութեան օրուանից սկսած վեց ամսուայ ընթացքում: Եթէ այդ ժամանակամիջոցում կողմերը դաշնագրի վերաքննութեան մասին համաձայնութեան չգտան՝ դաշնագիրը կորցնում է իր ոյժը:

3. Հաստատուած դաշնագրի փոխանակութիւնը կատարուելու է Բիֆլիսում երկու շաբթուայ ընթացքում:

4. Ներկայ դաշնագիրը կազմուում է երկու օրինակ։  
 Վրաստանի հանրապետութեան ներքին գործերի և զօրական  
 նախարար Ն. Ռամիչվիլի  
 Հիմնադիր ժողովի փոխ նախագահ Ս. Մդիվանի  
 Սահման Գրիգորեան Մամիկոնեան, Հայաստանի պարլամենտի  
 անդամ Մմբատ Յարութիւնեամ, Խաչատրեամ

Հայաստանի եւ Արաստանի Հանրապետութիւնների վիճելի խնդիրները  
 համաձայնութեամբ կամ պարագիր իրաւացարի միջոցով  
 լուծելու համար դասնագիր

ԹԻՖԼԻՍ, 1919 ՆՈՅԵՄԲՐԻ 3

1. Դաշնագիրը կազմող պետութիւնները՝ Հայաստանի և Վրաստանի Հանրապետութիւնները պարտաւորւում են իրենց մէջ գոյութիւն ունեցող, այլև ծագելիք հնարաւոր բոլոր վէճերը լուծել համաձայնութեամբ, իսկ եթէ դա չկայանայ՝ պարտադիր իրաւարարի միջոցով։
  2. Վաւերացուած սոյն դաշնագրի փոխանակութիւնը կատարուելու է Թիֆլիսում երկու շարթուայ ընթացքում։
  3. Ներկայ դաշնագիրը կազմուում է երկու օրինակ։
- 

## ՄԻԱՑԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

(1919 Մայիս 28—Երեւան)

Հայաստանի Անկախութեան տարեդարձի օրը, 1919 Մայիս 28, կառավարութեան կողմէ կատարուեցաւ Միացեալ Հայաստանի յայտարարութիւնը։ Հանդիսաւորութեան ներկայ էին օտար պետութիւններու ներկայացուցիչները և կաթողիկոսը։ Վարչապետ Ա. Խատիսեան կարգաց հետևեալ յայտարարութիւնը.

«Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարդաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքին ու ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուամից Հայաստանի բաժան բաժան մասերը մշտեղենապէս միացած են իրեն անկախ պետական միութիւն։»

Ուղիղ մի տարի առաջ, Ռուսահայերի Հոմագումարից ընտրուած Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց իրեն Անդրկովկասեան հայկական գաւառների բարձրագոյն իշխանութիւն։ Ազգային Խորհուրդի կազմած կառավարութեան այդ քաղաքական ակտի մասին պաշտօնապէս պետութեանց ներկայացուցիչներին յայտնելուց յետոյ, այս մի տարուայ մէջ փաստորէն հաստատել է իր իշխանութիւնն Անդրկովկասի հայկական գաւառներում։

1919 թ. Փետրվ. ամսին Երեան քաղաքում կայացած Արևմտահայ Համագումարը հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ նա Հայաստանը միացեալ և անկախ է ճանաչում։

Այժմ Անդրկովկասում և Օսմ. կայյօրութեան սահմաններում գանուած պապենական հայկական երկիրների միացման և անկախութեան այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ Միացեալ Հայաստանի պետական ձեւն է ռաժկավար հանրապետութիւն, և որ ինքը հանդիսանում է Միացեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը։

Այսպէսով ներկայում Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջ տակած հայրենիքի գերագոյն տէրն ու տնօրէնը, և Հայաստանի պարլամենտն ու կառավարութիւնը հանդիսանում են Միացեալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագոյն օրէնսդիր և գործադիր իշխանութիւնը։

Հայաստանի կառավարութիւնը սոյն ակտը հրատարակում է 1919 Ապրիլ 27-ի պարլամենտի որոշմամբ կառավարութեանը արքուած յատուկ լիազօրութիւնների հիման վրայ»։

Մինիստրների խորհրդի նախագահի և արտաքին գործերի մինիստրին գործերի պաշտօնակատար	Ա. Խատիսեան
Ներքին գործերի մինիստրի պաշտօնակատար	Ս. Մաթևոսի
Զինուորական մինիստր գեներալ մայոր	Ք. Արարատեան
Արդարադատութեան մինիստրի պաշտօնակատար	Յ. Չմշկեան
Հանրային կրթութեան մինիստր	Գ. Մելիք Ղարազէօղեան
Անամատարութեան մինիստր	Ս. Թորոսեան
Գարենաւորման մինիստր	Ք. Վերմիշեան
Ֆինանսների մինիստրի պաշտօնակատար	Գ. Զաղէթեան
Գործերի կառավարիչ	Գ. Խատիսեան

Միացեալ Հայաստանի Անկախութեան ակտի առթիւ, Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն հետեւեալ յայտարարութիւնը հրատարակց։

«Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն պատմական վայրկեանի խորդիսակցութեամբ ջերմապէս կ'ողջունէ Միացեալ Հայաստանի անկախութեան պաշտօնական յայտարարութիւնը։

Այն վսեմագոյն գաղափարը, որու համար հայ ժողովոդի լաւագոյն, ազնիւ և տնձնուէր խաւերը՝ արհամարհելով բոլոր դժուարութիւններն ու հաճոյքները, հերոսաբար ինկան աղատադրական արիւնոտ պայքարներու ընթացքին, այսօր իրակինութիւնն է զրուած մեր առաջ, իր մեծութեամբն ու վեհութեամբը:

Մեր նորագոյն պատմութեան, մանաւանդ վերջին երեսնամեակի ընթացքին, հայ կեանքին մէջ գերմարդկային զոհաբերութիւններով առաջացած ժողովրդական ըմբոսացումներու և գիտակցութեան յաղթանակի տօնն է այսօր մեզ համար, որուն ձըգտած են բազմաթիւ սերունդներ, իրենց կրծքին տակ փայփայելով անկախ ու բոլոր ցեղերու համերաշխ գործակցութեան վրայ հիմնուած Միացեալ և Անկախ Հայաստանի գաղափարը:

Հ. Յաշնակցութեան Քիւրօն այսօր հանդիսաւորապէս կը յայտարարէ, թէ այսուհետեւ չկան այլես «բռնակալներու ձեռքով զծուած սահմանները», հայկական տարրեր հատուածներ ու տարրեր հայրենիքներ, այլ կայ և պիտի մնայ առ յաւէտ մէկ Անրոժան ու Միացեալ Հայաստան եւ մէկ և ամբողջացած հայ ժողովուրդ:

Հ. Յաշնակցութիւնը, այսօր պատմական յայտարարութեամբ իրականացած տեսնելով իր քաղաքական իտէալը՝ ռամկավար հանրապետութիւնը՝ հաւատարիմ իր հիմնական գաւանանքներուն, պիտի մղէ մեր պետական նաւը հետեւողական և վճռական ընկերային բարենորոգումներու հունով դէպի այն ընկերային արդարութեան նաւահանգիստը, ուր կը դիմէ բոլոր ազգերու աշխատաւորութիւնը, և ուր Հայաստանի աշխատաւորութիւնն ալ, առանց ազգի և կրօնի խարութեան, պիտի դտնէ համամարդկային իր իտէալներու իրականացումը»:

Միացեալ Հայաստանի Մայիս 28ի ակտին դէմ քանի մը օրեր վերջ բողոքեց ժողովրդական կուռակցութիւնը. ըստ իրեն «Միացեալ Հայաստանի պետական իշխանութիւնը պիտի կազմակերպուի Փարիզի գործադիր մարմնի և Հայաստանի հանրապետական կառավարութեան փոխադարձ համաձայնութեամբ»: Թէև Մայիս 28ի ակտը իրենց կամքով ստորագրած էին կառավարութեան ժողովը գլուրդական անդամները, և հանդէսին նախագահողը նոյնիսկ ժողովը գլուրդական նախարար էր, բայց արտասահմանէն Պօղոս Նուլպարէն ստացուած հրահանգներուն ընդառաջելով, օրեր վերջ կատարած էին բողոքը: Կառավարութիւնը մերժելով անոնց պահանջը, նախարարական կազմէն քաշուեցան Ս. Յարութիւնեանը, Ս. Էնֆիճնեանցը, Գ. Մելիք-Ղարագէօղեանը և Ք. Վերմիշեանը, որով վերջ գտաւ քօալիսիոնը: Նոր նախարարներ նշանակուեցան. ելեւմտա-

կան՝ Հ. Զազէթեսն, պարենաւորման՝ Ս. Թորոսեան, հանրույին կրթութեան՝ Ա. Տիգրանեան և արդարադատութեան՝ Յ. Զմշը-կեան։ Ս. Տիգրանեան հանրային կրթութեան նախարար նշանակուելով՝ արտաքին գործոց նախարարութիւնը ստանձնեց փոխվարչապետ Ա. Խատիսեան։

Հետագային Երեւանի մէջ տեղի ունեցան բանակցութիւններ Հայաստանի կառավարութեան և Ազգ. Պատուիրակութեան ներկայացուցիչներու միջեւ (1919 Հոկտ. 29—Նոյեմբ. 7), բայց կարելի չեղաւ համաձայնութիւն գոյացնել։

Պողոս Նուլպար փաշան զինադադարէն մօտ երեք շարաթ վերջ։

1918 նոյ. 30ին, հրատարակած էր հետեւեալ յայտարարութիւնը. «Հայկակամ Ազգային Պատուիրակութիւնը, պատասխանելու համար հայ ազգին միակամ իղծին, որում մէկ մասը արդէմ իսկ իրքեւ ամկախ համրապետութիւն կազմուած է, կը յայտարարէ ամբողջակամ Հայաստանի ամկախ Ազգախութիւնը, Կիլիկիայով միասին, Համածայթակամ պետութիւնսերու և Միացեալ Նահանգմերու նովածաւորութեամ տակ, կամ Ազգերու Դաշնակցութեամ, երբ ան կազմուի» (Times, Դեկտ. 31)։ Ազգային Պատուիրակութիւնը նոյն ատեն Փարիզի մէջ գումարեց Ազգային Համագումար մը (1919 Փետր. 24—Ապրիլ 22) որ քննեց և վաւերացուց Խաղաղութեան Վեհաժողովին ներկայացուած հայկակամ պահանջներու Ցիշատակագիրը։

Միւս կողմէն Հայաստանի մէջ տեղի կ'ունենային Խորհրդարանական ընտրութիւններ։ Մարտ 12ին կառավարութիւնը որոշած էր Խորհրդարանի ընտրութիւններու համար հիմք ընդունիլ համառուսական Սահմ. Փողովի ընտրական օրէնքը Անդրկովկասեան Առանձին կոմիտէի կատարած փոփոխութիւններով, ամբողջ երկիրը դարձնել ընտրական մէկ շրջան, թրքահայերուն տալ ընտրական իրաւունք են։

Ապրիլ 27ին Հայաստանի Խորհրդը որոշեց. «1.— Խորհրդի պարագմունքները դադարեցնել մէկ ամսուայ ժամանակամիջոցով. 2.— Դադարի միջոցին Խորհրդի բոլոր իրաւունքները յանձնել կառավարութեան. 3.— Կառավարութեան յանձնարարել արտակարգ կարեւորութիւն ունեցող դէպքում հրաւիրել Խորհրդի արտակարգ նիստ»։ Այս որոշումով փատորէն վերջ գտաւ Հայաստանի Խորհրդը։

Ծունիս 21—23 Խորհրդարանական ընտրութիւններ կատարուեցան Հայաստանի բոլոր վայրերուն մէջ։ Փողովրդական կուսակցութիւնը, որ նախապէս թեկնածուներու ցանկ ներկայացուցած էր, վերջին պահուն ձեռնպահ մեաց։

Ծնտրութիւններու արդիւնքը եղաւ հետեւեալը։

<b>Հ. Յ. Դաշնակցութիւնը ստացաւ 230.272 քուէ 72 պատգմ.</b>				
<b>Առց. Յեղափոխականները</b>	<b>»</b>	<b>13.239</b>	<b>»</b>	<b>4</b> »
<b>Քուրքերը</b>	<b>»</b>	<b>8.187</b>	<b>»</b>	<b>3</b> »
<b>Անկուսկց. Գիւղց. Միութ.</b>	<b>»</b>	<b>4.224</b>	<b>»</b>	<b>1</b> »
<b>Քրդական ցուցակը</b>	<b>»</b>	<b>1.305</b>	<b>»</b>	<b>«չ մէկ</b>
<b>Ժողովրդականները</b>	<b>»</b>	<b>481</b>	<b>»</b>	<b>»</b>
<b>Ասորիները</b>	<b>»</b>	<b>178</b>	<b>»</b>	<b>»</b>

Նորընտիր խորհրդարանի բացումը տեղի ունեցաւ Օգոստ. 1ին, Աւ. Սահակեանի նտիմագահութեամբ։ Ան խոսեցաւ բացման հետեւեալ ճառը։

«Քաղաքացիներ՝ Միացեալ Հայաստանի ներկայացուցիչներ, ուղիղ մի տարի սրանից առաջ, Օգոստ. 1-ին, մեր երկիրը շրջապատուած էր տաճկական զօրքերի երկաթէ օղակով, թշնամու սուրը կախուած էր մեր գլխին, մեր հայրենիքը դարձել էր բանտ։ Ես, որպէս նախագահ գերազոյն Աղդային Խորհուրդի, առաջին նիստին, անխախտ հաւատքով և խոր համոզմունքով յայտարարեցի, որ մեր Հանրապետութեան նեղ հորիզոնը, որի սահմանները խեղդուամ էին նրան, պէտք է ընդարձակուի, մեր հերոս ու մարտիրոս ժողովուրդը պէտք է լինի տէրը իր փայտայած ու գուգուրած հայրենիքի (ծափեր)։ Այսօր երջանիկ եմ վկայելու, որ իմ գուշակութիւնը ոչ միայն արդէն կատարուած փաստ է իրականութիւն է դարձել, այլ և մեր ժողովուրդի կամքը սըրաբազն, հայութեան երկու կէսերը զրկաբաց միացել են և յայտարարել մի պետութիւն, միացեալ, անկախ և ազատ Հայաստան, որի պաշտպանութեան համար մենք երդուել ենք զոհել մեր կետնքը և կռուել մինչեւ վերջին չունչ (ծափեր)։ Մենք հպարտանուած ենք մեր նորածին պետութեամբ։ Նա թոյլ է, հեռու է կատարեալ լինելուց, բայց միացնուամ է իր ամբողջ հողամասը։ Ժողովուրդը սիրուամ է իր երիտասարդ Հանրապետութիւնը։ Նրա մէջ արմատացել է անկախութեան գաղափարը։ Նա երբեք չի բաժանուի նրանից և երբեք չի զիջի։ Ճիշտ է, մեր առջեւ, Տաճկահայատանի փակ դռների յետեւ, մեր թշնամին շարունակուամ է կատարել իր մութ գործերը և ինտրիկներ է սերմանուամ այս կողմը, մեր Հանրապետութեան սահմաններուամ։ Բայց ես չեմ կասկածուամ, որ մենք կը ճեղքենք այդ դուռը մեր մեծ դաշնակիցների հետ միասին, կը տիրենք մեր երկրին, որ ցօղուած է անհամար մարտիրոսների և հերոսների արիւնով։ Հայ ժողովրդի արեան դատը, անկասկած, պէտք է ստանայ իր նպաստաւոր և արդար լուծումը։ ույդ դատը մարդկութեան խղճի, պատուի և իրաւունքների դատն

է, մարդկային գոյութեան հարցն է, որ ոչ ոք չի կարող ժխտել... Երջանիկ և ոգեւորուած եմ ողջունելու մեր առաջին ընտրուած Խորհրդարանը, այս պատմական վայրկեանին»:

Ապա ողջունեց դաշնակիցները և հարեան պետութիւնները, յանձին անսոնց ներկայացուցիչներաւն, և Շմեր փառապանծ բանակը, որ հայրենասիրական անսահման անձնազոհութեամբ կուռւմ է՝ պաշտպաններով մեր հայրենիքը արտաքին և ներքին թշնամիներից: Խորհրդարանը խանդավառ ծափերով ու յտանկայս ցոյց ըրբաւ հայ զօրքին:

Խորհրդարանի կողմէ վարչապետ նշանակուեցաւ Ա. Խատիսեանը, որ կազմեց դահլիճը հետեւեալ կերպով. վարչապետ և արտաքին գործոց նախարար՝ Ա. Խատիսեան, ներքին գործոց և արդարադատութեան՝ Ա. Գիւլյանդանեան, պարենաւորման և ելեմտական՝ Ս. Արարատեան, խնամատարութեան և աշխատանքի՝ Ա. Սահակեան, հանրային կրթութեան և արուեստի՝ Ն. Սղբալեան, զինուորական՝ զօր. Ք. Արարատեան:

Հայաստանի կառավարութեան առջե դրուած էր ծանր հարց մը, արտաքին գրգռումներու հետեւանքով թաթարներէ բնակուած շրջաններ ըմբոստ վիճակի մէջ էին և մեծ դժուարութիւններով կարելի եղաւ կարգ ու կանոն հաստատել:

Խաղաղութեան վեհաժողովի Հինգերու Խորհուրդին կողմէ Հայաստանի քոմիսէր նշանակուեցաւ Ռւելիխամ Հասկելը, որ իսան գավառութեամբ ընդունուեցաւ Հայաստանի մէջ: Օգոստ. 22-ին ներկայ գոնուեցաւ Խորհրդարանի նիստին, ուր նախագահող Յ. Արզութեան զինք ողջունեց ջերմ խօսքերով: Հասկելը պատասխանեց հետեւեալ ճառով.

«Ես հասկանում եմ, որ ձեզ բոլորիդ զրազեցնում է երկրի ավանովութեան և դաշնակիցների օգնութեան հարցը: Գուցէ տարօրինակ թուի, թէ ինչո՞ւ այսքան երկար է ձգձգւում հայկական խնդրի լուծումը: Ամերիկացիները ընդհանրապէս ծանր են շարժում: Մենք դանդաղ սկսեցինք պատերազմը, դանդաղ վարեցինք այն, բայց աւարտեցինք ամենայն թափով: Դանդաղ ենք շարժում նաև հաշտութեան խնդրում: Մինչեւ որ չվաւերացուի հաշտութեան պայմանագիրը, չընդունուի Ազգերի կիգան, չի կարող լուծուել Հայաստանի մանդատի ինդիբը: Սակայն, այդ չի կարող բաւարարել ո՞չ ձեզ և ոչ ինձ: Հարկաւոր է այժմէն իսկ մտածել՝ ի՞նչպէս օդնել հայ ժողովրդին: Կասկած չկայ, որ մեզ անհրաժեշտ է զինուած ոյժ, ո՞չ թէ նրա համար, որ խինք Վրաստանից կամ Աղրբէջանից նրանց պատկանող անվիճելի հողերը, այլ ապահովելու համար հայ ժողովրդի գոյութիւնը: Մեզ հարկաւոր է

զօրք՝ պաշտպանելու համար այն ժամանակաւոր սահմանները, ուրանք ցոյց են տրուած մեզ։ Փարիզում դեռ ևս մանրամասնորէն ծանօթացած չլինելով իրերի դրութեանը՝ ես անհրաժեշտ էի համար բում զինուորական ուժի ներկայութիւնը Հայաստանում։ Դրա համար ես իմ Հայաստան գալուն իրբև պայման դրի առ այժմ անգլիական զօրքերի թողնելը Հայաստանում, մինչև որ մի երկրորդ ոյժ գայ նրանց փոխարինելու։ Երբ ես Պոլսում լսեցի անգլիական զօրքերի Կովկասից հեռանալու մասին՝ հեռագրով բողոքեցի Փարիզ Քլեմանսօին և Վեհաժողովին այդ որոշման դէմ։ Այժմ այդ հարցը քննուում է Փարիզում, և ես յոյս ունեմ, որ անգլիական զօրքերը կը մնան այստեղ։ Իսկ եթէ նոյնիսկ հեռանան էլ, մեր դործը պէտք է լինի գտնել դրանց փոխարինող ուրիշ զօրքեր։

Երկրի պարենաւորման, զինման, ելեմուտքի կարգաւորման և այլ խնդիրների մասին ես արդէն կ'որդադրութիւններ արել եմ, սակայն, նայում եմ գրանց վրայ, իրեւ երկրորդական խնդիրների։ Անկասկած է, որ Ազրբէջանի կառավարութիւնը խախտել է անգլիական իշխանութիւնից ստացած հրահանգները, և այդ խընդիրն է այս րոպէտիս ինձ զբաղեցնում։ Ես մեկնում եմ Թիֆլիս և կը պահանջեմ, որ Ազրբէջանը վերջ տայ այդ բանին, հակառակ դէպքում Ազրբէջանի կառավարութեան անդամները կ'ենթարկուեն անձնական պատասխանատութեան։

Թիֆլիսում ես կը հանդիպեմ զօրավար Հարբօրտին, որը Ֆըրանսայում գործող ամերիկեան բանակի սպայակոյտի պետն է։ Ես նրա հետ պիտի խորհրդակցեմ այն հարցի մասին, թէ ի՞նչ ձեւ և ով պէտք է օգնել Հայաստանին Այս վայրկեանիս Փարիզից ճանապարհ են ընկել մի խումբ սպաներ—մասնագէտներ՝ զինուորական և այլ ճիւղերի վերաբերմամբ։ Եթէ տարածութիւնը խանգարի իմ յարաբերութիւններին Փարիզի հետ, ես ինքս անձամբ կը մեկնեմ Սև ծովում գտնուող ամենատարագընթաց ականակիրով Մարսէյլ—Փարիզ՝ զեկուցանելու համար վեհաժողովին և խնդրելու Վեհաժողովից և ամերիկեան ժողովրդից շուասփոյթ օգնութիւն հասցնել հայ ժողովրդին։ Միենոյն ժամանակ հայ ժողովրդի և կառավարութեան վերաբերմունքը դէպի իր հարեանները պէտք է լինի բարեացակամ, որպէսզի հարեանները պարենաւորման և այլ խնդիրներում զժուարութիւններ չյարուցանեն։ Ես միանգամայն կախուած եմ ժողովրդի և կառավարութեան աջակցութիւննից։ Այժմ քաղաքական վէճերի ժամանակը չէ։ Պէտք է մտածել ժողովրդի փրկութեան մասին։

Ո՛չ մի նշանակութիւն չպէտք է տալ այն բանին, որ այս կամ այն երկիրը խլում է միւսից մի քանի վերստ հողամաս։ Այդ հան-

գամանքը ոչ մի նշանակութիւն չի կարող ունենալ այս կամ այն երկրի սահմանները վերջնականապէս որոշելու համար Փարիզում։ Ինչպէս որ եղաւ թելգիայի և Ռումանիայի վերաբերմամբ։

Այսպիսով, հայ ժողովրդին մնում է սպասել դաշնակիցների օգնութեանը։ Ենորհակալ եմ ինձ ցոյց տրուած ջերմ ընդունելութեան համար և ցանկանում եմ ձեզ եռանդ և ոգեորութիւն։

Հոսկելը որոշ ձեռնարկներ կատարեց մեղմացնելու համար Հայաստանի և Ազգպէճանի ունեցած տարակարծութիւնները, առանց կարեւոր արդիւնք մը ձեռք բերելու։

Նախագահ Ռւիլսըն, 1919ի ամառը, Մերձաւոր Արեւելք զրկեց զօրվ. Հարպըրտի առաքելութիւնը, որ քննական պայոյտ կատարեց Պոլիս, Կիլիկիա, հիւս. Սիւրիա, Խարբերդ, Սըվազ, Երզնկա, Կարին, Կարս, Երեւան և Պաքու։ Զօրվ. Հարպըրտի վերադարձն եւք՝ տուած տեղեկագիրը նպաստաւոր չէր Հայաստանին։ Ան կը պնդէր որ ծրագրուած Հայաստանի մէջ հայերը երբեք մեծամասնութիւն չէին կազմեր. Մ. Նահանգները պէտք է ընդունին հոգածարութիւնը, միացնելով Թրքահայաստանը, Անատոլուն, Պոլիսը, Թրակիան և Անդրկովկասը մէկ մանտաթի տակ։ Ի նպաստ հոգածարութեան ընդունելութեան, Հարպըրտ բերած էր 14 հիմք, ընդդէմ 13։ Այս եղրակացութիւնը աւելի քաջալերական եղաւ Ռւիլսընի թշնամիներուն, որոնք դէմ էին Ամերիկայի որեւէ յանձնառութեան։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՋՈՒՄԸ

1920 Յունուար 27ին, Խազաղութեան Վեհաժողովի քարտուղարութիւնը հազորդեց Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան նախագահին. թէ 1920 Յունուար 19ի նիստին Գերագոյն Խորհուրդը տուած է հետեւեալ երկու որոշումները.

1) «Որ Հայկական Պետութեան կառավարութիւնը ճանչցուած է իբրեւ de fait (փաստական) կառավարութիւն։

2) «Որ այս ճանաչումը չի նախորոշեր այդ պետութեան ապագայ սահմաններու խնդիրը»։

Վեհաժողովի քարտուղարութիւնը նոյնպէս կ'աւելցնէ, թէ Միացեալ Նահանգներու դեսպանը Յունուար 26ին հազորդեր է, «որ ամերիկան կառավարութիւնը կը միանայ այդ որոշման»։

1920 Յունուար 28ին Վեհաժողովի քարտուղարութիւնը տեղեկագրեց Հ. Հ. Պատուիրակութեան, որ Գերագոյն Խորհուրդի

որոշման նման, որոշում հանած են նաև Ֆրանսայի, Մեծն Բրիտանիոյ ու Իտալիոյ կառավարութեանց պետերը։ Դարձեալ Վեհաժողովի քարտուղարութիւնը 1920 Մարտ 7-ին հազորդագրեց թէ «Ճափոնական կառավարութիւնը կը միանայ այն որոշման, որով Մեծն Բրիտանիոյ, Ֆրանսայի և Իտալիոյ կառավարութիւնները ճանչցեր են Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը de fait կառավարութիւն»։

---

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՏԵՇԻԿԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

✓

Գերագոյն Խորհուրդի կողմէ Հայաստանի փաստական ճանաչումին առթիւ (1920 Յուն. 19), Հարաւային Ռաւսաստանի Զինաւած Ուժերու Գլխաւոր Հրամանատարի զինւ. ներկայացուցիչը Հայաստանի մէջ՝ գնդապետ Զենկեւիչը հետեւեալը տեղեկացուց կառավարութեան։

«Պատիւ ունիմ տեղեկացնելու Հայաստանի կառավարութեան Մեծն Բրիտանիոյ անդրկովկասեան կոմիսարի և Թիֆլիսի մեր ներկայացուցիչի միջոցով Յուն. 21-ին (Փետր. 3 ն. տ.) ինձ ուղղարկուած մի հեռացրական հազորդագրութիւնը, որով յայտնւում է, թէ Հարաւ. Ռուսաստանի զինուորական ուժերի գլխաւոր հրամանատարը, ճանաչում է վաստօրչն գոյութիւն ունեցող Հայաստանի, Ադրբէջանի և Վրաստանի կառավարութիւնները։ Ուստի եմ առիթից օգտուելով յիշեցնելու, որ Փարիզում դաշնակիցներու կողմից ընդունուած կատարելապէս միեւնոյն ակազը Հայաստանի վերաբերմամբ՝ զօր. Դենիկինի կողմից իրականացուած էր դեռ 1919 Օգոստ. 20-ին (հ. տ.), երբ նա Հայաստանի կառավարութեան մօտ նշանակում էր իր զինուորական ներկայացուցիչին»։

---

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՊՈՆՏՈՍ

Երեւան այցելեց 1920 Յուն. 1ին Պոնտոսի յոյն մետրոպոլիտ Արիստի թուոը որ պոնտոսեան պատուիրակութեան նախագահն էր Փարիզ և Վենիզէլոսի մօտիկ գործակիցը։ Արիստին թու եկած էր որոշելու Հայաստանի և Պոնտոսի փոխարարերութիւնները և կ'առաջարկէր. կամ 1) Պոնտոսի հանրապետութիւնը կը կազմէ մէկ

դաշնակից մասը Հայաստանի հանրապետութեան, կամ 2) Պոնտու-  
սը կը դառնայ ինքնուրոյն և Հայաստանի հետ կը միանայ համա-  
դաշնակցային հիմունքներով և կամ 3 անկախ և հաւասարազօր  
Պոնտոսն ու Հայաստանը իրար հետ կը կապուին դաշնակցութեամբ  
կամ զինակցութեամբ։ Վերջին պարագային Հայաստանը կ'ունե-  
նայ սեփական ծովային ելք Աթինէի մէջ։

Նորք մը խորհրդակցութիւններէ վերջ, երկուառեք ընդուն-  
եցան հետեւեալ պայմանները։ 1) Պոնտոսը, վերոյիշեալ սահ-  
մաններով, մտնելու է Հայաստանի մէջ, իրեւ անոր ֆետերատիւ-  
մէկ մասը. իր ներքին գործերը պիտի կառավարուին սեփական  
սէյմի միջոցով։ 2) Հայկական և Պոնտոսեան պատուիրակութիւն-  
ները Փարիզի մէջ գործելու էին համերաշխ։ 3) Ի հարկին, եթէ  
Հայաստանի ու Պոնտոսի անկախութիւնը մերժուի, հայերն ու յոյ-  
ները միասին քայլեր պիտի առնեն, մինչեւ ապստամբութիւն՝  
հարկադրելու համար, որ ճանչցուի ընդհանուր անկախութիւնը։  
4) Սոյն պայմանագրութիւնը պէտք է համաձայնուէր յօյն և հայ-  
կական պատուիրակութիւններու գործունէութեան Փարիզի մէջ,  
ինչպէս և Վեհաժողովին որոշելիք սահմաններուն։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԶՐՊԵՑԾԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆԵՐԸ

Պաթումի դաշնագրէն յետոյ, Անդրանիկը՝ իր հետ ունենալով  
մօտ 3000 հետեւակ, 700 ձիաւոր և այլ սյժեր ու քանի մը տառ-  
նեակ հազար դազթականներ, անցած էր նոր Պայազիտի, Դարալազ-  
եազի և Ճուլֆայի վրայով Խոյ, անդլիական բանակին միանալու  
յոյսով։ Թուրքերու հետ պատահած կոիւ մը, պատճառ եղաւ որ  
Անդրանիկ վերադառնայ Ղափան և Յուլիսի վերջերը Զանգեզուր,  
որու պաշտպանութիւնը վարեց մինչեւ պատերազմի վերջը։ Զի-  
նագագարին իր ուժերով օգնութեան գնաց զարտպազցիներուն,  
բայց անդլիսցի զօր։ Թոմսընի կողմէ Բագուէն տրուած հեռագիր  
մը հրահանգեց Անդրանիկին դաշրեցնել կոիւնիրը։ Անդրանիկ են-  
թարկուեցաւ եղած կարգադրութեան ու վերադարձաւ Զանգեզուր  
և հետագային անցու արտասահման։

1918 Դեկտեմբերի սկիզբը Շուշի հասաւ անդլիական զինուու-  
րական առաջերութիւն մը, որու կարգադրութիւններով Ղարա-  
բաղը մասնաւուն մաս տեսի կառմիւ Առաջի ճանեն Ղարաբաղը ու

թիւնը այդ կարգադրութեան դէմ բողոքեցին, ինչ որ մեաց անս հետեւանք : Պաքուի անգլիական զօրքերու հրամանատար դնդ . Շատելվորաը 1919 Ապրիլ 3ին հրատարակեց հետեւեալ յայտարարութիւնը .

«Անգլիական հրամանատարութիւնը յայտարարում է ի գործադրութիւն Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանչիր գաւառների բովանդակ ազգաբնակութեան, որ 1) Ազգբէջանի կառավարութեան 1919 թ. Յունի 15ի որոշումով գր. Սուլթանովը նշանակուած է Շուշի, Զանգեզուր, Ջիբրայիլ և Ջիվանչիր գաւառների ընդհանուր-նահանգապետու և վայելում է անգլիական հՀարամանատարութեան աջակցութիւնը . 2) Գոյութիւն ունեցող օրէնքների համաձայն, ամբողջ ազգաբնակութեան կարիքների դոհացման համար, ընդհ.-նահանգապետին կից կազմակերպում է հայու մահմէտական վեց իրազեկ ներկայացուցիչներից մի խորհուրդ . 3) Անգլիական հրամանատարութեան ներկայացուցչի հանգամանքով կարող է խորհրդի մէջ մտնել անգլիական առաքելութեան սպաններից մէկը . 4) Ընդհ.-նահանգապետութեան սահմաններում ծառայող բոլոր պաշտօնեանների ոռնիկը և միւս ծախսները հոգացում են ադրբէջանեան գանձարանից . 5) Բոլոր վիճելի հարցերը իրենց վերջնական լուծումը կը ստանան Հաշտութեան Վեհաժողովում . 6) Ընդհ.-նահանգապետութեան սահմաններում կատարուող բոլոր զինուորական տեղափոխութիւնների մասին նախորոք տեղեկացւում է անգլիական առաքելութեան . 7) Սոյն հաղորդագըրութեամբ, անգլիական հրամանատարութիւնը ուզում է մտանանչել, որ ընդհ.-նահանգապետի վրայ դրուած պարտականութիւնների գործադրութիւնը՝ ի մասին ընդհ.-նահանգապետութեան մէջ կարգի և անդորրութեան պահպանման, ընդհ.-նահանգապետից և նրա մարմիններից բխող բոլոր հրամաններն ու կարգադրութիւնները պէտք է իրագործուեն առանց առարկութեան, և անգլիական հրամանատարութիւնը աջակցութիւն է ցոյց տալիս ձեռքառուած բոլոր օրինական միջոցներին» :

Այս կարգադրութիւններու հիման վրայ, Հարապազի հայ ներկայացուցիչները ստիպուեցան ի վերջոյ Օգոստոս 22-ին երթալ Շուշի, նահանգապետ Սուլթանովին մօտ և ստորագրել 26 յօդուածներէ բազկացած համաձայնութիւն մը, ըստ որու ևնկատական որ լեռնային Հարապազի ճակատագրի հարցը լուծուելու է հաշտութեան վեհաժողովովում, ամէն մի ընդհարում վաստակար է Հարապազի ազգաբնակութեան համար . Ասոյն ժամանակաւոր համաձայնութիւնը կողմերն ընդունում են մինչեւ որ այդ հարցը մէջու և հայու թեան միհանգութեամբ պահեն ու հայ և հայու

բաղէս պարտադիր է երկու կողմերի համար էլ. 2) Ղարապաղին թուշի, Զիվանչիր և Զիրբայիլ գաւառների հայերով բնակեցուած լեռնային մասը (Դիզակ, Վարանդա, Խաչէն, Զրաբերդ) ժամանակաւորապէս իրեն համարում է Աղբքէջանի հանրապետութեան սահմաններում:

Ղարապաղի շրջանէն վերջ, ազրպէճանցինները փորձեցին իրենց ենթարկել Զանգեզուրը, բայց վերջինը զէնքով պատասխանեց ու ետ մզեց դրուած պահանջները: Տեղի ունեցան զինուկան բախումներ, որոնց միջամտեցին գնդ. Հասկելի փոխանորդ գնդելէյը և ըրիտ. Ներկայացուցիչ Ռուրդրոպը: Նոյ. 20-ին տեղի ունեցան Խատիսեանի և Ռւսուպրէգովի տեսուկցութիւնները գնդելէյի մօտ, և երկու կողմերու բանակցութիւնները յանգեցան Նոյ. 23-ի համաձայնութեան, ըստ որու՝

1. Հայաստանի և Ազրբէջանի կառավարութիւնները պարտաւորւում են դադարեցնել տեղի ունեցող ընդհարումների չդիմել:

2. Հայաստանի և Ազրբէջանի կառավարութիւնները համաձայնուում են ձեռք առնել իրական միջոցներ բանալու և նորոգելու Զանգեզուր տանող ճանապարհները՝ խաղաղ երթեեկի համար:

3. Հայաստանի և Ազրբէջանի կառավարութիւնները պարտաւորւում են լուծել բոլոր վիճելի հարցերը, մէջը լինելով և սահմանավէճերը, խաղաղ համաձայնութիւնների ճանապարհով, մինչև յաջորդ յօդուածում նախատեսուած խորհրդաժողովի վճիռը: Այս գէպքում, երբ կարելի չլինի հասնել խաղաղ համաձայնութեան, երկու կողմերը պարտաւորւում են իրաւարար ընտրել մի չէզոքաննանաւորութիւն, որի վճիռը պիտի լինի պարտադիր երկու կողմերի համար էլ: Ներկայումս այդ անձը համարում է Միացեալ Նահանգների բանակի գնդ. Ջէյմս Ս. Ռէյը:

4. Հայաստանի և Ազրբէջանի կառավարութիւնները պարտաւորւում են իսկոյն և եթ հաւասար թւով պատգամաւորներ նշանակել, Զորեքշաբթի, Նոյ. 20-ին Բագւում գումարուելիք խորհրդաժողովի համար, որ պէտք է տեղափոխուի Թիֆլիս Դեկտ. 4-ին, ուր կը շարունակուեն խորհրդաժողովի նիստերը, եթէ փոխադարձ համաձայնութեամբ պէտք չնկատուի այլ վայր փոխադրելու: Այդ խորհրդաժողովը պիտի քննէ բոլոր այն հարցերը, որոնք վէճ ու բախում են առաջ բերում երկու կառավարութիւնների միջև, և լիազօրութիւն կ'ունենայ լուծել այդ հարցերը համաձայնութեան կամ իրաւարարութեան միջոցով:

5. Սոյն համաձայնութիւնը համարում է իրական՝ ստորագը-

բւթեան օրից և մայուն ոյժ կը ստանայ երկու պետութիւնների խորհրդարանների վաւերացումից յետոյ»:

Այս համաձայնութենէն վերջ, զանգեղութցիները Գ. Նժդեհի գլխաւորութեամբ մաքրեցին 40է աւելի ապօտամբ գիւղական շրջաններ, և անդորրութիւն հաստատուեցաւ Զանգեղուրի մէջ:

Հայաստանի և Ազրպէյճանի միջև պաշտօնապէս պատերազմ չկար, բայց փաստական վիճակը պատերազմէն տարբերութիւն չունէր: Տարբակարծութիւններ հարթելու համար հայ-ազրպէյճաննեան խորհրդաժողով մը գումարուեցաւ Բագու, 1919 Դեկտ. 4ին: Հայաստանի կողմէ խորհրդաժողովին պատգամաւորներ էին նշանակուած Մ. Յարութիւննեան, Տ. Բէզզաղեան և Վ. Փափաղեան: Վերջինի հիւսնդութեան պատճառով, փոխարինեց Յ. Սրբութեանը, որ Բագուի վրայով թեհրան կ'երթար իրեւ դեսպան: Ազրպէյճաննեան պատգամաւորութեան կազմն էր՝ Ֆաթալի խան Այոսկի, Մամէդ Հասան Գայջինսկի և Տոքի. Վէքիլով: Իրեւ իրազեկանձ, Նիստերուն ներկայ կը զտնուէր նաեւ Խալիլ պէյ Խասմամեդովը: Խորհրդաժողովի օրակարգն էր. 1) սահմաններու հարցը, 2) Կրկամիւզային և առեւտրական պայմանագրեր, 3) գաղթականներու վիճակի կորդատորում, 4) երկու հանրապետութիւններու քաղաքացիներու գատաստանական-իրաւական յարարերութիւններու և 5) հիւսպատօսական հարցը:

Կողմերը չկարողացան համաձայնութեան գալ. Ազրպէյճանի պատուիրակները կովկասեան կոնֆետերացիա կազմելու առաջարկ ընթիւ: Հայ պատուիրակները գեռ վազահաս նկատեցին, քանի որ Հայաստանի սահմանները դեռ ճանչցուած չէին: Խորհրդաժողովը ընդհատուեցաւ, հայ պատուիրակները մեկնեցան Երևան՝ նոր հրահանգներ ստանալու եւ խորհրդաժողովը թիֆլիս շարունակելու որոշումով:

1920 Մարտ և Ապրիլ ամիսներու ընթացքին, ազրպէյճանցիներ հալածանքներ սկսան Ղարապաղի հայութեան դէմ: Շուշին ենթարկուեցաւ թաթար խուժանի եւ բանակի յարձակման, ընակչութեան մեծ մտար փախաւ, 3-էն 4000 հոգի մնացին թշնամիին ձեռքը եւ կոտորուեցան, իսկ քաղաքը աւարի ենթարկուեցաւ ու այրուեցաւ: Աւելի ծանր զէպքեր պիտի պատահէին, եթէ Ապրիլ 13ին Ղարապաղ չհասնէր Դրօն իր զօրամասով:

Վրտասանի վարչապետ Փորտանիայի եւ գաշնակից ներկայացուցիչներու մէջնորդութեամբ, Ապրիլ 9-ին Թիֆլիս բացուեցաւ Անդրկովկասեան երեք հանրապետութիւններու խորհրդաժողովը, Հայաստանի ներկայացուցիչներն էին Հ. Օհանջաննեանը, Տ. Բէզզաղեանը, Մ. Մամիկոննեանը եւ Ս. Խաչատրեանը. Ազրպէյճանինը

Հ. Ազաեւ, Ֆ. Վեքիլով, Ս. Կրյչինսկի, Վրաստանինինը՝ Ե. Կեկեչ-Կորի, Գ. Լորդկիպանիձէ եւ Գ. Մախարաձէ։ Տրուեցան հետեւ-եալ որոշումները։ «Ազրբէջանի, Հայաստանի եւ Վրաստանի հան-քաղեառութիւնների խորհրդաժողովը իր աշխատանքներին ձեռ-նարկելով՝ որոշում է 1) անմիջապէս դադարեցնել բոլոր այն ա-րիւնահեղ ընդհարումները, որոնք այժմ տեղի են ունենում Ղա-զախում, Նախիջեւանում, Օրդուրաթում և Ղարապաղում։ 2) Միաժամանակ, խորհրդաժողովը պնդում է, որ Հայաստանի և Ա-զրբէջոնի կառավարութիւնները ամենակարուկ միջոցներ ձեռք առնեն վերացնելու համար հայեւմահմէտական ազգաբնակութիւնների միջեւ ընդհարման բոլոր հնարաւորութիւնները՝ համապա-տասխան հանրապեառութիւնների սահմաններում։ 3) Ոյս որոշման մասին շտագով տեղեկացնել Ազրբէջանի և Հայաստանի կառավա-րութիւններին, որպէսզի նրանք ձեռք առնեն համապատասխուն միջոցներ»։

Երեք յանձնախումբեր զրկուեցան տեղւոյն վրայ գործադրե-ցու խորհրդաժողովի որոշումները, բայց հետագայ դէպքերու-պատճառով չօշափելի գործ չկատարուեցաւ։ Խորհրդաժո-ղովը երկարօրէն քննեց Ազրպէջանի պատուիրուկութեան ներկայացուցած «Անդրկովկասեան Հանրապետութիւններու Խոր-հուրդի նախագիծը»։ Վրացիները դէմ չէին ծրագրին, պայմա-նով, որ Վրաստանի վեհապետական իրաւունքները չտուժէին։ Հա-յերու համար, քանի թրքահայկական հարցը կը մնար անորոշ, գո-յավիճակի ամէն փոփոխութիւն կը նկատուէր վաղաժամ»։

Ապրիլ 16ին ազրպէջանցիք բերին նոր առաջարկ՝ զինուորա-կան գործակցութիւն Խորհրդ։ Ռուսաստանի դէմ։ Վրացիները չա-ռարկելով հանդերձ՝ տռաջ քշեցին սահմանագծման հարցը։ Հայե-րը առարկելով թիւրքազրպէջաննեան գաղտնի գործակցութիւնը և հարաւի վտանգը, մերժեցին ընդուածկել բերուած տռաջարկին։ Իսկ Ազրպէջան, տռանց փամփուշտ մը արձակելու, Ապրիլ 26ին տնձնատուր եղաւ պոլշեւիկներուն և երկրին մէջ յայտարարուե-ցաւ խորհրդային իշխանութիւն։

Երեղաշրջման յաջորդ օրը Բագուէն Երեւանի կառավարութեան ուղարկուեցաւ հետեւեալ վերջնագիրը։

«Ազրբէջանի խորհրդային հանրապետութեան բանուորագիւ-ղացիական կառավարութիւնը, յանձինս յեղափոխական կոմիտէի, պահանջում է՝ նախ մաքրել ձեր զօրքերից Դարապաղի և Զան-գեղուրի հողամասերը։ Երկրորդ՝ քաշուիլ դէպի ձեր սահմաննե-րը։ Երրորդ՝ դադրեցնել տղամիջեան կոտորածը։ Հակառակ դէպ-

թեան յեղտփոխական կոմիտէն իրեն կը համարի պատերազմական գրութեան մէջ Հայուստանի հանրապետութեան հետ Վերջնագրի պատասխանի համար արւում է երեք օր ժամանակամիջոց։ Ազըր-բէջանի Ասրհրդային հանրապետութեան արտաքին գործերի գործադար Հռուսէյնով»։

## ՀԱՅԵԼՄԻՒՄԻՐՏ ՀԱՄԱՉԱՑՆՈՒԹԻՒՆ

1919 Նոյ. 20ին Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուած է հետեւեալ յիշասակագիրը, ստորագրուած՝ Քիւրտիստանի կազմ՝ Շէրիֆ Փաշա, Ազգ. Պատուիրակութեան նախագահ՝ Պօղոս Նուռար, Հայկ. Հանրապետութեան նախագահին փոխանորդաբար՝ Տաքթ. Հ. Օհանջանեան։ (Այս համաձայնութիւնը իր ատենին տեղի տուաւ դժգոհութիւններու հայկական շրջանակներուն մէջ, գլխաւորութեամբ Գ. Փաստրմանեանի)։

«Տիար նախագահ,

«Ստորագրեալքս հայեւքիւրա ազգերու ներկայացուցիչներս, պատիւ ունինք Հաշտութեան Վեհաժողովին յայտնելու թէ մեր երկու ազգերը, երկուքն ալ արիական ցեղէ, նոյն շահերն ունին և նոյն նպատակը կը հետապնդեն, այսինքն իրենց տղատագրումը և անկախութիւնը — մասնաւորապէս հայոց համար, իրենց ձեր քաղաքումը թուրք կառավարութեան տիրապետութենէն, և ընդհանրապէս հայոց ինչպէս քրդաց համար՝ իրենց ճողովարումը Միաթիւն և Յառաջդիմութիւնը Քօմիթէի լուծէն, որուն պաշտօնական և գաղանի կառավարութիւնները իրենց այնքան ազիտարեր եղած են։ Բոլորովին համաձայն ենք ուրեմն Հաշտութեան Վեհաժողովին միասնաբար խնդրելու համար՝ ըստ ազգայնութեանց սկզբունքին՝ կազմութիւնը Միացեալ Անկախ Հայաստանի մը եւ անկախ Քիւրտիստանի մը, աջակցութեամբ մեծ պետութեան մը, մեր երկու ազգերէն իւրաքանչիւրին քաղձանքը լսելէ յետոյ նըշանակուած, մեր երկիրներուն շնորհելու համար իր թէքնիքական և ընարական օդնութիւնը վերաշնորկան շրջանի միջոցին։

«Գալով վէճի միւթ եղող նողամասերում, ինչ որ կ'երեւայ յաջորդաբար Հաշտութեան Վեհաժողովին մատուցուած հայ և քիւրտիշատակագիրներէն, երկու ազգայ տէրութեանց սահմանագրունեսութ մեջնահան ճողովմին համար ոռուակէս եր ուստանու-

բենք որ այդ կարգադրութիւնը կը թողումը հաջտութեած Վեհաժողովին սրոշմածց, կանխաւ վստահ ըլլալով, որ անոր վճիռը արդարութեան և իրաւունքի հիման վրայ պիտի տրտի:

«Կը հաւաստենք նաև մեր բայցարձակ համաձայնութիւնը երկու տէրութիւններու իւրաքանչիւրին մէջ փոքրամասնութեանց օրինաւոր իրաւունքները յարգելու մասին»:

## ՊՈԼԵՏԵԻՒԿԵԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ՃՆՇՈՒՄԸ

Աղրպէյնանի խորհրդայնացումէն անժիշտապէս վերջ, Հայաստան սպաստան գտած համայնավարները սկսոն խռովութիւններ կազմակերպել: Հայաստան կը գտնուէին Ս. Կառեան, Ա. Մըռաւեան, Ս. Խանոյեան, Դ. Շահվերդեան, Մ. Սահակեան, Ե. Երդընկեան, Աւիս Նուրիջաննեան ևն.։ Մայիս 1ի աշխատաւորական տօնը վերածեցին հակապետական ցոյցի: Երեւանի մէջ փորձը յաջողութիւն չունեցաւ: Ալեքսանդրապոլը կազմեց ապստամբութեան գլխաւոր կեդրոնը: Վեարդան Զօրսվարը զրահապատ գնաց Քը գլխապետ (Քարիթէն) Մուսայէլեանի հրաման ատարութեան տակ մեկնած էր Ալեքսանդրապոլ, ուր կազմուած էր Ռազմայեղափոխական կոմիտէ: Խռովութիւններ եղան նաև կարս, Աարզըմիշ, Կազզուան, Նոր Պայտապիտ:

Մայիս 5ին գումարուեցաւ Առոհրդարանի արտակարգ նիստը, որ ընդունեց Ա. Խատիեսանի նախարարութեան հրամականը և նշանակեց նոր կառավարութիւն: Հ. Յ. Թիւրոն իր ամքողը կազմով անցաւ իշխանութեան գլուխը: (Ապրիլ 3ին արդէն կատարուած էր նախարարական մասնակի լրացում կառավարութեան մէջ մտած էին Ա. Զամալեանը, Ռ. Տէր Մինասեանը եւ Ա. Վասցեանը): Վարչապետ և արտ. նախարար՝ Հ. Օհանջանեան, Ներքինը և զինուորական՝ Ռ. Տէր Մինասեան, Ելեւմտական՝ Ա. Գիւլիսանդանեան, հաղորդակցութեան՝ Ա. Զամալեան, գիւղատնանական և աշխատանքի՝ Ա. Վրացեան, խնամատարութեան՝ Ա. Արարատեան, հանրային կրթութեան և արտեստի՝ Գ. Պաղաթեան, «Յառաջնի խմբագրապետութեան՝ Վ. Դաւասարգեան: Աւելի վերջ Արդարադատութեան նախարար նշանակուեցաւ Ա. Զիլինդարեան:

Առոհրդարանը ամսով մը արձակուրդ ստացաւ: Նոր կառավարութիւնը անմիջապէս հայրենիքը յայտարարեց վտանգի մէջ և ժողովուրդին ուղղեց հետեւեալ կոչը.

Քաղաքացիներ,

Հերոսական պայքարով և անօրինակ զոհովութեամբ հայ աշխատաւոր ժողովուրդը, տիրացել է անկախութեան և ազատութեան և միացնելով բռնաւորների կամքավ դարեր շարունակ իրարից բաժանուած հայրենիքի երկու հասուածները՝ հիմք է դրել պետական յառաջադէմ շինարարութեան։ Հայաստանի Պարլամենտի և կառավարութեան ամբողջ մտահոգութիւնն է եղել ապահովել աշխատաւոր ժողովրդի Փիզիքական գոյութիւնը ու սոցիալական անարգել զարգացումը և տնտեսան գահել հանրապետական դեմոկրատիկ իրաւակարգը։

Քաղաքացիներ, այսօր, Հայաստանի ժողովրդի այս բախտորոշ վայրենանին, նորից ամպեր են կուտակւում մեր երկրի գըլխին։ Մահուան ճիրաններում պայքարող տաճիկ փաշանները մի կողմից և բոլշևիզմի կարմիր պատմուածնը հագած աղբբէջաննեան խանները միւս կողմից՝ նորից սպառնում են Հայաստանի անկախութեան և ազատութեան։ Գիտակցաբար կամ անգիտակցօրէն նրանց օգտին են գործում և մի շարք տարրեր երկրի ներսում, որոնք աշխատում են օգտագործել պարենաւորման ճգնաժամն ու ժողովրդի յոգնածութիւնը, որպէսզի առաջ բերեն անկարգութիւններ և իրենց նեղ ետական տենչերին յագուրդ տան։

Եւ այն ժամանակ, երբ Աղբբէջանի զօրքերն ու հրոսախմբերը շարունակում են արիւնենեղութիւնը Դարաբաղում և Գանձակում, այն ժամանակ, երբ տաճիկ ասկեարները շարժումներ են անում Շարուրի և Նախիջեւանի շրջաններում և հրդեհում հայ գիւղերը, զանազան անպատճանատու խմբակներ վերջ չեն տալիս իրենց գրգորիչ ընթացքին և կամենում են պառակտում տուաջ բերել երկրի մէջ, առանց հաշուի առնելու, որ ամէն մի խլրտում առաջ կը բերէ անիշխանութիւն ու պարենաւորման սուր տաղնապ եւ կը զրկէ ժողովուրդը ապրուստի միջոցներից։

Քաղաքացիներ, Հայաստանը կարիք ունի հանգստի և համերաշխութեան։ ո՞չ մի յուղում, ո՞չ մի խլրտում — ամէն ոք պէտք է գտնուի իր գործի և պաշտօնի գլխին։ Զինուած պարլամէնտից ստացած արտակարգ լիազօրութիւններով՝ կառավարութիւնը դիմում է ձեր քաղաքացիական գիտակցութեան և հրաւիրում ամէնքիդ, հայ ժողովրդի գոյութեան այս ճգնաժամային վայրենանին, համախմբուել կառավարութեան շուրջը, որի նշանաբանն է՝ Հայաստանի անկախութեան և ազատութեան պաշտպանութիւնն ու մեղքի զեմոկրատիկ կարգերի ամրապնդումը։ Այս նպատակներն իրազործելու համար, կառավարութիւնը չի խնայի և ո՞չ մի ճիգ, և նա կը յաղթէ ձեզ նետ և ձեզ համար։

Նոյն ժամանակ յայտարարութեցաւ բոլոր դաշնակցականներու ընդհանուր զօրագործ կազմուեցան կուսառական գունդեր և առանձին զօրաբանուս մը Ավագունի հրամանատարութեան տակ, վերտպաւելու համար Ալեքսանդրապուլը եղանակ հրատարակեցիւ նաեւ հայ սոցիալ-դեմոկրատները. Հայ ժողովրդական կուսակցութիւնը, Ռամեկավար կուսակցութիւնը, Անկուսակցականներու Միութիւնը: Ռամեկավար կուսակցութիւնը իր կոչին մէջ կ'ըսէր Մայիսեան ապստամբութեան մասին. «Ա.Է.Հ. հայ մարդ, որ իր երակներուն մէջ հայ արիւն կը կրէ և իր գլխուն մէջ փոքր ինչ խելք ունի, կը դատապարտէ այդպիսի խելագար չարժումը, և՝ առաւել թրքահայերս, որ անոր անմիջական հետեւանքները կը կրենք: Այդ չարժումը ինչ տեսակ չարժառիթներ ալ ունեցած լինի, չի կրնար արդարանալ, և մենք մասնաւորապէս պէտք է ծառանանք անոր դէմ և մեր բոլոր ոյժերը ի սպաս զնենք կառավարութեան՝ իր բնին մէջ խեղդելու զայն և շնչեցնելու իր ոճապարտ նպաստակէն»:

Հանրապետութեան բանակը յաջողեցաւ ճգմել ամպստամբութիւնը. Մայիս 13ի գիշերը ապստամբները լքեցին զրահապատ գընացքը և փախոն ոմանք դէպի Ազգաբա՛թուրքերու մօտ, ոմանք պահուեցան քաղաքին մէջ: Զերբարկալուեցան և արտակարգ դատարանին յանձնուեցան Մուսայէլեան, Մելքոնեան և ուրիշներ, որոնք մահոււան պատիժ ստացան: Խռովութիւններուն, կարելի եղաւ քանի մը օրերու ընթացքին վերջ տալ Կարսի, Սարգչամիջի, Նոր Պայտղիտի և Խելեանի մէջ: Պոլշեւիկեան ապստամբութեան հաշուեյարդարը զուգադիպեցաւ Մայիս 28ի Անկախութեան տարեդարձին. Երեւանի մէջ եւ Հայաստանի ամէն կողմերը բացառիկ հանդիսութիւններ տեղի ունեցան:

Երկրին մէջ զօրաւոր իշխանութիւն մը հաստատուելէ վերջ, հետագայ երեք ամիսներու ընթացքին, կառավարութիւնը յաջողեցու զինական ուժով վերջ տալ նաեւ Զանգիրասարի, Պէօյուք Վետիի, Կողըի, Շարուրի և այլ շրջաններու մէջ գտնուած թաթարներու ապստամբական վիճակին: Թաթարներու մեծ բազմութիւններ հեռացուեցան Հայաստանէն, ապաստանելով Պարսկաստան:

1920ի ամառը, Հայաստանի Հանրապետութեան սահմանները կը ասրածուէին Ղարաբաղէն մինչեւ Օլթիի ածխահանքերը: Հայրենիքը կ'ամրապնդուէր ներքին և արտաքին ճակատներու վրայ:

## ՀՈԳԱԾԱՆԻ ՀՈԳԱԾԱՐՈՒԹԻՒՆԸ

Հաշտութեան Վեհաժողովը 1919 Յունուար 30ին որոշած էր ազգական Հայոստանը և հոգատար մը նշանակել Աղջերու Դաշնակցութեան Ռւխտի 22 րդ հետի համաձայն որ կը վերաբերի միջազգային հոգատարութիւններու (մանտա) հարցին։ Իսկ Մարտ 20/ն Զորսերու Այրութեանը, նախագահ Ռւիլսընի նախաձեռնութեամբ, որոշեց Մերձաւոր Արեւելք դրկել Միացեալ Նահանգներու, Ֆըրանսայի, Անգլիոյ և Խտալիոյ պատուիրակութիւններէն բաղկացած միջազգային յանձնախումբ մը՝ տեղեկութիւններ հաւաքելու համար Օսմ. Կայսրութենէն անջատուելիք հողամասին վրայ տպրող ազդաբնակութեան կարիքներուն մասին։

Այդ յանձնախումբը չհաւաքուեցաւ։ Միայն ամերիկեան պատմիրակներ՝ Քինկը և Քրէյնը քննութիւններ կատարեցին 1919 Յունիս 10էն մինչեւ Յուլիս 21։ Անոնք այն եզրակացութեան եկան, որ նախակին Օսմ. Կայսրութենէն պէտք է կազմուին երեք նոր քաղաքական միաւորներ՝ Հայաստան, միջազգային պետութիւն Պոլսոյ մէջ և Թուրքիա։ Այս երկիրներէն իւրաքանչիւրին հոգատարութիւնը պէտք է յանձնուի որեւէ պետութեան։ Թէ այս մասնաւոր հոգատարութիւնները և թէ ընդհանուր հոգատարութիւնը բոլոր երեքին վրայ պէտք է յանձնուի մէկ պետութեան։ Առանձնապէս դժուար է Հայաստանի հոգատարութեան իրականացումը։ Պէտք է նոր պետութիւն մը կազմել շրջապատի ընդհանուր թշնամական վերաբերումին մէջ։ Արդ, անհրաժեշտ է որ Հայաստանի հոգատարութիւնը ստանձնած պետութեան ճիզերը չէ զորացուին ուրիշներու կողմէ։ Եւրոպական զանազան պետութիւններու նպատակներն ու ձգտումները Փոքր Ասիոյ մէջ այնքան ներհակ են, որ բոլորովին անխոհեմութիւն կ'ըլլայ հոգատարութեանց յանձնումը տարրեր իտէալներ և կառավարական տարրեր եղանակներ ունեցող պետութիւններու։ Եթէ այս պայմաններուն մէջ Թուրքիան (չհաշուած Հայաստան) բաժնուի ազդեցութեան գոտիներու, Հայաստանի հոգատարութիւնը կը հանդիպի անյազթահարելի արդելքներու։

Քննիչ պատուիրակութիւնները այն եզրակացութեան եկան, որ այդ հոգատարութիւնը պէտք է ստանձնէ Ամերիկան, որ բուլոր պետութիւններէն ամենէն յարմարն է ստանձնելու համար Պոլսոյ հոգատարութիւնը, որովհետեւ հողային և ռազմագիտական շահներ չունի այնտեղ և ջերմ համակրանքով կը վերաբերուի նըման պետութեան նպատակներուն։

Հոգատարութիւնը ընդունելու պարագային, Միացեալ Նահանգները նախագիս պէտք է համոզուին՝ ա. — որ այդ հոգատարութիւնը ցանկալի է թուրքերուն և որ տնոնք ոչ միայն պատրաստ են հայկական պետութեան կազմութեան համար հող տրամադրելու, այլ և խրախուսելու հայերու վերադարձը տինտեզ. բ. — որ Ռուսաստանը հրաժարի իր բոլոր յաւակ ութիւններէն կոլիկաստան Հայաստանի նկատմամբ և գ. — որ Դաշնակիցները հրաժարին ազդեցութեան շրջաններէն:

Իրեւ լրացում Քինկի և Քրէյնի կատարած քննութեան, նախագահ Աւիլուն Հայաստան զրկեց նոր տառաքելութիւն մը զօրավար Տէյմս Հարպըրտի զեկավարութեամբ: Վերջինին եզրակացութիւնները և միտքերը զուգադիպեցան Քինկի և Քրէյնի եզրակացութիւններուն: Հարպըրտ կը կարծէր, որ ընդհանուր հոգատարութիւնը իր մէջ պէտք է առնէ նաև Անդրկովկասը և որ Անկախ Հայաստանի տաեղծման համար անհրաժեշտ է զինուորական մեծ ոյժեր մտցնել Հայաստան: Զօր. Հարպըրտ կը գտնէր, որ Հայաստանի հոգատարութեան ստանձնումը Ամերիկայի կողմէն, անհրաժեշտ է՝ վերջ տալու քրիստոնեաններու նկատմամբ գործուող գաղանութիւններուն: Բացի այդ, Մ. Նահանգները, իրեւ Ազգերու Դաշնակցութեան հիմնադրութեան նուխաճեռնող, պէտք չէ խուսափին իրենց վրայ դրուած պատասխանատութենքն: Միեւնոյն ժամանակ ան ցոյց կուտար, որ հոգատարութեան ստանձնումը կրնայ պատճուռ դառնալ, որ Մ. Նահանգները միշըրճուին եւրոպական քաղաքականութեան մէջ և հարկադրուին ուժեղացնել Միացեալ Նահանգներու բանակն ու նուտառորմը, որպէսզի կարողանան ապահովել անարգել հազորդակցութիւնը Պոլսոյ հետ:

Պետութիւններէն ոչ մէկը չտանձնեց Հայաստանի հոգատարութիւնը. Մ. Նահանգները, հակառակ կատարուած կրկնակ քըննութիւններուն, լուռ կը մնային, և Գերագոյն Խորհուրդը անհըրաժեշտ համարելավ Հայաստանի վերաբերմամբ կիրարկել Ազգ. Դաշնակցութեան Ուխտի 22-րդ կէտը, Լորտ Քըրզնի 1920 Մարտ 12ի հեռագիրով առաջարկեց Ազգ. Դաշնակցութեան, իր վրայ առնելու Անկախ Հայաստանի պաշտպանութիւնը:

Քննելով այս առաջարկութիւնը, Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը, 1920 Ապրիլ 11ին Գերագոյն Խորհուրդին ուղղեց յուշագիր մը, որով կը հաստատէր, թէ ինքը Անկախ Հայկական պետութեան տաեղծումը կը համարէ մարդկութեան պարտականութիւնը: Բայց և այնպէս, հնարաւոր չի գտներ հոգատարութեան ստանձնումը, որպէսնետեւ Խորհուրդը պետութիւն չէ. ան իր տրա-

մտղրութեան տակ ոչ զօրք ունի և ոչ նիւթական միջոցներ։ Ուխտի 22րդ կէտը չի նախատեսեր որեւէ դէպք, որ Խորհուրդը կարող է իր վրայ առնել երկրի մը հոգատարութիւնը, ընդհակառակն, Ուխտը Խորհուրդին կը հրահանգէ հոկել պետութիւններու վրայ, որ ատոնք գործադրեն հոգատարութեան պայմանները Օսմանեան կայսրութեան նախկին մասերուն վրայ։ Այս պատճառով Խորհուրդը անհրաժեշտ կը գտնէ, որ Ազգ. Դաշնակցութեան անդամ պետութիւններէն մէկը ստանձնէ հոգատարութիւնը՝ Ազգ. Դաշնակցութեան հակակշտին ներքե ու բարոյական աջակցութեամբ։

Հաշտութեան դաշնագրի նախագիծը 1920 Մայիսին յանձնըւոծ էր Թուրքիային, միւս կողմէն շարունակուեցաւ հոգատար պետութեան որոնումը։

Նախադա՞հ Ուխլսըն Գերագոյն Խորհուրդի առաջարկը՝ Հայտատանի հոգատարութիւնը Հիւս. Ամեր. Միացեալ Նահանգներուն յանձնելու մասին՝ ստացաւ 1920 Ապրիլ 25ին։ Բայց ան, աւելի առաջ, Ապրիլ ամսին, Սերակոյտին ներկայացուցած էր զօր. Հարպերտի տեղեկագիրը։ Սերակոյտի արտաքին գործոց յանձնաժողովը 1920 Մայիս 12ին ընդունեց բանաձեւ մը, որ, հայ ժողովուրդին իր համակրանքն արտայայտելէ վերջ, կը սահմանափակուեր միայն լիազօրելով նախագահը՝ թրքական ջուրերը ուզարկել ուղմանաւ մը Հիւս. Ամեր. Միացեալ Նահանգներու շահերը պաշտպանելու համար։

## ԶՕՐ. ՀԱՐՊԵՐՏԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Հայաստանի հոգատարութեան մասին, զօր. Հարպերտը իր տեղեկագիրը ներկայացուց նախադա՞հ Ուխլսընին։ Տեղեկագիրը հետեւեալ եղակացութիւնը ունէր.

«Մեր առաքելութիւնը միշտ մտադիր էր բարոյական ճնշում բանեցնել հարցաքննութիւններով իր այցելած վայրերուն մէջ։ Մեր Ֆրանսայէն ուղեւորութեան օկտելէն ամիսներ առաջ, շատ տագնապալի տեղեկագիրներ կուգային կովկասէն, մանաւանդ թուրք բանակին կազմակերպեալ մօտալուտ յարձակումներու մասին հին ռուսական սահմանագլխին վրայ։ Այս տեղեկագիրները նկատի ունենալով՝ Թուրքիոյ մէջ մեր այցելութեան վայրերը ոյնպէս ծրագրեցինք, որ այս տեղեկագիրներու խկութիւնը ճշշդէինք և, եթէ կարելի ըլլար, զանոնք արգիլելու համար ազդեցութիւն բանեցնէինք։»

Թուրք սահմանագլուխը Սեւ ծովէն մինչեւ Պարսկաստան քընունութեան առարկայ եղաւ, և աեզեկագիրները արդարացնող կացութիւն չդաշանք: Թուրք բանակը սահմանագլխին վրայ կեղրունացած չէր: Անոր կազմակերպութիւնները շատ նուազեր էին և նրկրի մէջ զինուորական և քաղաքային ժողովուրդին մեծ պահապար կայ:

Բոլոր թուրք կարեւոր քաղաքներուն մէջէն որ անցանք, մեր առաքելութեան պետը թուրք պաշտօնական անձանց հետ տեսնեցաւ: Քրիստոնեայ հասարակութեանց մասին հարցումներ եղան և միշտ անոնցմէ սմանց հետ աեսութիւններ եղան: Միսիոնարիներու և բնիկ քրիստոնեաններու մասին Ամերիկայի ռւնեցած հետաքրքրութիւնը անպատճառ շեշտուեցաւ: Հայկական տեղահանութիւններն ու Զարդերը, ինչպէս նաև վերապրոզներուն վերադարձը ամէն առիթով խօսակցութեան նիւթ եղաւ: Թուրք պաշտօնէութեան հասկնալ տուինք, թէ իրենց երկիրը աշխարհին առջև դատավարութեան մէջ է:

Սեր առաքելութեան այցելութեան բարոյական ազդեցութիւնը կարեւոր եղաւ առահօգելու քրիստոնեաններուն կեանքն ու ինչպէս, մինչեւ որ Ասղաղութեան Վեհաժողովը գործնական քայլեր առնէ:

Կրկին կը մատնանշենք, որ եթէ Ամերիկա հոգատարութիւնը ստանձնէ, ատոր պատճառները պէտք է ըլլան միջազգային պարագանութեան բարձր զգացումը եւ Ազգերու ժողովին միաձայն խնդրանքը: Առանց կանխաւ այդ պայմանները ապահովելու այսովիսի գուռարին գործ մը ստանձնել՝ ազէտաւոր պիտի ըլլայշ Բազմաթիւ շահեր ունին ուրիշները, որոնք բախում պիտի ունենան երկրի ամերիկեան պատշաճ կառավարութեան հետ, և Ամերիկան անպատճառ իր պայմանները պէտք է ընդունել աայ հոգատարութիւնը ստանձնելէ առաջ: Բոլոր կարելի նախազգուշանցիւթիւններ պէտք է իրագործուին միջազգային կնճոտութեանց դէմ: Հստ մեր կարծիքին, Ֆրանսա և Անգլիա պաշտօնապէս մասնաւոր երաշխաւորութիւն պէտք է տան, Ռուսիա և Գերմանիա մասնաւոր կերպով պէտք է հաւանին Թուրքիոյ և Կովկասի ենթարկուած կարգադրութեան համար: Այս պետութիւնները պէտք է երաշխաւորեն, որ պիտի յարգեն եղած երաշխաւորութիւնները:

Հետեւեալները մասնաւոր կարեւորութիւն ունին: —

Թուրք կայսրութեան արտաքին յարաբերութիւնները բացարձակապէս հակակշափ ենթարկել: Թուրքիա ոչ պիտի զրկէ ուրիշ աէրութիւններ և ոչ ալ ուրիշ աէրութիւններ իրեն պիտի զրկեն արևէ դեռպան, հիւպատոս և կամ դիւանագիտական ներկայացուցիչ:

Մենաշնորհները, եթէ երկրի շահերուն հակառակ են, պէտք է ենթարկուին քննութեան:

Հոգատարութեան տեսակէտէն անբաղնալի մենաշնորհները, որոնց գործադրութիւնը սկսած չէ, պէտք է լուծուին: Ի հարկին հատուցում ընել այսպիսի մենաշնորհ ունեցողներուն:

Ձնջել այն սիստեմը, որով կարգ մը եկամուտներ յատկացուած են մտանաւոր նպատակներու: Թոլոր եկամուտները պէտք է հօգատարութեան գանձատան մէջ մտնեն և բոլոր պարտատէրերը պէտք է ստանան իրենց վճարումները միեւնոյն գանձատունէն:

Թուրք ելեւմտական գործերու օտարներուն կողմէ զեկավարուիլը պէտք է դադրի, այսինքն՝ Հանրային Պարտուց Վարչութիւնը պէտք է լուծուի, պէտք է պահուին, եթէ պէտք ըլլայ, անոր անդամներէն ոմանք. իրը խորհրդատուներ, թուրք ելեւմուտին տեղեակ ըլլայնուն համար:

Կայսրութեան բոլոր օտար պարտքերը պէտք է միացուին և վճարուին:

Այն երկիրները, որոնք թրքական կայսրութեան հոգամասերը ստացեր են, ինչպէս Սիւրիա և Միջադետք, պէտք է ստանձնեն նաև իրենց բանաւոր բաժինը Թուրքիոյ թղթադրամին, օտար պարտքերուն և հաւանական վճարուելիք հատուցումին:

Գէտք եղած յայտարարութիւնը ընելով՝ ջնջել Թուրքիոյ ունեցած բոլոր առեւտրական դաշնագրութիւնները:

Երբ հոգատար կառավարութիւնը ուղէ, բոլոր օտար կառավարութիւններն ու բանակները պէտք է հեռանան:

Վերոյիշեալ թելադրութիւններէն շատեր գիւրութեամբ պիտի չընդունուին: Շատ մը ազգեր Թուրքիոյ մէջ տնտեսական առանձնաշնորհումներ ունին և առանց բողոքելու պիտի չուզեն զանոնք կորսնցնել:

Գատճառաբանութեան պէտք չկայ ցոյց տալու համար, թէ Ամերիկա չի կրնար հանգուրժել իր ելեւմտական քաղաքականութեան զեկը ձգելու օտար մայրաքաղաքներուն: Պարտքերու վընարումը, թերեւս մայր գումարէն զեղչելով, բողոքներու փոթորիկը պիտի պայթեցնէ, ստկայն պէտք է պնդել այս կէտին վրայ: Հակոռակ պարագային ամերիկեան իշխանութիւնը շփոթութեան պիտի մատնուի և իր վարկը վտանգի պիտի ենթարկուի:

Մեր առաքելութիւնը իր պարտականութիւնը չի նկատեր յանձնարարութիւն ընել Ամերիկային՝ Մերձաւոր Արեւելքի հոգատարութիւնը ստանձնելու համար: Հետեւտրար, հետեւեալ թերու դէմ պատճառները կ'արձանագրէ անոր գործադրութեան համար՝ յենուելով իր ստացած տեղեկութեան վրայ վեց շաբաթնե-

բու միջոցին, երբ չարունակ յարաբերութեան մէջ էր այդ երկի ժողովուրդին հետ:

Թէ ինչու համար հոգատարութիւնը պէտք է ստանձնէ Ամերկան:

1.— Ամերիկան իբր կարեւոր հիմնադիրներէն մին Ազգերու ժողովի կազմակերպութեան, բարոյապէս պարտաւոր է ընդունելու հոգատար պետութեան մը պարտականութիւնները և պատասխանատութիւնները:

2.— Պէտք է աշխարհի խաղաղութիւնը ապահովել մարդկութեան ճամբաներուն խաչածեւուած վայրը, որ պատմութեան ըսկիզբէն ի վեր պատերազմներու պատճառներուն կեդրոնը եղած է:

3.— Ներկայ դարուն մէջ մարդկութեան օգտակար ըլլալու համար ամենամեծ առիթը կը ներկայացնէ Մերձաւոր Արեւելքը, — պարտականութիւն մը, որուն համար Ամերիկան լաւագոյն յարմարութիւն ունի իր անշահախնդիր քաղաքականութեամբ բարգաւաճ վիճակի մէջ գնելու ժողովուրդները, փոխանակ շահագործելու միայն անոնց նիւթական ազրիւրները: Ատոր վկան են Քուղան, Փորթօ Միքոն, Փիլիպեան Կղզիները, Հավայեան Կղզիները և Փանաման:

4.— Մերձաւոր Արեւելքի բոլոր ժողովուրդներուն գրեթէ միաձայն ընտրութիւնն ու ջերմ յոյսը Ամերիկան է:

5.— Ամերիկա արդէն միլիոններ կը ծախսէ սովամահութենէ ազատելու համար Թուրքիոյ և Կովկասի ժողովուրդները և, եթէ հոգատար ըլլայ անոնց, այս գործը աւելի արդիւնաւորութեամբ պիտի կատարէ:

6.— Լայերու միակ յոյսը Ամերիկան է: Անոնք ինկատի կ'առնեն միայն ուրիշ տէրութիւն մը, որ է Անգլիան, բայց կը վախնան, որ իրենց շահը զոհը պիտի ըլլայ իր հարիւրաւոր միլիոններով մահմետական հպատակներու հասարակաց կարծիքին: Ուրիշները վախ ունին Անգլիոյ կայսերական քաղաքականութենէն և անոր սովորութենէն թէ՝ ուր որ անոր դրօշակը ծածանի, հոն կը մնայ վերջնականապէս:

Ոչ միայն Մերձաւոր Արեւելքի ամբողջ ժողովուրդին առաջին ընտրութիւնն է Ամերիկան, այլ և բոլոր մեծ պետութեանց, եթէ իրենք պիտի չընտրուին:

Ամերիկան ոյժը բաւարար է, անոր անցեալը մաքուր և շարժառիթները կասկած չեն վերցներ:

7.— Առաջին հնգ տարիներէ յետոյ հոգատար կառավարութիւնը ինքնապահ կրնայ ըլլալ: Երկաթուղիներու շինութիւններ

րը աւելի առիթներ պիտի ներկայացնեն մեր (ամերիկեան) դրամագլխին համար : Առեւտրական առաւելութիւններ պիտի ունենայ Ամերիկան ոչ միայն հոգատարական երկիրներու, այլ և մօտակայ երկիրներու մէջ, ինչպէս Ռուսիա, Ռումանիա են :

Ամերիկան պիտի մաքրէ հիւանդութեանց և աղտոտութեանց այս վայրը, ինչպէս որ ըրաւ թուպայի և Փանամայի մէջ :

8.— Ամերիկեան ժողովուրդին պիտի այ լաւ կրթութիւն մը աշխարհի քաղաքականութեան մէջ : Ասպարէկ պիտի հայթայթէ ամերիկեան ոգեւորութեան ու կորովին եւ փայլուն օրինակ մը պիտի ստեղծէ :

9.— Հայերու և ուրիշ քրիստոնեաներու ջարդը որոշ կերպով պիտի դադրի, եւ արդարութիւն պիտի ունենան թուրքը . քիւրդը, յոյնը և ուրիշ ազգեր :

10.— Ամերիկեան զօրութիւնն ու պատիւը պիտի շատնան ամէն տեղ, ու Ամերիկայի մէջ Մերձաւոր Արևելքի վերածնունդին համար հետաքրքրութիւն առաջ պիտի գայ :

11.— Իր միսիոնարներուն ու քոլէճներուն պատճառաւ Ամերիկան բարոյապէս հետաքրքրուած է Մերձաւոր Արևելքով :

12.— Եթէ Ամերիկան չընդունի այս պատասխանատութիւնը, հաւանաբար միջազգային նախանձը թոյլ տայ որ թուրքը շարունակէ իր անիշխանութիւնը :

13.— Այս Ենովան ըստաւ Կայէնին. ո՞ւր է եղբայրդ՝ Արէլ, եւ ան ըստաւ. չեմ գիտեր, եղբօրս պահապա՞նն եմ» :

Աւելի լաւ է միլիոններ ծախսել հոգատարութեան համար, քան թէ պիլիոններ պատերազմներու համար :

14.— Անաւասիկ հսկայ գործ մը, որ ամբողջ աշխարհը կ'ընդունի թէ Ամերիկան ուրիշ որեւէտ աէրութենէտ աւելի լաւ կրնայ կատարել: Ամերիկան նիւթական միջոցներ ունի. ունի նաեւ մարդիկ: Այս գործով ան իր ժողովուրդին համար ունեցած պարտականութեան մէջ պիտի չթերանայ: Եւրոպական գործերու չըխառնուելու իր աւանդական քաղաքականութիւնը պատճառ չեղաւ յաջողորչն մասնակցելու Մեծ Պատերազմին: Զլենք, որ ըստն թէ մեր երկիրը (Ամերիկան) համարձակութիւն չունի նոր և գժուար պարտականութիւններ ստանձնելու :

Թէ ինչո՞ւ Ամերիկան պէտք չէ ստանձնէ հոգատարութիւնը :

1.— Ամերիկան ունի աւելի առաջ և աւելի մօտ օտար պարտականութիւններ և պատերազմի պատճառաւ շատ մը ներքին խնդիրներ ու անոնց պատասխանատութիւնները :

2.— Այս երկիրները դարերէ ի վեր զինուորականութեան և կայսերականութեան ռազմադաշտերը եղած են: Ամէն հաւանակա-

նութիւն կայ, որ փառասէր ազգեր տակաւին պիտի աշխատին անոնց իշխելու։ Մոնրոյի վարդապետութեան գէմ է և հաւանական է, որ վերջ ի վերջոյ նորահաստատ Ռուսիոյ մը հետ գործ ունենանք։

3.— Մարդասիրութեան պէտք է սկսինք մեր մէջը։ Բաւականաչափ գժուար կացութիւններ արդէն մեզի կը սպասեն, մեզի պատկանող և կամ մեր ազդեցութեան սահմանին ներքեւ դանըւող երկիրներուն մէջ։

4.— Ամերիկա որեւէ կերպով պատճառ եղած չէ և չի կրնար պատասխանատու ըլլալ Մերձաւոր Արևելքի քաղաքական, ընկերային և կամ անտեսական կացութեանց։ Առանց հակասութեան կրնանք մերժել։

5.— Ամերիկեան մարդասիրութիւնն ու ողորմութիւնը աշխարհի չորս կողմը տարածուած են։ Ասանկ քաղաքականութիւն մը մեզ պիտի ստիպէ ուրիշներու գործերուն խառնուելու և մեր մարդասիրական կարողութիւնը պիտի սպառէ։

6.— Ուրիշ տէրութիւններ, մանաւանդ Անգլիա և Ռուսիա, շարունակ հետաքրքրութիւն ցոյց տուեր են Հայաստանի բարօրութեան համար։ Անգլիա յարմար է թէ՛ փորձառութեամբ և թէ կառավարութեամբ. դրամի և վարժ մարդոց մեծ միջոցներ ունի։ Թերեւս ան հայ ձգտութեամբ այնքան համակիր չըլլայ, սակայն իր իշխանութիւնը պիտի երաշխաւորէ ապահովութիւն և արդարութիւն։

Ամերիկա մնայուն օտար քաղաքականութիւն մը չի կրնար պահել։ Մերակոյտի մը որոշումները յսջորդը կրնայ բեկաննել։ Նոյնիսկ դաշնադրութիւններ կրնան ոչնչացուիլ, ջնջելով անոր համար պէտք եղած յատկացեալ գումարները։ Անկողմնակցութիւն գրեթէ անկարելի է ամերիկեան կառավարութեան համար։

7.— Ամերիկային ծախսը պիտի շատնայ, թերեւս բանակին ու ծովային ուժերուն յաւելում պէտք է ըլլայ։ Մեծ թուով ամերիկացիք ծառայութիւն պիտի ընեն գարշելի և վտանգաւոր հիւանդութեանց վայր եղող երկրի մը մէջ։ Տարակուսելի է որ շատ մը տարիներու միջոցին, երկաթուղինները իրենց դժուարին շինութեանց պատճառաւ կարողանան գործածուած դրամագլխին տոկուոր բերել։ Հոն երկաթուղիի ձեռնարկի մը համար, առանց կառավարութեան երաշխաւորութեան, դրամագլուխ գտնել անկարելի է։

Եթէ միեւնոյն ջանքերն ու գումարները վատնենք՝ աւելի շատ առեւտուրի առաւելութիւններ կրնանք ունենալ մեզի մօտիկ տեղեր, քան Ռուսիա և Ռումանիա։

Շատ մը ազգեր, որոնց հետ հիմա բարեկամ ենք, մեզի թշ-

նամի պիտի ըլլան, իրենց մօտիկ ու մրցակից ըլլալով, իրենց քազաքականութիւնն ու փառասիրութիւնը խաչաձեւած ըլլալնու համար :

8.— Մեր ոգեւորութեան և կորովին համար պէտք եղած առարկէզը կայ մեր մօտ և մօտակայ երկիրներուն մէջ։ Մերձաւոր Արեւելքի գործերուն միջամտելով՝ մեր զինուորական դիրքը պէտի տկարացնենք, այսինքն՝ պիտի կորսնցնենք առաւելութիւնը Ատլանտեան ովկիանոսին վրայ, որ մեզ կը բաժնէր հաւանական թշնամիէ մը։ Մեր արդարասէր անսւնը կրնայ արատաւորուիլ։ Այսքան հեռաւոր երկրի մը հոգատարութեան մը արդիւնաւոր հսկողութիւնը շատ գետաւր պիտի ըլլայ և կամ անկարելի։ Մենք աշխարհի քաղաքականութեան մէջ աւելի կրթութեան պէտք չունինք։

9.— Խաղաղութիւնն ու արդարութիւնը կարող են ապահովուիլ միեւնոյն չափով որեւէ ուրիշ մեծ պետութեան մը ներքեւ։

10.— Ամերիկեան կիսազունդին և Հեռաւոր Արեւելքի մէջ մեր ապագայ պատասխանատուութեան համար ունենալիք պահետի ոյժը պիտի տկարանայ և սպառի։ Կ. Պոլսայ հետ մեր հաղորդակցութիւնը ուրիշ ծովային տէրութեանց շնորհին ենթակայ պիտի ըլլայ, մանաւանդ Անգլիոյ, որուն ձիպրալթարը, Մելթան եւն.ը ճամքու վրայ են։

11.— Նոյնիսկ թուրքերը յարգեր են մեր հաստատութիւնները պատերազմի և ջարգերու միջացին։ Որեւէ ուրիշ հօգատար ազդ մը անոնց հանդէպ համակրութիւն և յարգանք ցոյց պիտի տայ։

12.— Խաղաղութեան Վեհաժողովը որոշապէս իմացուց թուրք կառավարութեան, որ հոգատարութեան ենթակայ կրնայ ըլլալ։ Աներեւակայելի է, որ Ազգերու Ժողովը այսուհետեւ թոյլ տայ այդ կառավարութեան անսանձ իշխանութիւնը։

13.— Ամերիկայի առաջին պարտականութիւնն է իր ժողովուրդին և իր մերձաւոր գրացիներուն հանդէպ։

Այս յանդզնութիւնը գէթ սերունդ մը պիտի տեւէ, և անոր առաջին հինգ տարիներու ծախսերուն համար ամերիկեան Մերակոյտը պէտք է հայթայթէ 756,014,000 տոլար։ (Տեղեկագիրը կուտայ մանրամասնութիւնները այս գումարին)։

Առանց Մերձաւոր Արեւելք այցելելու, ամերիկացի մը անկարող է հասկնալ թէ որքան յարգանք, հաւատք և ոէր կայ Ամերիկայի հանդէպ այդ բոլոր երկիրներուն մէջ։ Դժուար է ըսել, թէ ի՞նչ է ատոր բռն պատճառը։— Մեր աշխարհածանօթ անսւնըն է արդեօք որ մենք արդարագործ ժողովուրդ մըն ենք, հիացո՞ւմ մը արդեօք մեր պատերազմին անշահախնդրօրէն մասնակցելուն համար, թէ այն յոյսը թէ միւնոյն ոգիսվ մենք կրնանք

լուծել ներկայ պատերազմէն առող եկած մեծ խնդիրները, կամ թէ մէկ դարու միջոցին ամերիկեան անձնուէր ու անաշառ մի-սիոնարական և կրթական գործերը, — ամէն պարագայի տուի Ա-մերիկան միակ յոյժն է ամբողջ Մերձաւոր Արևելքի ժողովուրդ-ներուն, քրիստոնեայ, մահմէտական, հրէայ, հարուստ և կոմ աղ-քատ: Ասիկա շատ հաճելի է և կը շոյէ այստեղերը եղող ամերի-կացիներու նպարտութիւնը: Սակայն, ասիկա ծանր պատասխա-նատուրութիւններ կը բերէ որոշելու համար խոշոր խնդիրները այդպիսի հաւատքի մը արժանի լրջութեամբ:

Այսպիսի զգացումներու վրայ ստանձնուած բեռը պէտք է տո-նիլ առնուազն սերունդ մը այնքան դժուար պարտգաներու ներ-քեւ, որ կրնանք դիւրութեամբ կորսնցնել աշխարհին մեր վրայ ունեցած հաւատքը: Եթէ մերժենք հոգատարութիւնը ստանձնել, հոգ չէ թէ որքան իրաւացի ըլլան մեր պատճառները մեր տեսա-կէտէն, միլիոններով ժողովուրդ մնա պիտի նկատեն ազգ մը, որ յուսախար ըրաւ զիրենք, ազգ մը, որ իր մեծ պատերազմի մէջ մտնելով ստանձնած պաշտօնը կիսկատար թողուց»:

## ՆԱԽԱԳԱՀ ՈՒԻԼՍԸՆԻ ՊԱՏԳԱՄԱԳԻՐԸ

1920 Ապրիլ 20 ին, նախագահ Ուիլսըն զօր. Հարպըրտին աեղեկագիրը զրկեց Միացեալ Նախանգներու Մերակոյտին: Իսկ 1920 Մայիս 24-ին, նախագահ Ուիլսըն Մերակոյտին ուղղեց հե-տեւալ պատգամագիրը: —

«Մերակոյտի պարոններ,

«1920 Մայիս 14-ին, ստացայ ձեր պաշտօնական հաղորդա-գրութիւնը, որ կը պարունակէր հետեւեալ պատճառաբանութիւն-ներն ու որոշումները: —

«Քանի որ Մերակոյտի Արտաքին Յարաբերութեանց կոմիտէ-ին կատարած քննութեանց միջոցին վկայութիւնները որոշ կեր-պով հաստատեցին ճշմարտութիւնը տեղեկադրուած ջարդերուն և ուրիշ վայրագութեանց, որոնց պատճառաւ հայ ժողովուրդը տա-ռապեցաւ.

«Քանի որ ամերիկեան ժողովուրդը խորապէս զգածուած է Հայուսանի մէջ եղած այժմեան անապահօվութեան, սովամահու-թեան և թշուառութեան ողբալի պայմաններէն և

«Քանի որ Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը

պատշաճորէն ճանչցուած է Հաշտութեան բարձր Համաժողովէն և Միացեալ Նահանգներու կառավարութենէն, հետեարար կ'որոշուի այս առթիւ Ամերիկեան Մերակոյտին անկեղծ չնորհաւորութիւնները մատուցանել Հայաստանի ժողովուրդին «Հայաստանի Հանրապետութեան» ճանաչումին համար, առանց վնասելու խնդրոյ առարկայ եղած հողամասերու սահմանագլուխներուն :

Ամերիկեան Մերակոյաը կը յոււայ, որ հայ ժողովուրդը շուտով պիտի ունենայ հաստատուն կառավարութիւն մը, անհատական ազատութեան և իրաւունքներու պաշշաճ պաշտպանութիւն և ազգային ձգտումներուն իրագործումը :

«Պաթում և այնտեղէն մինչեւ Բագու երկարող երկաթուղիքնին վրայ ամերիկեան քաղաքացիներու կեանքն ու ինչքը պաշտպանելու համար նախագահէն կը խնդրուի, եթէ հասարակաց շահուն հակառակ չէ, որ ամերիկեան մարտանաւ ու նաւազներ զրկուին Պաթում պէտք եղած հրահանգներով, որպէսզի ի հարկին անոնք գործածուին ամերիկեան կեանքն ու ինչքը պաշտպանելու համար» :

Ատացայ ու կարդացի այս վաւերաթուղթը մեծ հետաքրքրութեամբ ու սրտագին գոհունակութեամբ, քանի որ ոչ միայն ան կը պարունակէր իմ համոզումներս ու զգացումներս Հայաստանի ու իր ժողովուրդին հանդէպ, այլ և մանաւանդ ինծի երեցաւ թէ ան կը պարունակէր ամերիկեան ժողովուրդին ձայնը, որ կ'արտայացէր սրտանց համոզում ու խորին քրիստոնէական համակրութիւն՝ մատնանշելով որոշ կերպով մեր պարտականութեան ուղղութիւնը»

Աչ թէ պարզ դիպուածի մը արդիւնք, այլ նախախնամական կը նկատեմ, որ գրեթէ միեւնոյն ժամանակ տեղեկութիւն ստացայ Սան Իէմոյի Խաղաղութեան ժողովէն, թէ պաշտօնապէս սրոշերեն հաստատ դիմում ընել մսր կառավարութեան Հայաստանի հոգատարութիւնը ընդունելու համար»

Այս գիմումին համար անոնք ցաւ ի սիրտ տւելցուցեր են.

Ամենադոյզն փափաք մը իսկ չկայ խուսափելու որեւէ ակնակալուած պատախատնատուութիւն ստանձնելէ. սակայն, նախկին Օսմանեան Կայսրութեան կարգ մը մասերուն պատասխանատուութիւնը արդէն ստանձնած են, ինչ որ կը պահանջէ իրենց գրեթէ ամբողջ կարողութիւնը, և կը հաւատան, որ հին աշխարհի ենթակայութենէն ազատուած խոչոր պետութեան մը երեւումը տեսարանին մէջ աւելի լայն վստահութիւն պիտի ներշնչէ և աւելի խիստ երաշխաւորութիւն պիտի տայ ապագայ տեսականութեան, քան թէ որեւէ եւրոպական աէրութեան մը ընտրութիւնը» :

Փարիզի ժողովներուն սկիզբները համաձայնութիւն գոյացած էր, որ պատերազմի պատճառաւ գոյութենէ զագրած հին կառավարութեանց պատկանող գաղութներու եւ երկիրներու (որոնք տակաւին անկարող են ինքնակառավորման ներկայ պայմաններու ներքեւ) բարօրութիւնն ու բարգաւաճութիւնը քաղաքակրթութեան սրբազն պարտականութիւնն են, և որ այս պարտականութիւնը կատարելու համար երաշխաւարութիւն տրուելու է:

Գիտէինք, թէ թուրք կառավարութեան նախապէս պատկանող կարգ մը ժողովուրդներ բարգաւաճումի այն սատիճանին հասեր են, որ կրնայինք առժամապէս զանոնք ճանչնալ իրը անկախ տղթեր, պայմանաւ որ անոնց տայինք կառավարական խորհուրդն հոգատարի մը օդնութիւնը, մինչեւ որ անոնք ի վիճակի ըլքան ինքնապահութեան:

Այս սկզբունքին յենլով եւ Հայաստանին տյապիսի խորհուրդն և օգնութիւն տայլու փափաքով՝ Սան Ռէմոյի ժողովին քաղաքագէտները պաշտօնապէս կը դիմեն ամերիկեան կառավարութեան Հայաստանի հոգատարութիւնը ընդունելու համար:

Ծերակոյտի տեղեկութեան համար հոս կարելի է աւելցնել, թէ միեւնոյն ժողովի միջոցին որոշում արուած է խոնդրել Սմերիկայի նախագահէն, որ ստանձնէ իրաւասութիւնը լուծելու էրզրում, Տրապիզոն, Վան և Պիթլիս նահանգներուն մէջ թուրքիոյ և Հայաստանի ստհմանագլխին դժուարին հարցը։ Համաձայնած են ընդունել անոր որոշումները ինչպէս նաեւ անոր առաջարկները անկախ հայկական պետութեան ծովի ելք մը հայթայթելու համար։ Որոշում տուած են, որ վերոյիշեալ պայմանները պարունակուին թուրքիոյ հետ կնքուելիք հաշտութեան դաշնագրութեան մէջ և, մինչեւ որ հայ և թուրք սոհմանագլուխները ըստ վերևին որոշուին, անոնք պիտի մեան ինչպէս այժմ են։

Այսպիսի գժուարին և վտանգաւոր պաշտօն մը ստանձնել իմ պարտականութիւնս սեպեցի։

Սան Ռէմոյի հաւաէրին ի պատասխան ստիպողական կերպով խորհուրդ կուտամ և կը խնդրեմ, որ Ծերակոյտը իրաւունք շընորէ նախագահին՝ Միացեալ Նահանգներու համար ընդունելու Հայաստանի հոգատարութիւնը։ Այս թելադրութիւնը կ'ընեմ ջերմ հաւատքով, որ անոր կատարումը ամերիկեան ժողովուրդին փափը պիտի ըլլայ։

Հայաստանի համար համակրութիւն յառաջ եկած է ոչ թէ մեր ժողովուրդի պղտիկ մէկ մասին մէջ, այլ ան աեղի ոսնեցած է այս երկրի ոմբողջ քրիստոնեայ մարդոց և կանանց տրաւքոյ կարգի ինքնարերութեամբ, եւ անկեղծութեամբ, եւ անոնց յօժա-

բակամ օգնութեամբն է, որ Հայաստան իր գոյութեան ամենէն վտանգաւոր վայրկեանին մէջ գրեթէ ազատուեցաւ։ Այս մեծ և առատաձեռն ժողովուրդը սրատնց ընդուներ է հայկական հարցը իրը իր սեփականը։

Այս ժողովուրդին ու անոր կառավարութեան կ'ուզզուին յոյսերն ու ջերմ ակնկալութիւնները տննկարագրելի տառապանքէն ու վտանգէն դուրս եկող Հայաստանի ժողովուրդին, որ գոյութեան համար անհուն ճիգ կը թափէ։ Եւ ես կը յուսամ, որ Ծերակոյտը յարմար պիտի դատէ լաւագոյն առատաձեռնութեամբ գոհացում տուլու այս յոյսերուն եւ ակնկալութեանց։ Անկախութեան և նորէն խազաղ կեանքի մը ճիգ թափող շատ մը ազգերու պատոսիանատու ներկայացուցիչներուն տուած անվիճելի փառաքրէն գիտեմ, թէ ամերիկեան կառավարութիւնը կը վայելէ որատաքոյ կտրդի հաւատք եւ վստահութիւն, եւ ես կը հաւատամ թէ քաղաքակրթութեան յուսալի ընթացքը կանգ առնել պիտի տանք, եթէ մերժենք օգտակար բարեկամ և խորհրդատու ըլլալ այս ժողովուրդներէն անոր, որուն օգնելու եւ առաջնորդ հանդիսանալու համար հեղինակորէն և պաշտօնապէս մեզի դիմում ըլլայ։

Գիտակից եմ թէ՝ Ծերակոյտը կը ստիպեմ ընելու շատ վտանգաւոր ընարութիւն մը։ Ստկայն, այս թելադրութիւնը կ'ընեմ վտանգ ըլլալով որ ան ամենամեծ քրիստոնեայ ժողովուրդին ու գիտվ ու անոր փափաքներուն համաձայն է։ Մեր ժողովուրդին Հայաստանի հանգէպ ունեցած համակրութիւնը գոյացած է անքիծ խղճմատնքէ, մաքուր քրիստոնեայ հաւատքէ և ջերմ փափաքէ մը՝ տեսնելու ամենուրեք քրիստոնեայ ժողովուրդները խնամեալ իրենց տուապանքի ժամանակ, ազատուած իրենց անարդ հըպատակութենէն և նեզութենէն, եւ կարողացած անկախ դառնալու եւ գրաւելու իրենց տեղերը աշխարհի ազատ ազգերու շարքին։ Մեր ճանաչումը Հայաստանի անկախութեան պիտի նշանակէ իրական ազատութիւն և ապահովեալ երջանկութիւն իր ժողովուրդին համար, եթէ մենք անվախօրէն ստանձնենք հոգատարի մը առաջնորդութեան և օգնութեան պարտականութիւնները։

Զերմօրէն յուսալով և զգալով թէ տուած խորհուրդս Ծերակոյտը յօժարութեամբ պիտի չմերժէ՝ կ'առաջարկէի ընդունել Սան Ռէմոյի ժողովին պաշտօնապէս և լրջօրէն մեզի ուզզած հրաւէրը։ Այս ժողովին տրուած է ժամանակին Օսմանեան կայորութիւն եղող կառավարութեան շատ մը դժուարութիւններն ու խառնակութիւնները յարդարելու դժուարին պաշտօնը, և պահելու կարգու կանոն և կեանքի հանգուրժելի պայմաններ այդ կայորութեան

այն մասերուն մէջ, ուր քաղաքակրթութեան սիրոյն համար անհարելի է այլեւս թրքական կառավարութիւն սւնենալ»:

\* \*

**Սերակոյտի «Արտաքին Յարաբերութեանց Կոմիտէն»** 1920 Մայիս 27ին 4ի դէմ 11 ձայնով քուէարկեց մերժել նախագահին յանձնարարութիւնը հսկատարութեան համար և հետեւեալը տեղեկագրեց Սերակոյտին.—

Սերակոյտը որոշած է որ Քրոնկրէսը այսու յարգանօք մերժէ նախագահին իրաւունք տալ ընդունելու Հայաստանի հոգատարութիւնը ըստ իր 1920 Մայիս 24 պատգամագրին:

Սերակուտական Հիշգակ միայն ձայն բարձրացուց այս ընթացքին դէմ, թէև ան խորհուրդ չտուաւ նախագահին գոհացում տալու: Հիշգակ հայ հոգատարութեան հակառակ էր, և իր անհամամայնութիւնը միայն կը կայանար տրուած որոշումի լեզուին դէմ: Ըստ անոր՝ տրուած վճիռը շատ կարծ և անվայել էր նախագահին առաջարկին:

Սերակոյտը Մայիս 31-ին քուէարկութիւնը վաւերացուց 23ի դէմ 52 քուէով:

Քուէարկութիւնը բարեփոխելու բոլոր ջանքերը ձայներու մեծամասնութեամբ պարագանութեան մատնուեցան:

Շատ մը Դեմոկրատներ, որոնք հոգատարութեան սկզբունքին հակառակ էին և 23 բացասական քուէարկուներու մէջ կը գրանուէին, որոշումին հակառակ քուէ տուին, առարկելով անոր ոճին:

Սերակուտական Լաճ որոշումի մասին վիճարանելու ատեն ըստաւ.

«Զեմ փափաքիր, որ այս երկիրը աշխարհին այն տպաւորութիւնը տայ, թէ հայ ժողովուրդին համակիր չէ: Հայերը ազնիւ ժողովուրդ են: Անոնք օգնութեան արժանի են, սակայն օգնելու շատ մը կերպեր կան՝ առանց Միացեալ Նահանգները մէջը խոռնելու»:

Որոշումը փոխելու համար քուէարկեցին ծերակուտականներ Ashurst, Beckham, King, McKellar, Phelan, Ransdell, Robinson, Sheppard, Simmons, Արիզոնայէն Smith, Հարաւային Քէրոլայնայէն Smith, և Williams. Դեմոկրատներու պետ Underwood հակառակ քուէ տուաւ:

Սերակուտական King-ի առաջարկը, որ նոր որոշում մը տրուի միջազգային բանակցութեանց մեծ պետութիւններու կողմէ:

Հայտատանի պատշաճ պաշտպանութեանը համար, 28-ի գէմ 46 ձայնով մերժուեցաւ:

Մերակուտական Pittman-ի առաջարկը, որ նախագահը իրառունք ունենայ «կառավարական խորհուրդ» տալու Հայտատանին, մերժուեցաւ առանց քուէարկութեան:

Երեսփոխանական ժողովին «Արտաքին Գործերու կոմիտէն» քուէներու մեծամասնութեամբ առաջարկեց ընդունիլ Մերակոյտի որոշումը և մերժել նախագահին խնդրանքը:

Երեսփոխաններ Flood Վըրճինիայէն Linthicum Մէրիլէնտէն և Stedman Հիւսիսային Քէրօլայնայէն փոքրամասնութեան աեզեկագիր մը առուին՝ առաջարկելով որեւէ որոշում չտալ, մինչև որ հաշտութիւնը կնքուի:

Տեղեկագիրը պաշտպանեց հոգատարութեան համար եղած խընդրանքը: Ուշադրութիւն հրաւիրեց այն իրողութեան վրայ, որ հոգատարութիւնը պիտի ունենայ միայն 56.000 քառակուսի մզոն և ոչ թէ 343.000 քառակուսի մզոն, ինչպէս նախապէս հայերու յատկացեալ հողամասը՝ ըստ զօր. Հարպըրտի տեղեկագրին, որ պատճու եղաւ հակառակութեան մեծ մասին:

Փոքրամասնական տեղեկագիրը բացատրեց, թէ սահմանափակ նոր առաջարկուած Հայտատան 3.000.000 ժողովուրդ ունի, թէ տրուելիք զինուորական օգնութիւնը ահազին չէ և թէ ամերիկեան դրօշակը մեծ ազդեցութիւն պիտի ունենայ թշնամի դրացիներու վրայ.

Տեղեկագիրը ուշադրութիւն հրաւիրեց այն իրողութեան վըրայ, թէ արգէն հայկական բանակ մը կայ, որ կարող է երկիրը պաշտպանել, թէ դրացի երկիրներ զինաթափ պիտի ըլլան, թէ ըստ դաշնագրութեան թուրք բանակը 50.000-ը պիտի չանցնի և թէ Միացեալ Նահանգները, զեկավարելով հայկական ելեմուտքը, պիտի կարողանան վերստանալ հոգատարութեան համար իրենց ըրածախսերը:

Երեսփոխանական ժողովը այլևս չզբաղեցաւ այս խնդրով, նկատելով որ Մերակոյտի քուէն ինդիրը վերջացուցած էր:

## ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Ան թէմոյի մէջ (1920 Ապրիլ 23) մշակուեցան Թուրքիոյ առաջարկուելիք հաշտութեան պայմանները։ 1920 Մայիս 11ին, Վերսայի «Ժամացոյց»ի սրահին մէջ թուրք պատուիրակներուն յանձնուած է գաշնագիրը, 161 մեծադիր էջեր և 433 յօդուածներ, տնօր կցուած են 3 քարտէսներ Պոլսոյ, Իզմիրի, Կէլիպոլսի եւ արևել սահմաններու մասին։ Դաշնագիրը մէկ նախարանէ եւ 13 մասերէ կը բաղկանայ։

Իսկ Դաշնագրի ստորագրութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս 10ին Սեւրի մէջ, բացի գաշնակից ներկայացուցիչներէ<sup>(\*)</sup>։ Թուրքու կողմէ ստորագրեցին՝ Համտի փաշա, Իրգա Թէվֆիք պէյ. Խալիլ պէյ, իսկ Հայաստանի Հանրապետութեան կողմէ՝ Պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեան։

Ա. Ահարոնեան հետեւեալ ձեւով կը նկարագրէ Սեւրի գաշնագրի ստորագրութիւնը, Հայաստանի կառավարութեան իր զըրկած զեկուցման մէջ։

«Ճաշից յիտոյ, ժամը 4ին, երկու օթոմորիներով Փարիզից հասանք Սեւր։ Ինձ ուղեկցում էին խորհրդականներ Ա. Ինֆրանդնը, բժ. Յ. Նեվրուզը և 2 քարտուղարներ։ Սեւրի յախճապահու յայտնի գեղարուեստական գործարանի դլխաւոր դահլիճը պատրաստուած էր Խաղաղութեան Համաժողովն ընդունելու համար։ Այդ դահլիճի ճակատի պատի տակ տեղ բռնեցին մեծ պետական պատուիրակները։ աջ ու ձախ պատերի տակ երկու թեւերով՝ փոքր դաշնագիցների տեղն էր։ Հայաստանը իր տեղն ունէր ձախ թեւում, ուռմէնների և չեխոսլովակների կողքին։ ուր և ես տեղ բռնեցի, մինչդեռ մեր խորհրդականներն ու քարտուղարները տեղաւորուեցին պատուիրակների թիկնաթոռների յետեւում, յատուկ պատրաստուած աթոռների վրայ։ իմ տոջե, սեղանի վրայ, դրուած էր փոքրիկ քարտ, որի վրայ գրուած էր Plénipotentiaire d'Arménie։

Ժամը 4ից անց էր, երր նստած էին գրեթէ բոլոր պետարքիւնների ներկայացուցիչները, ներս մտաւ Համաժողովի նախա-

(\*) Երիանական կայսրութիւնը, Ֆրանսա, Իտալիա եւ Ճափոն իր դամակից զիաւոր պետութիւններ նեանակուած են ներկայ դամարդին մէջ։ Հայաստան, Պէճիս, Յաւնաստան, Հինագ, Լիհանաս, Փորուզա, Խումանիա, Եւուկուալիա եւ Զեխուլվանիա վերջիւնալ զիաւոր պետութեանց են կը կազմեն դամակից պետութիւններ։

գահ պ. Միլըրան։ Թացակայում էին միայն թուրք պատուիրակները, որոնք սպասում էին վարի յարկում։ Նախադա՞ի նշանի վրայ նրանց ներս բերին, և առաջնորդող սպասաւորը մուտքի առաջ գոչեց բարձրածայն «Messieurs les Plénipotentiaires de l'Empire Ottoman»։ Համաժողովը ոտքի կանգնեց ի նշան ողջայնի կարմիր ֆէսերը գլուխներին, երկար բէտինդու հագած ներս մըտան երեք թուրք պատուիրակները, գլխի թէթե շարժումով ողջունեցին Համաժողովը և իրենց տեղերը գրաւեցին, յոյներից վերադրեթէ անմիջապէս յետոյ ոտքի ելաւ պ. Ա. Միլըրան և ասաց հետեւեալը։

«Պարոններ, ես յայտարարում եմ. այս դաշնագիրը, որ պիտի սառագրենք, միանդամայն համապատասխան է երկու կողմերի ընդունածին»։

Ապա հրաւիրեց թուրքերին ստորագրելու Ոտքի ելան Համտի փաշա, Ռիզա Թէվֆիք բէյ և Խալիլ բէյ, վճռական քայլերով մօտեցոն կեդրոնի սեղանին, ուր դրուած էր դաշնագիրը և իրար յետերից ջղուտ շարժումներով ստորագրեցին այն և զրեթէ հապճեպով գնացին իրենց տեղերը։ Այնուհետեւ ստորագրեցին Անգլիայի, Ֆրանսայի, Խտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները և նրանցից անմիջապէս վերջը հրաւիրեցին ինձ։ Այսպիսով, պետութիւնների այբբենական անուանակարգի շնորհիւ Հայաստանը (Արտենիու) կրոսեր դաշնակիցների մէջ ստորագրեց առաջինը... Ես ստորագրեցի երեք ակտ. 1) Թրքական դաշնագիրը, 2) Մեր երկրի փոքրամասնութեանց վերաբերեալ դաշնագիրը Հայաստանի և մեծ պետութիւնների միջև և 3) Մի արձանագրութիւն Հիմազի և եռոկոսլաւիոյ բացակայութեան մասին։



Դաշնագրի Յօդ. 27էթ 35 կը ճշդեն թուրքիոյ սահմանները։

ՅՕԴ. 36.— Պայմանագիր բարձր կողմերը համաձայն են որ ներկայ դաշնագրին պայմանները գործադրուելու պայմանով, Պոլսոյ վրայ օսմ. կառավարութեան իրաւունքները և իրաւասութիւնները չխախտուին, Սուլթանն ու յիշեալ կառավարութիւնը ազատ ըլլան Պոլիս բնակելու և իրենց մայրաքաղաքը հոն պահելու։ Բայց և այնպէս եթէ թուրքիա թերանայ անկեղծօրէն գործադրելու ներկայ դաշնագրին կամ լրացուցիչ դաշնագրերուն կամ պայմանագրերուն տրամադրութիւնները և մասնաւորապէս անոնց, որ կը վերաբերին ցեղային, կրօնական և լեզուական փոքրամասնութիւններու իրաւունքներու պահպանման, դաշնակից պետութիւնները բացարձակապէս իրենց կը վերապահեն վերոյիշեալ պայ-

մաները փոխելու իրաւունքը, և Թուրքիա այժմէն յանձն կ'առնէ ընդունիլ այս մասին տրուելիք բոլոր որոշումները:

Բ. գլուխը Նեղու ցներու մասին է (Յօդ. 37—61):

ՅՕԴ. 37. — «Նեղուցները՝ մէջն ըլլալով Տարտանէլի նեղուցը, Մարմարան, Վոսփորի նեղուցը, այսուհետեւ թէ՛ խաղաղութեան և թէ պատերազմի ժամանակ բաց պիտի ըլլան, առանց դրոշի խարութեան առետրական նաւերու և մարտանաւերու, զինուորական ու առետրական սաւառնակներու առջեւ:»

### ՔԻՒԾԻՍԱՆ

ՅՕԴ. 62.— Պոլիս մնացող և անգլիական, Փրանսական և իտալական կառավարութիւններու կողմէն որոշուած երեք անդամներէն բազկացած յանձնաժողով մը ներկայ դաշնագրին գործադրութեան գրուած թօւականէն սկսեալ վեց ամսուան միջոցին տեղական ինքնավարութիւնը պիտի պարտադրէ քիւրտերու առաւելակշիռ թիւ մը ունեցած այն շրջանին, որ կ'իյթայ նփրատի արեւելեամ կողմը եւ չայաստամի ետքէ որոշուելիք սահմամիս հարաւակողմը ու 27րդ յօդուածին երկրորդ և երրորդ հատուածներուն համաձայն գծուած Թուրքիա-Սիւրիա և Միջազետք սահմաններուն հիւսիսակողմը: Երբ խնդրի մը մասին միաձայն համաձայնութիւն չգոյանայ, այս յանձնաժողովին անգամներուն կողմէ պիտի տեղեկացուի իրենց պատկանած պետութիւններուն: Այս ծրագիրը պիտի պարունակէ Ասորի Քաղդէացիներուն և նոյն շըրջանակին մէջ գտնուող ազգային կամ կրօնական փոքրամասնութեանց իրաւունքներուն պաշտպանութեան մասին կատարեալ երաշխաւորութիւններ, և այս նպատակով անգլիական, Փրանսական, իտալական, պարսիկ և քիւրտ ներկայացուցիչներէ բազկացած յանձնաժողով մը՝ ներկայ դաշնագրին տրամադրութիւններուն համաձայն Պարսկաստանի սահմանակից եղող թրքական սահմանին մէջ, եթէ պէտք ըլլայ, հարկ եղած սրբագրութիւնները քննելու և որոշելու համար նոյն շրջանները պիտի այցելէ:

ՅՕԴ. 63.— Օսմաննեան կառավարութիւնը յանձն կ'առնէ հիմակուընէ ընդունիլ և իրեն հաղորդուելու թուականէն սկսեալ երեք ամսուան միջոցին գործադրել 62րդ յօդուածին մէջ յիշուած յանձնաժողովներէն երկուքին որոշումները:

ՅՕԴ. 64.— Ներկայ դաշնագրի գործադրութեան դրուելու թուականէն սկսեալ մէկ տարսւան ժամանակամիջոցի մէջ եթէ

Յշրդ յօգուտածով որոշուած չրջանին քիւրտ բնակչութիւնը դիմէ Աղդ. Դաշնակցութեան Ասորհուրդին և ապացուցանէ որ այդ շըր-ջանի բնակչութեան մեծամասնութիւնը կը փափաքի անկախ ըլ-լալ Թուրքիայէն, և եթէ Ասորհուրդը զնահատէ, որ քիւրտ տղգը ընդունակ է այդ անկախութեան, և յանձնարարէ որ անոր տրուկ այդ անկախութիւնը, Թուրքիան այժմէն յանձն կ'առնէ հպատա-կելու նոյն յանձնարարութեան և հրաժարելու նոյն շրջանին վրայ ունեցած իր բոլոր իրաւունքներէն և իրաւասութիւններէն։

Այս հրաժարումին մանրամասնութիւնները առանձին գաշնա-գրի նիւթ պիտի կազմեն Դաշնակից գլխաւոր պետութիւններու և Թուրքիոյ միջև։ Թուրքիան Քիւրտիսատանի վրայ ունեցած իր ի-րաւունքներէն հրաժարած միջոցին և կամ որեւէ ատեն, եթէ Մու-սուլի կուսակալութեան քրդական մասին մէջ բնակող քիւրտեր ինքնորբերար Քիւրտիսատանի միանալ ուղեն, դաշնակից գլխա-ւոր պետութիւններու կողմէ որեւէ առարկութիւն պիտի չըլլայ։

80Դ. 65էն 83 հզմիրի, իսկ 84—87 Թունաստանի մասին է։

## Զ. ԳԼՈՒԽ — ՀԱՅԱՍՏԱՆ

80Դ. 88.— Թուրքիա կը յայտարարէ թէ ինք կը ճանչնայ Հա-յաստանը իրը ազատ և անկախ պետութիւն մը, ինչպէս ըրած էին տոկէ առաջ գաշնակից պետութիւնները։

80Դ. 89.— Թուրքիա և Հայաստան, ինչպէս նաև միւս պայ-մանադիր բարձր կողմերը կը հաւանին Ամերիկայի Խախագահին ի-րաւարարութեան յանձնել երզրումի, Տրապիզոնի, Վանի և Պիթլիսի նահանգներուն մէջ Թուրքիոյ և Հայաստանի սահմանին որոշման խնդիրը և ընդունիլ նախագահին որոշումով Հայաստանի ծով իջնելուն և վերոյիշեալ սահմանին յարակից բոլոր օսմ։ Հողերուն զինուորապէս չէղոքացման մասին պատրաստուած բոլոր արամա-գրութիւնները։

80Դ. 90.— Երբ 89-րդ յօդուածին համաձայն սահմանը որոշ-ուելով, յիշեալ նահանգներու հողերէն ամբողջը կամ մէկ մասը Հայաստանին փոխանցուի, Թուրքիա այժմէն կը յայտնէ թէ ո-րոշման թուականէն սկսեալ կը հրաժարի իր բոլոր իրաւունքներէն փոխանցուած այդ հողամասին վրայ։

Ներկայ գաշնագրին այն արամադրութիւնները որ գործադը-րելի են Թուրքիայէն անջատուելիք հողերուն համար, այժմէն գործադրելի պիտի ըլլան նաև վերոյիշեալ հողամասին համար։

Հայաստանի վեհապետութեան տակ դրուած հողերուն պատ-

Հասով, Թուրքիոյ պարտքէն իր (Հայաստանի) յանձն տռնելիք մասին, ինչպէս նաև օգտագործելիք իրաւունքներուն համեմատութիւնն ու հանգամանքը պիտի ճշդուին ներկայ դաշնագրին Յ-րդ մասին (Ելմտական տրամադրութիւններ) 241 և 244 յօդուածներուն համաձայն :

Ի վերջոյ, ի հարկին կնքուելիք պայմանագիրները պիտի լուծեն այն բոլոր խնդիրները, որ ներկայ դաշնագրով չեն հարթուած և յիշեալ հողերուն թողման հետեւանքով կրնան առաջ զալ-

80Դ. 91.— 89րդ յօդուածին մէջ յիշուած հողերէն մէկ մասը, երբ Հայաստանի թողուի, տրուած որոշման համաձայն Հայաստանի և Թուրքիոյ միջև սահմանը տեղւոյն վրայ գծելու համար, նոյն 89րդ յօդուածին նախատեսուած որոշումէն սկսեալ Յ ամսուան ընթացքին պիտի կազմուի սահմանագծման յանձնաժողով մը, որուն կազմութեան եղանակը յետոյ պիտի որոշուի:

80Դ. 92.— Հայաստանի սահմանները Ազրբէջանի և Վրաստանի հետ պիտի որոշուին շահագրգուուղ կառավարութեամբ կողմէ հաւաքական համաձայնութեամբ մը:

Եթէ որուէ կերպավ, շահագրգուուղ տէրութիւնները, 89րդ յօդուածին յիշած որոշումը տրուած պահուն, չյաջողին հաւաքական համաձայնութեամբ մը իրենց սահմանները որոշել, այս ատեմ այդ սահմանը դաշնակից զի՞ւաւոր տէրութեամց կողմէ պիտի որոշուի: Այս սահմանը տեղին վրայ գծելու յրաւասութիւնն ալ տնօնց կը պատկանի:

80Դ. 93.— Հայաստան կ'ընդունի և կը հաւանի գործադրել գլխաւոր դաշնակից տէրութեանց հետ կնքելիք պայմանագրի մը մէջ տրուելիք այն տրամադրութիւնները, զորս անհրաժեշտ պիտի նկատեն նոյն տէրութիւնները, պաշտպանելու համար Հայաստանի մէջ ցեղային, լեզուական և կրօնական տեսակէտով մեծամասնութենէն տարբեր եղող ժողովուրդին շահերը:

Նոյնպէս Հայաստան կը հաւանի գլխաւոր դաշնակից տէրութեանց հետ կնքելիք պայմանագրի մը մէջ տրուելիք այն տրամադրութեանց, զորս անոնք անհրաժեշտ պիտի նկատեն փոխադրութեանց ազատութեան և ուրիշ ազգերու առևտրական հաւաստութեան համար:



Սեւրի դաշնագրի ստորագրութենէն անմիջապէս վերջ, պետութիւնները փութացքին ճանչնալ Հայաստանի իրաւական գործութիւնը (de jure): Այսպէս Հիմանուը, յանուն նորին վեհ. Պել-

Ճիգայի թագաւորի կառավարութեան 1920 Օգոստ 27-ին պաշտօնական նամակով Հայաստանի Հանրապետութեան նախագահին հաղորդեց, թէ «արքայական կառավարութիւնը որոշել է պաշտօնապէս ճանաչել Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը և բախտաւոր կը լինի դիւանագիտական յարաբերութիւններ պահնել նրա հետ»։ Աւելի առաջ, Օգոստ 23-ին, Յունաստանի Փարիզի դեսպան Ռոմանոսը հաղորդած էր Հայաստանի Պատուիրանախագահին, որ Յունաց թագաւորի կառավարութիւնը համաձայն է, որ Հայաստանը Աթէնքի մէջ նշանակէ լիազօր դեսպան։

### ՍԵՒՐԻ ԴԱԾՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հ. Հեան Պատուիրակութեան նախագահ Ա. Ահարոնեան 1920 Մեպտ. 25ին դիմումներ կատարեց Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդին, յայտնելով՝ թէ «Սեւրի դաշնագրի ստորագրութեամբ, նկատելով որ Դաշնակից Պետութիւնները վերջնականապէս կը ճանձնային Հայաստանի Հանրապետութիւնը», կը խնդրէր «Ազգ. Դաշնակցութեան անդամ ընդունիլ Հայկական Պետութիւնը»։ Այս խնդրը պիտի քննուեր Ազգ. Դաշնակցութեան առաջին ընդհանուր ժողովին մէջ։

Մեպտ. 13ին քէմարական բանակը յարձակումի սկսած էր Հայաստանի գէմ և Նոյեմ։ 15ին Ժընեվի մէջ բացուած Ազգ. Դաշնակցութեան համագումարին Նոյեմ։ 20ի նիստին մէջ պ. Թիթթոնի հետեւեալ զեկոյցը ըրտւ։

«Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը, 1920 Հոկտ.ի վերջին շաբաթուան Պրիւքսելի իր նիստին մէջ, ստացաւ՝ թուրք ազգայինականներու յարձակման քայլերու մասին հայկական կառավարութեան բողոքը։ Ազգ. Դաշնակցութեան հայկական կառավարութիւնը կը պահանջէր միջամտել յարգել տալու համար Սեւրի Դաշնագիրը։ Խորհուրդը պատասխանեց իր նամակին մէջ՝ թէ Սեւրի Դաշնագիրը գեռ ի զօրու չէր, բայց ստորագրող պետութիւններուն կը վերաբերէր անոր գործադրութիւնը ապահովել։ Հայկական դիմումը փոխանցելով Սեւրի Դաշնագիրը ստորագրող պետութեանց (Ֆրանսա, Մեծն Բրիտանիա, Խոտլիա և Ճապոն) 1920 Հոկտ. 22ին, Խորհուրդը յիշեցուց այս պետութեանց Մարտին և Ապրիլին Հայաստանի մասին փոխանակուած թղթակցութիւնները։

«1920 Նոյեմ. 10ին պ. Լոյտ Ճորժ Խորհուրդին իմացուց՝ թէ

Դաշնակից Պետութիւնները իրենց բոլոր ջանքերը ի գործ կը դը-  
նեն զինուորականատպէս օգնելու Հայաստանի Հանրապետութեան,  
անոր հայթայթելով պատերազմական իրեղէններ և վառելանիւթ:  
Գալով Հայաստանի ապագային, Մեծն Բրիտանիոյ վարչապետը դի-  
տել կուտար՝ թէ նախագահ Ուիլսոն ինչքան առեն որ իր որո-  
շումը հազորգած չէ անոր սահմաններու մասին, անօգուտ կը նը-  
կառուի՝ դաշնագրի գործադրութիւնը ապահովելու շուրջ՝ վե-  
րըսկել միջոցներու քննութեան:

Նոյեմբեր 15ին բացուեցաւ Ազգ. Դաշնակցութեան առաջին  
նաստարարացանը: Այս նաստաշըջանը վճիռ պիտի տար քէմալականնե-  
րու, պոլշեւիկներու և թաթարներու յարձակման ենթակայ Հա-  
յաստանի սահմաններու և անկախութեան ապահովութեան, այլ  
նաև Հայաստանը Ազգերու Դաշնակցութեան մէջ ընդունելու մա-  
սին:

Այս հարցերէն առաջինին Ազգ. Դաշնակցութիւնը յատկացուց  
իր 17 և 22 նոյեմ. հրապարակային նիստերը: Լորտ Ռոպերդ Սէ-  
սիլ յայտնելով, թէ Ազգ. Դաշնակցութիւնը չի կարող լինել  
հանրային բարոյականութեան պաշտպան, եթէ ան իր ամէն կարե-  
լին ի գործ չդնէ արդիլելու համար, որ այդ հին ժողովուրդը ան-  
գամ մըն ալ ստիպուած ըլլայ ճաշակելու նման տանջանքներ», տ-  
ռաջարկեց ժողովին ընդունիլ հետեւեալ բանաձեւը.

Անորհուրդը կը հրատիրէ քննել անյապաղ Հայաստանի վիճա-  
կը և ներկայացնել ֆողովի վճռին առաջարկութիւններ՝ ետ մզե-  
լու համար այն վտանգը, որ ներկայիս կը սպառնայ հայ ցեղի մը-  
նացորդներուն, և հաստատելու համար այդ երկրին մէջ ամուր և  
տեւական վիճակ մը»:

Իր կարգին Գելծիգայի ներկայացուցիչ ծերակուտական Լա-  
ֆոնթէնը առաջարկեց ստեղծել վեց հոգին բաղկացած յանձնաժո-  
ղով մը և անոր յանձնել հայերու և թուրքերու միջև մղուող  
պայքարին վերջ տալու միջոցներու քննութիւնը:

Նոյեմ. 22ի նիստին մէջ, թէև բոլոր ճառախօսները միաձայն  
կերպով խօսեցան Հայաստանի անմիջապէս օգնութիւն հասցնելու  
անհրաժեշտութեան մասին, բայց երբ կարգը եկաւ գործնական  
միջոցներու առաջարկութեան, ճառերէն կը լոուէր միայն յոռե-  
ահսութիւն: Եռուկոսլաւիոյ ներկայացուցիչ Սպալայկովիչը և Շուէ-  
տի ներկայացուցիչ Պրանտինկը կ'առաջարկէին ագդեցութիւն բա-  
նեցնել մեծ պետութիւններուն վրայ: Նաև նոյեմ (Նորվեկիա) ան-  
հրաժեշտ կը նկատէր զինուորական ոյժ դրկել Հայաստանի օգնու-  
թեան և կ'առաջարկէր, որ Հիւռ. Ամերիկայի Միացեալ Նահանգ-  
ներն ալ մասնակցին այս ձեռնարկին, եթէ աշխարհին խնդրանք

ուղղուի յանուն Ազգ. Դաշնակցութեան : Պալֆուրը (Անդրիս) մատնանշեց, որ Ազգ. Դաշնակցութեան կազմակերպութիւնը նախատեսած չէ այնպիսի գրութիւն, որ ստեղծուած է Հայաստանի վերաբերմամբ : Ընհամար չտնել պետութիւն մը, որ համաձայնէր ստանձնել Հայաստանի հոգաւարութիւնները : Ճայց տալով այդպիսի պետութիւն մը գտնելու դժուարութիւնները, անընտու, թէ Ժընեւի մէջ հաւաքուած բալոր ազգերը պէտք է մասնակցին Հայաստանի փրկութեան ընդհանուր գործին : Վիլիանին (Ֆրանսա) զարգացնելով այն միտքը, թէ Ազգ. Դաշնակցութիւնը այս հարցին մէջ անզօր է, առաջարկեց հետեւեալ բանաձեւը.

Համագումարը փափաքելով գործակցիլ Խորհուրդին հետ, հընարաւոր կարճ ժամանակի մը ընթացքին վերջ տալու հայկական սարսափելի ողբերգութեան, կը հրաւիրէ Խորհուրդը հասկացողութեան գալու կառավարութիւններու հետ, որպէսզի պետութիւն մը ստանձնէ միջոցներ ձեռք առնել, վերջ տալու համար Հայաստանի և քէմալականներու միջև թշնամութեանց :

Փողովը միաձայնութեամբ ընդունեց այս բանաձեւը, ինչպէս նաև ծերակուտական Լափոնթէնի առաջարկը:

Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը 1920 Նոյեմ . 23ին ստիպողական կոչ ուղղեց Ա. Դ.եան անդամ բալոր կառավարութիւններուն, նաև Ամերիկայի Մ. Նահանգներուն, համաձայն ընդունուած որոշումին : Բայց երեք պետութիւններ միայն պատրաստակամութիւն յայտնեցին ձեռնարկելու առաջարկուած պարագանութեան : Մ. Նահանգներու նախագահ Ռւիլսըն պատասխանեց, թէ «պատրաստ է իր անձական միջամտութիւնը ընծայելու իր նըշանակելիք ներկայացուցիչ միջոցով» (Դեկտ. 1920) : Նոյնպէս սպանիական և պրազիլեան կառավարութիւնները պատրաստակամութիւն յայտնեցին մասնակցելու, տուածինը «բարոյական և դիւանագիտական բոլոր քայլերուն» ի նպաստ Հայաստանի. երկրորդը՝ վերջ տալու «Հայաստանի ճգնաժամային կացութեան» (Նոյեմ. 30) :

Մեծ պետութիւններէն որեւէ մէկը ընդառաջ չդնաց առաջարկութեան : Դեկտ. 17ին, Խումանիոյ ներկայացուցիչ պ. Եռանէսքու իր կառավարութեան անունով ըրաւ հետեւեալ առաջարկութիւնը.

Շիրական և արագ օգնութիւն մը բերելու համար հայ ժողովուրդին, որ կը մեռնի, Խումանիոյ Ժընեւ հաւաքուած Ազգերուն կ'առաջարկէ կազմութիւնը միջազգային արշաւախումբի մը, որ պիտի ստանձնէ կարգ ու կանոն և անդորրութիւն հաստատել Հայաստանի մէջ :

«Միջազգային այս զօրամասը, դրու ած ուղղակի դաշնակից Մեծ Սպայակոյտի հրամանին տակ, կրնայ կազմել 40 հազար վիճուորէ ոյժ մը, բոլոր երկիրներու ջոկատներէն բազկացած, որ կը կազմէ գեղեցիկ Ազգերու Դաշնակցութիւնը, համեմատաբար իրենց բնակչութիւններուն:

«Ընումանիս կը յայտաբարէ իր պատրաստակամութիւնը, այս վայրկեանէն սկսեալ միջամտելու իր զինուորներով, իր պիտոյք ներով եւ իր գրամով»:

Այս առաջարկութիւնը յանձնուեցաւ վեցի յանձնաժողովին, որուն զեկուցաբեր ծերակուտական Հայոնթէնը յայտնեց, թէ թէն ինքը վստահ է, որ առաջարկութիւնը համակրանքով կ'ընդունուի բոլոր պետութիւններու կողմէն, բայց Հայաստան զօրամատ ուղարկելու դժուարութիւնները խիստ մեծ են եւ նախապէս պէտք է ապահովել բոլոր պետութիւններու գործակցութիւնը: Իրեւ եղրակացութիւն, ան յայտնեց, թէ ինքը Ազգ. Դաշնակցութեան չի յանձնարարեր ընդունիլ այդ առաջարկութիւնը, որովհետեւ Ազգ. Դաշնակցութիւնը խաղաղութեան ազդակ է և անոր համար մեծ յաղթանակ ու պատիւ պիտի ըլլար փրկել Հայաստանը առանց արիւն թափելու: Վիվիանին աւելցուց, որ Ազգ. Դաշնակցութիւնը իրաւունք ալ չունի իր վրայ բանակի կազմութեան պարտականութիւն առնելու:

Դեկտ. 18ին ժողովը, ճիշդ Նոյեմ. 22ի նիստին պէս, ընդունեց հետեւեալ զուտ բարոյական բնոյթ կրող բանաձեկը.

«Համագումարը, յիշեցնելով իր 1920 Նոյեմ. 22ի որոշումը, կը շարունակէ գործակցիլ Խորհուրդին հետ որուն պարտականութիւն տրուած է հսկելու, իմացնելու՝ եթէ անհրաժեշտ է՝ Ազգ. Դաշնակցութեան անդամներուն Հայաստանի ճակատագրի մասին, որուն ի նպաստ, Ազգ. Դաշնակցութեան խնդրանքով, արտայայտուած են, բացի համաշխարհային համակրանքէն, բարձր միջամտութիւնը նախագահ Ուիլսընի, նոյնպէս Ապանիոյ եւ Պրազիլիայ»:

\* \* \*

Ազգերու Դաշնակցութեան առջև զրուած էր նուև երկրորդ խնդիր մը՝ Հայաստանի ընդունելութիւնը Ազգ. Դաշնակցութեան մէջ: Առաջին համագումարի Ե.րդ յանձնախումբը, 1920 Նոյեմ. 20ին առաջին անգամ հաւաքուելով, երեք ենթայանձնախումբերու մէջ աշխատանքներու բաժանում կատարեց: Դեկտ. 3ին յայտարարուեցաւ թէ «Հայաստանով զբաղող ենթայանձնախումբը միաձայնութեամբ արտայայտուած էր ի նպաստ այս երկրին ընդունելութեան Ազգ. Դաշնակցութեան մէջ»:

Թրքական ուժերուն Հայաստան մռւտքը, միւս կողմէ Հայաստանի խորհրդայնացումը նոր կացութիւն մը ստեղծած էին: Լոնստոնի մէջ Ֆրանսայի, Մեծն Բնրիտանիոյ և Խոալիոյ նախարարները Ազգ. Դաշնակցութեան իրենց ներկայացուցիչներուն հեռագիրներ զրկեցին՝ Հայաստանի ընդունելութեան անպատճ.

«Թրանսայի, Խոալիոյ և Անգլիոյ երեք կառավարութիւններու ներկայացուցիչները, հաւաքուելով լոնտան, քննելէ վերջ Հայաստանի ընդունելութեան մասին ԺԵՆԵՎԻ մէջ յարուցուած խընդիրը, միաձայնութեամբ եկան այն եզրակացութեան որ անկարելի է այժմ գոհացում տալ Հայաստանի դիմումին: Դեռ վաւերացուած չէ Սեւրի դաշնագիրը, որ կազմեց Հայաստանը անկախ պետութիւն: Նոյնպէս Հայաստանի սահմանները, ինչպէս որ ճշդուեցն նախագահ Աւիլսնի կողմէ ի պատասխան այս ժամին պետութիւններու կասարած դիմումին, կը ներկայացնեն այնպիսի տարածութիւնն մը, որ Ազգ. Դաշնակցութեան մասնակցող պետութիւնները, ներկայ պայմաններուն տակ, գծուարութեամբ պիտի կրնային ընդունիլ զայն երաշխաւորելու եւ յարգել տալու պատասխանատուութիւնը»:

Հրատարակութեան տրուած այս հեռագիրը ազգեց Խորհրդաժողովի միւս անդամներուն վրայ:

Դեկտ. 18ին. Խորհրդաժողովի 26րդ նիստին, տեղեկաբեր ՏքՔ. Նանսէն յայտարարեց. «Յանձնախումբը միաձայն էր իր փափոքին մէջ դրական պատասխան մը տալու Հայաստանի դիմումին, բայց մնե գժուարոութիւններ արգելք Կ'ըլլան այս ընդունելութեան: Հայաստանի վիճակը ներկայիս մասնաւորապէս ողբալի է: Իր հողերէն մնե մաս մը գրաւուած է թշնամի բանակներէն, կառավարութիւնը բոլորովին հաստատուն չէ, իր սահմանները գեռ ճշդուած չեն: Կարճ, պայմանները այնպէս են որ՝ հակառակ մեր փափաքին յանձնարարելու Հայաստանի մռւտքը Ազգ. Դաշնակցութեան մէջ՝ չկըցանք այդ ընել»:

Քուէարկութեան մասնակցող 29 պետութիւններէն 21ը Հայաստանի ընդունելութեան դէմ, և միայն 8ը (Գանատա, Բերու, Փորթուկալ, Ռումանիա, Սալվատոր, Զուիցերիա, Ուրուկուայ, Վենեցուելա) ի նպաստ քուէարկեցին, 13ը վերապահ կամ բացակայ էին: Բայց նոյն ատեն, խորհրդաժողովը, փափաքելով իր համակրանքը յայտնել Հայաստանին և իր յոյսը զայն կարենալ իր մէջ ընդունելու կարծ ժամանակի մը ընթացքին, քըւէարկեց հետեւեալ բաղձանքը, ներկայացուած Գանատայի պատիրակ պ. Ռոուէլի կողմէ.

«Խորհրդաժողովը կը յայտնէ իր ջերմագին յոյսը որ Մ. Նա-

հանգներու նախագահին ջանքերը, Մոտնիսյ և Պրովիլիոյ կառավարութիւններու զօրաւոր աջակցութեամբ, պիտի յաջողին ազատել հայ ժողովուրդը եւ ապահովել Հայաստանին կայուն կառավարութիւն մը, որ իր հեղինակութիւնը տարածէ ամբողջ տէրութեան վրայ և իր սահմաններուն մէջ որոնք կարողանան վերջնականօրէն ճշգուիլ խաղաղութեան դաշինքին համաձայն, որպէսզի Խորհրդաժողովը կարողանայ իր յառաջիկայ նստաշրջանին ընդունի Հայաստանը իբրև Ազգ. Դայնակցութեան անդամ, այս ընդունելութեան ընծայած ամբողջական իրաւունքներով։

## ՀԱՅԱՅՏԱՆԻ ԵՒ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՄԻԶԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Հիւսիսային Կովկասը խորհրդային իշխանութեան կողմէ գըրաւուելէն վերջ, Հայաստանի կառավարութիւնը ձեռնարկեց բանակցութիւններու մէջ մտնել Մոսկուայի կառավարութեան հետ ։ 1920 Ապրիլի վերջը, Երևանի մէջ կազմուեցաւ պատուիրակութիւնը հետեւեալ կերպով. Նախագահ՝ Լ. Շանթ, անդամներ՝ Հ. Տէրտէրեան և Լ. Զարաֆեան։ Յանձնարարուեցաւ պատուիրակութեան անմիջապէս մեկնիլ Մոսկուա, խորհրդային իշխանութեան հետ յանուն Հայաստանի բանակցութիւններ վարելու և բարեկամական դաշինք հնքելու նպատակով։ Պատուիրակութեան տրուեցան հետեւեալ հրահանգները. 1. Խորհրդային իշխանութիւնը պէտք է ճանչնայ Հայաստանի անկախութիւնը ընդունելով Հայաստանի սահմաններուն մէջ Ղարապաղն ու Գիւլիստանը. 2. Խորհր. Ռուսաստանը, գօնէ սկզբունքով, պէտք է ընդունի թրքանայ հազերու կցումը Հայաստանին. 3. Խորհրդ. Ռուսաստանը պիտի չմիջամտէ Հայաստանի ներքին գործերուն. համայնավարական գործունէութիւն պիտի չունենայ Հայաստանի մէջ. 4. Խորհրդ. Ռուսաստանը թոյլ պիտի տայ, որ Հիւս. Կովկասի և Ռուսաստանի մէջ գտնուող հայ գաղթականները վերադառնան Հայաստան, և շարք մը ուրիշ հարցեր։

Պատուիրակութիւնը մեկնեցաւ Մոսկուա, և այս առթիւ Մայիս ե-ին վարչապետ Հ. Օհանջանեան Զիշերինին զրկեց հետեւեալ հեռագիրը.

ՔԲանուորական, զինուորական ու գիւղացիական պատգամա-

ւորների համառաւստկան երրորդ համագումարի որոշման համաձայն, որ յայտաբարել է Հայաստանի ինքնուրշչման ազատութիւնը, և հիմունքով ժողովրդական կոմիսարների նախագահ Լենինի 1918 Յունս. 13ի գեկրեափ վրայ՝ անկախ, միացել, դեմոկրատիկ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը առաջարկում է Ռուսաստանի ընկերվարական կառավարութեանը բանակցութիւնների միջև պայմանագրային յարաբերութիւններ հաստատելու համար՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ճանաշման և ինքնիշխանութեան հիմունքների վրայ՝ իմ կառավարութեան լիազօրուած պառուիրակութիւնն արդէն ձեր հանրապետութեան սահմաններում և՝ յիշուած բանակցութիւնները ձեր կառավարութեան հետ վարելու համար։ №. 2740։

Մայիս 17ին Զիշերինը պատասխանեց. «Խորհրդային կառավարութիւնը սրանով յայտնում է իր համաձայնութիւնը կնքելու Հայաստանի կառավարութեան հետ պայմանագիր՝ երկու ժողովուրդների միջև բարեկամական յարաբերութիւններ հաստատելու նպատակով։ Խորհրդ. կառավարութիւնը սպասում է ձեր պատուիրակներին, որոնք արդէն ճանապարհուել են դէպի Մոսկուա։ Ձեր պատուիրակութեան Մոսկուայից երեան հաղորդակցութեան մէջ մանելու տեխնիկական դժուարութիւնները վերացնելու նպատակով տրամադրեցինք մեր ուղիղ հեռագրաթելը՝ Ռոստովի և Թիֆլիսի վրայով։ Խեղրում ենք այդ մասին նախօրօք համաձայնութեան գալ Վրաստանի կառավարութեան հետ։ №. 150։»

Մոսկուա հասնելէ յետոյ. Հայաստանի պատուիրակութիւնը անմիջապէս տեսակցութիւն ունեցաւ Զիշերինի հետ, և սկսեցան բանակցութիւնները։ Մայիս 31-ին Շանթը ուղիղ հեռագրաթելով հաղորդեց Երեան, թէ բանակցութիւնները կ'ընթանան յաջող։ Խորհրդային Ռուսաստանի կողմէ կը բանակցէր Գորախանը։ Խորհրդային կառավարութիւնը շարունակ կը կրկնէ, թէ ինքը բնաւ ցանկութիւն չունի Հայաստանի մէջ խորհրդային կարգեր մտցնելու։

Բանակցութիւնները նպաստաւոր փուլի մէջ էին։ Խորհրդային պատուիրակութիւնը ընդունեց Հայաստանի բոլոր պայմանները, և Յունիս 10-ին արդէն Շանթը կը տեղեկացնէր Երեան, թէ ուլս-հայկական դաշնագիրը կազմուած է և մէկ երկու օրէն կը ստորագրուի։ Խորհրդային Ռուսաստանը անվերապահ պատրաստակամութիւն յայտնեց ճանչնալու Հայաստանի անկախութիւնը և չմիշամտելու անոր ներքին գործերուն։

Բայց հետզհետէ տրամադրութիւնները փոխուեցան։ Բագուա-

պատահած հայ պոլչերկները՝ Միկոյեան, Նուրիջանեան, Կառեան, Մառաւեան և ուրիշներ աշխատանք կը տանէին խորհրդայ-նացնելու Հայաստանը. միւս կողմէն Մոսկովայի մէջ կ'ամրապնու-գուէր ռուսեթուրք բարեկամութիւնը:

Յուլիս 1.-ին Շանթը կը հեռագրէր Երևան. 12էնց առաջին տեսակցութիւնից պարզուեց, որ միակ գժուարութիւնը Ազրբէ-ջանի սահմանն է. որովհետեւ Բագուից ամէն կերպ աշխատում են խանգարել դաշնագրի կնքումը: Խորհրդային կառավարութիւնը ընդունում է մեր պահանջների արդար լինելը և չի փափաքում գոհացում տալ խորհրդային Ազրբէջանի և հայ բոլցերկների բո-լոր բազմանքներին: Այնուամենայնիւ վերջինների յամառ պըն-դումի և սուր տեղեկութեանց ազդեցութեան հետեանքով զոշ-նագրի կնքումը դանդաղում է, Խորհրդային Ազրբէջանի կառա-վարիչները դանկանում են օգտուիլ ռուսական հեղինակութիւնից և ռուս զօրքերի ներկայութիւնից՝ իրազործելու համար մուսու-ւաթական ծրագիրը՝ գրաւել Ղարապաղն ու Զանգեզուրը և ան-վիճելի հայկական հողերը, այդպէսով ամրապնդելու համար իրենց գիրքը թուրք ազգաբնակութեան մէջ: Ռուսաստանը ցանկանում է ստանձնել իրաւարարի գեր հայ-թաթարական վէճը լուծելու համար: Մոսկովայի կառավարութիւնը պատրաստակամութիւն է յայտնում Թիւրքահայաստանի խնդրում հանդէս գտլ միջնորդի գերում Հայաստանի և Մուսաթոփա Քէմալի միջեւ:

Բագուի հայ և ազրպէջանցի պոլչերկները նոյն տաեն ազգե-ցութիւն գործ զրին՝ 11-րդ կարմիր բանակը շարժման մէջ զնելու և գրաւելու Գորիսը, Այդ պահուն սպաննուեցան Վ. Խո-րէնին, Ա. Շիրինեանը, Մաքոն և բազմաթիւ ուրիշ տեղական գործիչներ: Կարմիր բանակը յառաջացաւ մինչեւ Ղափան և Խա-խիջեւան: Լեռնային մտսին մէջ մնաց նժղեհ իր մարտիկներով:

Յուլիս մէկին Զիջերինը հեռագրեց Հայաստանի կառավարու-թեան, որ կ'առաջարկէ բանակցութիւնները տեղափոխել Երևան, և այդ նպատակով Մոսկովային կը մեկնի ընկ. Լըկրանը, Վարչա-պետ Հ. Օհանջանեան պատասխանեց, որ ինքը գէմ չէ այդ առա-ջարկին, բայց բանակցութիւնները կրնան սկսիլ Շանթի պատ-ռականութեան վերադարձն վերջ:

Լըկրան Թիֆլիս ժոմանելով, բանակցութիւններ սկսան Հա-յաստանի ներկայացուցիչներուն հետ եւ Օդոստ. 10-ին հաշտու-թեան համաձայնագիր ստորագրուեցաւ Ա. Զամալեանի, Ա. Բո-րբականի եւ Լըկրանի միջեւ, որով վերջ կը գտնէին պատերազ-մական գործողութիւնները Խորհրդային Ռուսաստանի և Հայա-ստանի միջեւ: Հայաստանի զօրքերը գրաւելու էին Շահթափ-

Առկ-Աղնաբերդ-Սուլթանքէդ եւ ապօ Քիսկիչն հրւսիս եւ Բաշ-Ղարչայէն արեւելք անցնող գիծը, իսկ Ղաղախի շրջանին մէջ այն գիծը, որ կը բռնէին Յուլիս 30-ին: Խորհրդային Ռուսաստանի զօրքերը պիտի գրաւէին Ղարապաղ, Զանզեզուր, Նախիջևան շրջանները: Այս գրաւումով չէր նախորոշուեր այդ գաւառների վերջնական պատկանելիութիւնը. այդ հարցը պիտի որոշուէր Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքուելիք գաշ-նագրով: Մինչեւ այդ գաշնագրի կնքումը Շահթախթ-Ջուլֆա երկաթուղին պիտի բանեցուէր Հայաստանի երկաթուղային վար-չութեան կողմէ:

Սեպտ. 14-ին վերագարձաւ Շանթի պատուիրակութիւնը, եւ միայն Հոկտ. 11-ին Երեւան եկաւ Լըկրանը՝ պատուիրակութեան բոլոր անդամներու հետ: Անոր պատուիրակութիւնը բաղկացած էր 47 հոգիէ, որոնց մէջ էին Սահմակ Տէր Գարբիէլեանը, Աշոտ Յով-հաննէսեանը: Պատուիրակութիւնը բնողունուեցաւ մեծ պատիւզ: Յաջորդ օր սկսան բանակցութիւնները Լըկրանի և Շանթի միջև:

Հոկտ. 13 ին Լըկրանը ներկայացուց շարք մը պահանջներ, ո-րոնց մէջ գլխաւորներն էին. 1) Հրամարի Սեւրի գաշնագրէն, 2) Թոյլ տալ խորհրդային զօրքերուն՝ իրենց ռազմամթերքով անց-նիլ Հայաստանի երկաթուղիններով եւ խճուղիններով, միանալու համար Մուսթաֆա Քէմալի զօրքերուն՝ գաշնակիցններուն գէմ կռուելու նպատակով, 3) առհմանավէճը Հայաստանի եւ հարեւեններու միջեւ լուծել Խորհրդ. Ռուսաստանի միջնորդութեամբ:

Հայաստանի պատուիրակութիւնը վճռականապէս մերժեց ըն-դունիլ առաջին կէտը, իսկ միւս բոլոր կէտերու վերաբերմունք կայացաւ համաձայնութիւն եւ կազմուեցաւ գաշնագրի նախադի-ծը, որով 1) Խորհրդ. Ռուսաստանը կը ճանչնար Հայաստանի առ-կախութիւնը եւ ներքին անձեռնմխելիութիւնը. Հայաստանի մէջ պիտի մտնէր եւ Զանզեզուրը. իսկ Ղարապաղի եւ Նախիջևանի վիճակը պիտի որոշուէր իրաւարարութեամբ. 2) Խորհ. Ռուսաս-տանը իսկոյն պէտք է միջամտէր կասեցնելու համար պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջև. 1914 թ. սահմանի վրայ պէտք է ստեղծուէր չէզոք գօտի եւ հայ-թրքական սահմանավէճը լուծ-ուէր Խորհը. Ռուսաստանի բարեկամական միջամտութեամբ 3) Հայաստանը կը համտայնէր Թոյլ տալ անցընելու իր ճանապարհ-ներով ռուսական զօրքերը. Հայաստանի վրայով դէպի Թուրքիա փոխադրուելիք զէնքի 30օօը պէտք է մնար Հայաստանի մէջ իր-քեւ ինքնապաշտպանութեան միջոց. 4) Հայաստանը կ'ընդունէր Խորհ. Ռուսաստանի միջնորդութիւնը իր եւ հարեւաններու հողա-յին վէճերը լուծելու համար. 5) Խորհրդ. Ռուսաստանը պէտք է

վճարեր Հայաստանին երկու եւ կէս միլիոն բռւպլի, պէտք է բար նար նաւթային ճանապարհը, տար երկրագործական գործիքներ, յանձնէր Մոսկուայի մէջ զանուող էջմիածնական գոյցերը, գիւրիւթիւններ տար Ռուսաստանի քանի մը կեդրաններուն մէջ հաւաքուած հայ դրենական եւ գեղարսւեստական երկերը Հայաստան փոխադրելու, արտօնէր եւ աջակցէր հայ գաղթականներու վերագործին եւլն։

Համաձայնութիւնը երկուստեք կայացաւ, և Լըկրանը մեկնեցաւ Պաքու՝ ստանալու համար Մոսկուայի վերջնական հուսանութիւնը, որմէ վերջ պիտի վերադառնար Երեւան, ուր եւ պիտի ստորագրուէր քրարեկամութեան և խազաղութեան գաշնագիրը Խորհրդ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջնեւ։ Լըկրանի մեկնումէն յետոյ, Մոսկուա այլեւս չխօսեցաւ գաշնագրի մասին, մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը։

## ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՒ Խ. ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջին անգամ, Ազրպէջանի անդրանիկ Յեղկոմը, ստորագրութեամբ իր նախագահ Նարիմանովի, 1920-ին հանդիսաւորապէս կը խոստանայ հայ ժողովուրդին՝ լեռնային Ղարապաղը կցել Հայաստանի։

Երկրորդ անգամ, Զանգեզուրի Ղալուջուղ գիւղը, 1921 Մայիս 12-ին, Խ. Հայաստանի պաշտօնական բանագնացները՝ Արտաշէտ Կարինեան և ռուսական կարմիր բանակի ներկայացուցիչ Վ. Մելնիկով՝ գրաւորապէս հետեւեալը յայտնեցին Լեռնահայտատանի կոտավարութեան ներկայացուցիչներուն (Դ. Տէր Մինասեան, բժ. Մինաս Մինասեան և Լ. Միքայէլեան)։

«Զանգեզուրը և լեռնային Ղարապաղը, որպէս Հայաստանի անքահելի մասեր, պիտի մտմեծ նրա մէջ»\*)։

Իսկ աւելի ուշ, Խ. Հայաստանի պաշտօնական կառավարութիւնը հետեւեալ երկու ակտերով վերջնապէս կը նուիրագործէր — սնչուշտ գիտութեամբը Մոսկուայի — Զանգեզուրի և լեռնային Ղարապաղի կցումը Հայաստանի։

Առաջին ակտին մէջ, հրատարակուած 1921 օունիս 12-ին Երեւան, ըստած է։

\*) Ա. Արշակունի—«Հայաստանի Խ. իշխանութեան քնոյքը» (մէկ փառաքարդը) 1926, Դահիրէ, էջ 25։

«Ազգբէլածի և Հայաստածի Սոցիալիստական Խորհրդային Համբաւ-պետութեած կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեած հիման գրալ, յայտարարութ է, որ լեռնային Հարաբազն այժմնանից կտզմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Հ. Ս. Խ. Հ. Ժողկոմների Խորհրդի  
Նախագահ՝ Ա. Մեասթիկեան (Ալ. Մարտումի)  
Քարտուղար՝ Մ. Ղարաբէկեան

Խոկ երկրորդ տկաի մէջ, հրատարակուած դարձեալ Երեւան, 1921 Յունիս 13-ին, և յանուն Հ. Ս. Խ. Հ. Ժողովրդական կոսմիսարների խորհուրդի ուղղուած «Զանդեղուրի իշխանութեան» (այդ թուականին տակաւին աննուած), ի միջի այլոց առուած է.

«Ենթային Ղարաբաղը վերջին համաձայնութեամբ Հայաստածի Խորհրդային կառավարութեած կողմից յայտարարութ է Հայաստածի անբաժան մասը»:

Հ. Ս. Խ. Հ. Ժողկոմների նախագահ՝ Մեասթիկեան (Ալ. Մարտունի), Ժողովրդ. կոմիս. խորհրդի անդամներ՝ Պ. Մակինցեան, Ա. Թեղաղեան, Ա. Սրապիոնեան (Լուկաչին), Ա. Կարինեան։ Քարտուղար՝ Մ. Ղարաբէկեան։

## ԴԵՍՊԱՆ ՃԵՐԱԲՏԻ ՑԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

(Մատուցուած Ամերիկ. Երակոյտի Արտ. Գործ.  
Եթայանձնախումբի) (\*)

Պատուարժան Ուրէն ճ. Հարտինկ, նախագահ՝ Մերակոյտի Արտաքին Յարարերութիւններու Ենթայանձնախումբին.

Նախ հինգ գլխաւոր պատճառներ պիտի ներկայացնեմ, որոնք, իմ դատողութիւնով, հանդիսաւոր պարտականութիւն կը գնեն Ամերիկայի վրայ՝ այս միջոցին Հայաստանին օգնելու համար։

Ա. — Գերլինի մէջ գեսպանութեանս ատեն ես գիտէի, որ կայսերական Գերմանիան այնչափ գէշ զգացում ունի հայերու հանդէպ, որչափ թուրքերը, որովհետեւ թուրքիոյ և Ռուսիոյ հա-

(\*) Այս յիշատկազիր 1919ին մատուցուած է Ամերիկ. Երակոյտին, նախանձն առ կողմէ մերժումը Հայաստանի նույտարութեան։

յերը և մղեցին թուրքեկերման տռաջարկը, որով ինքնավարութիւն կը խոսանացին հայերուն, պայմանուոր որ վերջինները միացեալ օժանդակութիւն ցոյց տային Գերմանիայ և Թուրքիոյ ընդդէմ Դաշնակիցներուն նաեւ անոր համար, որ տանց հայերու կողմէ Ռուսիոյ ցոյց տրուած օժանդակութեան, թուրքերը պիտի նուածէին սուսական կովկասը և միանային կովկասի և Անդըրկասպեան 24 միլիոն կամ աւելի թուրանացիներուն։ Թուրքերու այս յաջողութիւնը պիտի պարտաւորեցնէր Ռուսիան որ աւարեգերման ճակատէն զօրաբաժիններ փոխադրէր կովկաս, այսպէսով պատեհութիւն պիտի արուէր գերմանացիներուն որ իրենց ոյժերը Ֆրանսայի դէմ կեղրոնացնէին։

Հայերու հաւատարմութիւնը Դաշնակիցներու դատին՝ մէկ միլիոն կեանք արժեց իրենց։

Բ. — Ֆոն Լուտէնտորֆ իր զրքին մէջ կ'ըսէ թէ գլխաւոր ազդակը որ պատճառեց գերմանական արեւմուտքի բանակի խորտակումը, վառելանիւթի պակասն էր, որովհետեւ թուրքերը ըշկրցան ատենին գրաւել Պաքուն։ Պէտք է յիշել որ Ռուսիոյ կովկասեան բանակը 1917 Դեկտ. լքեց ճակատը և հեռացաւ, որ թուրքերն ու թաթարները կը կռուէին հայերուն դէմ, որոնք միայն մնացին հաւատարիմ դաշնակից և ընկերակից պետութիւններուն, և որ թուրքերը չկրցան Պաքու հասնիլ մինչեւ 1918 Սեպտեմբեր, այսինքն Ռուսիոյ կազմալուծումէն ութ ամիս յետոյ։ Ամերիկացիները պէտք է կանգ առնեն վայրիկան մը և խորհին թէ ինչ կ'ըլլար պատեազմին ելքը կամ աեւողութիւնը արեւմուտքի մէջ, եթէ թուրքերը ութ ամիս աւելի առաջ հասնէին Պաքու։ և անոնք աւելի կանուխ պիտի հասնէին, եթէ հայերը չդիմադրէին անոնց։

Գ. — Զօրավար Արէնպին ըստ է, որ 1918 Սեպտեմբերին, Պաղեստինի ճակատին վրայ, թուրքերուն վրայ իր աւարած յաղթանակին մէջ, հայ կամաւոր զունդերն էին որ առաջնորդող զեր կատարեցին։ Զօր. Ֆոն Սանտէրս Սիւրիոյ թրքական ճակատի խորտակումը կը վերագրէ այն իրողութեան, որ թուրքերը՝ հակառակ իր հրամանին և խրատին, երկու զօրաբաժին դրկած էին կովկաս, ուր անոնք կռուեցան հայերուն դէմ։

Դ. — Ամերիկայի, ինչպէս նաեւ Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի ակներեւ պարտականութիւնն է օգնել ուժասպառ հայ ժողովուրդին, որ ինքզինքը պաշտպանէ, որովհետեւ հայերը օգնեցին մազի, որ պատերազմը շանինք։

Ե. — Ամերիկան իրեւ մասնաւոր մէկ անդամը ընկերակցութեան մը, կազմուած զաշնակից և աջակից պետութիւններէ,

անխօսատիելի պարտականութիւնը ունի իր բաժինը բերելու՝ լը-  
րացնելու համար այն նպատակը, որուն համար վերեւ յիշուած  
ընկերակցութիւնը կազմուեցաւ։ Հայաստանի ազատագրութիւնը  
զլխուոր նպատակներէն մէկն է այդ ընկերակցութեան։

Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի բարեկամներուն համար դառն  
յուստիսաբութեան ազգիւր մըն է այն իրոզութիւնը, թէ անոնք  
որ զերման միլիթարիսթներէն յարձակում կրեցին, թերացան  
գործադրելու իրենց բացորոշ և կրկնակի յայտարութիւններն ու  
խոսուումները, թէ Հայաստանի ազատագրութիւնը իրենց առաջին  
գործերէն մէկը պիտի ըլլայ. մինչդեռ այժմ ջանքեր կ'ըլլան Հայ-  
աստանը բաժնելու իրբեւ պատերազմական աւար: Մենք չմտանք  
այս պատերազմին մէջ հնարաւորութիւն տալու մեր դաշնակից  
կամ աջակից պետութիւններէն որեւէ մէկուն որ ինքինքը ջա-  
հախնդրօրէն մեծցնէ ի գին հպատակ ազգի մը որ մեր դատին ճշշ-  
մարիտ և հաւատարիմ մնաց մինչեւ վերջը։ Ամերիկայի բացորոշ  
պարտականութիւնն է ըսել Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի, մեր  
ապագայ բարեկամական յարաբերութիւններու սիրոյն, թէ Ամե-  
րիկա երբեք մասնակից պիտի չըլլայ անոնց կողմէ Հայաստանի  
հողամասներուն յափշտակման որեւէ ակտի: Ես կը խորհիմ թէ Ա-  
մերիկայի պարտականութիւնը Հայաստանի հանդէպ ոչ թէ անոր  
հանդէպ ունեցած իր պատասխանատուութեան բաժինէն խօսա-  
փի կամ ուրիշ ուսերու վրայ նետել է, այլ հսկել որ Հայաստա-  
նին արուին և ապահովուին անոր արդար իրաւունքները։ Մենք  
չենք կրնար նկատի ունենալ Համաձայնական պետութիւններու կար-  
ծեցեալ իրաւունքները Հայաստանի մէջ, իրաւունքներ՝ որ ձեռք  
ձղուած են ին սիստեմի համաձայն, որովհետեւ մեր պատերազմին  
մէջ մտնելովը միջազգային նոր յարաբերութիւն մը ստեղծուած  
է, և եթէ մենք որեւէ չափով կամ որեւէ ձեւի տակ պիտի երաշ-  
խաւորենք աշխարհի խաղաղութիւնը, այն ատեն պէտք է պըն-  
դենք թէ Հայաստանի իրաւունքներուն նախապատուութիւն  
պէտք է տալ, քան դաշնի դաշնգրութիւններու պայմաններուն,  
որանցմով մեծ պետութիւններէն ոմանք կ'ուզեն Հայաստանը կո-  
ղոպատել։ Նետեղողականութիւնը պիտի ըլլայ յազթական պետու-  
թիւններուն համար ընել այն ինչ, որ Գերմանիա փորձեց ընել և  
այդ պատճառով դասապարտուեցաւ։

Ցարքօնք կը խնդրեմ ձեր Ենթայանձնախումբէն, որ Միացեալ  
Նահանգներուն յանձնարարէ առնելու հետեւեալ քայլերը։

Ա. — Որ Միացեալ Նահանգներու Ծերակոյտը որոշում մը անցը-  
նէ, հարանգելով նախագահը որ ճանչնայ Հայկական Հանրապետու-  
թիւնը իրբեւ իրաւական կառավարութիւնը Հայաստանի։

Բ. — Որ Ամերիկան անմիջապէս ուտեստ զրկէ Հայաստանի քաղաքացի բնակչութեան համար. ինչպէս նաև ուտեստ, ռազմանիւթ և այլ պիտոյքներ Հայաստանի մէջ հայերէ բազկացոն 30 հազարնոց բանակի մը համար:

Գ. — Որ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը որունութիւն տայ այս երկրին մէջ բնակող հայերուն, որ կամաւորներ հաւաքեն (որոնց թիւը կրնայ 10 հոգար ըլլայ), նուել հնարաւորութիւն տայ Հայաստանի կառավարութեան՝ Պոլսոյ և Պուլկարիոյ շրջաններէն կամաւոր ստանալու (ուր կ'ըսուի թէ 10 հազարի չափ պատրաստ մարդ կայ) և որ Ամերիկան օդնէ, որպէսզի այս կոմաւորական ոյժերը կազմակերպուին և փոխադրուին Հայաստան:

Դ. — Որ Միացեալ Նահանգներու Մերակոյնը որոշում մը անցընէ ի նպաստ Հայաստանի անկախութեան, բազկացոծ Ռուսահայաստանի և Թրքահայաստանի եօթը նահանգներէն և Կիլիկիայէն, և ի նպաստ հայերուն՝ թուրքերէն համապատասխան տուգանքանելու:

**ՃԵՐՄՄ ՈՒ. ՃԵՐՄԱՐՏ**

(Պերլինի նախկին ամերիկ. դեսպան)

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱԶՄԱՆ ԱՌԹԻՒ ԱՆԳԼԻՈՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՃԱՌԼ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Հայաստանի անկախութեան ճանաչման առթիւ կառավարութիւնը 1920 Յունիուար 26ին երեկոյեան ճաշկերոյթ մը տուալ երեւանի քաղաքային ինքնավարութեան դահլիճին մէջ: Ներկայէին պարլամենտի նախագահութիւնն ու անդամները, բոլոր նախարարները, Անգլիոյ, Ամերիկայի, Կամաւորական Բանակի, Պարսկաստանի, Վրաստանի և Ազրբյանի ներկայացուցիչները, քաղաքագլուխն ու վարչութեան անդամները և բազմաթիւ հիւրեր:

Առաջին անգամ իրակցաւ պարլամենտի փոխնախագահ Ա. Սահակեան, ապա խօսեցան նախարարապետ Ա. Խատիսեան, պարլամենտի փոխնախագահ Լ. Շանթ և մեծ պետութիւններու ներկայացուցիչները:

Անգլիոյ ներկայացուցիչ Պ. Կրէյսի, ողջունելով Հայաստանի անկախութիւնը, ըտաւ.

«Հարիւր տարիներ ձեր ազգը պայքարած է, և այսօր ձեր պայքարը յաղթանակով է պատկռեր։ Այժմ դուք մեծ ազգերու ընտանիքին մէջ կը մտնէք։ Պէտք կայ արգեօք ըսելու, որ ձեր պատմութիւնը աւելի հին է, քան եւրոպական ժողովուրդներէն շտաբրունը, և որ ձեր նախնեաց պատմութիւնով դուք կարող եք հպարա լինել։ Այս քաղաքի մէջ, ուր մենք կը տօնենք, ապրեր է նոյը։ Ձեր քաղաքը աշխարհիս ամենադեղեցիկ սարերէն մէկին։ Արարատի ստուերին մէջ է։ Երկար տարիներ մենք նայեր ենք Մայր Հայաստանի պատկերին, որ կ'ողբար իր աւերակ ու քանդուած քաղաքներուն վրայ։ Թոյլ տուէք որ այսօր այդ պատկերի տեղ գրուի նոր պատկեր մը, նորաշէն Հայաստանի, որ կառուցուած կը լինի եզրայրութեան, խաղաղութեան և ազատութեան վրայ։ Ազատութիւն Հայաստանի զաւակներուն, որոնք կ'ապրին Հայաստանի մէջ, առանց ցեղի և գաւանանքի խարութեան։ Այս՝ Թոյլ տուէք մեզ շինել նոր իսկական տուն մը։ Իմ վերջին խօսքով ես կը ցանկանայի չնորհաւորել Ամենայն Հայոց Գէորգ Կաթողիկոսի Վեհափառութիւնը, որ գլուխն է ամենաին և ամենասուրբ քրիստոնէական եկեղեցուն։

«Ծատերը Անգլիոյ, Սկովտիոյ, Իրլանդայի և մեր մեծ գաղութներու մէջ այսօր կ'ուրախանան ձեզ հետ, և այնպիսի անձնաւորութիւններ, որպիսիք են Լորտ Պրայս, Կլատըսթոն, Անիւրին Վիլեամս և վերապատուելի Հարոլդ Բիկըսդըն, որոնք աշխատեր են ձեզ համար եւ գրեր են ձեր պատմութիւնը ոսկի գրեռվ, կ'ուրախանան ձեզ հետ միասին։

Անյս վայրկեանին ցոյց տուէք ձեր անվհատ ճիգերով՝ ձեր ժողովուրդի շահերու համար և ձեր եղբայրական գործակցութեամբ Վրաստանի և Ասրբէճանի հետ, որոնք արդէն 14 օրէ ճանաչուեր են, որ ցանկութիւն ունիք արգարութեամբ և անաշառութեամբ կառավարելու և սրտանց գործակցելու Վրաստանի և Ասրբէջանի հետ։ Ձեր նշանաբանը թող ըլլայ՝ միացած ապրիլ։ Կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ իր ժողովուրդը, կեցցե՛ն բանակը և կառավարութիւնը»։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԵԶ

**Փարիզ.** — Հ. Հ. Պատուիրակութիւն, նախագահ՝ Ա. Ահարոնեան, փոխնախագահ՝ Ա. Խատիսեան, ընդհանուր քարտուղար՝ Ա. Հովհաննեան, քարտ. Յ. Քոչարեան։ Փարիզի հիւպատոս՝ Մ. Ղազարեան, Մարտէլի հիւպատոս՝ Թիւրապեան։

**Վաշինգտոն.** — Գ. Փաստրմանեան, խորհրդական՝ Վ. Գարտաշեան։

**Լոնդոն.** — Զօրավար Բագրատունի, խորհրդ.՝ Ռաֆֆի, Ժ. Միաբեան։

**Հռոմ.** — Մ. Վարանդեան, քարտուղար՝ Ա. Սարեան։

**Բոքիո.** — Տիկ. Տիանա Արգար։

**Գերլին.** — Ճ. Գրինֆիլդ, խորհրդ.՝ Լ. Նազարեանց (Գերլինի գեղագիտականութեան մաս կը կազմէին Առարիա, Լեհաստան, Հունգարիա և Զեխովոլովաքիա)։

**Հարաւ Ռուսաստան.** — Յ. Սաղաթէլեան։

**Միպերիա.** — Գոլչակի կառավարութեան մօտ՝ Գրիգոր Զամոյեան։

**Թերութ.** — Իշխան Յ. Արզութեան։

**Բիֆլիս.** — Ա. Զամալեան, Լ. Եւանգուլեան, Տ. Բէգզադեան։

**Պարու.** — Տ. Բէգզադեան, Մ. Յարութիւնեան։

**Կ. Պոլիս.** — Ֆ. Թահթաճեան, հիւպատոս՝ Մ. Էպլիզաթեան։

**Աթէմբ.** — Տ. Զայեան, հիւպատոս՝ Յ. Գլըճեան։

**Պուքրէզ.** — Հիւպատոս Ծնդիրեան։

**Գանիրէ.** — Խ. Զօնրապ։

### ԹՈՒՐԲԻՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԸ

1919ի սկիզբները Տամատ Ֆերիա փաշայի դահլիճին կողմէ Անառողութրկուած էր Մուսթաֆա Քէմալ փաշան, իրրե ընդհաննիչ Գ.րդ զօրաբանակի։ Քանի մը ամիսներ վերջ, թուրք ազգայնութեան պետի հանգամանքով, ան հրապարակ եկաւու նախագահէց 1919 Օուլիս 23ին էրզրումի քոնկրէին։ Օդուտ 7ին, քանկրէն հետեւեալ յայտարարութիւնը հրատարակեց։

807. 1.— Տրապիզոնի վիլայէթը, Ճանիկի սանճաքը, նոյնպէս էրզրումի, Սլաղի, Տիարպէքիրի, Մամուրէթ իւլ-Ազիզի, Վա-

նի, Գիթլիսի վիլայէթները և այս տարածութեան վրայ զանուան բոլոր գաւառները, իրենց ամբողջութեան մէջ, կը կազմեն պլոք մը, զոր ոչ մէկ համոզիչ կամ երեւակայական պատրուակ չի կըր-նար անջատել օսմ. կայսրութենէն կամ անդամահատել զայն:

80Դ. 3.— Հողային ամէն գրաւում, նոյնպէս ամէն միջամը-տութիւն, պիտի նկատուին փորձեր, որոնք նպատակ ունին հաս-տատելու յունական կամ հայկական կազմակերպութիւն մը, օրով ընդունուած է պաշապանութեան և զիմադրութեան սկզբունքը: Պիտի չթոյլատրուի որ քրիստոնեայ տարրերը ձեռք բերեն ա-ռանձնաշնորհումներ, որոնք բնոյթն ունենան հարուածելու քա-զաքական վեհապետութիւնը և ընկերոյին հաւասարակշուութիւնը:

80Դ. 5.— Ամբողջովին կը յարգենք օսմ. կայսրութեան օ-րէնքներով տրուած իրաւունքները ոչ մահմէտականներուն, որոնց հետ երկար տարիներ ապրած ենք նոյն հայրենիքին մէջ:

80Դ. 6.— Քոնկրէն միաձայնութեամբ կուգայ հաստատելու հիմնական սկզբունքը մեր կրօնքին, մեր ազգային աւանդու-թիւններուն և մեր օրէնքներուն ոգիին վերաբերմամբ ոչ մահմէ-տական անձերու պատկանող գոյքին, պատուին ու գոյութեան պահպանումին:

80Դ. 7.— Կը պահանջենք որ որոշում մը տրուի մեզի հան-դէպ որ պատշաճ ըլլայ իրաւունքին և արդարութեան, որ յարգէ մեր պատմական, ցեղային և կրօնական իրաւունքները և արդիւէ իրականացուամը ամէն փորձի որ հակառակ նպատակ ունի. Թող-լողուի մտածումը՝ անդամահատելու մեր այն շրջանները, որոնք մեր սահմաններուն մէջ կը գտնուէին զինադադարի կնքումի թշ-ւականին, այսինքն՝ 1918 Հոկտ. 30ին, և որոնք բնակուած են մահմէտական մեծամասնութեամբ մը և որոնց մէջ տնտեսական և հարտարուեստական գերակշուութիւնը կը պատկանի մահմէտական-ներուն:

\* \* \* Երկրորդ քոնկրէ մը զումարուեցաւ Արվազ, Մուսթաֆա Քէմալի կողմէ, 1918 Օդոստոսի վերջը: Սեպտ. 1ին հետեւեալ հե-ռագիրը ղրկուեցաւ Սուլթանին.

Հեռագիր Յոդ. յօդ. պատկանի է որ մեր վիլայէթներէ թշ-թամատ մը հոդ յատկացուի Հայաստանի և կամ ուրիշ պետու-թեան մը: Երդումով յանձն առած ենք և խստօրէն վճռուծ ենք երբեք զէնքերը վար չդնել, որքան ատեն որ պիտի շարունակուի տար գրաւումը կամ վարչութիւնը շրջանի մը— ըլլայ ամենէն յե-տամնաց հողամտու մեր նախնիքներուն— որ կը գտնուի Մուսուլի հիւս. մասէն մինեւ Ալեքսանտրէթի ծոցը երկարող գիծին հարաւը:

Հեռագիր Գրդ. յօդ. պատկան է եւրոպական պետութիւնները իս-

կապէս ունին իրենց քարոզած մարդասիրական զգացումները և եթէ կը մերժեն թոյլատրել անարգար ու անօգուտ արխնահեղութիւն մը, պարտաւոր են ապահովութիւն տալ՝ թէ սկզբունքով կ'ընդունին վերեւ մեր պարզած պահանջները, և իրականապէս հաստատելու համար այս ապահովութիւնը՝ պէտք է անմիջապէս հեռացնեն իրենց զօրամտուերը մնջի պատկանող հոգերէն, ինչպէս Ատանայէն, իզմիրէն ելն։

\* \* \* Ի վերջոյ, 1920 Յունի. 28ին, քուէարկուեցաւ «Ազգային Ուխտը» Կ. Պոլսոյ խորհրդարանին կողմէ, որ նոյն ատեն վերջ տուաւ իր նիստերուն։

Ազգային Ուխտի բովանդակութիւնը հետեւեալն է (1)։

«Օսմանեան Խորհրդարանի անդամները կը հաստատեն թէ կայսրութեան անկախութիւնը և ազգին ապագան, կրնան ապահովութիւն սկզբունքնելի զանողութիւններու առաւելագոյնը, որպէսզի ձեռք բերուի արդար և տեւական խաղաղութիւն, և թէ այս սկզբունքներէն դուրս անկարելի է պահպանել օսմանեան համայնքին վեհապետութիւնը և գոյութիւնը։

1.— Տեղական բնակչութեանց ազատ քուէարկութիւնով պիտի որոշուի ճակատագիրը Օսմանեան կայսրութեան այն հողամասերուն, որոնք միայն արար մեծամասնութեամբ բնակուած են և որոնք 1918 Հոկտ. 30ին զինադադարի կնքումին թշնամի բանակներու գրաւման տակ կը գտնուէին։ Այն հողամասերը որոնք զինադադարով որոշուած ուհամանազծէն ներս կամ դուրս կը գլունուին, որոնք բնակուած են մեծամասնութեամբ օսմանցի մահմէտականներով, միացած կրօնքով, ցեղով և ազգային ձգտումներով, տոգորուած փոխադարձ վերաբերումով և զոհաբերութեան զգացումներով, յարդալից դէպի իրենց ազգային ու ընկերային նպատակները և տեղական պայմանները՝ կը կազմեն ամբողջութիւն մը, որ չի կրնար ենթարկութիւ որեւէ անդամակատութեան, ոչ չ փաստական և ոչ իրաւական։

2.— Ինչ կը վերաբերի երեք սանջագներուն (Կարս, Արտական և Գաթում) որոնց բնակչութիւնը իր ազատագրման պահուն

(1) Թուրքիոյ Ազգ Ռիխտր քարզմանած է Ա. Արեղեան Wirtschaftspolitische Rundschau der Preussischen Jahrbücher, 1922 Դեկտ. ի թիւն, եւ լոյս ընծայած է «Հայրենիք» Ախազքի 1923 թիւ 11ի մէջ։ Մենի նկատ ունեցանք Ա. Մանելլերամի «La Société des Nations et les Puissances devant le problème Arménien» (էջ 126), որ ամբողջական է, մինչին առաջին մէջ որոց պարբերութիւններ կը պակասին։ անուելք թերութիւնը ադրիւէն յառաջ կրւզայ եւ ոչ թէ քարզմանիչէն։

հանրաքուէով արտայայտուած է ի նպաստ մայր հայրենիքին հետ միութեան, համաձայն ենք որ ի հարկին կատարուի նոր ազատ հանրաքուէ մը:

3.— Արեւմտեան Թրուկիոյ իրաւական վիճակին որոշումը ևս, որ թուրք հաշտութեան հետ կապուած խնդիր մըն է դարձած, նմանապէս բնակչութեան ազատ ձայնատուութեան համաձայն պէտք է կարգադրուի:

4.— Մահմէտականներու խալիֆայութեան աթոռանիոա, սուլթանի և օսմանեան կառավարութեան մայրաքաղաք կ. Պոլսոյ ապահովութիւնը, ինչպէս նաև ապահովութիւնը Մարմարա ծովին պէտք է պաշտպանուին ամէն վասնգի դէմ: Այն պարագային միայն, երբ այս հիմնական սկզբունքը պահպանուի, կարելի պիտի ըլլայ մեր և միւս շահագրգուող պետութիւններու հետ համաձայնարար որոշում մը տալ, Սեւ ծովի և Միջերկրականի Նեղուցներուն բացումին համաշխարհային առեւառուրին և հազորդակցութեանց առջեւ:

5.— Մեր կողմէ պիտի ճանչցուին և ապահովուին փոքրամասնութեանց իրաւունքները այնպէս, ինչպէս որ յիշատակուած են Դաշնակից պետութեանց՝ իրենց թշնամիներուն և կարդ մը գործակիցներուն հետ կնքած դաշնագիրներուն մէջ, պայմանով որ մահմէտական փոքրամասնութիւնները միևնոյն իրաւունքները վայելեն հարեւան պետութեանց մէջ:

6.— Մեր կեանքին և գոյութեան հիմնական պայմանն են՝ անկախութիւնը և կատարեալ ազատութիւնը, որպէսզի հնարաւոր գառնայ մեր ազգային և տնտեսական բարգաւաճումը, նոյնպէս գործերու զեկավարութիւնը կանոնաւոր և արդիական վարչութեամբ մը և ապահովելու մեր յառաջդիմութիւնը ուրիշ երկիրներու օրինակով: Այս հիման վրայ մենք դէմ ենք որեւէ սահմանափակումի որ խոչընդուռ կը հանդիսանայ մեր քաղաքական, դատավական ու ելեւմտական զարգացման:

Մեր պարտքերու կանոնաւորման պայմանները, որոնք պիտի հասաւառուին, ներհակ պէտք չեն ըլլալ այս սկզբունքներուն:

## ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

### ՀԱՅԿԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՈՅԺԸ

Հայաստանի կառավարութեան կողմէ, 1920 նոյեմբեր 18-ին, Ա. Խատիսեանը զրկուեցաւ դաշնակից ներկայացուցիչներուն մօտ օգնութիւն խնդրելու և իր հետ տարաւ զինուորական նախաքարի կազմած հետեւեալ տեղեկադիրը.

ԱՀայաստանը ունի չորս ճակատ, բոլորն էլ պատերազմական զինուկում՝ Կարս-Ալեքսանդրապոլի, Սուրբալուի, Նախիջևանի և Դիլիջան-Ղազախի:

Ի՞նչպէս են բաժանուած դրանց մէջ Հայաստանի զինուորական ուժերը: Կարս-Ալեքսանդրապոլի ճակատում կանգնած են հետեւեալ զօրամասերը. խօսքը վերաբերում է կանոնաւոր զօրքերին և, յատկապէս, հետիւոն զօրքերին: Այդաեղ են՝ առաջին գունդը (Մազմանեան) — 1500 սուին, երդ գունդը (Միրիմանեան) — 2000 սուին, 5-րդ գունդը (Շաղուբաղեան) — 700 սուին, 6-րդ գնդի մի բատալիոն — 700 սուին, 7-րդ գնդի մի բատալիոն (Իշխանեան-Գնդունի) — 800 սուին և 8-րդ գունդը (Տիգր. Բաղդասարեան) — 1500 սուին, ընդամէնը՝ 7.200 սուին: Բացի դրանից կան նաև Սմբատի խմբերը:

Սուրբալուի ճակատում (Դրօի մօտ): Կան 9րդ գունդը — 2000 սուին, 8րդ գունդը (1 բատալիոն) 1000 սուին և 7-րդ գունդը (1 բատալիոն) 700 սուին, Ղարաբաղի տռանձին զօրամասը (Կուռո) 800 սուին, ընդամէնը՝ 4500 սուին և փոքրիկ եղիդական զօրամաս:

Նախիջևանի ուղղութեամբ կանգնած են՝ 3-րդ գունդը — 2000 սուին, 2-րդ գունդը (երկու բատալիոն) — 1000 սուին, ընդամէնը՝ 3000 սուին:

Դիլիջան-Ղազախի ճակատում գտնւում է 6-րդ գունդը (Մանիկի) — 2000 սուին:

Այս թւերի մէջ չեն մտնում հեծելազօրքը, հրետանին և յառակ նպատակ ունեցող մասերը, ինչպէս սապերները և հեռագրական ջոկատները:

Այսպիսով, բոլոր չորս ուղղութիւնների վրայ մենք ունենք ընդամէնը 16,700 սուին, բացի դրանից, Զանգեզուրում գտնւում է 800 սուին, ուրեմն, վերոյիշեալի հետ՝ 17,500 սուին:

Երեւանում պահեստում մնում է 10րդ գունդը (Ղալապեանի) — 1500 սուին, ընդամէնը, ուրեմն, 19,000 սուին:

Ընդունելով և միւս տեսակի զէնքերը՝ 6000 հոգի, ուրեմն

գործող բանակում կանոնաւոր մարտական ուժեր կան 25,000 հոգի:

Աւելացնելով դրանց վրայ նաև թիկունքում ծառայողներին, բնանակիրներին, կառապաններին, սպայակոյտը, առողջապահաւական սպասաւորներին—ընդհանուր թուի 30 տոկոսը, կը ստանանք բանակի ամբողջ կազմը 34,000 հոգի, խմբերի հետ միասին—մոտ 40,000 հոգի:

Կանոնաւոր թիւրքական ուժեր կարս-Ալեքսանդրապոլ ուղղութեան վրայ պէտք է ընդունիլ 4 դիվիզիա, իւրաքանչիւրի մէջ 3000 հոգի, ընդամէնը 12000: Սուրմալուի ուղղութեան վըրոյ՝ 1 թիւրքական դիվիզիա—3000 հոգի, որը սպասաւոր է Երեւանին: Նախիջևանի ուղղութեամբ՝ բոլշևիկեան ուժեր մօտ 2000 հոգի: Եւ Ղազախ-Դիլիջանի ուղղութեամբ՝ ազգբէջանցիք և բոլշևիկները: Այդ կանոնաւոր զօրքերի թիւը պէտք է, ընդհանուր առմամբ, հաշուել 20,000 սուին:

Եթէ դրանց աւելացնենք ոչ-կանոնաւոր ժողովրդական ուժերը, քրդերին և թշնամի զինուած ազգաբնակութիւնը, այդ գէպքում թշնամու ուժերի թիւը պէտք է որոշել բոլոր չորս ուղղութիւնների վրայ ոչ պակաս 30,000 հոգուց: Ահա մրցակից կողմէրի անկողմնակալ թուահամարը:

Մրա հետ միաժամանակ պէտք է ի նկատի ունենալ Հայաստանի մեկուսացած դրութիւնը, նաւթից, նաւահանգստից զուրկ վինելը, արտաքին աշխարհից կտրուած լինելը (որովհետև ամբողջ հազորդացութիւնը Վրաստանի և Եւրոպայի հետ կախուած է մազից—երկաթուղային գծից, որը շուտով կարւեց): Թնդանօթի ուումբերի պաշարը վերջանում է: Ցրտերը աւելի սաստկանում են: Հայաստանը շղթայւում է երկաթէ օղակով: Գրաւառած և վաճանգի ենթարկուած շրջաններից ազգաբնակութիւնը հաւաքըում է Հայաստանի սրտի մէջ:

### ԹՐԻԾԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՅԺԸ (°)

Իսկ ի՞նչ ոյժ ունէին թիւրքերը, Հայաստանի դէմ պատերազմը սկսելիս: Համաձայն Հայաստանի սպարապետի սպայակոյտի հետախուզական բաժնի Յուլիս 6 տեղեկութեան՝ թիւրքական քանակը Հայաստանի սահմանի վրայ հետևեալ կերպով էր գտառութեած: 15-րդ կօրպուս՝ հրամանատար Քեաղիմ Կարաբեքիր փաշա: Էրզրումում գտնւում էր 17-րդ գունդը և 9-րդ դիւի-

(°) Ս. Վարդես, «Հ. Հանրապետութիւն», էջ 427:

զիայի սպայակոյաը—հրաժանատար՝ Ռուշի քէյ։ Հասան Ղոլայում գանւում էր 28-րդ գնդի կենտրոնը և չորս լեռնային թշնամոթ։ Թորթումում 28րդ գնդի երկու գումարտակ։ Բարդաւում 28րդ գնդի մէջ գումարտակ և 20րդ գնդի մասեր։ Արուսանում՝ 12րդ գիւղիզիայի սպայակոյաը—հրաժանատար Խալիք քէյ։ Զիւխնում 34րդ գունդը։ Քեռփիքէոյում՝ 35 բդ գունդը։ Ալաշկերտում՝ 36րդ գունդը։ Օլթիի ուղղութեամբ շարժում էր Խալիդ քէյի երրորդ գիւղիան՝ 7, 8 և 11րդ գնդերը։ Տրապիզոնի և էրզրումի միջեւ նկատուած էին 31րդ գիւղիզիայի մասերը։ 11րդ գիւղիայի կենտրոնը, ինչպէս և 18րդ գունդը։ Բայազէտաւագում։ Բացի այդ Մերգեննեկի շրջանում կային 1200 հոգի անկանոն կոռուզներ։ Օլթիում 350 ժանդարմներ։ Օլթիից դէպի հիւսիս՝ 1500 հոգինոց չէթա։ Հասան-Ղալայում՝ 1600 կամաւորներ։ Տրապիզում 300 ժանդարմներ։ Լաղիստանում՝ լազ կամաւորներ։

(Թան»ի զինուորական թղթակցի ասելով, 1920 թ. ամառաւայ վերջը, արեւելեան նահանջներում թիւրքերն ունէին 3րդ, 13րդ և 15րդ կորպուսները ընդամէնը՝ 50,000 հետեակ, 2,610 այրուձի և 306 հին ձեւի թնդանօթ։ Ուրիշ զինուորական հեղինակութիւններ Հայաստանի դէմ գործող թուրք բանակը ցոյց էին տալիս։ 3րդ, 9րդ, 11րդ և խոռն գիւղիաները, երկու աշիրէթական գնդեր, մի բրիգադ այրուձի, այսպէս կոչուած ազրէջանեան ձիաւոր հարիւրեակը, թրքական և քրտական հրոսախմբեր եային։ Կանոնաւոր զօրքերի թիւը հասնում էր 28,000ի, որից 3,000-ը ձիաւոր։ Զօրքը պարենաւորուած էր շատ լաւ, ունէր առատ սաղմամթերք, տաք հագուստ, որ ստանում էր իտուլացիներից, ֆրանսացիներից և Խորհ։ Ուսւաստանից։

### ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ՅՈՒՇԱԳՐԵՐ

(ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ԷՆԿԻՒՐԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄԻԶԵՒ)

Թէմալական շարժումը հետզհետէ զօրացաւ, չնորհիւ օտար պետութիւններու աջակցութեան։ Յունաստանի ներքին քաղաքական կեանքին մէջ եղած պառակտումները, ընտրութիւններու մէջ վենիպէլոսի պարտութիւնը տոիթ հանգիստացան որպէսզի քէմալական բանակը աւելի ազատօթէն շարժի արեւելեան սահմաննեներուն վրայ։ Մանաւանդ այդ օրերուն էնկիւրիի կտուավարու-

թիւնը ջերմ պաշտպանութիւնը կը վայելէր և. Միութեան. համաձայնութիւն մը գոյացած էր ի վեստ Կովկասեան Հանրապետութիւններուն, հարթուած էին վիճելի խնդիրները էնկիւրիի և Մոսկուայի միջւ։

Հայաստանի կառավարութեան կողմէ Մայիսիան շարժումը չնշուելէ վերջ. հաշուեյարդարի ենթարկուեցան նոյնպէս ներքին թաթարսկու ապստամբութիւնները։ Էնկիւրիի կառավարութեան հետ այս առիթով փոխանակուեցան հետեւալ յուշազրերը.

#### Երեւան. Հ. Համրապետութեան արտաքին գործոց նախարարութեան

Հայաստանի կառավարութեան հիմնումից ի վեր մեր կառավարութիւնը նրա հետ պահպանել է բարեկամական յարաբերութիւններ և այդ շարունակել է իրեն համար վարքագիծ ընտրել։ Նա այդ գործով էլ ցոյց է տուել հակառակ ձեր շարունակական յարձակումներին։ Ձեր գրաւման տակ եղող հողամասերում գանուող, բայց իր ինքնուրոյնութիւնը որոշող և Միլլի Շուրա կազմող իսուլամ ազգաբնակութեան դէմ միշտ կրկնուող յարձակումների և ջարդերի ձեր քաղաքականութեան հանդէպ մեր կառավարութիւնը բաւականացել է միայն բարեկամական ծանուցագրերով։

Մի քանի օրից ի վեր Օլթիի իսլամ ժողովրդի հանդէպ ձեր կանոնաւոր զօրամասերի կողմից շարունակուող պատերազմական գործողութիւնների մասին մեր արեւելեան ճակատի Ն. Գ. հրամանատար փաշայի կողմից երեք օր առաջ ձեր զինուորական ուժերի հրամանատարութեան տրուած բարեկամական ծանուցագիրը պատերազմական գործողութիւնները անմիջապէս դադարեցնելու մասին մինչեւ այժմ առանց պատասխանի է մուտքել և, ընդհակառակն, երէկուանից ի վեր Օլթիի վրայ յարձակումը աւելի շատացած ու սաստիկացած է։ Մեր ազգը իր ամբողջ ուժով փափուքում է բարեկամական յարաբերութիւններ պահել հոյ ցեղի հետ, հայկական շահերը թիւրքականի հետ անհամապատասխան չեն, ընդհակառակը, կարելի է համաձայնեցնել և աւելի սերտ դարձնել։ Եթէ դուք անկողմնակալորէն դատէք, կը յուռամ թէ դուք եւս կը հաստատէք, որ ձեր բռնած ընթացքը չի համապատասխանում ձեր ազգային իսկական շահերին։

Համողուած ենք, որ անդիհացիները մշտապէս իրար հետ ապրելու ստիգուած երկու հարեւան ցեղերը արիւնհեղութեան մզեւլով են զբաղուած։ Մենք ձեր կառավարութեան և ազգի համար բոլորովին վնասակար կը գտնենք, որ ձեր ազգը անգլիացիների ձեռքը խաղալիկ դառնալով՝ մեր կառավարութեան դէմ թշնամութեան ձեռնարկէ։

**Ձեր պատգամաւորութիւնը Մոսկուայում ուստ սովէտական կառավարութեան հետ բանակցութիւններ է վարում։ մե՞ք էլ ուստ սովէտական իշխանութեան հետ քաղաքական յարաբերութիւնների ձեռնորկած լինելով՝ խաղաղօրէն պատերազմին զերջ տալու կ'աշխատենք միասնակար, ուստի ձեր յարձակումը բացարձակապէս զարժանալի և ցաւալի մի երեսոյթ է։**

**Յարձակումների չարունակութեան ամբողջ պատուխունաւուռութիւնը թաղնելով հայկական կառավարութեան վրայ՝ այս անգամ էլ թիւրք ոզգային կառավարութեան արտաքին գործերի կամիսարի հանգամանքով եւ խնդրում եմ Ձեր գերազանցութիւնից տալ հարկ եղած անմիջական հրամանները ձեր զօրամասերին՝ զերջ գնելու համար թշնամական գործողութիւններին։**

**Սպասելով ձեր պատուխանին՝ խնդրում եմ ընդունել խորին յարդանաց հաւասարիքը։**

**24 Օութիսի 338**

**Թիւրք Մեծ Ազգային Ժողովի**

**1920**

**Արտաքին գործերի կոմիսար Բէքիր Սամի**

**Ամգոբա. Թիւրք Ազգային Մեծ Ժողովի արտաքին գործերի վեքիլ մեծ Բէքիր Սամիին։**

**Հայաստանի հանրապետութիւնը իր հիմնուելու օրից իսկ ձգտել է և այժմ էլ ձգտում է ստեղծել բարի գրացիական փոխյարաբերութիւններ իր հարեւանների հետ և խաղաղ համակացութիւն տեղական բոլոր ժողովուրդների միջև։ Հայաստանում լոյեալ մահմէտական բնակչութիւնը միշտ օգտուել է և օգտում է ներկայիս եւս պետութեան միւս քաղաքացիների համահաւատապիրաւունքներից։ Սոյն հաւատարիմ քաղաքացիների կեանքն ու զոյքը միշտ պաշտպանուում են Հայաստանի կառավարութեան կողմէց ամէն տեսակ չարամիտ փորձերի, ինչպէս նաեւ աւագակային յարձակումների դէմ, որոնք մեծ մասամբ կատարուում էին դրաից եկած աւազակային և խռովարար մուսուլման խմբերի կողմէց։ Սրոնք առաջ էին բերում խռովութիւն և անիշխանութիւն տեղական մուսուլման ազգաբնակութեան խաղաղ կեանքի մէջ։**

**Հայ զօրքերի վերջին ռազմական գործողութիւնները Օլթիի շրջանում նպատակ ունեին ազատելու հայկական հազարասը անիշխանական տարրերից են երբեք ուղղուած չէին մահմէտական խաղաղ ազգաբնակութեան դէմ։ Օլթիի շրջանի վարչութիւնը այժմ նշանակուած է նոյն շրջանի մուսուլմաններից։**

**Հայ ազգը ի վաղուց անտի ճիշ է թափում անկեղծօրէն մէկ-զի թողնել այս մռայլ անցեալը և ստեղծել բարի գրացիական յարաբերութիւններ Թիւրքիայի հետ։ Հայաստանի և Թիւրքիայի միջեւ բարի գրացիական փոխյարաբերութիւնների վերտնաստա-**

տումը տմբողջովին կտխուած է թիւրք զեկավարների ընթացքից, որոնք պէտք է մի անգամ ընդ միշտ ճանաչեն հոյ ազգի իրաւունքները ամբողջական Հայաստանի սահմանների վերաբերմամբ եւ վերջ դնեն Հայաստանի Հանրապետութեան սահմաններում իրենց ագէնտների գործունէութիւններին:

Զեր Մեծ Ազգային համաժողովը Անդարայում հաստատեց Տաճկաստանի հայկական վիլայէթներում Հայաստանի անկախութեան իրաւունքը, և եթէ դրանով թիւրք ազգը ճանաչում է լիովին Հայաստանի օրինաւոր իրաւունքները յիշեալ սահմաններում, ապա ուրեմն հոյ ազգը կ'ունենայ հիմք Թիւրքիոյ և Հայաստանի միջեւ կանոնաւոր փոխյարաբերութիւններ հաստատելու: Քարտուղար Տէր-Ցակորեան. 30 Յուն. 1920 թ.»:

### ԷՌԿԻՒՐԻ.

36—8—7.

Երեւան, Հայաստանի Հանրապետութեան  
Արտաքիմ Գործերի նախարարութեան.

Պատիւ ունեմ պատասխաննել ձեր 30 Յունիս գրութեան, որով պատասխանուում էր իմ 24—6—36 գրութեան:

Հակառակ Արեւելեան բանակի հրամանատար Քեազիմ Կարաբէքիր փաշայի և մեր կողմից արուած ազգարարութեան՝ կասեցընել Օլթիի շրջանում ո՞չ մի օրինաւոր հիմունքով արուած յարձակումները եւ յետ կանչել իրենց տեղերը ձեր զօրամասերը, յիշեալ մասերը դեռ չեն պարզուած և նոյնիսկ 2 Յուլիսի 36 թ. նորից մի յորձակում է տեղի ունեցել:

Թէ Զեր և թէ Զեր զօրքերի հարձանատարի պատասխանների մէջ՝ տեղի ունեցած յարձակումները չերքելով հանդերձ՝ առում է, որ շարժումները տեղի են ունեցել մուտութման ազգաբնակութեան խնդրանոք, և որ այդ ազգաբնակութեան գէմ ո՞չ մի բընութիւն ու հարածանք գործ չի գրուել, որ օսմանեան սահմանի գէմ ո՞չ մի յարձակում չի եղել, որով գոյութիւն ունեցող յարուբերութիւնները չեն խանգարուել: Խնչպէս Ձեզ էլ անծանօթ չէ, երկու կառավարութեանց միջեւ գոյութիւն ունեցող յարաբերութիւնների հիմք են ծառոյում Հայկական Հանրապետութեան պաշտօնապէս ճանաչած Բրեստ-Լիտովսկի գաշնագիրը և նրա լրացուցիչ՝ Բաթումի դաշնագիրը, որը լիազօրութիւն ունեցող պատուիրակների կողմից ստորագրուած, երկու կառավարութեանց կողմից ընդունուած և հաստատուած է:

Օլթիի շրջանն եւս յիշեալ գաշնագիրի տրամադրութիւններով

հաստատուած երեք նահանգների մէջ լինելով՝ համաձայն ժողովրդի ազատ կերպով կատարուած հանրաքուէին՝ օսմանեան պետքեան բացարձակ ստացուած քն է կազմում։

Եթեալ շրջաններում որեւէ պատճառով օսմանեան պաշտօնեաների կամ զինուուրական ուժերի ժամանակաւորապէս չգտնուելը օսմանեան իշխանութեան այն տեղերից ո՛չ փաստորէն եւ ո՛չ էլ իրաւականօրէն վերացնելու պատճառ չի կարող լինել։

Այն ժամանակ, երբ սպասուում էր իրաւունքի և արդարութեան սկզբունքների համաձայն և խաղաղ կերպով լուծել Բաթումի դաշնագրի ամրողջական տրամադրութիւններից ծագող վէճերը, եթէ այդպիտիներ կան — հայկական զօրամասների կողմից Օլթիի շրջանի վրայ կատարուած յարձակումներվ՝ մեր կողմից շարունակութիւնը ցանկալի եղող բարեկամական և հարեւանական յարաբերութիւնների՝ բացէ ի բաց խանգարուում են և միաժամանակ մեր բացարձակ իրաւունքի դէմ սանձգութիւն են արւում։

Ինչ վերաբերում է Օլթիի մաւուլման ազգարնակութեան հրաւէրին, և պահանջին, այդ էլ կատարուած յարձակումն օրինականացնելու համար արդարացի մի փաստ չէ. եթէ նոյնիսկ ընդունուի, որ յիշեալ ազգարնակութիւնը այդպիսի մի դիմում կատարած է, այն ժամանակ այդ դիմումը նրա վրայ յանցանքի մշտական պատասխանառուութիւնը կը հրաւիրէ։

Ինչպէս որ առաջին դրութեամբ էլ յայտնել եմ. մեր կառավարութիւնը և թիւրք ազգը հայ կառավարութեան և հայ ժողովրդին թշնամի չեն եւ ցանկանում են գտնել մի կապ փոխադարձ շահերը ապահովելու համար։ Եթէ իմ տեսակէտները Հայաստանի կառավարութեան կողմից անկողմնակալ և շրջանայիաց կերպով քննուեն, կը յուսամ, որ իմ յայտնած դիմուլութիւնների անկեղծութեան եւ իմ ազգի ձեր ազգի հանգէալ ունեցած բարեկամական զգացմունքներին հաւատ պիտի ընծայուի։

Վերջապէս, կրկին խնդրում եմ ժամանակ ձեր զօրամասները յետ քաշել, և հիմնուելով մեր երկուսի միջեւ գոյութիւն ունեցող փոստական և իրաւական տեսակէտով գործադրութեան մէջ եղող Բաթումի դաշնագրին՝ բողոքում եմ կատարուած շարժումների դէմ եւ պատասխանառու եմ գտնում մուսուլման ազգարնակութեան կրած վիսաներին պատճառ եղողներին։

Սպասելով մեր փոխադարձ շահերին համապատասխանող մի պատասխանի՝ խնդրում եմ ընդունէք իմ յարգանացս հաւասարքը. էֆէնդիմ։

Թիւրք Մեծ Ազգային ժողովի Արտաքին Գործերի կամիսար՝ Բէքիր Սամիր։

ԱԱՅՎՐԱ. Թուրք Ազգային Մեծ Ժողովի Արտաքիմ Գործերի վեցել  
մեծ. Բէքիր Սամիկին.

Առանց չօշափելու հարցի բնականոն կողմը այն աեստէտից,   
որ Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը կնքուած են սուլ-  
թանի Կոռավարութեան կողմից, որը ձեր Կոռավարութիւնը չի  
ճանաչում, պատիւ ունիմ պատասխանելու ձեր 8 Յուլիս 36 թ.  
դրութեան :

Ինչպէս Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, որի մէջ Հայաստանը  
ոչ մի մասնակցութիւն չէ ունեցած և ոչ էլ ստորագրած է, նմա-  
նապէս Բաթումի դաշնագիրը, որ երկու կողմերի պարլամենտնե-  
րից չէ հաստատուած, ո՛չ մի իրաւական ոյժ չեն կարող ունենալ  
Հայաստանի համար:

Այն հանգամանքը, որ դուք իրը հիմք էք ընդունում Բրեստ-  
Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը, որոնք հիմովին չեն ճանա-  
չում կենսունակ Հայաստանի գոյութիւնը, ի մեծ ցաւ զրկում է  
մեզ ձեր հետ համաձայնութեան գալու ամէն յոյսից, քանի դուք  
շարունակէք զեկավարուել գերման կայսերական և սուլթանական  
իմպէրիալիստական, հայկայնագիտական կառավարութեան ձըգ-  
տումների վրայ հիմուած այդ դաշնագրերի տրամադրութիւննե-  
րով, որոնք ժխտում են կառավարութեան և միջազգային յարա-  
բերութիւնների մէջ ազգերի ինքնորոշման, իրաւունքի և արդա-  
րութեան սկզբունքները:

Անկեղծաբար ձգտելով ստեղծել բարի հարեւանական յարա-  
բերութիւններ թուրք և միւս ազգերի հետ, հայ ազգը այդ յա-  
րաբերութիւնների իրական հիմք և անհրաժեշտ նախապայման է  
համարում, որ երկու կողմերն էլ ճանաչեն շահագրգուած ազգերի  
պատմական, ազգագրական ու անտեսական իրաւունքները :

Յենուած իւրաքանչիւր ազգի այս օրինաւոր իրաւունքների  
վրայ՝ հայ ազգը, բնականաբար, չի կարող հրաժարուել Տաճկաս-  
տանի հայկական նահանգների վրայ ունեցած իր անվիճելի իրա-  
ւունքներից, որոնց սահմանները, համաձայն դաշնակից պետու-  
թեանց կողմից այժմ Տաճկաստանին յանձնուած հաշտութեան  
դաշնագրին, պիտի որոշուեն գերագոյն իրաւախոհի՝ Ամերիկայի  
Միացեալ Նահանգների նախագահի կողմից :

Ցիշեալ դաշնագիրը ստորագրող Հայաստանը մտադիր է ճըշ-  
դորէն հաւատարիմ մնալ գերագոյն հաշտարարի որոշման, սպասե-  
լով դրան՝ նա մտադիր չէ քայլեր անել նախկին ռուս-տաճկական  
սահմանները անցնելու համար։ Նամանաւանդ, նա իրաւունք ու-  
նի յուսալ, որ Տաճկաստանը պիտի չմիջամտի այն հարցերին, ու-

բո՞ք վերաբերում են Հայաստանի ներքին գործերին և այս տեսակէտից ձեր պահանջը Օլթիի շրջանը, որ կազմում է Հայաստանի Հանրապետութեան անվիճելի մտսը, հայկական գօրամտաերից մտքրելու մասին և յիշեալ շրջանում ձեր ասկեարդների յարձակուղական շարժումները բոլորովին անըմբռնելի և անթոյլատրելի են:

Հաւատարիմ իր խաղաղասիրութեան՝ հայ աղդը պատրաստ է երկարացնել բարեկամութեան ձեռք տմէն ոյն ազդին, որը՝ իր կողմից՝ ճանաչում է լիովին նրա պատմական, ազգագրական, պետական օրինական իրաւունքները, և ուրիշ ազգերի նրա հանդէպ ունեցած վերաբերումից կախուած է հայ աղդի վերաբերումը դէպի այդ վերջինները:

**Ընդունեց' ք յարգանացս հաւաստիքը:**

Արաւաքին Գործերի Քարտուղար՝ Տէր Յակորեան.

28 Օուլիս 1919 թ. №. 4515»:

\* \* \*

Հայաստանի և Թուրքիոյ միջեւ զինական բախումները շարունակուեցան, միւս կողմէն կարմիր բանակը Հայաստանի արեւելելեան սահմաններուն վրայ յարձակումներ կատարեց: Թրքական բանակը Սեպտ. 10ին սկսաւ գործողութիւններու, իսկ Սեպտ. 23-ին, տանց պատերազմի յայտարարութեան, անցաւ ընդհանուր յարձակման Հայաստանի դէմ:

Սեպտ. 30ին Հայաստանի կառավարութիւնը զինուորական վիճակ յայտարարեց: Մինչեւ 35 տարեկանները զէնքի տակ առաւ: Այսու օրէնքներ սահմանուեցան դասալիքներուն դէմ: Հայկական բանակը փաստօրէն կռուի մէջ էր բոլոր սահմաններուն վրայ, իսկ պոլշեւիկները աշխատանք տարին նուեւ ներքնապէս բարյալքելու բանակը և ժողովուրդը:

Բուռն կռիւներ տեղի ունեցան Սարբաժիշի և Սուրմալուի ճակատներուն վրայ: Վերջինը կրցաւ միշտ դիմադրել, բայց թուրքերը յաջողութիւններ ունեցան կարսի ճակատին վրայ և քաղաքը գրաւեցին Հոկտ. 30ին: Հայաստանի Խորհրդարանին նոյնիմ: 11ի արտակարգ նիստին մէջ վարչապետ Հ. Օհանջանեան, դէպքերու պատմականը ընելէ վերջ, յայանեց թէ Նոյեմ 13-ին զինադադարի համար դիմում կատարուած է էնկիւրի և զուգագիպութեամբ էնկիւրիի կառավարութիւնը եւս մէկ օր առաջ բանկցութիւններու համար դիմում կատարած է, բայց ան ուշ ստացուած է: Վարչապետ Հ. Օհանջանեան Խորհրդարանին հաղորդեց վոխանակուած յուշագրերը:

2 Նոյեմ. 1920 թ. Ամսարա No. 263

Հայկական Հանրապետութեան Արտաքին Գործերի պ. Խախարաքին

Եղեցւաթ

Այժմ, երբ լիակատար յաղթութիւնը գովիս է պսակելու մեր արեւելեան բանակի ջանքերը, Տաճկաստանի Ազգային Մեծ Ժողովը ուղղում է կրկնել հայ ժողովրդին արդէն առաջները իր արած խաղաղութեան առաջարկը և նորից հաւաստիացնել, որ նա չի ձգտել անցեալում ոչնչացնել Հայաստանը, խլել նրանից իր անկախութիւնը կամ վտանգել որեւէ կերպով նրա իրաւունքները սակայն, մենք կարծում ենք, որ պարտաւոր ենք պահանջել Հայաստանի կառավարութիւնից, որ նա նոյնպէս վարուի մեզ հետեւ դադարի Արեւելքում բրիտանական իմպերիալիզմի խոնարհ գործիքը լինելուց Մենք համոզուած ենք, որ թուրք և հայ ժողովուրդների իրարու դէմ վարած երկարատե արիւնահեղ կոխւները՝ մինչև 1918 թուականը՝ գլխաւոր պատճառ են ունեցել յաւակնութիւնները ցարիզմի, որը ձգտում էր տարածել իր իշխանութիւնը Արեւելեան Անստոլիայի վրայ։ Ցարական ըէժմիմի տապալումը առաջ բերեց հանգստութեան շրջան, շնորհիւ այն սառնարիւնութեան, որ ուղարկան զօրքերի հեռանալուց յետոյ, Տաճկաստանը կարողացաւ պահել հայկական հրոսութմբերի կատարած սոսկալի ջարդերի հանդէպ։

Խեղաղութիւնը, որ մենք այնքան ջանքերով վերականգնեցինք, նորից խախտուեց, երբ իմպերիալիստ Անգլիան յաղթանակելով՝ կամեցաւ պահել Միջազնեքը և ձեռք դնել Պարսկաստանի ու Բագուրի նաւաթաշատ շրջանի վրայ։

Յարիզմին ծառայելուց յետոյ, Հայաստանն այս անգամ Անգլիայի նպասակներին ծառայեց և մեր դէմ բաց արեց նոր դարսաշրջան թշնամութեան, որ շարունակուամ է դեռ եւս ի մեծ շահ լունդուի Փիլանսիստների։ Թիւրք ժողովուրդը, որ գրեթէ միայնակ պաշտպանուամ է արեւելքը արեւմուտքի կապիտալիստների ընչչողաղցութեան դէմ, չէր կարող թոյլ տալ հայերին անընդհատ դաւադրել նրա կեանքի դէմ և նրա արեւելեան գաւառների վրայ յարձակումով փորձել ձեռք երկարացնելու Միջազնեքի և Պարսկաստանի բրիտանական բանակներին՝ փճացնելու համար ընդմիշտ դժբախտ Ասիայում դեռ եւս մնացած մի քիչ աղատութիւնը եւ անկախութիւնը։

Այս նկատումները և հայ զինուորների անընդհատ յարձակումներն էին, որ մեզ պարտաւորեցրին հռանդան կերպով շարժուել

Ճեր երկրի դէմ . բայց ցանկանալով արիւնահեղութեան վերջ տաղու համար որեւիցէ առիթը ձեւքից չփախցնել՝ խնդրում ենք Երեւանի կառավարութիւնից այս յայտագիրը նկատել որպէս խաղաղութեան վերջնական առաջարկ Քիւրքիոյ Մեծ Ազգային Ժողովի կառավարութեան կողմից : Որպէսզի հաշտութիւնը կայանայ, բաւական է, որ Հայաստանը մեզ իրական երաշխիք տայ, թէ այսուհետեւ նա մեր դէմ որեւիցէ յարձակողուկան զաղտփար չի սբնաւցանելու և դադարում է Արեւելքում Անգլիայի կապիտալիստների առաջապահը լինելուց : Մենք պարտաւոր ենք հայ ժողովը ու միեւնոյն տեսակ ապահովութիւններ տալ և խնդրում ենք այս մասին անմիջապէս ոկտել խաղաղութեան բանակցութիւններ : Յուսալով, որ մեր չափաւորութիւնը և մեր խաղաղասիրական զգացումները կատարելապէս պիտի գնահատուեն, խնդրում եմ, որ նախարար, ընդունել ամենաբարձր յարգանքներիս հաւաստիքը :

Արտաքին գործերի ժողովրդական կոմիտար՝ Անսէդ Մուխտար

Այս գրութիւնը գրուելուց մէկ օր յետոյ, այսինքն՝ Նոյեմբեր . Յին Հայաստանի կառավարութիւնը Անգորա է ուղղել հետեւեալ գիմաւմը :

Ցանկաստաթի Ազգային Մեծ ժողովի կառավարութեանը Անգույնաւում

Յ Նոյեմբ. 1920 թ.

Տաճիկ և հայ ժողովուրդների բազմադարեան հարեւան լինելը, Տաճկաստանի և Հայաստանի հանրապետութեանց սահմանների ընդհանրութիւնը անպայման զում են այդ պետութիւնների մէջ խաղաղ յարաբերութիւններ, որոնց համար հիմք պիտի ծառայեն փոխադարձ յարգանքը և իւրաքանչիւր երկրի կենսական չահերը : Իր բոլոր հարեւանների հետ Հայաստանը ձգտում է այդպիսի յարաբերութիւնների և բոլորի հետ էլ գտնւում է խաղաղ յարաբերութիւնների մէջ :

Հայաստանի կառավարութեան և ժողովրդին յայտնի է Ազգային Մեծ ժողովի յայտարարութիւններից, որ և տաճիկ ժողովուրդը, և Ազգային Մեծ ժողովն ընդունելով ժողովուրդների ինքնորոշման ոկզրունքները՝ միւս քաղաքակիրթ ժողովուրդների հետ ճանաչել են Հայաստանի Հանրապետութեան խաղաղ և անկախ գոյութեան իրաւունքը : Այդ բոլորն աչքի առաջ ունենալով՝ Հայաստանի ժողովրդի և կառավարութեան համար միանգամայն անհասկանալի և անսպասելի է ձեր զօրքերի առաջխաղա-

ցումը դէպի Հայաստանի սահմանները, առանց բացատրելու պատճառները և նպատակները, նոմանաւանդ, ձեր կառեգորիկ յոյշարարութիւնից յետոյ— չանցնել օմաննեան պետութեան սահմանները: Իրեւ առաջիազման արդիւնք կատարւում է անօգուտ արիւնհեղութիւն:

Սաեղծուած բախումը խաղաղ ճանապարհով լուծելու ցունկութեամբ, Հայաստանի կառավարութիւնը դեռ Հոկտ. 8ին իր լիազօրի միջոցով Պոլսում աշխատել է ձեզ մօտիկ տաճկական շըրշաններում իմանալ ոկսած արշաւանքի պատճառները և գանել փոխադարձ համաձայնութեան ուղի: Այժմ նոյն զգացումներից դրվագած՝ Հայաստանի կառավարութիւնն անմիջապէս գիտում է Ազգային Մեծ Ժողովին՝ գուլ փոխադարձ համաձայնութեան և հասկացողութեան ուղիի վրայ:

Համոզուած լինելով, որ այդպիսի ճանապարհը կարող է և պիտի գտնուի, Հայաստանի կառավարութիւնը ինդրում է ձեր կառավարութեանը, նշանակել մեր և ձեր ներկայացուցիչների տեսակցութեան տեղն ու ժամանակը, որոնք կարող պիտի լինեն պարզել ընդհարումների պատճառները և գտնել խաղաղ համաձայնութեան ուղիները:

### Արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան

Առաջնորդուելով միեւնոյն ոգով ու տեսակէտներով՝ հայկական բանակի հրամանատարութիւնը նոյեմբ. 5-ին զինադադարի առաջարկ է արել: Այդ առթիւ տաճկական բանակի հրամանատար Կարարեքիր փաշան գրում է մեզ հետեւեալը.

6 Նոյեմբ. 1920 թ.

### Ալեքսանդրապոլի հայ բաթակի հրամանատարին

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան Անդրոսյի Մեծ Ժողովի կառավարութեան ուղղած հետագիրը և արիւնհեղութիւնից խուսափելու համար գործողութիւնների դադարեցնելու մասին ձեր գրութիւնը այսօր 6 նոյեմբ. 1920 թ. ժամը 9-ին ստացայ: Կառավարութեանս ուղղուած հեռագիրը Անդրոս հաղորդեցի. ի հարկէ, ստանալիք պատասխանը ձեզ կը հաղորդեմ:

Խնչպէս որ մինչեւ այժմ հայ բանակին գրած հեռագիրներից հասկացւում է, փափաքելով արիւնհեղութիւնից խուսափել՝ մինչեւ այդ պատասխանի ստացումը, գործողութիւնները դադարեցնելու ձեր առաջարկը ընդունում եմ: Որպէսզի զօրամասերս ա-

պահով յինեն, որ առաջարկը իրական է և անկեղծ, և որպէսզի հաշտութեան պայմանների բանակցութեան ժամանակ մեր զօրքի հետքը տպահովուի, փոխադարձաբար հետեւեալ պայմանների ձեր կողմից ընդունելը և գործադրելը կ'առաջարկեմ.

1. Ոյժմ Արփաչայի արեւմուտքը գտնուող հայ զօրամասերը Ալեքսանդրապոլը մաքրելով՝ Արփաչայից առնուազն 15 քիլոմետր գէպի արեւելք պէտք է քաշուեն:

2. Ալեքսանդրապոլ քաղաքը պիտի չդրաւուի, միայն թէ բերդը և կայարանը մեր կողմից զինուորական գրաւման տակ պէտք է առնուեն. Ալեքսանդրապոլում հանրային ապահովութիւնը, կարգի պահպանութեան տակ գտնուելը Ալեքսադրապոլի բընակչութեան պէտք է յանձննուի:

3. Նկատի ունենալով, որ Ալեքսանդրապոլը մեծ նշանակութիւն ունի որպէս Թիֆլիս-Երեւան երկաթուղիի միացման կէտ, Ալեքսանդրապոլի շուրջը տաս քիլոմետր տարածութեամբ շրջանը թիւրք բանակի վատահութեան համար՝ զօրամասերի կողմից գրաւելուն արգելք չինել:

4. Զինադադարի տեւողութեան միջոցին, թիւրքական բանակի զօրքերի վրայ ոչ մի կողմից և ոչ մի պատրսւակի տակ յարձակում չանել և կրակ չքանալ:

5. Վերեւի յօդուածները վաղը (7 նոյեմբ. 1920 թ.) կէսօրից յետոյ մինչեւ ժամը 5-ը ամբողջապէս գործադրել և Արփաչայի արեւմուտքը գտնուած հողամասերը և Ալեքսանդրապոլը յիշուածորը կէսօրից առաջ մինչեւ ժամը 10-ը ամբողջապէս պարզել:

Եթէ այս պայմանները ընդունուեն, և 7 նոյեմբ. 1920 թ. կէսօրից առաջ մինչեւ ժամը 8-ը համաձայնութեան պատասխան չարուի, պատրաստ պիտի լինեմ զինուորական գործադրութիւնները շարունակելու, և սրանից առաջ եկած նիւթական և բարոյական պատասխանատուութիւնը, իբրև հայոց բանակի հրամանատարի, ձեզ պիտի պատկանի: Յայտնելով այս՝ կը մատուցանեմ յարգմանքներս:

Արեւելեան բանակի ընդհանուր հրամանատար՝

Ֆէրիդ Քեազիմ Կարաքեքիր:

Սոյն գրութեան մէջ առաջարկուած պայմանները կառավարութեան կողմից ընդունուեցին և նշանակուած ժամին գործադրուեցին, որից յետոյ հարկ համարեցինք Անդորրայի կառավարութեան ուղարկելու հետեւեալ դրութիւնը.

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմէտ Մուխտարին

8 Նոյ., 1920 թ.

Հայտաստանի Հանրապետութեան կառավարութիւնը հաճոյքով ստացաւ սոյն նոյեմբեր ամսի 2ի յայտագիրը, որով առաջարկւում է պաշտօնապէս սկսել խողաղութեան բանակցութիւնները։ Այս առաջարկն եկաւ հաստատելու իմ կառավարութեան կարծիքը, որ ինքն իսկ, ձեր առաջարկը ստանալուց առաջ, սոյն ամսի 3ի իր յայտագրում յայտարարել է, թէ անհրաժեշտ է կնքել տեւական համաձայնութիւն, որ հիմնուած լինի երկու պետութիւնների փոխադարձ յարգանքի վրայ։

Այժմ տեղեկացած լինելով, որ ձեր կառավարութիւնը լիովին բաժնում է նրա կարծիքը՝ հանրապետութեան կառավարութիւնը պատրաստ է փութացնել իր պատուիրակութիւնը, որի անդամներն արգէն նշանակուել են, սկսելու համար խաղաղութեան բառակցութիւնները։ Նկատի առնելով, որ իմ կառավարութիւնը տալիս է մասնաւոր կարենութիւն թուրք և հայկական առաջիկայ կոնֆերանսին, նա փափաքում է, որ բանակցութիւնները տեղի ունենան, Ալեքսանդրապոլում, որպէս մի այնպիսի տեղ, որի հետ որքան ձեզ, նոյնքան և մեզ համար դիւրին է հանոնաւորապէս հեռագրական հազորդակցութիւն ունենալ։ Առիթից օգտուելով՝ իմ կառավարութիւնը վստահացնում է ձեզ, որ կատարելապէս համաձայն է կնքելու թիւրքիոյ Սզգային Մեծ Ժողովի կառաջարութեան հետ մի այնպիսի տեսական խողաղութիւն, որ համապատասխանէ երկու երկիրների կենսական կարիքներին, ապահովեցնէ Հայտաստանի Հանրապետութեան կուլտուրական և արդիւնաբերական զարգացումը և կարսզանայ ստեղծել փոխադարձ և սերտ բարեկամութեան մի հող՝ ծառայելու համար խաղաղութեան գործին Արեւելքում յօդուտ մեր երկու ժողովուրդների։ Իմ կառավարութիւնը իր պարատականութիւնն է համարում ընդգծել ոյստեղ այն իրողութիւնը, որ նա միտ գերադասել է և գերագույնում է իր ժողովրդի բարեկեցութիւնը և իր պիտութեան չահերը, ինչպէս նաև իր գարաւոր դրացիների, որոնց մէջ է Թիւրքիայի հետ հաստատուն և տեսական բարեկամութեանց յարաբարութիւն հաստատելը, որ նա բնաւ չէ ծառայել ցարիզմի շահերին և ոչ էլ որևէ իմպերիալիզմի։ Այժմ Թիւրքիայից է կախուած նոյն սեսակէտն իրապէս և զործնուկանապէս ընդունել՝ մշակելու համար մեզ հետ զրուած հարցերի համապատասխան մի համաձայնութիւն։

Հայաստանի կառավարութիւնը չի զեկավարւում անցողական պայմաններով և ոչ օրուայ փոփոխական մթնոլորտով, այլ միայն բուռն ցանկութեամբ՝ սաեղծելու Տաճկաստանի հետ կայուն յարաբերութիւններ հաստատելու մի հող՝ մնալով հանդերձ կենսունակ մի պետութիւն։

Սպասելով ձեր անմիջական պատասխանին և ոգևորուած բուռն ցանկութեամբ լուծելու հնարաւոր չափով շուտ և կտաւըելապէս վաղուց հասունացած հայ-թիւրքական յարաբերութիւնների հարցը, խնդրում եմ, պ. կոմիտար, ընդունել ամենաբարձր յարգանքներին հաւաստիքը։

### Արտաքին գործերի նախարար՝ Հ. ՕհաՅջանեան

Այսպիսով, կտրծես, բանակցութիւնները յաջող ընթացք էին առանուած և հաշտութեան հնարաւորութիւնը կարելի դառնուած։ Սակայն, Նոյեմբեր 9ին ստացանք մի նոր գիմում, որի բովանդակութիւնը հետևեալն է։

8 Նոյ., 1920 թ.

Հայկական բաթակի հրամանատարութեամ, Հայկական  
կառավարութեամ

Հաշտութիւն խնդրելու առթիւ ուղարկած նոտան և ռազմական գործողութիւնները կանդնեցնելու մասին արած դիմումը Անգորայի իմ կառավարութեան յայտնելով, մինչև պատասխան ստացուելը աւելորդ արիւն չթափելու համար, փոխադարձաբար առաջարկուած պայմանները (7 Նոյեմբեր 1920 թ.) ձեր բանակի կողմից գործադրուելուց անմիջապէս յետոյ, ռազմական գործողութիւնները գաղաքացրի։ Այս անդամ իմ կառավարութեան կողմից առաջարկուած զինադադարի պայմանները ստորև նոյնութեամբ արտագրում եմ։ Սոյն պայմանը տմբողջապէս գործադրելով՝ իսկոյն հաշտութեան պատուիրակներին Ալեքսանդրապոլ ուղարկուելը գործադրելով՝ յայտնում եմ յարգանքներս։ Ֆէրիդ Քեազիս հարաբերիր։

Զինադադարի պայմանները։ Առայժմ 24 ժամուայ ընթացքում Ալեքսանդրապոլում բոլորովին գործածելի վիճակում 2000 արտագանգարուած հրացան, սարքով և կենդանիներով միասին 20 հատ ծանր և 40 հատ թեթև զնդացիր, երեք մարտկոց թնդանօթ, 4000 ջորի, 1000 սնդուկ հրացանային սաղմամթերք, 6000 թրնդանօթի ռումբ, երկու շոգեմեքենայ և 50 վագոն պիտի յանձ-

նուի մեզ։ Կանոնաւոր և անկանոն հայկական զինուորական ուստիրը Արքաչայի ընթացք— Ալագեաղ կայարան, Կիրմիղլի-Կոլիշան, Նալբանդ կայարան—Վարանցովկա գծից արեւելք պիտի ետքաշուեն, այս գծից արևմուտք գտնուող երկաթուղագիծը չքանդուած և անվեսաս պիտի թողնուի։

Երկրորդ՝ առ առաւելին Յօրուայ ընթացքում դարձեալ կանոնաւոր և անկանոն հայկական զինուած ուժերը Սուրմալու-Արքա կայարան—Կիզիլչի, Արէթ-Ալագեաղ լեռան լանջը—Տանտերմազ—Նովո-Միխայլովկա—Լոռիքենդ-Երմուտ ծալւանդազ գծից արեւելք պիտի քաշւեն։

Երրորդ՝ զինադադարի կնքումից անմիջապէս յետոյ Սանահին կայարանի և Ալեքսանդրապոլի միջև գծի վրայ ամէն տեսակ ռազմական պիտոյքների փոխադրութիւնը պիտի կանգ առնի։ Այս փոխադրութիւնները ստուգելու համար Սանահին կայարանը և Ղարաքիլիսէ մէկ-մէկ յանձնախմբեր պիտի ուղարկւեն և հայկական կառավարութիւնը վերսոյիշեալ յանձնախմբերի անձեռնմխելիութիւնը և Ալեքսանդրապոլի շրջանում նրանց արեւելեան ճակատի հրամանատարութեան հետ կանօնաւորապէս և ապահովապէս կապ ունենալը պիտի ապահովի։

Չորրորդ՝ մինչև զինադադարի Յրդ օրը, երեկոյեան երկու կողմի պատուիրակները հաշտութեան բանակցութիւնները սկսելու համար Ալեքսանդրապոլ պիտի դանուեն և այս ժամանակի ընթացքում, եթէ առաջին և երկրորդ պայմանների բովանդակութիւնը իրագործուած է, իսկոյն հաշտութեան բանակցութիւնները պիտի սկսեն։

Հինգերորդ՝ զինադադարի ժամանակի ընթացքում մեր զօրամասերը Ալեքսանդրապոլի շրջանում, առաջին պայմանում յիշուած Արքաչայի ընթացք-Նալբանդ-կայարան Վարանցովկա գծից արեւելեան կողմը և միւս շրջաններում իրենց գտնուած գծից առաջ չպիտի անցնեն։

Վեցերորդ՝ զինադադարի կնքումից անմիջապէս յետոյ երկու կողմից թշնամական գործողութիւններին վերջ պիտի դրուի։

Սոյն զինադադարի պայմանները Ալեքսանդրապոլի շրջանում գտնուող հայկական առաջաւոր մասերին յանձնւելու ժամից դործադրութեան մէջ են մանում և պայմանաժամը, ի վերջոյ, եթէ կարիք զգացուի, երկարաձելու պայմանով՝ եօթը օր է։ №. 2378։ Իսկականի հետ ճիշդ է։

Քեազիմ Կարաբերի

Ուրիմն. զինադադարի առաջին պայմանները մեր կողմից ընդունուելուց և իրագործուելուց յետոյ հակառակորդն առաջարկում է բոլորովին նոր պայմաններ, այս անդամ աւելի խիստ ընդունել գրանց՝ նշանակում է Հայաստանի հոգի կէսից աւելին զիջել թշնամուն, բանակը զինաթափ անել, ի հարկէ, առանց երաշխիք ունենալու, որ մի քանի ժամ յետոյ նոր առաջարկներ չեն արուի:

Կառավարութիւնը որոշեց մերժել նոր առաջարկները՝ պնդելով զինադադարի նախկին պայմանների վրայ: Նոյ. 10ին հետեւեալ գրութիւնն ուղարկեց Անգորա:

10 Նոյեմբեր 1920 թ.

Նկատի ունենալով ձեր 2 նոյ. գրութեան խաղաղասէր ոգին՝ մեր հրամանատարութիւնն ընդունել է և ի կատար ածել ամսոյս նի առաջարկած ձեր զինադադարի պայմանները: Համաձայն ձեր այդ նամակի և 8 նոյեմ. ձեր նօտայի բովանդակութեան, որով դուք առաջարկում էք խաղաղութեան պայմաններ և որոնց մենք սկզբունքով համաձայն ենք, ինչպէս նաև ըստ ձեր կառավարութեան արած առաջարկի, մենք արդէն նշանակել ենք մեր պատուիրակութիւնը: Նա պատրաստ է Ալեքսանդրապոլ մէկնելու՝ մշակելու ձեր ներկայացուցիչների հետ պայմաններ և կնքելու խաղաղութիւն:

Նկատի ունենալով այդ սկզբունքային համաձայնութիւնը և այն, որ մենք պատրաստ ենք անցնել խաղաղութեան բանակցութիւններին, որ զինադադարի պայմանները առաջարկել էք դուք ամսոիս 8ին ձեր 554 գրութեամբ, ինչպէս այնպիսի պայմաններ, որոնք տալիս են ձեզ բոլոր անհրաժեշտ երաշխիքներն աղատօրէն առաջ տանելու բանակցութիւնները կռնֆերանսի ընթացքում, իմ կառավարութիւնը դանում է, որ իր անկեղծօրէն հետապնդած նըղապատակը, որի համար մեր պատուիրակութիւնները հաւաքուելու են Ալեքսանդրապոլում, զինադադարի նոր պայմաններ չի պահանջում: Մենք սպասում ենք կռնֆերանսի բացման թուականի մասին ձեր պատուախանին:

Արտաքին գործոց նախարար՝ Է. Օհանջանեան

Նոյն օրը Թեոդիմ Կարաքեքիր փաշայից ստացանք հետևեալ գրութիւնը.

10 Նոյեմբեր, 1920 թ.

Հայշութեան բանակցութիւնները սկսելու համար իմ կոռավագարթեան առաջարկած զինադադարի պայմանները և Ալեքսանդրապոլսմ գտնուած հայկական զօրքերի հրամանատարի արիւն թափելու մասին արած դիմումին ի փոխարէն առաջարկած պայմանները Հայշատանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը միմեանց հետ չպիտի շփոթէ։ Իմ բանակը Ալեքսանդրապոլի վրայ յարձակելու պատրաստ մի վիճակի մէջ էր. երբ ձեր կառավարութեան հաշտութիւն խնդրելու և զօրավար Սիլիկեանի գործողութիւնները դադարեցնելու համար արած առաջարկը ստացայ և այն իմ կառավարութեան յայտնելով՝ միաժամանակ իմ ռազմական դրութիւնը ապահովելու համար Ալեքսանդրապոլը դատարկելով հայկական ուժերի մինչև որոշ գիծ յետքաշուելը զօրավար Սիլիկեանի առաջարկած էի։

Հնդունուած այս առաջարկը զինադադարի պայման կարծել և իմ կառավարութեան 8 Նոյ. 1920 թ. իմ միջոցով պաշտօնապէս հաղորդած բուն զինադադարի պայմանները որպէս մի նոր զինադադար ընդունել և նկատել. Երևանի կառավարութեան իրական հաշտութեան ցանկութեան մասին մեզ կասկածեցնում է։

Իմ կառավարութեան մէջ եղած անկեղծութիւնը գեռ հայկական կառավարութեան կողմից հաշտութիւն խնդրելու դիմումից առաջ հաշտութիւն առաջարկելու փաստով ապացուցւում է։ Իմ կառավարութիւնը երկու կողմից շահերը ապահովով իրական մի հաշտութիւն կնքելու վերջնական կերպով որոշում տուած լինելով՝ 8 Նոյ. 1920 թ. զինադադարի պայմանները առաջարկած է։ Որովհետեւ տղյ պայմանները տրուած պայմանաժամի ընթացքում ձեր կառավարութեան կողմից չեն ընդունուել և գործադրուել և այդպիսով հնարաւորութիւն չի եղել երկու կողմից պատուիրակներին Ալեքսանդրապոլմ հաշտութեան բանակցութիւնները ըստ կսելու. ցաւ ի սրտի ռազմական գործողութիւնների վերսկաելը յայտնելով, հաղորդում եմ յարզանքներու՝

**Քեազիմ Կարաքեքիր**

Ի պատասխան այս գրութեան Հայշատանի կառավարութիւնը Քեազիմ Կարաքեքիր փաշային ռւզարկից մէկ թուղթ, հետևեալ ըովանդակութեամբ։

11 Նոյ. 1920 թ.

Խորին ցաւով իմ կառավարութիւնը տեղեկացաւ, որ իր անկեղծ ձգտումը—երկու հարեւան ժողովուրգների՝ Տաճկաստանի, Հայաստանի միջև հետազայ արինհեղութեան վերջ դնել, որի համար նա ընդունեց և կատարեց սոյն նոյ. Եին առաջադրած զինադադարի ձեր պայմանները—ըստ երևոյթին կարելոյն չափ չէ գնահատուած ձերդ գերազանցութեան կողմից։ Իմ կառավարութիւնը չի կարող չցաւել նաև այն բանի համար, որ ձեր կողմից վերսկուուած են ուսզմական գործողութիւնները նախ քան ձեր կառավարութիւնից մեր վերջին առաջարկի պատասխանի ստացումը։

Իր կողմից ստիպուած լինելով ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ իմ կառավարութիւնը չի կորցնում իր յոյսը, որ ձեր կառավարութիւնը ընդառաջ գնալով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան խազազասիրական ձգտումներին՝ նրա հետ բանակցելու ժամանակ կը գտնէ այնպիսի հիմունքներ, որոնք ընկունելի կը լինեն միաժամանակ երկու կողմերի շահերի և պատռոյ համար։

Սպասելով ձեր կառավարութեան պատասխանին՝ մնամ յարգանքներով արտաքին գործոց նախարար՝ Հ. Օհանջանեան

Այսպիսով, ուրեմն, զինադադարի բանակցութիւններն անյանցող ելք ունեցան, որի հետևան քով և վերսկուեցին ուազմական գործողութիւնները։ Երէկ, Նոյ. 10ին, մենք ստացանք Անգորայի կառավարութիւնից մէկ նոր հեռագիր՝ գրուած նոյ. 7ին։ Շատ հետաքրքրական է այդ հեռագիրը, որովհետեւ նու դնում է մեր առջև Անգորայի կառավարութեան առաջարկած այն պայմանները, որոնք պիտի հաշտութեան հիմք ծառայեն։ Ահա նրա բովանդակութիւնը։

8 Նոյ. 1920 թ. Անգորա

Հայկական Համբապետութեան արտաքիթ գործերի նախարարութեան  
Նընկամ։

Թիւրքիոյ Ազգային Մեծ Ժողովը, նոյն օրուայ մէջ, ստացաւ ամսիս Յին ձեր հաշտութեան առաջարկը (որը՝ իթչպէս երկուում է, նախապարթիմ խաչածեւած է նոյեմբեր 1-ին մեր արած հաշտութեան առաջարկին), և մեր արևելեան ճակատի հրամանատարի թշնամութեանց ժամանակաւոր գաղարի պայմանները ձեր զօրամասերի

կողմից ընդունուելու լուրը։ Այս առթիւ պատիւ ունեմ հազորգեւ-  
լու ձեզ հաշտութեան համար մեր հետեւեալ պայմանները։

1. Հոյ-թիւրքական սահմանների հարցը վիճակագրական և  
հանրաքուէի պարզ հարց է լինելու։ համաձայն նախագահ Վիլ-  
սլինի և բոլցերիների հաշակած ինքնորոշման սկզբունքների, բո-  
լոր վիճելի շրջանների ազգաբնակութիւնները պիտի հրաւիրուեն  
որոշելու իրենց քաղաքական ապագան։ Նրանք կարող են առանց  
որեւէ մէկից կախում ունենալու, վճռել իրենց անկախ պետու-  
թեան կազմը և կամ յայնել, թէ երկու երկիրներից ո՞րին են  
կցւում։ Ձեր ժողովուրդի կատարեալ ազատութիւնը ապահովելու  
համար մենք ընդունում ենք, որ վիճելի շրջանների պահպանու-  
թիւնը լինի, մինչ այդ, մեր երկրների ժանդարմական մասերով։  
Այդ հանրաքուէն լինելու է, ի հարկէ, որքան կարելի է շուտ։  
Անգորայի կառավարութիւնը անկեղծ և խոր համոզմունք ունի,  
որ այս ձեի լուծումը բուն արդարութիւնն է և համապատաս-  
խան բոլոր մարդկութեան շահերին, որով նաև հայ և թիւրք ժո-  
ղովուրդների, որոնք ապրում են վիճելի հողամասերում։ Սակայն  
դժբախտաբար, մենք կարծում ենք, որ արևմուտքի իմպերիա-  
լիստներին, մանաւանդ Անգլիային հաճելի լինելու համար երեա-  
նի կառավարութիւնը տրամադիր է այլ ձեի լուծման, որը մեծ  
վիրաւորանք է հասցնում Ափրիկէի և Ասիայի ժողովուրդների  
հանդէպ Երեւմուտքի պաշտպանների կողմից քարոզուած և ի գործ  
դրուած քաղաքական վարդապետութիւններին։

2. Թիւրքիան յանձն է առնում իր տրամադրութեան տակ եւ-  
զած բոլոր միջոցները տալ իր հարեւաններին, որպէսզի նրանք  
կարողանան կատարեալ անկախութեան և ապահովութեան մէջ  
զարգանալ։

3. Մենք մեր միջոցներով կ'օգնենք Հայաստանի պարենաւոր-  
ման և երկրի մէջ տնտեսական բնականոն դրութեան վերահաս-  
ատման։

4. Երկու կողմերը յանձն կ'առնեն ազատ անցք տալ իրենց  
երկաթուղիներով եւ հազորդակցութեան բոլոր ճանապարհներով  
միւս կողմին պատկանող անձերին և ապրանքներին եւ արգելք  
չեն յարուցաներու միւս կողմի և ծովի, ինչպէս նաև այլ ուրիշ  
երկրների միջեւ եզած թրանզիսի դէմ։

5. Թիւրքիան յանձն է առնում վերաբնակեցնել իրենց օ-  
ջախներում համաշխարհային պատերազմի պատճառով իրենց հո-  
ղամասերից զաղթած հայերին և տալ նրանց ամենաքաղաքակըր-  
թուած երկրներում ազգային փոքրամասնութեանց տրուած ամե-  
նալայն իրաւունքները։

6. Թիւրքիան պահանջում է, որ Հայաստանը տայ իր ապահովութեան համար պէտք եղած երաշխիքները։ Մեր պատուիրակները սպասում են ձեր բանակցողներին Սլեքսանդրալպոլում։ Վերջիններս պէտք է ունենան իրենց հետ բանակցելու և հաշտութիւն ստորագրելու պէտք եղած լիազօրողրերը։

7. Հաշտութեան բանակցութեանց ընթացքում թշնամութիւնները գտղարեցնելու զինադադարի պայմանները ձեզ կը հուզորդուն մեր տրեելեան ճակատի հրամանատարի կողմից։

Արտօքին գործոց ժողովրդակ կոմիտար՝ Ամսէզ Մոլիտար

• \*

Առրհրդարանի նիստին մէջ, կացութեան մասին պատգամաւորներու արտայայտութենէն վերջ, ընդունուեցաւ հետեւեալ բանաձեւը, երեք ձայնի վերապահութեամբ։

Էլաելով կառավարութեան հազորդագրութիւնը և հաւանութիւն տալով նրա վարած քաղաքականութեանը՝ խորհրդարանը հրահանգում է լարել բոլոր ոյժերը՝ ապահովելու համար երկրի պաշտպանութեան գործը։ Միաժամանակ յանձնարարում է խորհրդարանի նախագահութեանը՝ կոչ անել ժողովուրդին։

Ճակատի վրայ կարելի չեղաւ կանգնեցնել թշնամի յառաջխոզացումը։ Հայաստանի կոռավարութեան դիմումին վրայ կնքուեցաւ նոր զինադադար և նոյեմ։ 23ին թուրքերուն յանձնուեցաւ անոնց պահանջածը։ Հայաստանի կառավարութիւնը նոյն տաեն դիմեց Մոսկուայի միջնորդութեան։ Զիշերինը գրական պատասխան տուաւ և իր կողմէն նշանակեց Բուղու Մդիվանին մասնակցելու համար հայ-թրքական բանակցութիւններուն, Խոր Թիֆլիս զրկուեցաւ Ա. Խատիսեանը՝ դիմելու համար դաշնակից ներկայացուցիչներուն։ Վերջիններին միայն Ընդլիոյ ներկայացուցիչ Ստոքոր որոշ պատասխան տուաւ Ֆորէյն Օֆիսին կողմէ։ Անգլիան ոչինչով չի կրնար օդնել, հայերուն կը մնայ երկու չարեաց փոքրագոյնը՝ հաշտուիլ Խորհրդ։ Ռուսաստանի հետ։

Նոյեմ։ 23ին խորհրդարանին մէջ վարչապետ Հ. Օհանջոնեան դահլիճի հրաժարականը ներկայացուց, ընելով հետեւեալ յոյտաքարութիւնը։

Հայաստանի խորհրդարանի յարգելի պատգամաւորներ, խորհրդարանի վերջին նիստից յետոյ անցել է 10—12 օր։ Այդ ժամանակամիջոցում մեր կեանքում այնպիսի մեծ փոփոխութիւններ են առաջ եկել, որ կառավարութիւնը նորից դիմում է խորհրդա-

բանին։ Յաղթող թշնամին մեղ տռաջարկել էր զինադադարի ոյն-  
պիսի պայմաններ, որոնք անհնար էր ընդունել, և Կռվեց շարու-  
նակուեց։ Հետագայ դրութիւնը, որ ստեղծուեց ռազմաճակատաւմ,  
ցոյց տուեց, որ արիւնեղութիւնն անիմաստ է։ Եւ մենք ստի-  
պուած եղանք ընդունել զինադադարի պայմանները և անցնել  
հաշտութեան բանակցութիւններին։ Ամսիս 18ին իրագործուեցին  
զինադադարի պայմանները։ Վազն երեկոյեան Ալեքսանդրապո-  
լում հաշտութեան բանակցութիւնները սկսուելու են պաշտօնա-  
պէս։

Կռուավարութիւնն առանց սպասելու խորհրդարանի նիստին,  
ընտրել և ուղարկել է հաշտութեան պատուիրակութիւն հետեւ-  
եալ կազմով։ Նախագահ՝ Ալ, Խատիսեան, տնօգամներ՝ Արք. Գիւ-  
խոնդանեան և Ստ. Ղորղանեան. որպէս խորհրդականներ մեկնել  
են խորհրդարանի անդամներ՝ Լ. Զարաֆեան և Վ. Մինախորեան  
և մի չարք մասնագէտներ։ Պատուիրակութիւնն Ալեքսանդրապոլ-  
մեկնեց երէկ գիշեր, ուր թշնամու պատուիրակները սպասում են  
նրանց։ Թէ ի՞նչ վախճան կ'ունենայ, դժուար է տօնել։

Անցեալ անգամ ես այսուեկ կարդացի մեր և հակառակորդի  
միջեւ փոխանակուած գրութիւնները, որոնց մէջ հոգատարու-  
թեան պայմանները կային ընդհանուր գծերով։ Այժմ բացւում է  
նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա, և որպէսզի  
Հայաստանի խորհրդարանը ազատ լինի ինքն իր վերաբերմունքը  
ցոյց տալու, իմ կառավարութիւնը ներկայացրեց իր հրաժարա-  
կանը՝ ի նկատի ունենալով հանրապետութեան շահերը։

Դաշլիմի հրաժարականը ընդունուելէ վերջ, նոր վարչապետ  
ընարուեցաւ. Սիմոն Վրացեանը, որը իր գոհիլիմը կազմեց հետեւ-  
եալներէն. վարչապետ և արտ. նախարար՝ Ս. Վրացեան, զինուու-  
րական նախարար՝ Դրաստամատ Կանայեան, Ֆինանսների՝ Համ-  
բարձում Տէրտէրեան, արդարադատութեան՝ Արշամ Խոնդկարեան,  
գիւղատնեսութեան, պետական գոյգերի և աշխատանքի՝ Արշակ  
Յովհաննիսեան, հանրային կրթութեան և արուեստի՝ Վահան Մի-  
նախորեան, ներքին, խնամատարութեան և հաղորդակցութեան  
նախարարութիւնները ազատ էին և պիտի կառավարուէին վախ-  
նորդաբար։

Նոյեմ. 23ին Ալեքսանդրապոլ մեկնած էր Հայաստանի հաշ-  
տարար պատուիրակութիւնը։ Օր մը վերջ հոն գնաց նաև Բ.  
Մդիւանին, որ Լըկրանի հեա եկած էր Երեւան խորհրդակցելու  
համար կառավարութեան հեա իր ընելիքներու մասին։ Թուրքերը  
մերժեցին ընդունիլ Մդիվանիի միջնորդութիւնը։

Հաշտութեան բանակցութիւնները սկսան Նոյեմ. 25ին։ Իրեւ

նախապայման, հայերը յայտարարեցին որ իրենք կը հրաժարուեն Սեւրի գաշնազրէն, Քանի մը օրուան բանակցութիւններէն վերջ, Դեկտ. 2ի առաւտօնեան, Քեազիմ Դարապէքիրը վերջնագրի ձեւով ներկայացուց գաշնագրի պայմանները:

Նոյեմ. 29ին, Հազախի ճակատը, հայ պոլչեւիկները Ազրպէյ-ճանի օգնութեամբ մտած էին իջեւան. Իսկ Նոյեմ. 30ին Լըկրանը հայ կառավարութեան ներկայացուց վերջնագրի, որով կը պահան-ջէր խորհրդայնացնել Հայաստանը, Կառավարութիւնը ստիպուած-տեղի տուաւ: Խորհրդարանի Փրակցիայի որոշման վրայ, կառավա-րութիւնը բանակցութեան մտաւ Լըկրանի հետ, և Դեկտ. 2ին ստո-րագրուեցաւ Դրօ-Լըկրան համաձայնութիւնը:

## ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԳԻՐ

1920 Դեկտ. 2ի գիշերը Ալեքսանդրապոլի մէջ դաշնագիրը ստո-րագրուած, է Հայաստանի կողմէ՝ Ա. Խատիսեան, Ա. Գիւլխանդան-եան, Վ. Մինախորեան, Թուրքիոյ կողմէ՝ Քեազիմ Կարաբեքիր փաշա, Հիւսէյին պէյ (Էրզրումի երեսփոխան) և Տրապիզոնի ե-րեսփոխանը: Նոյեմ օրը Հայաստանի մէջ խորհրդային իշխանու-թիւն յայտարարուած ըլլալով (Դրօ Լըկրան համաձայնութիւնը) երկու պետութիւններն ալ հրատարակութեան տուած չեն Ալեք-սանդրապոլի դաշնագիրը: Դաշնագրի բնագիրը կը մնայ Երևանի կառավարութեան մօտ:

Պերլինի Արևել. Լեզուներու Սեմինարի թրքարանութեան ու-սուցչապետ Տոքթ. Գ. Եշկէ (G. Yaschke) յիշեալ հաստատու-թեան 1932ի տեղեկագիրներուն մէջ հրատարակած է Ալեքսանդ-րապոլի դաշնագիրը, հիմք ունենալով Փրանսերէն, թուրքերէն և ուռաւերէն թերթերու մէջ լոյս տեսած կարգ մը գրութիւններ եւ պատուիրակութեան նախագահ Ա. Խատիսեանի մէկ գրուածքը՝ լոյս տեսած Revue des Etudes Arm. IV հատորի մէջ (1924) էջ 43: Իսկ Ա. Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» (էջ 437) գրքին մէջ, տրուած են Ա. Խատիսեանի կողմէ հետագային գրի առնուած այդ պայմանները.

1. Թիւրքիայի Ազգային Մեծ Ժողովը պարտաւորւում է ճա-նաչել Հայաստանի անկախութիւնը հետեւեալ սահմաններուած.

Ախալքալաքի գաւառի հարաւային մասից Ուչ-Բափալար սարը գէպի հարաւ մինչեւ Բաշ-Շորագեալ, մինչեւ Արփաչայ-Արփա-

չայի հոսանքը մինչև նրա խառնուիլը Արաքսի հետ, Արաքս գետի հոսանքը մինչև Արաքս կայարանը, այստեղից դէպի Մարտիրոս մինչև Չայքէնդ գիւղը:

2. Կարսի նահանգը և Առւրմալուն համարւում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում Հայոց կառավարութիւնը կարող է յայտարարել հանրաքուէ, որոշելու համար վերջնական բախտը այդ նահանգների: Հանրաքուէի ժամանակ պէտք է մանէ այնտեղ խառն հայթիւրքական ժանդարմէրիա:

3. Հայերը հրաժարում են ԱԵՎՐԻ գաշնագրից, յետ են կանչում բոլոր այն կոմիտէները և ներկայացուցիչները, որոնք գոյութիւն ունին Եւրոպայում, չեն պահում Հայաստանի զաշնակիցների ո՛չ մի ներկայացուցիչ, մինչև որ Թիւրքիան հաշտութեան դաշն չկնքէ նրանց հետ:

4. Հայաստանը իրաւունք ունի պահելու զօրաբանակ ոչ ակելի, քան 1,500 սուխն և դրան համապատասխան քանակով բռնպաներ, նաև անհրաժեշտ քանակութեամբ ժանդարմէրիա: Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինուել միայն պաշտպանողական ծանր թնդանօթներով: Վերացւում է պարտադիր զօրահաւաքը:

5. Հայաստանի վրայ յարձական դէպքում Թիւրքիան պաշտպանում է հայոց կառավարութեան պահանջմամբ և աջակցում է Հայաստանին գործով:

6. Թիւրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգնում են ազտա թրանզիտից, ինչպէս երկաթուղիներով, այնպէս և բոլոր հանապարհներով:

7. Երկու կողմերն էլ չեն վճարում պատերազմական ծախսեր:

8. Պայմանները կնքուելուց յետոյ սկսում են աշխատել երկաթուղիները, վերադառնում են քաղաքացիական մասի գերիները, իսկ երբ սկսում են աշխատանքները Հայաստանի և Թիւրքիայի միջև սահմանները որոշելու, վերադառնում են բոլոր ռազմագերիները:

9. Հայաստանի կապած բոլոր պայմանները Թիւրքիայի դէմ համարւում են անվատեր:

10. Բոլոր գաղթականները կարող են վերադառնալ իրենց տեղերը մի տարուայ ընթացքում՝ օգտուելով բոլոր քաղաքացիական իրաւունքներից՝ բացի այն գաղթականներից, որոնք զինուուծ դիմադրութիւն են ցոյց տուել իրենց կառավարութեան դէմ:

11. Հայերը Թիւրքիայում և Թիւրքերը Հայաստանում զայիլում են հաւասար քաղաքացիական իրաւունքներ:

12. — Դիւանագիտական, ինչպէս և հիւզատառական յարարերութիւնները, նոյնպէս և քաղաքացիուկոն աղատ երթևեկութիւնը երկու երկիրների միջև սկսում են զաշնագիրը ստորագրելուց յետոյ որից յետոյ վերսկսում են փոստային և հեռագրական հազորդակցութիւնները Թիւրքիայի և Հայաստանի միջև։

13. Եարաւը և Նախիջևանը ժամանակաւորապէս օժտում են ինքնավարութեամբ՝ զանուելով Թիւրքիայի հովանաւորութեան տակ, միջև որոշուի նրանց բախսը։

14. — Այս դաշնագիրը պէտք է ենթարկուի վաւերացման Հայաստանի խորհրդարանի և Անգորայի Ազգային Մեծ ժողովի կողմից մի ամսուայ ընթացքում։

15. — Թիւրքիան պարտաւորում է Հայաստանի գրաւուած հոգամասերը դատարկել, երբ Հայաստանը կը սկսի զօրացրում, և վերջնականապէս կը դատարկէ, երբ հայկական դօրքի թիւը կը հատնի պայմաններում որոշուած չափին։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՑՆԱԳՈՒՄԸ

Համաձայնութիւն Ռուսաստանի ընկերվարական Փետերատիգ խորհրդային ընկերվարական հանրապետութեան միջև՝ Հայաստանի անկախութեան ճանաչման մասին, 2 Դեկտ. 1920։

Այս բացատրութեամբ հրատարակուած է համաձայնութիւնը Մասկուլայի տրտաքին գործոց ժողովրդական կոմիսարիատի կողմէ, լոյս տեսած դաշնագրերու ժողովածուին մէջ, III պրակ, Մսսկուա 1922, №. 79, էջ 14—15։

1920 թ. Դեկտեմբեր 2ին մէկ կողմից ընկեր Լըկրանը՝ Ռ. Ս. Ֆ. Ա. Հ. ի հազօր ներկայացուցիչը, Ռուսաստանի խորհրդային կառավարութեան անդամով, իսկ միւս կողմից ընկ. Դրօ և Հ. Տէրտէրեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան առունով համաձայնութիւն կայացրին հետեւալի մասին։

1. Հայաստանը յայտարարում է անկախ ընկերվարական համապետութիւն։

2. Մինչև Հայաստանի խորհուրդների Համագումարի գումառումը կազմուում է ժամանակաւոր Ռազմա-Ցեղափոխական Կոմիտէ, որին փախանցւում է ամրող իշխանութիւնը Հայաստանում։

3. Ռուսաստանի խորհրդային կառավարութիւնը ճանաչում է իրեւ Հայաստանի ընկերվարական Խորհրդային Հանրապետու-

թեան տերիտորիայի անվիճելի մասեր—Երեանք նահանգը, Նրա կազմի մէջ մտնող բոլոր գաւառներով միասին, Կարսի նահանգի մէկ մասը, որ պիտի ապահովէ զայն զինուորական աხօակէտից, ուր լինելով երկաթուղագծին, Զաջուր կայարանից—Արաքս կայուրանը, Գանձակի նահանգի Զանգեզուրի գաւառը, նոյն նահանգի Ղազախի գաւառի մէկ մասը—Օգոստոս 10ի համաձայնութեան սոհմոններում<sup>(\*)</sup> և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք գտնւում էին Հայաստանի տիրապետութեան տակ մինչև 8 Սեպտ. 1920 թ.

4. Հայաստանի բանակի հրամանատարութեան կազմը չէ Անթարկետում որևէ պատասխանատուութեան՝ բանակի շարքերում կատարուած գործողութեանց համար, մինչև խորհրդային իշխանութեան հռչակումը Հայաստանում:

5. Դաշնակցութեան կուսակցութեան և Հայաստանի միւս ընկերվարական կուսակցութեանց անդամները չեն ենթարկութ որևէ հալածանքի՝ այդ կուսակցութեանց պատկունելու պատճառով։

6. Ռազմու-Յեղափոխական կոմիտէի մէջ մտնում են՝ հինգ անդամ կոմունիստական կուսակցութեան կողմից նշանակովի և երկու անդամ ձախակողմեան դաշնակցականների խմբակից, կոմմունիստաների կուսակցութեան հետ համաձայնութեան գալով։

7. Ռուսաստանի խորհրդային կառավարութիւնը միջոցներ է ձեռք առնում անմիջապէս կեղրոնացնելու զինուորական ոյժեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Ընկերվարական Խորհրդային Հանրապետութեան անկախութիւնը պաշտպանելու համար։

8.—Այս համաձայնութիւնը ստորագրութիւնը միջոցներ է ձեռք առնում անմիջապէս կեղրոնացնելու զինուորական ոյժեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պաշտպանութեան համար է նշանակուում ընկ։ Դրօն։ Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. ի կողմից Հայաստանի զինուորական հրամանատարութեան կից կոմիսար է նշանակուում ընկ։ Սիլինը։

Պատրաստուած է երկու օրինակներով։

Լիազօր Յերկայացուցիչ Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. ի  
(ստորագրեց) Լըկրան

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան լիազօրութեամբ (ստորագրեցին) Դրօն, Տէրաէրեան

(\*) 1920, Օգոստոս 10ին Խ. Ռուսաստանի ներկայացուցիչ Լքիրանի եւ Հ. Հանրապետութեան ներկայացուցիչներ Զամալեանի եւ Բարալեանի միջև կնիուած նամաւայնութիւնը։

**ԴԱՇՆԱԳԻՐ**  
**ԹՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԻԶԵՒ**  
**(Խորագրուած Մոսկով 1921 Մարտ 16/ն)**

Ռ. Ս. Ֆ. և Թուրքիոյ Ազգ. Մեծ Ժողովի Կառավարութիւնները, մեկնելով ժողովուրդներու եղբայրութեան և ազգերու ինքնորոշման իրաւունքի սկզբունքներէն, ընդգծելով երկու ժողովուրդներու կողմէ իմփերիալիզմի դէմ մղուող պայքարի մէջ իրենց համերաշխութիւնը, ինչպէս նաև այն փաստը, որ ստեղծուած իւրաքանչիւր դժուարութիւն երկու ժողովուրդներէն որևէ մէկուն համար կը վատթարացնէ միւսին վիճակը, և միանգամայն ոգերուած երկու կողմերու փոխադարձ շահերուն վրայ հիմնուած մշտատե սրտագին փոխարարերութեան և անքակտելի բարեկամութիւն հաստատելու ցանկութեամբ, վճռեցին կնքել բարեկամութեան և եղբայրութեան պայմանագիր և նշանակեցին այդ բանին համար իրեւ լիազօր իրենց կողմէ... Կէորդիյ Զիշերին և Զէլալէտարին կորիմազով (Կեդր. գործդ. կօմիտէի). Եռւսուփ Քէմալ պէյ նախար. հանր. տնտեսթ., Թիզա Նուր պէյ՝ լուսաւոր. նախարար., Ալի Ֆուսաս փաշա:

ՅՈՒ. Ա.

Պայմանագիր կողմերէն իւրաքանչիւրը համաձայն է չճանչնալ հաշտութեան պայմանագրեր կամ միջազգ. այլ ակտեր, որոնք բո՞նի ոյժով կը պարտադրուին պայմանագիր կողմերէն որևէ մէկ կուն: Ռ. Ս. Ֆ. և Հ.ի Կառվ. Համաձայն է չճանչնալ թիւրքիոյ վերաբերեալ ոչ մէկ միջզդ. աքթ որ ընդունուած չէ Թուրքիոյ կառվ. ժան կողմէ, յանձին անոր այժմնան ազգ. մեծ ժողովի:

Թուրքիա ըսելով՝ ներկայ պայմանագրի մէջ պէտք է հասկնալ այն հողերը, որոնք յիշտատակուած են 1330 (1920) Յունվ. 28ի թրքական Ազգ. Ուխտի մէջ մշտկուոծ և յայտարարուած Պոլսոյ մէջ, Օսմ. Երեսի. ժողովին կողմէ և հազորդուոծ մասուլին և մնե պիտութիւններուն:

Թուրքիոյ հիւս.-արևելեան սահմանը կ'որոշուի այն գծով, որ սկսելով Սև ծովի եղերքը գտնուած Սարփ գիւղէն՝ կ'անցնի Խէզիս-Մթա լիքան վրայէն և Շավշէթ ստրի ու Ղաննըտաղի Զըրքաբաժանի գծով, այնուհետեւ կը հետեւ Արտահանի և Ասմաքներու վարչական սահմանով և ապա՝ Արփաչայի և Արաքս գետե-

բու հոսանքով մինչեւ ներքին Գորասու գետի բերանը (սահմանի մանրամասն նկարագրութիւնը և ասոր վերաբերեալ հարցերը ճշշդուած են առաջին յաւելուածի (Ա. և Բ.) և անոր կցուած ու երկու պայմանագիր կողմերէն սոորագրուած քարտէսի վրայ:

## 807. Բ.

Թուրքիա կը համաձայնի զիջիլ Վրաստանի՝ գերիշխանութիւնը Պաթում նաւահանգիստի, քաղաքի և ոոյն պայմանագրի մէջ յիշատակուած սահմանէն դէպի հիւսիս տարածուող և Պաթումի շրջանին մէկ մասը կազմող հողամասին վրայ, պուշտնով առկային, որ

Ա) Այս յօդուածին մէջ ցոյց տրուած շրջաններու ազգաբնակութիւնը օգտուի լայն տեղական վարչական ինքնավարութենէ, որ պիտի ապահովէ ամէն մէկ համայնքի մշակութային և իրուստական իրաւունքները, և ազգաբնակութեանը տրուի իրաւունք հաստատելու հողային այնպիսի օրէնք, որպիսին կը համապատասխանէ անոր ցանկութիւններուն:

Բ) Թուրքիոյ տրուած ըլլայ Պաթումի նաւահանգիստի միջոցով դէպի թուրքիա կամ թուրքիայէն զուրս ուզարկուելիք ասպանքներու ազատ թրանզիտ՝ առանց մաքսի, առանց որևէ արգելքի և առանց որևէ տուրքի, տալով թուրքիոյ իրաւունք օգտուելու Պաթումի նաւահանգիստէն առանց որևէ յատուկ վճարումի:

## 807. Գ.

Երկու պայմանագիր կողմերը համաձայն են որ Նախիջեանի շրջանը ներկայ պայմանագրի Ա. յօդ.ի (Բ.) մէջ ցոյց տրուած սահմաններուն մէջ կազմէ ինքնավար հողամաս Ասրպէճանի հովանաւորութեան տակ, պայմանով որ Ասրպէճանը չզիջի իր թեարկութիւնը որևէ երրորդ պիտութեան: (Կը ճշդէ սահմանները):

## 807. Դ.

Երկու պայմանագիր կողմերը, մատնանշելով Արևելքի ժողովուրդներու ազգային ազատագրական շարժման և Ռուսաստանի աշխատաւորութեան նոր ընկերույթին կարգերու անունով մղած պայմանագրի շփումը, հանդիսաւոր կերպով Կ'ընդունին այդ ժողովուրդներու իրաւունքը՝ ըլլալու ազատ ու անկախ, ինչպէս նաև ընդունելու վարչածե մը համաձայն իրենց ցանկութեան:

## 80Դ. Ե.

Ապահովելու համար նեղուցներու բացումը և բոլոր ժողովուրդներու առևտրական ազատ հաղորդակցութիւնը նեղուցներէն, երկու պայմանագիր կողմերը կը համաձայնին յանձնել Աւագվի և նեղուցներու միջազգ։ Կանոնագրութեան մշակումը յատակ խորհրդաժողովի, կազմուած ծովեղերեայ երկիրներու ներակայացուցիչներէն, պայմանաւ որ խորհրդաժողովի տուած որոշումները չվտանգեն Թուրքիոյ ամրողջական գերիշխանութիւնը, ինչպէս նաև չվտանգեն Թուրքիոյ եւ անոր մայրաքաղաքի՝ Պոլսայ ապահովութիւնը։

## 80Դ. Զ.

Երկու պայմանագիր կողմերը կ'ընդունին, որ մինչև այժմ երակու երկիրներու միջեւ կնքուած բոլոր պայմանագրերը չեն հասմապատասխաներ երկու կողմի շահերուն։ Ուստի անոնք համաձայն են համարել այդ պայմանագրերը չեղեալ և ուժէ զուրկ։

Թուստատանի Սօցիալիստական Ֆետերաթիւ Խորհրդ։ Հանրապետութեան կառավարութիւնը կը յայտարարէ ի մասնաւորի, որ ինքը կը համարէ Թուրքիան ազատ դէպի ինքը (Թուստատանը), նախորդ ցարական կառավարութեան և Թուրքիոյ միջև կնքուած միջազգային դաշնագիրներէն բխող դրամական եւ այլ պարագաներութիւններէն։

## 80Դ. Է.

Թուստատանի Սօցիալիստական Ֆետերաթիւ Խորհրդ։ Հանրապետութեան կառվ.ը, ընդունելով որ քափիթիւլատիօններու բեժիմը անհամապատասխան է որեւէ երկրի առատ զարգացման, ինչպէս նաև այդ երկրի ամրողջ գերիշխանութեան իրականացաման, կը համարէ չեղեալ և ուժէ զուրկ բոլոր այն գործողութիւններն ու իրաւունքները, որոնք որեւէ առօչութիւն ունիթ քափիթիլատիօններու բէժիմին հետ։

## 80Դ. Ը

Երկու պայմանագիր կողմերը համաձայն են թոյլ չտալու կաղմութիւնը կամ գոյսութիւնը իրենց հողամատի վրայ այնպիսի կազմակերպութիւններու և խմբակցութիւններու, որոնք հակառակ կողմին ամրողջ երկրին կամ անոր մէկ մատին կառավարութեան։

գերը խաղալու հաւաքնութիւնը ունին, ինչպէս նաև գոյութիւնը այնպիսի խմբակցութիւններու, որոնք նպատակ ունին պայքարի միւս պետութիւններու դէմ։ Ծուսաստանն ու Թուրքիան երկուստեք յանձնառու կ'ըլլան նաև կովկասի Խորհրդ։ Հանրապետութիւններուն համար։

Ընդունուած կը համարուի այն դրութիւնը, որ այս յօդուածի մէջ յիշատակուած թրքական հողամաս ըսելով՝ պէտք է հասկնալ այն հողերը, որոնք կը դանուին թուրքիոյ Ազգ։ Մեծ ժողովի կառավարութեան զինուորական և քաղաքացիական վարչութեան առաջ։

Ծուսաստանի կողմէ ստորագրած են արտ. գործ. Կոմիսար Զիշերին և Կենտ. Գործադիր Կ.ի անդամ Զէլարէդդին Կորխմազով, իսկ Թուրքիոյ կողմէ՝ ժողով. տնտեսական գործազար Խւսուֆ Քէմալ պէյ, Տօքթ. Ռիզա Նուր պէյ, Ալի Ֆուսատ փաշա։

## Ա.ՈՒԵՒՏՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԳԻՐ ԽՈՐՀԴ. ՀՍ.ՑԱ.ՍՏԱՆԻ. ՎՐԱ.ՍՏԱՆԻ ԵՒ Ս.ԶԲԲԷԶԱ.ՆԻ Մ Ի Զ Ե Ւ

1. Որպէսզի բոլոր արտաքին շուկաներում նպատակայարմար կերպով կազմակերպուի ապրանքների փոխանակումը և ռէալիզացիայի ենթարկուեն հանրութեան բոլոր աղբիւները, Վրաստանի Հայաստանի և Աղրբէջանի սօցիալիստական հանրապետութիւնները հաստատում են արտաքին առեւտրի համար միաւորած մի մարմին, որը կոչում է «Վրաստանի», Հայաստանի և Աղրբէջանի Միութեան արտաքին առեւտրի համար։ Միութեան կեդրոնն է Թիֆլիսը։

2. Միութեան բոլոր գործերը զեկավարելու եւ կառավարելու համար պայմանաւորուով Հանրապետութիւնների յատուկ ու բաշումով ընթառում է միասնական վարչութիւն։

3. Պայմանաւորուող հանրապետութիւնների միջն բոլոր փոխյարաբերութիւնները արտաքին առեւտրի հարցերի վերաբերեալ, որոնք են՝ արտահանութիւն, ներմուծում, վալիւտային ֆօնդեւլ, որոշում են յատուկ պայմանագրով։

Բագու, Յունիս 2ին 1921 թ. ստորագրեցին՝

Վրաստանի յեղկոմի նախադահն՝ Ֆ. Մտխարաձէ

Աղրբէջանի ժողվրդի կոմիսարների նախադահն՝ Նարիմանով

Հայաստանի յեղկոմի նախադահն՝ Ա. Խեասնիկեան

«Կարմիր Աստղ» (7 Յունիս)

**ԿՈՎԿԱՍԽԱՆ ԶՈՐՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ  
ՀԱՄԱՉԱՐԱՑՆՈՒԹԻՒՆԸ (1921 Յունիս 10. Փարիզ)**

Հայտատանի Հանր. Պատուիրակութեան կողմէ Ա. Ահարոն-  
եան, Ատրպէճանի՝ Ա. Մ. Թօփչիպաշէֆ, հիւսիս. Կովկասի՝ Ա. Մ.  
Զէրմօէֆ, Վրաստանի՝ Ա. Զիսնկելի Փարիզի մէջ, 1921 Յունիս  
10ին կնքած են համաձայնութիւն մը, ինը յօդուածներէ բաղկա-  
ցած, ուրկէ կ'առնենք կարեւոր մասերը.

**Գ.**— Պարտադիր իրաւարարութիւն.— «Կովկասեան հանրապե-  
տութիւնները կը վճռեն յետ այսու պարտադիր իրաւարարու-  
թեամբ լուծել իրենց միջև ծագած և ծագելիք բոլոր անհամա-  
ձայնութիւններն ու վէճերը, և առաջին պատեհութեամբ սահմա-  
նային վէճերը»:

**Դ.**— Արտաքին քաղաքականութիւն. «Կովկասեան հանրապետու-  
թիւնները պիտի հրաժարին միջազգային բնոյթ կրող որևէ յանձ-  
նառութենէ, գործողութենէ, կամ համաձայնութենէ, որ կրնայ  
վնասել ընդհանրապէս զինակցութեան և կամ թէ անոր անդամ-  
ներէն մէկուն, և արտաքին քաղաքականութեան մէջ անոնք պի-  
տի օժանդակեն զինակցութեան դաշնագրով միացած կովկասեան  
պետութեանց զանազան գործողութեանց միութեան և համակար-  
գութեան»:

**Ե.**— Պաշտպանողական զինակցութիւն. «Կովկասի ժողովուրդ-  
ներու իւրաքանչիւրին անկախութիւնը սերտօրէն կապուած նկա-  
տելով կովկասեան միւս ժողովուրդներու անկախութեան, յիշեալ  
հանրապետութիւնները, իրենցմէ իւրաքանչիւրը և ամէնքը միա-  
սին, արտաքին նախայարձակումներու դէմ պաշտպանելու նպատա-  
կով զինուրական պաշտպանողական զինակցութիւն մը կը կնքեն»:

**Զ.**— Մաքսային Միութիւն.

**Է.**— Վերոյիշեալ սկզբունքներու համաձայն, զինակցային յա-  
րաբերութիւններ հասատաելով, Կովկասեան Հանրապետութիւննե-  
րը իրենց կատարեալ անկախութեան և իրենց հողերու անրունա-  
քարելիութեան հիման վրայ, տոգորուած են բարեկամական և բա-  
րի դրացնութեան յարաբերութիւններ հասատաելու անկեղծ փո-  
փառքով՝ դրացի պետութեանց, այսինքն Ռուսիոյ, Թուրքիոյ եւ  
Պարսկաստանի հետ։ Միենյան ատեն Հայաստանի, Ատրպէճանի,  
Հիւսիս-Կովկասի և Վրաստանի Հանրապետութեանց ներկայացու-  
ցիչները կը յայտարարեն թէ այս Հանրապետութիւնները պատ-  
րաստ են, Ռուսիոյ հետ իրենց յարաբերութեանց կարգադրութեան

միջոցին, արդար գոհացում տուլու այն տնտեսական շահերուն, զորու ան պիտի կրնար ունենալ կովկասի մէջ։ Պարսկաստանի շահերն ալ, թրանզիթով ծւրոպայի տուետուրին հետ ազերս ունենալով, պիտի պաշտանուին։ Միւս կողմէն, ոչ նուազ կարեւորութիւն ընծայելով բարեկամական և բարի գրացնութեան յարաքերութեանց հաստատման Թուրքիոյ հետ, Կովկասեան Հանրապետութիւնները պիտի ջանան դիւանագիտական ընդհանուր գործողութիւն մը կատարել հողային եւ բարեկամական ու արագ սահմանագում մը ընելու նպատակով Թուրքիոյ և Հայաստանի միջև։

---

## ԿԱՐՍԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Բարեկամութեան դաշնագիր մէկ կողմից՝ Հ. Բ. Խ. Հ., Ա. Ը. Խ. Հ. և Վ. Բ. Խ. Հ. և միւս կողմից Թուրքիոյ միջև, կընդուած Ռ. Բ. Դ. Խ. Հ. մասնակցութեամբ, 1921 թ. Հոկտեմբեր 13ին կարթում։

Հայաստանի, Ատրքէ ջանի և Վրաստանի ընկերվարական խորհրդային Հանրապետութեանց կառավարութիւնները մէկ կողմից և Թուրքիոյ Ազգային Մեծ ժողովի կառավարութիւնը միւս կողմից, ազգութիւնների եղբայրութեան և ժողովուրդների ինքնուրշման իրաւունքը յարգելով, իրենց միջև մշտական սրտագին փոխյարաքերութիւններ և անընդհատուող անկեղծ բարեկամութիւն հաստատելու ցանկութեամբ ոգեւորուած, որ հիմնուած է երկու կողմերի փոխադարձ շահերի վրայ, — որոշեցին, Ռուսաստանի ընկերվարական դաշնակյային խորհրդային հանրապետութեան մասնակցութեամբ, կնքել բարեկամութեան դաշն և այս նպատակով իրենց լիազօրներ նշանակեցին։ —

Հայաստանի ընկ. խորհ. հանրապետութեան կառավարութիւնը՝ արտ. գործ. ժող. կոմիսար Ասքանազ Մուսեամիլ և ներքին գործոց կոմիսար Գողոս Մակիթիցեամիլ։

Ատրքէ ջանի խորհ. հանր. կառավարութիւնը՝ պետկ. վերահսկ. ժող. կոմիսար Շախտախտիսկիմ։

Վրաստանի ընկ. խորհ. հանրապետութեան կառավարութիւնը՝ ռազմածով. ժող. կոմիսար Շալվա Ելիավայիմ և արտ. գործ. ժող. կոմիսար Ակեբասամղը Սվամիծեկիմ։

Թուրքիոյ Ազգ. Մեծ ժողովի կառավարութիւնը՝ Ազգ. Մեծ ժողովի անդամ և արեւել. ճակատի հրամանատար Քեազիմ Կարա-

բէքիրիթ, Ազգ . Մեծ ժողովի անդամ Վելի բէյիթ, հանրային աշխատանքների պետական քարտուղարի Նախկին օգնական Սուլթարքիթ, Թուրքիոյ լիազօր ներկայացուցիչին Ադրբէջանում՝ Մէմտու Եվրէթ բէյիթ:

Ռուսաստանի ընկ . խորհ . դաշն . հանրապետութեան կառավարութիւնը՝ իր լիազօր ներկայացուցիչին Լատվիայում նակով Գամեցկիիթ:

Որոնք փոխանակելուց յետոյ օրինակոն ճանաչուած լիազօրութիւնները, համաձայնութեան եկան հետեւեալի մասին .

ՅՈՒ. 1.— Թուրքիոյ Ազգ . Մեծ ժողովի կառավարութիւնը և Հայաստանի, Ադրբէջանի ու Վրաստանի ընկ . խորհ . հանրապետութեանց կառավարութիւնները համարում են վերացուած և ոյժ չներկայացնող այլեւս այն դաշնագրերը, որոնք կնքուել են իրենց վեհագետական իրաւունքները կիրառող պետութիւնների միջև այն տերրիտորիայի վրայ, որ ներկայիս մտնում է պայմանադիր կողմերի տերրիտորիաների մէջ և այն դաշնագրերը, որոնք կնքուել են երրորդ պետութեանց միջև՝ Անդրբովկասեան Հանրապետութիւններին վերաբերեալ:

Հաստատուած է համարուում, որ ներկայ յօդուածը կիրառելի չէ 1921 Մարտ 16ին Մոսկովյայում կնքուած ռուս-տամկական դաշնագրի վերաբերմում:

ՅՈՒ 2.— Պայմանադիր կողմերը համաձայնում են՝ չճանաչել որևէ է հաշտութեան դաշնագրի կամ այլ կարգի միջազգային ակտ, որը ընդունուելու համար նրանցից մէկն ու մէկը ուժով հարցադրուած պէտք է լինէր: Ըստ այսմ՝ Հայաստանի, Ադրբէջանի եւ Վրաստանի ընկերվ . խորհ . Հանրապետութեանց կառավարութիւնները համաձայնութիւն են տալիս չճանաչել որեւէ միջազգային ակտ, որ վերաբերում է Թուրքիոյ, բայց որ չէ ճանաչուած Տաճկաստանի աղգային կառավարութեան կողմից, որ այժմ ներկայացնուած է Ազգային Մեծ ժողովով:

(Թուրքիա գաղափարի տակ, ներկայ դաշնագրի մէջ, հասկացւում են այն տերրիտորիաները, որոնք մտած են Թուրքիոյ Ազգային Ուխտի մէջ 1920 Յունուար 8ին (1336) և որ մշակուել - ու հաշակուել են օսմանեան պատգամաւորական խորհրդարանի կողմից կ. Պոլսում եւ տեղեկացուել մտնուին և բոլոր պետութիւններին):

Իր կողմից Տաճկաստանի Ազգ . Մեծ ժողովի կառավարութիւնը համաձայնում է չճանաչել որեւէ միջազգային ակտ, որ չէ ճանաչուած Հայաստանի, Ադրբէջանի, Վրաստանի Խորհուրդների կողմից ներկայացնուող համապատասխան կառավարութիւնների կողմից:

**ՅՈՒ. 4.** — Թուրքիոյ հիւսիս-արեւելեան ստհմանը (համաձայն պուս ընդհ.) սպայտակոյտի քարտէսի՝ չափանիշ 1/21,000—5 վերտան 1 մատնաչափի մէջ) որոշում է այն գծով, որ սկսում է Սեւ ծովի եղերքը գտնուող Ալարնի գիւղի մօտ, անցնում է Խետիս-Մթա լեռան վրայով։ Շավշէթ լեռան ջրբաժան գիծը, Քանին-դազ լեռ ուր, այդ սահմանը յետոյ հետեւում է Արտահանի եւ Կարսի սանհակների նախկին վարչական սահմաններին, Չայ (Արփաչայ) եւ Արաքս գետերի հովտով, ներքին Կարսայ գետի գետաբերանը (սահմանների մանրամասն նկարագրութիւնը, ինչպէս եւ նրանց վերաբերեալ հարցերը որոշուած են 1րդ եւ 2րդ յաւելուածներով եւ գաշնագրին կցուած քարտէսի վրայ, ստորագրուած պայմանագիր երկու կողմերից)։

Դաշնագրի եւ քարտէսի միջեւ տարածայնութիւն լինելու պարագային վճռական նշանակութիւն տրում է բնագրին։

Մանրամասն որոշումը և պետական սահմանը անցկացնելը իրականութեան մէջ, ինչպէս նաև սահմանային նշաններ գնելը, կատարում է խառն յանձնաժողովի ձեռքով, անդամների հաւասար թուով, պայմանագրի կողմերի և Խուսիոյ ներկայացուցչի մասնակցութեամբ։

**ՅՈՒ. 5.** — Թուրքիոյ կառավարութիւնը և խորհրդային Հայստանի ու Ադրբէջանի կառավարութիւնները համաձայնում են որ Նախիջեւանի շրջանը այն սահմաններում, որ որոշուած են այս գաշնագրի 3րդ յաւելուածի մէջ, կազմում է ինքնավար տերիտորիա՝ Ադրբէջանի հովանաւորութեան տակ(1)։

\* \* \*

Միւս յօդուածները կը վերաբերին Վրաստանին և կամ կը շաշափեն ընդհանուր խնդիրներ։ Կուտանք անոնց համառօտ բովանդակութիւնը։

Յօդ. 6րդով «Տաճկաստանը համաձայնում է Վրաստանին զիջել Բաթումի և շրջակայքի վեհապետութիւնը», ապահովելով իրեն համար Հազար քաջատ թրանզիտ ամէն տեսակ ապրանքների համար և առանց որեւէ վճարի Բաթումի նաւահանգիստից օգտաւելու իրաւունք։

Յօդ. 7 և 8 կը վերաբերին Տաճկաստանի և Վրաստանի սահ-

(1) Այս յօդուածէն հանեւած է Մուկուսի դաշինին մէջ եղող սա պարբերութիւնը. ունի պայմանով որ Ազրբէջանը այդ նովանաւորութիւնը չգիշի ունի երազ պետութեան։

մանուկից բնակիչներուն տեղափոխութեան, ինչպէս նաև քոչեհամար դիւրութիւններ տալու խնդրին :

Յօդ. 9ը կը վերաբերի նեղուցներու խնդրին :

Յօդ. 10ով պայմանագիր կողմերը կը պարաւորուին իրենց հողամասերուն վրայ թոյլ չտալ տյնպիսի կազմակերպութիւններ, որոնք իը ձգտին ամիւս երկրի կառավարութիւնը ձեռք բերելուն :

Յօդ. 11ով կը ճանչցուի երկու կողմերու հպատակներու քաղաքացիական իրաւունքը :

Յօդ. 12ով կողմերը կը համաձայնին կիրառել իրարու վերաբերմունք ամենից աւելի նպաստաւորուածի սկզբունքը :

Յօդ. 13ով կցուած հողամասերու բնակիչները կը ստանան հեռաւալու իրաւունք, տանելով իրենց հետ սեփական գոյքերը :

Յօդ. 14—19 կը վերաբերին գաղթականութեան, ընդհանուր ներման, պատերազմական գերիներու, հաղորդակցութեանց միջոցներու, առեւտրուկան, հիւպատոսարաններու խնդրեներուն :

Յօդ. 20ի տրամադրութեամբ դաշնագրի վաւերացումը նշանակուած է Երեւանի մէջ, հնարյաւորութեան չոփ կարճ ժամանակով :

\* \*

Գաւելուած 1ի մէջ նշանակուած են սահմաններու մասնամունքիւնները : Կուտանք Հայաստանի վերաբերեալը (սկիզբը գըրուած է Թուրքիոյ և Վրաստանի սահմաններու նկարագրութիւնը)... Ուշ-Թափալար (9.783), 9065 գագաթը, ուր թողնուած է Սրտահանի շրջանի նախկին սահմանը և անցնուած է Բոլ-աղ-Ցարա (9.73 կամ 9.963) լեռան վրայով,— 8.828 կամ 8.827—7.602, այդ տեղից ուղիղ գծով դէպի 7.518 գագաթը — անցնելով իրիշ գիւղից դէպի արեւելք, այնուհետեւ Կիզիլտաշ (7.431) կամ 7.440 և կամ 7.490) լեռան մօտ Նոր Կիզիլտաշ գիւղը. այդ տեղից այն գետի ուղղութեամբ, որ հոսում է Նոր Կիզիլտաշի միջով մինչև նրա թեքումը, որ գտնուում է Կարամէմէտից դէպի հիւսիս արեւմուտք, հետեւում է ջրածան գծի ուղղութեամբ և դուրս է դալիս Զամուշլու-չայ գետի մօտ, որ գտնուում է Դելավէր, Մեծ Ղմլի և Թիքնիս գիւղերից արեւելքը Վարդանլու և Բաշ-Շորագետալ գիւղերի միջով, հետեւելով յիշեալ գետի ընթացքին, դուրս է գալիս Արիդ-չայ գետի մօտ, Կիսլայազի Կալալիից հիւսիս, այնտեղից շարունակ անցնելով Արփաչայ գետի մօտ, անցնուած է Երասի գետնահովառվ մինչև Ուրմիա գետը, ուր վերջանուած է սահմանը Հայաստանի և սկսուում է սահմանը Ազրբէջանի հետ և անցնուած է

Երասին գետահովիառվ մինչև ներքին կուրա-Սու գետի նրա մէջ թափուիլը, ուր վերջանում է սահմանը Ազրբէջանի հետ:

Հստ ինքնեան հասկնալի է, որ սահմանն անցնում է վերոյիշեալ բարձունքների ջրաբաժան զծերավ:

Յաւելուած 2. «Նկատի ունենալով որ սահմանագիծը անցնում է Արփաչայ և Երասին գետերի հովիաներով, ինչպէս որ այդ ցոյց է տրուած յաւել. 1ի մէջ, Տաճկաստանի Ազգային Մեծ Ժողովի կառավարութիւնը պարտաւորում է յետ առնել միայն պահակների գիծը 8 վերստ տարածութեան վրայ Ալեքսանդրապոլ-Երեւան երկութուղագծից Արփաչայի շրջանում, և 4 վերստ էլ վերոյիշեալ գծից՝ Երեւանի շրջանում:

Այն գծերը, որոնք սահմանաւորում են վերոյիշեալ շրջանները, ցոյց են տրուած ստորեւ («Արփաչայի գօտի» և «Երասինի գօտի» վերնագրերի տակ առաջ են բերուած դրանք):

Յաւելուած 3ը կը կրէ Ենախիջեւանի տերիտորիան» վերնագիրը, ուր եւ առաջ են բերուած սահմաններու մանրամասնութիւնները:

\* \* \*

Հ. Հ. Պատուիրակութիւնը 1921 Նոյեմ. 3 թուակիր յիշատակագիր մը ուղղած է Սեւրի դաշնագիրը ստորագրող բոլոր պետութեանց արտաքին գործերու նախարարներուն՝ անոնց ուշադրութեան յանձնելով կարսի մէջ Հոկտ. 13ին ստորագրուած դաշնագիրը և ընկելով իր բոլոր վերապահումները այն զիջումներուն մասսին, զորս այդ դաշնագիրը կարող է առաջ բերել Սեւրի դաշնագրով և միջազգային յանձնառութեանց ուժով Հայաստանի ճանչցուածիրաւունքներուն մէջ:

### ՖՐԱՆՔԵՒԹՈՒՐՔ ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆ (1921 ՀՈԿՏ. 20ին էնկիրիի Մէջ, ՖՐԱՆՍԱՑԻ ԿՈՂՄէ ՍՏՈՐԱԳՐԱԾ է Պ. ՖՐԱՆՔԼԻՆ ՊՈՒԹԵՈՆ)

80Դ. Ա. — Անմիջական դադարում թշնամութիւններու, անժիջական և փոխադարձ-արձակում բանտարկուած բոլոր անձերու, ֆրանչացի կամ թուրք, որոնք ալ ըլլան անոնց բանտարկութեան կամ ձերբակալութեան տեղն ու թուականը:

80Դ. Պ. Ութերորդ յօդուածով որոշուած գիծին հիւսիսէն և

հարաւէն փոխադարձաբար քաշուի առ առաւելն երկու ամսուան ժամանակամիջոցի մը մէջ, սկսելով նոյ. 4էն։

80Դ. Զ. — Ազգ. Ռւխտով ճանչցուած փոքրամասնութեանց իրաւունքները պիտի հաստատուին էնկիւրիի կառավարութեան կողմէ, հակառակորդներու և իրենց կարգ մը դաշնակիցներու միջեւ այս մասին կնքուած պայմանագրութեան միեւնայն հիման վրայ։

80Դ. Է. — Ալեքսանդրէթի մասին՝ ըստ Լոնտոսի համաձայնութեան Ժ.րդ հատուածին որ հետեւեալն է. «Ֆրանսական կառավարութիւնը մասնաւոր վարչաձեւ մը պիտի հաստատէ Ալեքսանդրէթի շրջանին համար, ուր բնակչութիւնները խան հանգամանք ունին։ Ան յանձնառու կ'ըլլայ թուրք ցեղի բնակիչներուն տալ ամէն դիւրութիւն, իրենց մշակոյթի զարգացումին և թուրք լեզուի գործածութեան, որ հոն պաշտօնական հանգամանք պիտի ունենայ համահաւասար արաբերէնին և ֆրանսերէնին։»

80Դ. Ը. — Պաղատատի գիծը մինչեւ Նիսիոպին, Չօպան պլէն սկսելով, կայանները կը մնայ թուրք հողամտու, ինչպէս նաև Նիսիպինէն մինչև Տիգրիս երկարող երկաթուղիի յարդարուած ճամբան, Ճէզզիրէ իպն Օմարի հին ճամբան, կը մնայ թրքական, բայց օգտագործելի երկու կողմին ալ հաւասարապէս։ Նիսիպին և Ճէզզիրէ պիտի ըլլան թրքական։

## ԱԶԳԱՅԻՆ ՕՃԱԽԻ ՄՐԱԳԻՐԸ

Ազգերու Դաշնակցութեան երկրորդ ընդհանուր ժողովը հայկան հարցի շուրջ երեք որոշումներ տուաւ (1921 Սեպտ 21ին)։

1. — «Եկտոտելով, որ առաջին ընդհանուր ժողովը, 1920 Նոյեմբեր 18ին, Առոհուրդին վստահեցաւ Հայաստանի տպագան պաշտպանելու հոգը։

Ար՝ Առոհուրդը 1921 Փետվ. 25ին, գնահատելով հանգերձ թէ առ այժմ կացութիւնը Փոքր Ասիայ մէջ անկարելի կը դարձնէր որեւէ գործողութիւն, Քարառուզարութեան պարտականութիւն տուաւ հետեւելու Հայաստանի գէպքերուն, նպատակ ունենալով հատագային նոր որոշումներ առնելու Առոհուրդին կողմէ։

Ար՝ այս ժամանակամիջոցին Առոհուրդը առաջարկեց՝ Ակատի առնել Սեւրի դաշնագրի վերաքննութեան պահուն, հայերու համար Ազգային Օճախի մը ստեղծումը։

Նմանապէս, Ակատի առնելով վերահաս հաւասարականութիւնը՝

խաղաղութեան դաշնագրի մը Թուրքիոյ և դաշնակից պետութիւններու միջն, մօտաւոր թուականի մը.—

Ընդհանուր ժողովը թախանձանօք կը հրաւիրէ Առրհուրդը՝ պնդելու Գերագոյն Խորհուրդին մօտ դաշնագրին մէջ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտութեան մասին, պահպանելու համար Հայաստանի տպագան և, մասնաւորապէս, հայերուն տալու Ազգային Օճախ մը, բոլորովին անկախ օսմանեան տիրապետութենէն։

Հորտ Ռոպերտ Սեսիլի կողմէ առաջարկուած այս բանաձեւը միաձայնութեամբ ընդունուեցաւ, բացի Ֆրանսայի պատուիրակ պ. Լոն Պուրֆուայի վերապահութենէն, որով իրաւասութեան խնդիր մը կը յարուցանէր։

Քուէարկուեցաւ նոյնպէս

2) «Պոլսոյ մէջ ստեղծելու Ազգ. Դաշնակցութեան յանձնախումբ մը, որ պարտականութիւն պիտի ունենայ, Ֆրանսայի, Սեծըն Բրիտանիոյ և Իտալիոյ բարձր. քոմիսէրներու աջակցութեամբ, հաստատելու խառն կոմիտէ մը, կիներու և մանուկներու վերադարձի առաջելութեամբ զբաղելու»։

3) Սովի հետեւանքով Ռուսաստանի եղած օգնութիւնը տուրածելու Անդիքիթական Ռուսաստանի նախիկին բոլոր գաւռառներուն մէջ, առանց մոռնալու Հայաստանի, Վրաստանի և Ազգային հանրապետութիւնները»։

Ազգերու Դաշնակցութեան Է.րդ ընդհանուր ժողովը որ գումարուեցաւ 1922 Մեպա. ամիսին, Լօզանի Առրհրդաժողովէն քանի մը ամիս առաջ, զբաղեցաւ, ինչպէս իր նախորդները, հայկական հարցով՝ 10րդ նիստին, 18 Մեպա.ին, Լորտ Ռոպերտ Սեսիլ ներկայացուց հետեւեալ բանաձեւը.

«Ընդհանուր ժողովը կ'արձանագրէ երախտազիտութեամբ, Առրհուրդի որոշումները Հայաստանի մասին և կը յայտարարէ՝ թէ իր կործիքով, Թուրքիոյ հետ որեէ հաշտութեան համար, էական պայմաններէն է՝ հայերուն տալ Ազգային Օճախ մը։ Ընդհանուր ժողովը կը հրաւիրէ Առրհուրդը՝ այս մասին անհրաժեշտ նկատած իր բոլոր միջոցները ձեռք առնելու։

Ընդհանուր ժողովի նրդ Յանձնամելովը, որուն յլուեցաւ Լորտ Ռոպերտ Սեսիլի ծրագիր որոշումը, համամիտ գանուեցաւ առոր խորքին, բայց ձեւին մէջ մեղմութիւն մը մացուց, առաջարկելով հետեւեալ խմբագրութեամբ։

Առրհրդաժողովը կ'արձանագրէ երախտազիտութեամբ Առրհուրդի որոշումները Հայաստանի մասին և բաղծամք կը յայտնէ որ Թուրքիոյ հետ, խաղաղութեան բանակցութիւններու ընթացքին,

անտես չառնեն անհրաժեշտութիւնը կազմելու հայերուն համար Ազգային Օճախ մը: Ընդհանուր ժողովը կը հրաւիրէ Խորհուրդը ձեռք առնել բոլոր միջոցները, որոնք օգտակար կը նկատէ այս մասին»:

Ազգ. Դաշնակցութեան Գրդ խորհրդաժողովը միաձայնութեամբ քուէարկեց երդ յանձնածողովի այս ծրագիրը:

## ԼՈԶԱՆԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

18 Հոկտ. 1922ին, Հ. Ճ. Պատուիրակութեան նախագահ Ա. Անարոնեան յուշագրով մը դիմեց Ֆրանսոսիի, Սևծն Բրիտանիոյ և Իտալիոյ կառավարութիւններուն, յայտնելով՝ «Հայաստանի Հանրապետութեան պահանջը մասնակցելու՝ արեւելեան գործերու համար գումարաբուելիք յառաջիկայ ընդհանուր ժողովին, ինչ ձեւով որ պետութիւնները զայն առելի յարմար նկատեն»: «Այս առթիւ թոյլ ոռուէք ինձ յիշեցնելու՝ — Կ'ըսէ Ա. Անարոնեան — թէ Սեւրի դաշնագրի 88րդ յօդուածով՝ Դաշնակից Պետութիւնները յայտարարած էին որ կը ճանչնան Հայաստանը իրրե ազատ և անկախ պետութիւն մը և վերջապէս Հայաստանի իր անկախ պետութեան մը հանգամանքով ատորագրած էր Սեւրի դաշնագիրը ու նուև առանձին դաշնագիր մը գլխաւոր դաշնակից պետութիւններուն հետ փոքրամասնութիւններու պաշտպանութեան մասին»: Քաղաքական գէպքերը որոնց այդ շրջանէն ի վեր թարր դարձաւ Հայաստան, անշռւշտ որեւէ փոփոխութիւն չմտցուցին իր անկախ պետութեան մը միջազգային Սթաթիւնի»:

Պետութիւնները իրենց տուած պատասխանին մէջ, անգում մը եւս ճանչնան Հայաստանի Հանրապետութիւնը «Պետութիւն մը որուն անկախութիւնը իրաւագէս ճանչնուած էր»: Սպայն կորելի չնկատեցին ոյժ տալ Հայաստանի առաջարկութեան մասնակցելու խորհրդաժողովին և իրենց մերժումը հիմնեցին «Հայաստանի հանրապետութեան ընդունած խորհրդային վարչամերին»: Միւս կողմէ կը յայտնէին թէ Խորհրդաժողովը պիտի գիմէր Փարիզի Ազգային Պատուիրակութեան, երբ անհրաժեշտ նկատուէր լուէ հայկական կարծիքը:

Հայկական երկու Պատուիրակութիւնները եղան զային եւ 1922 նոյեմբեր 15ին Խորհրդաժողովին յուշագրով մը ներկայացուցին ազգային պահանջները: Յուշագիրը երեք լուծումներ կ'առաջարկէր հայկական հարցին.

Ա) Հայկական Ազգային Օճախ մը ստեղծել, ծովային ելք մը անոր ապահովելով։

Բ) Եթէ այդ լուծումը ընդունելի չըլլար, վերադառնալ 1920ի լուծումին, Երեւանի Հանրապետութեան կցելով Թրքահայտառնէն մաս մը։

Գ) Իբրեւ երրորդ լուծում մը, նկատի առնել Կիլիկիոյ մէկ շրջանին մէջ ստեղծելու Ազգային Օճախ մը։

Ազգերու Դաշնակցութեան ենթայանձնախումբին կողմէ հոյ պատուիրակները պ. պ. Ա. Ահարոնեան եւ Գ. Նորատունկեան լուսեցան անպաշտօն կերպով։ Ենթայանձնախումբի թուրք պատուիրակ Ռիզա Նուր պէյ Կորուկ կերպով մերժեց պաշտօնական ունկնդրութիւնը ոչ իբրև թրքական հպատակ եւ ոչ ալ իբրեւ պատուիրակ Երեւանի, որու հետ—կը յայտարարէր—թուրքիա դաշնագրով կարգադրած էր երկու երկիրներու առկախ խնդիրները։

Իսկ խորհրդաժողովի նիստին մէջ Ըստէթ փոշա եւ Ռիզա Նուր, չուզեցին լոել ոչ հայկական հարցի եւ ոչ ալ փոքրամասնութիւններու պաշապանութեան մասին որեւէ առաջարկութիւն։ Ըստէթ փոշա յայտարարեց. «Ստիպուած է նկատելու թէ Հայկական Օճախի մը կազմութիւնը պիտի ըլլայ նոր փորձ մը թուրքիոյ անդամանատութեան։ Արդ, ապօրինութիւնը եւ անկարելիութիւնը նման փորձերու աւելին ըլլալով ցոյց տրուած է։ Թուրքիա, ոչ իր արեւելեան նահանգներուն եւ ոչ ալ Կիլիկիոյ մէջ չունի մատնաչափ մը հող որ չպարունակէ թրքական մնամասնութիւն մը եւ որ կարելի ըլլայ ուեւէ կերպով անջատել մայր հայրենիքն»։

Լողանի գաննագիրը կնքուեցաւ 1923 Յուլիս 24ին, գոհացում արուելով Թուրքիոյ Ազգային Ուխտի բոլոր պահանջներուն Հայկական հարցը ուեւէ յիշատակութիւն չունեցաւ հոն։ Իսկ փոքրամասնութիւններու վերաբերմամբ, գաշնազրին մէջ ընդունուեցաւ հետեւալ յօդուածը։

80Դ. 42.— Թուրք կառավարութիւնը կ'ընդունի միջոցներ ձեռք առնել, ինչ կը վերաբերի ոչ մահմէտական փոքրամասնութիւններուն ընտանեկան կամ անձնական սթաթիւնն, թոյլ տալու այս հարցերուն կարգադրութիւնը, համաձայն այս փոքրամասնութիւններու սովորութիւններուն։

Այս տրամադրութիւնները պիտի մշակուին մասնաւորապէս կազմուած յանձնախումբերու կողմէ, ուր հաւասար թիւով ներկայացուցիչներ պիտի ունենան թրքական կառավարութիւնը և ամէն մէկ փոքրամասնութիւն։ Տարակարծութեան պարագային,

Թրքական կտուավարութիւնը և Ազգերու Դաշնակցութեան Խորհուրդը համաձայնաբար պիտի նշանակեն գերիրաւարար մը, ըստ արուած եւրոպացի իրաւագէտներէն:

Թուրք կտուավարութիւնը յանձն կ'առնէ ամէն պաշտպանութիւն տալու եկեղեցիներու, սինտոկոկներու, զերեզմանատուններու և վերոյիշեալ փոքրամասնութիւններուն ուրիշ կրօնական հաստատութիւններուն: Ամէն տեսակ դիւրութիւններ և թայլատուութիւններ պիտի տրուին բարեպաշտակոն հիմնարկութիւններուն և կրօնական ու բարեսիրական հաստատութիւններուն, որոնք կը վերաբերին Թուրքիոյ մէջ այժմ գոյութիւն ունեցող նոյն փոքրամասնութիւններուն, ու թուրք կտուավարութիւնը պիտի չմերժէ, կրօնական և բարեսիրական նոր հաստատութիւններու համար, անհրաժեշտ որեւէ դիւրութիւն որ երաշխաւորուած է այս Ների ուրիշ անհատական հաստատութիւններուն»:

1923 Օգոստ. 13ի Հ. Հ. Պատուիրակութիւնը բողոքագիր մը ուղղեց Լոզանի Դաշնագրին զէմ, որ «կնքուած է այնպէս, որ կարծես հայերը բնաւ գոյութիւն ունեցած չըլլացին»:

## ԳԱՂԹԱԿԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Ազգերու Դաշնակցութեան հինգերորդ ժողովը 1923 Մեամ. 25-ին զրազեցաւ հայ փախստականներու խնդրով, որ ներկայացուածէր Յունաստանի ներկայացուցիչին կողմէ ու նախապէս քննուածէր հինգերորդ յանձնաժողովին մէջ: Զիկուցարերն էր ՚լը Պրուքէրը (Պելճիքա) Ժողովը քուէտրկեց հետեւեալ բանաձեւը.

Ժողովը նկատի ունենալով առաջին, երկրորդ և երրորդ ժողովներու, ինչպէս նաեւ Խորհուրդի ընդունած բանաձեւերը ի նպաստ հայերու, կամենալով ցոյց տալ իր համակրանքը այդ դրժախտ ժողովուրդին, ուսումնասիրելով բանաձեւուած տռաջարկութիւնները՝ հայ փախստականները նովկոսի մէջ և ուրիշ շըրջաններու մէջ աեղաւորելու մասին, գտնելով, ամէն պարագայի, վաղահաս այդ առաջարկութեան առթիւ որեւէ կարծիք յայտնելը, միեւն որ անոնք խորունկ և անկողմնակալ քննուաթեան առորկայ չըլլան. կը հրաւիրէ Միջազգային Աշխատանքի Պիւրոն, համագործակցաբար Տոքթ. Խանսէնի հետ, քննուաթիւն կտարել, որ նպաստակ պիտի ունիայ պարզելու թէ որդեռք հնարաւո՞ր է մեծ քանակութեամբ հայեր տեղաւորել կովկոսի և ուրիշ վայրե-

բու մէջ : Այս նպատակով փախստականներու 1925ի պիւտճէն առ ևլցնել 50,000 ֆրանքով : Ի նկատի ունենալով , որ այս որոշումով Ազգ Դաշնակցութեան անդամները որոշ պարտաւորութիւն չեն ստանձներ ոյս խնդրի մասին որեւէ ծրագիր գործադրելու համար , Ժողովը բացի այդ կը յայտարարէ , սպասելով մինչեւ որ հնարաւոր դառնայ Հայկական Ազգ . Օձախի ստեղծումը , անհրաժեշտ է , որ փախստականներուն տրամադրուի ամէն միջոց ստանալու աշխատանք , պաշտօններ ելն . , որպէսզի անոնց հնարաւորութիւն տրուի պահպանելու իրենց ազգային գոյութիւնը :

**Ն.ՈՒՒՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ Ա.Ո.Ս.ԶԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԸ՝  
ՊԱՏԵՐԱԶՄԵՆ ՅԱՌԱՋ ԵԿԱԾ ՀԱՑԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՆ  
ՎԵՐՁՆԱԽԱՆ ՀԱՇՈՒԵՑԱՐԴԱՐԻՆ ՀԱՄԱՐ**

1924 Մեպտեմբեր

Պարոն Վարչապետին ,

Բրիտանական կոուավարութիւնը հրաւիրուեցու Ազգերու Դաշնակցութեան Ընդհ . Թարտուղարութեան կողմէ , 1924 Մարտ 24 թուականով , իր օգնութիւնը բերելու հայ ժողովուրդին :

Կ'ուզէինք հիմնաւորել այն պատճառները , որոնց հետեւանքով , ըստ մեր կարծիքին , պէտք է նիւթական կարեւոր օգնութիւն մը յատկացնել Ազգ . Դաշնակցութեան կողմէ ընդունուած ծրագրի (1923 Մեպտ.)՝ կովկասի մէջ զետեղելու Յունաստանի և Պալքաններու մէջ մնացող օսմանցի հայերը :

1. Հայերը ազատազրուելու խոստումներով քաջալերուեցած , աշակցելու պատերազմի ընթացքին Դաշնակիցներու զատին և այս պատճառով տառապեցած ողբերգութեամբ :

Հետեւեալը մէջբերում մըն է՝ Արտաքին Գործերու Նախարարութեան օգնական քարտուղարին կողմէ , 1918 Հոկտ . 3ին , Վիքոնթ Պրայսին գրուած նամակէ մը .

«1914ի աշնան , թուրքերը պատուիրակներ զրկեցին օսմանցի հայերու ազգային Քոնկրէին որ երգրումի մէջ տեղի կ'ունենար . ու ինքնավագարութիւն առաջարկեցին , եթէ ուզէին թուրքիոյ կողքին գործօն մասնակցութիւն մը բերել պատերազմին : Հայերը պատասխանեցին՝ թէ իբրեւ օսմաննեան քաղաքացիներ պիտի կատարէին իրենց պարտականութիւնը , բոյց իբրեւ ողբութիւն պիտի

ամ չկրնային աշխատիլ թուրքիոյ և իր դաշնակիցներուն դատին համար :

«Մասամբ այս քաջարի մերժումին հետեւանքով, օսմանցի հայութեամաթիկ կերպով ջարդուեցան թուրք կառավարութեան կողմէ : Բնակչութեան երկու-երրորդը, 700 հազարէ աւելի, այսիր, կիներ ու մանուկներ, բնաջնջուեցան պաղարիւնութեամբ, ամենէն բարբարոսական մեթոտներով :

«Պատերազմի սկիզբէն ի վեր, հայ ժողովուրդին կէուը որ կը գտնուէր Ռուսաստանի վեհապետութեան ներքեւ, կազմակերպեց կամաւորական ոյժեր, որոնք իրենց հերոս պետին՝ Անդրանիկի հրամանատարութեան ներքեւ, ենթարկուեցան կովկասեան արշաւանքին ամենէն մեծ կոփեներու բախումին :

«Ռուսական բանակի քայլայումէն զերջ, 1917ի տարրուան վերջը, հայկական այս ոյժերը մինակնին պահեցին կովկասեան ճակատը և հինգ ամիսներ ձախողեցուցին թքական յառաջխաղաղումը, այպէսով մեծ ծառայութիւն մը մատուցին Միջազնաքի անդլիական բանակին» :

Լորտ Գրայսի հապոյտ Գիրքը որ կը նկարագրէ օսմանցի հայութեաւ տառապանքը և կօրուստը, լոյս տեսած 1916ին «Հայերու հանդեպ վերաբերմունք Օսմաննեան Կայսրութեան մէջն անունով, մեծապէս ծառայեց 1916—17 Դաշնակիցներու քարոզչութեան և մեծ ազդեցութիւն ունեցաւ ամերիկան հանրային կարծիքին և նախագահ Ռւիլսընի վերջին որոշման վրայ՝ մասնակցելու պատերազմին» :

Տ. Պատերազմի ըթացքիթ և զիմաղադարէն ի վեր, դաշնակից և գործակից պետութիւններու պատկանող պետական մարդիկ, բազմաթիւ առիթներով յաջօն առած եթ ապահովելու հայ ազգի ազատութիւնը և ամելախութիւնը :

Արգարեւ, հայերուն խոստացուեցաւ.

ա) Հայկական Պետութիւն մը 1920ին .

1920 Օգոստ. 10ին, ընդունետեցաւ իր ստորագրութիւնը դընելու Սեւրի դաշնակիցին : Հայուստանի սահմաններու մասին նախագահ Ռւիլսընի որոշումը (դաշնակից յանձնուած էր անոր իրաւարարութեան) յօյտարարուեցաւ 1920 նոյեմ. 22ին : Այս որոշումով որ երբեք գործադրութեան չդրուեցաւ, Հայուստան կը ստանար երզրումի, Տրապիզոնի, Վանի, Գիլիսի թքական վիայէթներէն կէսէն քիչ մը աւելին : Սեւրի դաշնակիցը չգործադրուեցաւ :

բ) Ազգային Օճախ մը 1921ին .

Ազգերու Դաշնակցութեան երկրորդ համագումարը, 1921

Սեպտ.ին, զբաղեցաւ հայկական հարցով և ընդունեց հետեւեալ ու բոշումը.

“Նկատի ունենալով... որ Գերագոյն Խորհուրդը առաջարկեց Սերի գաշնագրի վերաքննութեան տաեն ի նկատի առել հոյերու համար ազգային օճախի մը ստեղծումը. ասկէ զատ նկատելով անմիջական հաւանականութիւնը Թուրքիոյ և Դաշնակից պետական թիւներու միջև խաղաղութեան դաշնագրի մը, Համագումարը ափազարար կը հրաւիրէ Խորհուրդը պնդելու Գերագոյն Խորհուրդին մօտ՝ դաշնագրին մէջ մէջոցներ ձեռք առնել ապահովելու համար Հայաստանի ապագան և մասնաւորապէս հայերուն տալու ազգային օճախ մը, բոլորովին անկախ օսմանեան տիրապետութենէն» :

Բայց այս երկու ծրագիրները լքուեցան Լոզանի մէջ 1922—23ին։ 1922 Նոյեմբերին, Դաշնակից Պետական թիւներու, Յունաստանի և Թուրքիոյ միջև խորհրդաժողով մը գումարուեցաւ Լոզան, վիճարանելու համար խաղաղութիւն պայմանները. Դաշնակիցներու կողմէ Լորտ Քըրզըն, հոն առաջարկութիւն մը ըրաւ՝ ի նպաստ հայերուն Ազգային Օճախի մը ստեղծումին և, խօսելով հայկական հարցի մասին, յայտարարեց թէ «ան աշխարհի մեծագոյն գայթակղութիւններէն էր»։ Թուրքերը մերժեցին քննելու այս առաջարկութիւնը, ու լքուեցաւ Օճախի հարցը.

4.— Թրքական կառավարութեամ կողմէ 1916ին Գերիթ պահ դըրսւած 5 միլիոն ոսկի սթերլինը (Թրքական ոսկեղրամ), զիմաղաղարէն վերջ դաշմակիցներու կողմէ գրաւուած, սեծ մասով (Եւ հաւաթարար ամբողջովի) հայկական զրամ էր։

1915ին հայերու բռնագատեալ աեղահանութենէն վերջ, գրամատուններու մէջ անոնց հաշիւները, ընթացիկ հաշիւները և պահեստինները կառավարական հրամանով փոխադրուեցան Կ. Պոլոյ Պետական Գանձարկղը։ Շնորհիւ առոր, Թուրքերը կարողացան 5 միլիոն ոսկի զրկել Գերլին Ռայխսպանքին, ի փոխարէն նոր դըրամներու շրջաբերութեան։

5.— Գաղթականներու արդի պայմանները ամկայում և ամօթալի են ու կը կազմեն Սախատինք մը արեւմտեամ պետութիւններում համար։

Օսմանցի հայերու մնացորդը այժմ ցըռւած է Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի մէջ, առանց երդիքի, առանց կենսամիջոցներու, առանց զետեղումի հեռանկարին։ 115 հազարէն աւելի գաղթականներ առժամենյա պատասան մը գտած են Յունաստան, մօտ 25 հազար Պուլկարիս են։ Մեծ թիւ մը կը գտնուի Սիւրիա, Պաղեստին, Եգիպտոս ևն։

Ամէն կողմ ցրուած, անոնք կը խնդրեն զետեղուիլ առաջին-առիթով հողամասի մը վրայ, ուր կարողանային աշխատիլ և շահիլ իրենց կեանքը, առանց հանրային գութին բեռ դառնալու, կը խնդրեն չնկատուիլ իրեւ քարիածներ և կը յուսան սահար քաղաքացիական հանդամանք մը որ իրենց թոյլ տար զբաղելու իրենց գործերով։

Աղջ. Դաշնակցութեան Խորհուրդին հելլէն պատուիրակը (1924 Յունիս 12ին) յայտարարեց թէ հելլէն կառավարութիւնը կը բաղձայ Յունաստանէն անմիջական պարագումը հայ գաղթականներուն, անոնց աջակցելու համար տեղի և դրամի չզոյութեան հետաւանքով։ Անոնց փոխադրութեան համար կը տրամադրուէր 60 հազար սթերլինի օգնութիւն մը։

Կէտի մը վրայ յամառեցան թուրքերը, որոշած ըլլալով վտարել բոլոր քրիստոնեանները։ Հետեւարար, այս բնակչութիւնը քանի որ չի կրնար վերադասնալ Թուրքիա, անհրաժեշտ է զայն զետեղել ուրիշ հողերու վրայ ու կանոնաւորել անոր քաղաքացիական դրութիւնը։ Ո՞ր ապաստանը տալ անոր։

Ի՞նչ կարելի է ընթել։

Ի՞նսանման ցաւով կ'ընդունինք թէ ներկայիս մեզի համար անկարելի է Հայաստանի հանդէպ մեր ունեցած յանձնառութիւնները կտարարել։ որովհետեւ այդ յանձնառութիւնները մեզ կը հարկադան քաղաքական և հողային նոր կարգադրութիւններու, որոնք այժմ երբեք ի վիճակի չենք գործադրելու։ Բայց մեզի կը մնայ նոր կերպ մը մեր պատասխաննատութիւնը ծածկելու եւ բարեգործու համար Թուրքիոյ ցրուած հայերէն մնացեալներուն յունահատ ճակատագիրը։ Անհասկած անոնց զետեղումին համար յարմարագոյն հողամասը պիտի ըլլայ ուսւական Հայաստանը, ուր տեղ ուղան կառավարութիւնը իրենց կ'ապահովէ դիւրութիւններ։ 1923 Մայոս.ին Աղջ. Դաշնակցութեան Խորհուրդը ընդունեց Կովկասի հայկական խորհրդային փոքր հանրապետութեան մէջ 50 հազար հայ գաղթականներու զետեղման ծրագիրը։ Եւրոպայի հայ զեկուարները կ'ընդունին այդ ծրագիրը։

Կորհուրդը որոշեց իր անդամներուն կոչ մը ուղղել, յանձնառու այս ծրագրին նիւթականը հոգալու և Խորհուրդը պիտի օգնէ անոր գործադրութեան իր տեքնիկ կազմակերպութիւններուն միջոցով։ Այս որոշումը յանձնուեցաւ Աղջ. Դաշնակցութեան 54 անդամներուն, իրենցմէ խնդրելով վերև յիշուած օգնութիւնը։

Ռուսանամ Հայաստանի մէջ զետեղման ծրագիրը։

Նման ձևանարկի մը ծրագիրները և գնահատումները արգէն

պատրաստ են և կը պահանջեն մօտաւորապէս մէկ միլիոն սթերլինի ծախք մը:

Աղջ. Դաշնակցութեան անդամները հրաւիրուած են իրենք իսկ արձանագրելու և դիւրացնելու Ազգային Կոմիտէի մը ստեղծումը, նպատակ ունենալով կողմակերպել Հանրային արձանագրութիւններ, իրենց պատկան երկիրներու մամուլին աջակցութեամբ և մարդուիրական կողմակերպութիւններու եւ ելեւմտական, ճարտարարուետական մեծ հաստատութիւններու միջոցով։

Այսպէս, Ֆրանսայի մէջ, կառավարութիւնը մեծ նուէրով մը արձանագրութիւնը բանալէն վերջ, ազգային կոմիտէի մը կազմութեան մտանակցեցաւ, ծերակոյտի արտաքին գործերու յանձնախումբին նախագահ պ. Սեյլի նախագահութեան ներքեւ, նման յանձնախումբը կազմուած է պ. Մուսոլինի համաժութեամբ, նախկին վարչապետ ծերակուտական պ. Լուծաթթի նախագահութեան տակ : Նոյնպէս Գելճիքայի մէջ ազգային կոմիտէ մը կազմուած է կառավարութեան արտօնութեամբ : Անձն Բրիտանիոյ մէջ կառավարութիւնը նշանակեց հայկական կոմիտէն (Լորտ Մէյրո Ֆընտը), բայց ան ոչինչ չարձանագրեց : Անզիլոյ բախտաւոր հայերը արդէն տուած կամ խոստացած են մօտաւորապէս 14 հազար սթերլին :

Մեր կարծիքով, Մեծն Բրիտանիոյ պարտականութիւնն է այս ծրագրին տալ հական օգնութիւն մը:

Քանի որ հայերը բարոյապէս իրաւունք ունին փոխարինութեան մը՝ իրենց նկատմամբ չգործադրուած յանձնառութիւններուն համար, կը բաղձանք մեր կարծիքն յայսնել՝ թէ բրիտանական կառավարութիւնը պէտք է անմիջապէս կարեւոր նուիրատուութիւն մը ընէ :

Մանաւանդ պէտք է նկատի տռնել որ այս ծրագիրը

1.— Զունի քաղաքական որեէ նշանակութիւն.

2.— Եւ նպատակ ունի հայերու հանդէպ Դաշնակցներուն ունեցած պատասխանատուութեան վերջնական հաշուեյարդարը կատարել :

(Այսորտգրուած)

Հ. Հ. Ասքուիթ

Սթամլէյ Պոլտուիթ

\* \*

Որեւէ արդիւնք չառւաւ վերեւի կոչը: Նոյնպէս Աղջ. Դաշնակցութեան կողմէ Տոքթ. Նանսէնի պատրաստած ծրագրին, որպէսզի Հայսատանի ճահիճներու չորացման և հայ գաղթականներու փոխագրութեան համար միջազգային փոխառութիւն մը կընքուի, պետութիւններու կողմէ հետեւանք չարուեցաւ:

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵՍՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ.

Անդրկովկասի երեք հանրապետութիւններու իրաւական գույութիւնը, խորհրդային վարչածեւին ներքեւ, ևնթարկուեցաւ զանազան փոփոխութիւններու:

1922 Մարտ 11—12ին կազմակերպուեցաւ ֆԱՍՍՐՁ (Ֆեդերատիւ Սոխազ Սոցիալիստական Սովետական Բնապուրլիկաների Զակաւկազիայի — Անդրկովկասի Ընկերվար Խորհրդային Հանրապետութեանց Դաշնակցային Միութիւն):

— • —

1928 Դեկտ. 13ին վերածուեցաւ ԶԱՖՍՐԻ (Զակավկազսկի Սոցիալիստիչսկիա Ֆեդերատիւնիա Սովետակիա Բնապուրլիկի — Անդրկովկասեան Ընկերվար Դաշնակցային Խորհրդային Հանրապետութիւններ<sup>9)</sup>):

## ԿՈՎԿԱՍԵՍՆ ՀԱՄԱԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՈՒԽՏԸ (1934 ՅՈՒԼԻՍ 14)

«Ազգբէջանի, Հիւսիսային Կովկասի և Վրաստանի Ազգային Կենտրոնները,

— Նկատելով, որ ազգերի լիակատար զարգացումը հնարաւոր է միայն կատարեալ անկախութեան պայմաններում,

— Հաւտացած, որ այս նպատակին հանել կարելի է միայն Կովկասի բոլոր ուժերի միացումով մէկ ընդհանուր սահմանի մէջ,

— Համոզուած, որ Կովկասեան ազգերի կենսական շահերի ապահովութիւնը պահանջում է հաստատել նրանց արտաքին քաղաքականութեան և ազգային պաշտպանութեան ընդհանուր ղեկավարութիւն,

— Վեաան, որ նման միութեան միջոցով Կովկասի իւրաքանչչիւր ազգ կը գտնէ իրական երայիսիք իր վեհապետութեան, որ հարկաւոր է մտաւոր և նիւթական ուժերի լիակատար զարգացման համար,

— Հաստատ համոզուած, որ Կովկասեան Հանրապետութիւն-

<sup>9)</sup> Բուեան — «Արմենիա», հ. թ., էջ 334:

ների Միութեան հիմքերն ընդունելով՝ իրենք վայելում են իրենց բոլոր հայրենակիցների հաւանութիւնը,

— Միաձայնութեամբ հաստատելով, որ Համագաշնակցութիւնը, իբրև կովկասեան պետութիւնների քաղաքական մի ձեւ, նախորոշուած է երկրի աշխարհագրական և անտեսական միութիւնը,

Յայտարարում են կովկասեան Համագաշնակցութեան հետեւեալ հիմքերը.

1.— Կովկասեան Համագաշնակցութիւնը, ամբողջապէս երաշխաւորելով Հանրապետութիւններից ամէն մէկի ազգային բնոյթն ու վեհապետութիւնը, արտաքին աշխարհում գործելու է յանուն բոլոր Հանրապետութիւնների, իբրև բարձրագոյն կարգի միջազգային մի միութիւն։ Համագաշնակցութիւնը կ'ունենայ քաղաքական և մաքսային մէկ ընդհանուր սահման։

2. Համագաշնակից Հանրապետութիւնների արտաքին քաղաքականութիւնը զեկավարուելու է Համագաշնակցութեան ձեռնհաս մարմինների կողմից։

3.— Համագաշնակցութեան սահմանների պաշտպանութիւնը պիտի վատահուի Համագաշնակցութեան բանակին, որ բովանդակելու է Համագաշնակից Հանրապետութիւնների բանակները՝ մէկ հրամանատարութեան ներքոյ, հնթակայ Համագաշնակցութեան զեկավար մարմիններին։

4.— Համագաշնակից Հանրապետութիւնների միջև ծագելիք ամէն տարակարծութիւն, եթէ ուղղակի միջոցներով չկարգադրուի, պէտք է ենթարկուի պարտադիր իրաւարարութեան և կամ Համագաշնակցութեան Բարձրագոյն Դատարանին։ Համագաշնակից Հանրապետութիւնները պարտաւորուում են առանց տարկութեան ընդունել և գործադրել նրանց բոլոր որոշումները։

5. Մասնագէտների մի յանձնափումբ տմենակարճ ժամանակում պիտի ձեռնարկէ կովկասի Համագաշնակցութեան Սահմանադրութեան նախադիր մշակման՝ հաշուի առնելով վերեւ ձեւակերպուած սկզբունքները. այս նախադիրը հիմք պիտի ծառայէ իւրաքանչիւր Հանրապետութեան առաջին սահմանադիր ժողովի աշխատանքների։

6. Այս ուխտի մէջ մի տեղ վերապահուած է Հայաստանի Հանրապետութեան։

**Ի դիմաց Ազրբէջանի**

<b>Մ. Ե. Ռասուլ-Ջաղէ</b>	<b>Ալի Մարզամ Բ. Թովչիքաշի</b>
<b>Ազրբէջանի Ազգային Խորհրդի</b>	<b>Ազրբէջանի Հանրապետութեան</b>
<b>նախկին նախագահ</b>	<b>Պատուիրակութեան նախագահ</b>
<b>և Ազրբէջանի Ազգային Կենտրոնի</b>	<b>և Խորհրդարանի</b>
<b>նախագահ</b>	<b>նախկին նախագահ</b>

**Ի դիմաց Հիւսիսային Կովկասի**

**Գիրէյ Սումգ, Խրամիմ Զուլիք, Թառլուկի Շաքման**

**Ի դիմաց Վրաստանի**

<b>Նոյ Ժորդանիա</b>	<b>Ա. Չիբեթկելի</b>
<b>Վրաց Հանրապետութեան</b>	<b>Վրաստանի նախկին գեոպան</b>
<b>նախկին նախագահ</b>	<b>Ֆրանսայում</b>
<b>և Վրաստանի Ազգային</b>	
<b>Կենտրոնի նախագահ</b>	

---

**ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ**

(1936 ՆՈՅԵՄԲԵՐ 25)

**80Դ. 13.** — Խորհրդային Ընկերվարուկոն Հանրապետութիւն-ներու Միութիւնը կը ներկայացնէ կամաւոր համաձայնութեան եւ իրաւունքներու հաւասարութեան վրայ հաստատուած միութիւնը հետեւեալ ընկերվարական խորհրդային հանրապետութիւններու։ | Խուսաստանի Ընկերվարական Դաշնակցային Խորհրդային Հանրապետութիւն, Աւկրայնա, Վելուուսիա, Ազրբէջան, Վրաստան, Հայաստան, Թուրքմէնիա, Աւգրէկիա, Տաճիկստան, Քաղաքաստան և Կիրկիզիա։

**80Դ. 17.** — Միութեան իւրաքանչիւր հանրապետութեան իրաւունք կը տրօւի ազատօքէն դուրս գալու և. Միութենէն։

**80Դ. 24.** — Ազրբէջանի խորհրդային հանրապետութեան մէջ կը մտնեն Նախիջեւանեան խորհրդային, ընկերվարական հանրապետութիւնը և լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանը։

---

## ԽՈՐՀԻԱՅԻՆԵԼԹՈՒՐԲ ԴԱՇՆԱԳԻԵՐ

Խորհրդայիթ Հայաստամի հետ կնքուած .

1) Հոկտ. 13, 1921 թ., Կարսի գաշնագիր .

2) Օուլիս 9, 1922 թ. Թիֆլիսում ստորագրուած հիւպատասական գաշնագիր և երկաթուղային համաձայնութիւն : Դրանք ստորագրուած են նաև Խ. Ազրբէջամի կողմից :

Խորհ. Վրաստած ստորագրել է Թիւրքիոյ հետ .

1) 1921 թ. Հոկտ. 13ի Կարսի գաշնագիրը .

2) 1922 թ. Մարտ 20ի Թիֆլիսի Շահմանային համաձայնագիրը .

3) 1922 թ. Մարտ 20ի «Շոչի համաձայնագիրը» (Թիֆլիս) :

4) 1922 թ. Օուլ. 9ի հիւպատուական գաշնագիրը և երկաթուղային համաձայնագիրը (Թիֆլիս) :

Խորհրդայիթ Ռուսաստամի հետ Թիւրքիան ստորագրել է .

1) 1921 թ. Մարտ 21ի Մոսկուայի Քարեկամութեան և եղայրութեան գաշնագիրը (մանրամասն աղբիւրներ) :

2) 1921 թ. Մարտ 28ի Մոսկուայի համաձայնագիրը՝ պատերազմական գերիների փոխանակման մասին :

3) 1921 թ. Հոկտ. 13ի Կարսի գաշնագիրը :

4) 1922 թ. Օուլ. 9ի հիւպատուական գաշնագիրը և երկաթուղային համաձայնագիրը (Թիֆլիս) :

Խորհրդայիթ Միութեաթ հետ Թիւրքիան ստորագրել է ամենից շատ գաշնագիրներ և համաձայնագրութեար, թուով 23:

1. 1923 թ. Օգոստ. 14, Հոռոմ, «Նեղուցների համաձայնագիր» :

2) 1924 թ. Փետր. 7, Անգորա, «Հիւպատուական ժամանակառու համաձայնագիր» :

3) 1925 թ. Դեկտ. 17, Փարիզ, «Զէլոքութեան գաշնագիր» :

4) 1926 թ. Փետր. 25, Անգորա, «Ալոեւտրական ժամանակառու համաձայնագիր» :

5) 1926 թ. Մայիս 31, Մոսկուա, «Յաւելուած արձանագրութիւն», 1ին կէտի մասին :

6) 1926 թ. Օունիս 29, Մտամբուլ, «Յաւելուած-արձանագրութիւն», 3րդ կէտի մասին :

7) 1926 թ. Սեպտ. 9, Թիֆլիս, «Արձանագրութեան վերջ», ահմանորոշման մասին :

8) 1927 թ. Օունուար 8, Կարս, «Համաձայնագիր սահմանագին ջրերի մասին» :

- 9) 1927 թ. Մարտ 11, Անգորա, «Առեւտրական և նաւարկութեան դաշնագիր»:
- 10) 1928 թ. Մայիս 17, Անգորա, «Երկարածղման արձանագրութիւն» Խորհրդային Վրաստանի (կէտ 3.) մասին:
- 11) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Թոչի իրաւունքի մասին համաձայնագիր»:
- 12) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր սահմանային երթեւեկառթեան մասին»:
- 13) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր սահմանային փոքրիկ դիպուածների մասին»:
- 14) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր անտառունակերի ժանախտի մասին, Խորհ. Վրաստանի և Թուրքիոյ պաշտպանութեան համար (նախապէս ստորագրուած՝ 28 Յունուար 1927, Բաթում):
- 15) 1928 թ. Դեկտ. 23, Անգորա, «Յաւելուած արձանագրութիւն» 1928 թ. Յուլ. 9ին Թիֆլիսում կնքուած դաշնագրի շուրջը (Խորհրդ. Ռուս.ի, Խորհրդ. Հայաստանի, Խ. Վրաստանի եւ Խ. Ադրբէջանի հետ):
- 16) 1929 թ. Դեկտ. 17, Անգորա, «Երկարածղման արձանագրութիւն» (Կարախան) Յրդ կէտի մասին:
- 17) 1930 թ. Հոկտ. 19 Անգորա, «Առեւտրական ժամանակաւոր համաձայնագիր»:
- 18) 1930 թ. Նոյ. 25—Դեկտ. 25, Անգորա, «Համաձայնագիր պատերազմական նաւերի այցելութեան մասին»:
- 19) 1931 թ. Մարտ 7, Անգորա, «Արձանագրութիւն ծավային սպառազինման մասին»:
- 20) 1931 թ. Մարտ 16, Մոսկուա, «Առեւտրական և նաւարկութեան դաշնագիր»:
- 21) 1931 թ. Հոկտ. 30, Անգորա, «Երկարածղման արձանագրութիւն» (Լիսվինով), Յրդ, 16րդ և 19րդ կէտերի մասին:
- 22) 1933 թ. Մեպա. 30, Անգորա, «Ապրանքների փոխանակութեան և հաշուակցութեան համաձայնագիր»:
- 23) 1934 թ. Յունուար 21, Անգորա, «Վարկային համաձայնագիր»:
- Կցնք նաև երկու ուրիշ վաւերաթղթեր, որ ստորագրուած են Թիւրքիոյ և Խորհ. Ռուսայի միջև.
- 1) 1921 թ. Մեպա. 17, Մոսկուա, «Համաձայնութիւն՝ պատերազմական և քաղաքացիական գերիների հայրենիք վերագրձնելու մասին»:
- 2) 1922 թ. Յունուար 2, Անգորա, «Բարեկամական դաշնագիր»:

Աւելորդ չէ թերեւս այստեղ թուել և այն դաշնագիրները, որ Նոր Թիւրքիան կնքել է իր և մեր մի ուրիշ հարեւանի՝ Պարսկաստանի հետ : Հետազօտութեանց համար այդ դաշնագիրների ծանօթութեան կարեւորութիւնը ևս ակներե : Է :

1) 1926 թ. Ապրիլ 22, Թեհրան, «Բարսկամութեան և ապահովութեան դաշնագիր» :

2) 1926 թ. Մայիս ( \* ), Անգորա, «Առևտրական ժամանակագիր» :

3) 1928 թ. Յունիս 15, Թեհրան, «Լրացուցիչ արձանագրութիւն» 1ին կէտի շուրջը :

4) 1929 թ. Ապրիլ 9, Անգորա, «Համաձայնութիւն սահմանական մերի ապահովութեան մասին» :

5) 1932 թ. Յունուար 23, Թեհրան, «Համաձայնագիր սահմանների ճշգման մասին» :

6) 1932 թ. Յունուար 23, Թեհրան, «Իրաւաբարութեան եւ իրաւախոհութեան դաշնագիր» :

7) 1932 թ. Նոյեմբ. 5, Անգորա, «Բարեկամութեան դաշնագիր» :

8) 1932 թ. Նոյեմբ. 5, Անգորա, «Դաշնագիր ապահովութեան և անտեսական գործակցութեան մասին» :

Թուենք նուե Աֆղանիստանի հետ Թիւրքիոյ սառրագրած դաշնագիրները :

1) 1921 թ. Մարտ 1, Մոսկուա, «Եղբայրութեան դաշնագիր» :

2) 1922 թ. Հոկտ. 4, Թարուլ, «Լուսաբանման համաձայնագիր» 1ին կէտի մասին :

3) 1928 թ. Մայիս 25, Անգորա, «Դաշնագիր՝ Եղբայրութեան և գործակցութեան շուրջը» :

4) 1931 թ. Սեպտ. ( \* ), Անգորա, «Համաձայնութիւն առաջնագոյն նպաստաւորման մասին՝ բնակութիւն հաստատելու համար» :

---

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ  
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ**

**Թուրքիոյ մէջ առաջին անգամ, 1845ին, Սուլթան Մէհմիտի օրով, մարդահամարի փորձ մը կատարուած է: Հայերու թիւը հոնցոյց արուած է 2,5000,000, որուն 400 հազարը կ. Պոլսոյ ու Եւրոպական թուրքիոյ, իսկ մնացեալը Հայտատանի և Փոքր Ասիրի մէջ:**

**Երկրորդ մարդահամարը կատարուած է 1872ին, թէեւ քառարդ դար վերջը, բայց հայոց թիւը աւելի պակաս ցոյց կը տըրաւի. 2,300,000, որուն 400 հազարը Եւրոպական և մնացեալը Ասիրական թուրքիոյ մէջ: Երկու մարդահամարներն ալ թերի կը նկատուին:**

**1878ին, Պերլինի դաշնագրին նախօրէին, Ներսէս Պատրիարքի նախաձեռնութեամբ, վիճակագրութիւն մը պատրաստուեցաւ որ զուա ազգային ձեռնարկ մըն էր, և վեց պետութիւններուն տըրաւած յիշատակագրին կցուեցաւ: Երզրումի, Վանի, Մուշի, Տիարպեքիրի և Խարբերդի նահանգներուն մէջ բնակչութեան թիւը հետեւեալ կերպով ցոյց կը տրուէր.**

<b>Հայեր</b>	<b>1.330.000</b>
<b>Թուրքեր</b>	<b>530.000</b>
<b>Քիւրդեր</b>	<b>120.000</b>
<b>Զանազաններ</b>	<b><u>82.000 = 2.062.000</u></b>

**Ամբողջ Թուրքիոյ մէջ հայերու թիւը պ. Ռւպիչինի, հիմ ընդունելով 1845ին կատարուած մարդահամարը 2.000.000 կը հանէ, որուն 400 հազարը Պոլսոյ և Պալքանեան թերուկղղիին, իսկ մնացեալը Ասիրի մէջ: Ընդհանուր մարդահամարը նկատուած է թերի և Հայի: Պատուիրակութիւնը 3 միլիոն ցոյց կուտայ հայերու թիւը ամբողջ երկրին մէջ:**

\* \*

**1880ին, Երզրումի անգլիական հիւպատոս մէյնըր Տրոտաերը առաջին լուրջ փորձը ըրած է: Այդ թուականին թուրք կառավարութիւնը հրատարակեց պաշտօնական աեղեկութիւններ, որոնցմէ կ'երեւէի որ Փոքր Ասիրի 9 վիլայէթներուն մէջ (Երզրում, Տիարպէքիր, Պիթիս, Վան, Մամուրէթ-իւլ-Ազիզ, Սըվազ, Տրապիզոն, Հալէպ և Ատանա) ազգաբնակչութեան քանակը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ.**

<b>Մահմէտականներ</b>	<b>3.619.625</b>	<b>օ/օխն</b>	<b>78Ը</b>
<b>Քրիստոնեաններ</b>	<b>726.750</b>	<b>օ/օխն</b>	<b>16Ը</b>
<b>Ուրիշ քրիստոնեաններ</b>	<b>283.000</b>	<b>օ/օխն</b>	<b>6Ը</b>
	<b>4.629.375</b>		<b>100</b>

Տրոտտեր կը քննէ այդ թիւերը, նոր տեղեկութիւններ կը հաւաքէ և կուգայ այն եղանակացութեան, որ ճիշդ չեն անոնք, բոլորին վրայ ալ պէտք է աւելցնել օ/օ ին 25, որով կ'ըլլայ.

<b>Մահմէտականներ</b>	<b>4.453.250</b>
<b>Հայեր</b>	<b>838.125</b>
<b>Ուրիշ քրիստոնեաններ</b>	<b>632.750</b>
	<b>5.924.125</b>

\* \*

1881ին Համբիոի կառավարութեան կողմէ վեց նահանգներուն համար վիճակագրութիւն մը պատրաստուեցաւ, հայերը փոքրամասնութիւն ցոյց տրուելով բոլոր նահանգներուն մէջ. Պերլինի Դաշնագրին 61րդ յօդուածին գործադրութիւնը խնդրական դարձնելու համար :

Ասոր իբրիւ պատասխան՝ 1882ին Ներսէս Պատրիաք Հայաստան ուղարկելով Գարեգին Վրդ. Մրուանձաւեանցը, (յետոյ Եպիսկոպոս), Արիստակէս Արդ. Տեւկանցը և Վահան Վրդ. Տէր Մինասեանցը, որոնք պատրաստեցին հայերու մարդահամարը վեց նահանգներուն մէջ, հետեւեալ կերպով.

<b>Վանի նահանգ</b>	<b>400.000</b>	<b>Կարին</b>	<b>280.000</b>
<b>Բաղէշ</b>	<b>250.000</b>	<b>Խարբերդ</b>	<b>270.000</b>
<b>Տիարագեր</b>	<b>150.000</b>	<b>Սեբաստիա</b>	<b>280.000</b>
			<b>1.630.000</b>
<b>Հնդի. գումար</b>			

\* \*

1891—94 Վիտալ Թինէ հրատարակեց «La Turquie d'Asie» չորս մեծադիր հատորներէ բազկացած աշխատասիրութիւն մը, ուր ներկայացուած մարդահամարը հիմնուած է կառավարական կամ պաշտօնական մարդիններու տուած տեղեկութիւններուն վրայ և վեց նահանգներու հայերուն թիւը այսպէս կը սահմանէ.

	<i>Մահմէտական</i>	<i>Հայ</i>
Կարինի նահանգ	500.782	134.949
Բաղէշ	254.000	131.390
Վան	995.782	346.339
Սեբաստիա	452.214	63.827
Խարբերդ	404.946	69.718
Տիարազքիր	337.644	79.129
	<hr/> 2.945.368	<hr/> 825.352

Իսկ հայերու ընդհանուր թիւը (3.093.779) հետեւեալ կերպով ցոյց կուտայ.

Ասիական Թուրքիա	1.113.779
Եւրոպակն . >	250.000
Կովկաս և Առևսիա	1.500.000
Պարսկաստան	150.000
Ուրիշ երկիրներ	60.000
	<hr/> 3.093.779

\* \*

Հայտաէր գիտնական Շանգրի հայերու ընդհանուր թիւը կը ներկայացնէ 4.5—5 միլիոն, իմ ունենալով Մակար Զմշկեանի 1895ի Ժողովրդական Տարեցոյցի հետեւեալ բաժանումը.

Թրքահայաստան	1.765.000	Անդրկովկաս	1.380.000
Եւրոպկ. Թուրքիա	297.000	Պարսկաստան	174.000
Միջագետք	12.000	Հնդկաստան	48.000
Կիլիկիա	244.000	Հունգ. և Պուլկ.	14.500
Եգիպտոս	9.200	Ամերիկա	12.750
Փոքր Ասիա	689.000	Զանազան երկ.ներ	9.200
Եւրոպկ. Մուսուլման և Միզերիա	185.000	Ընդհ. գումար	<hr/> 4.845.550

\* \*

H. F. B. Linch, անգլիացի հմուտ երկրախոյդ-երկրաբան, 1893—1894 և երկրորդ անգամ 1898ին կատարած ճամբարգութեան վերջ, 1901ին իր հրատարակած «Ալբանիա» երկնատոր գերքին մէջ հինգ նահանգներու բնակչութեան թիւը ցոյց կուտայ-

	Մահմէտական	Հայ
Վանի նահանգ (առանց Հեքիւրի)	52.229	75.644
Թաղէշի » (առանց Սղերդի)	145.454	97.184
Կարինի »	428.495	106.768
Խարբերդի » (առանց Մալաթիոյ)	182.000	93.000
Տիարպէքիրի » (միասին Բալու գաւառ)	45.580	15.150
	<hr/>	<hr/>
	853.758	387.746

Սոյն 853.758 մահմէտական բնակչութիւնը կը բազկանայ 442. 946 թուրքերէ և 410. 812 քիւրտերէ:

Լինչ բոլոր հայերուն թիւը կը ներկայացնէ հետեւեալ կերպով.

Թրքական և Ռուսական Հայաստան	906.984
Կովկաս և Անդրկովկաս	450.000
Աստրախան և Գեսարապիտ	75.000
Ասիական Թուրքիա	751.500
Եւրոպական Թուրքիա	186.000
Ատրպատական	28.900
Նոր-Ջուղա և շրջակայք	14.110
Պուլկարիա	5.010
Ռումանիա	8.070
Աւստրիա	1.230
	<hr/>
	2.427.394

\* \*

Ե. Թոփչեան 1909ին Թիֆլիս հրատարակուած «Երիտասարդ Թուրքիան և Հայերը» գրքին մէջ (էջ 222) կը ներկայացնէ եւրոպացի զանազան անձնաւորութիւններու առւած թիւերը 9 զիւլյաէթներու մէջ (Երզրում, Տիարպէքիր, Պիթլիս, Վան, Խարբերդ, Սըվազ, Տրապիզոն, Հալէպ և Ատանա) ապրող հայերու.

Համ Տրօտոփի (անդլիացի)	780.650
» Բոլէն Ժեկմինի	1.330.000
» Քիւէի (Փրանսացի)	838.000
» Զելենովի (ռուս)	913.375
» Զուպանի (գերմանացի)	921.000
» Վամբերիի	1.131.125
» Լինչի (անդլիացի)	1.058.484

1909ին, ռուսահայ հեղինակ Ա. Դօ «Վանի, Պիթլիսի և էրդրումի վիլայէթները» հեղինակութեան մէջ, երեք նահանգներու բնակիչները կը ներկայացնէ. Մահմէտական Հայ

Վանի նահանգ	241.000	103.000
Բաղէշի »	254.000	154.000
Կարինի »	500.000	160.000
	995.000	417.000

\* \*

1912ին Մազաքիս Արք. Օրմանեան իր «Հայ Եկեղեցի» քըննական ուսումնասիրութեան մէջ, հայերուն ընդհանուր մարդահամարը կը բաժնէ հատեւեալ կերպով.

Հայուդանէք	3.469.000
Կաթոլիկք	136.400
Բողոքականք	49.050 = 3.654.450

\* \*

1913ին, Պոլսոյ Պատրիարքուրանին կողմէ պատրաստուած մարդահամարը հայաբնակ վեց նահանգներուն մասին.

#### Մահմէտականներ

Թուրքեր	666.000
Քիւրդեր	424.000
Ուրիշ մահմէտական ցեղեր	88.000 = 1.178.000

#### Քրիստոնեաններ

Հայեր	1.018.000
Նեստորականներ	123.000
Յոյներ	42.000 = 1.183.000

#### Այլ կրօնքի բնակիչներ.

Գըզըլպաշ	140.000
Զազա	77.000
Գումար այլ կրօնքի	37.000 = 254.000

#### Համագումար բնակիչ

2.615.000

Վեց նահանգներուն ընդհանուր բնակչութեան մէջ հայերը օ/օ ին 39ը կը կազմնեա:

Մամօթ.— Վերեւի գլուխներէն մէկ մասը քաղոււած է Ա. Պետանեանի կողմէ 1913ին կ. Պոլսոյ հրատարակոււած գրքոյկէն:

**ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՕՍՄ. ԿԱԾՄՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ**

ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵՆԵ ԱՌԱՋ ԵՒ ՎԵՐՋ

(Պատրաստուած 1 Ապրիլ 1921ին . Թէոդիկի Տարեցոյց 1922)

**Պատերզմ. առաջ**

<b>ԱԾ ՀԱԶ</b>	55.000
<b>Թոքաթ</b>	30.000
<b>Ամասիա</b>	30.000
<b>Շ. Գարեհիսար</b>	40.000
<b>Կիւրին</b>	28.000
<b>Տիվրիկ</b>	24.000
<b>Տարէնտէ</b>	<u>18.000 = 225.000</u>
<b>ԷՐԶՐՈՒՄ</b>	78.000
<b>Էրզինճեան</b>	25.000
<b>Պայպուրտ</b>	1 .000
<b>Բասեն</b>	10 .000
<b>Դերջան</b>	12 .000
<b>Քէմալի</b>	7 .000
<b>Քղի</b>	20 .000
<b>Խնուս</b>	21 .000
<b>Սպիր</b>	3 .000
<b>Պայազիս</b>	<u>20 000 = 215.000</u>
<b>Մ. ԱԶԻԶ</b>	
<b>Խարբերդ</b>	65 .000
<b>Ակն</b>	34 .000
<b>Արաբկիր</b>	29.000
<b>Զմշկածագ</b>	17.000
<b>Զարսանճագ</b>	23.000
<b>Մալաթիա</b>	<u>36.000 = 204.000</u>
<b>ՏիւլբՊէրիր</b>	60.0000
<b>Բալու</b>	20.000
<b>Արզընի</b>	12.000
<b>Զնքուշ</b>	13.000
<b>Մարտին</b>	<u>19.000 = 124.000]</u>
<b>ՊիթլիՄ</b>	40.000
<b>Խիզան</b>	<u>28.500</u>
	<u>68.500 = 768.000</u>

**Պատրիարքական պահպանական գույքի գումարը՝ 198.000**

<b>ՄՈՒԵ</b>	<b>80.000</b>
<b>ՊԱՆ-ԼԱՆԸՐԴ</b>	<b>19.000</b>
<b>ՍՂԵՐԴ</b>	<b>18.000</b>
<b>Մանագկերա</b>	<b>10.000</b>
<b>Կիւնէ</b>	<b>2.500 = 198.000</b>

<b>ՎԱՆ</b>	<b>90.000</b>
<b>ԼԻԺ-ԿԱՆԱԳ</b>	<b>13.000</b>
<b>ԱՐՁԵԼ</b>	<b>10.000</b>
<b>ԱԼՃԱԼԱՂ</b>	<b>10.090</b>
<b>ԱՂԲԱԿ</b>	
<b>ՀԵՔԻՄՐԻ</b>	<b>12.000</b>
<b>ԱՂԹԱՄԱՐ</b>	<b>62.000 = 197.000</b>

#### ԿԻԼԻԿԻԱ

<b>ԱԹԱ. , ՄԵՐՈՒԻՆ.</b>	
<b>ՔԱՐԱ. , ՏՀԵՐՄ</b>	
<b>ԵՎԼ և ՕԱՄԱՆԻԷ</b>	<b>79.000</b>
<b>ՍԻՄ</b>	<b>18.000</b>
<b>ՀԱՅԸՐԴ</b>	<b>21.000</b>
<b>ԻՆԼԻՆ. ՊԵՋԱՆ</b>	<b>18.000</b>
<b>ՄԱՐԱՀ</b>	<b>28.000</b>
<b>ԶԵՐՄԱՆ</b>	<b>28.000</b>
<b>ՖՐԱՆՍ</b>	<b>13.000 = 205.000</b>

#### ՏՐԱՊԻՉՈՒ

<b>ՏՐԱՊԻՉՈՒ</b>	<b>35.000</b>
<b>ՄԱՄԱ. (ՃԱՆԻԿ)</b>	<b>30.000 = 65.000</b>

#### ԿՈՍՏԱ. ՊՈԼԻՄ

<b>Կ. ՊՈԼԻՄ</b>	<b>150.000</b>	<b>150.000</b>
<b>ՆԻԿՈՄԻԴԻԱ</b>	<b>72.400</b>	<b>72.500</b>
<b>ԷԿԻՐԻՆԷ</b>	<b>7.500</b>	
<b>ՌՈՄԱ. , ՏԱՐԱՆ.</b>	<b>20.000</b>	<b>27.500</b>

<b>ՊՐՈՒՄԱԼ</b>	<b>35.000</b>
<b>ՊԻԼԵԾԻՔ</b>	<b>18.000</b>
<b>ՊԱՆԹՐԱՄԱ</b>	<b>9.000</b>
<b>ՊԱԼՐՔԵԿԱԽՐ</b>	<b>6.000</b>

**Քէօթահիս և**

ԱՓ. Գ.	<u>10.000</u>	=	78.000
ԽԶՄԻՐ	10.000	=	11.000
Գասթէմունի	10.000	=	10.000
ԷՆԳԻՒՐԻ	22.500		
ԿԵՍԱՐԻԱ	47.500		
ԵօՂԿԱՄ	45.000	=	<u>115.000</u>
			189.700
ԳՈՆԻԱ	25.000	=	25.000
ԵՐՈՒԱՍԼԷՄ	2.000		
ԵԱՖԱ	<u>500</u>	=	2.500
ՊԷՅՐՈՒԹ	600		600
ՊԱՊՏԱՍԹ	1.000		
ՊԱՔՈՒԱՊԱ	—		1.000
ՊԱՍՐԱ	400		400
ՄՈԼՈՆԼ	800		800
ԴԱՄՄԱԱԼՈԱ	400		400
ՀԱԼԵՊ	12.000		
ՔԻԼԻԱ	12.000		
ՌԵՐՓԱ	33.000		
ԱՅՆԹԱՎ	30.000		
ԱՆՏԻՌ	<u>12.000</u>	=	99.000
			2.026.700

**Պատերզմէթ վերջ**

ԱԼՎԱԶ	12.000	Առանա, Մերսին,
ԲՈՔԱԲ	1.800	Բարսուս, Տէօրթւ
ԱՄԱՍԻԱ	2.000	Եօլ և Օսմանիէ 150.000
Ճ. ԳԱՐԱԿԻԱՐ	<u>1.000</u>	Միս 15.000
	16.800	Հաճըն 500
ԷՐՋՐՈՒՄ	1.500	Իսկն. Պէյլան 2.000
Մ.ԱԶԻԶ	35.000	Մարաչ 10.000
ՏԻԱՐՊԵՐԻՐ	3.000	Զէյթուն 5.000
ՎԱՆ	<u>500</u>	
	40.000	182.000
		Տրապիզոն 10.000

<b>Վամա. (Ճանիկ)</b>	<b>5.000</b>	<b>Գոնիս</b>	<b>10.000</b>
	<b>15.000</b>	<b>Երուսաղէմ</b>	<b>2.000</b>
<b>Կ. Գոլիս</b>	<b>150.000</b>	<b>Ետքա</b>	<b>500</b>
<b>Նիկոմիդիա</b>	<b>20.000</b>	<b>Պէյրութ</b>	<b>1.000</b>
<b>Ռուս., Տարանլ.</b>	<b>7.000</b>		<b>13.500</b>
	<b>177.000</b>	<b>Պազտատ</b>	<b>1.000</b>
<b>ՊՐՈՒՍԱ</b>	<b>11.000</b>	<b>Պաքուպա</b>	<b>15.000</b>
<b>Պէտք</b>	<b>4.500</b>		<b>16.000</b>
<b>Պալըքէսիր</b>	<b>5.800</b>	<b>Պարա</b>	<b>400</b>
<b>Քէօթահիս, Աֆ. Գ.</b>	<b>7.000</b>	<b>Մուսուլ</b>	<b>800</b>
	<b>28.300</b>	<b>Դամասկոս</b>	<b>400</b>
<b>ԻԶՄԻՐ</b>	<b>11.000</b>	<b>ՀԱԼԻՊ. Գիլիս</b>	<b>7.000</b>
<b>Գութէմունի</b>	<b>8.000</b>	<b>Ուրֆա</b>	<b>9.000</b>
	<b>19.000</b>	<b>Այնթապ</b>	<b>52.000</b>
<b>ԷՆԿԻՒՐԻ</b>	<b>2.500</b>	<b>Անտիոք</b>	<b>5.000</b>
<b>Կեռարիա</b>	<b>4.000</b>		<b>74.600</b>
<b>Եզզատ</b>	<b>3.000</b>		<b>592.002</b>
	<b>9.500</b>		

**Թուրքիոյ Թայ բԹակչութեթէն վերապրոզմերում թիւը**

<b>Վերապրոզներ</b>	<b>592.200</b>
<b>Միջագետք որբեր գերութեան մէջ</b>	<b>5.800</b>
<b>Անտառոլու մնացած</b>	<b>58.000</b>
<b>Հայկ. նահանգներէն Կովկաս ապաստանած</b>	<b>400.000</b>
<b>Ընդհ. գումար</b>	<b>1.056.000</b>

**ՎԵՃ ՎԻԼԱՑԻԹՆԵՐՈՒ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1912-ԻՆ**

(Հէքիսրի նահանգը միասին առնուած չէ)

Մահմականեր	Երգում	Վամ	Գիթէիս	Խարբերդ Ցիարպէքիր	Սլվազ	Գումար	Ըստ կրօնքի
Թուրքեր	240.000	47.200	40.000	102.000	45.000	192.000	666.000
Զերքեղներ	7.000	10.000	—	—	—	45.000	62.000
Պարսիկներ	13.000	—	—	—	—	—	13.000
Լազեր	10.000	—	—	—	—	—	10.000
Գնչուներ	—	3.000	—	—	—	—	3.000
Քիւրդեր, նոտակեաց	35.000	32.000	35.000	75.000	30.000	35.000	242.000
Քիւրդեր, թափառաշրջիկ	40.000	40.000	42.000	20.000	25.000	15.000	182.000 = 1.178.000
Քրիստոնեաներ							
Հայեր	215.000	185.000	180.000	168.000	105.000	165.000	1.018.000
Նեստորականներ	—	—	—	—	—	—	—
Յակոբեաններ	—	18.000	15.000	5.000	60.000	25.000	123.000
Քաղդէացիներ	—	—	—	—	—	—	—
Յոյներ	12.000	—	—	—	—	30.000	42.000 = 1.183.000
Զամազան կրօնքներ							
Գըղլպաշներ	25.000	—	8.000	80.000	27.000	—	140.000
Զազաներ	30.000	—	47.000	—	—	—	77.000
Եղիտիներ, Զարիկցիներ	3.000	25.000	5.000	—	4.000	—	37.000 = 254.000
	630.000	350.000	382.000	450.000	296.000	507.000	254.000 = 2.615.000

(\*) Այս զուցակները լոյս ժամանակ են Հայոս. Համբայ. Պատուիրակութեան կողմէ 1922-ին Փարիզ նրանցակուած «L'Arménie et la question Arménienne» հատորին մէջ:

**ԵՕԹԸ ՎԻԼԱՅԵԹՆԵՐՈՒ ԵԽ ԿԻԼԻԿԻՈՑ  
ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914 ԻՆ**

Եօթը վիլայէթներ	Կիլիկիա	Գումար	Հատ կրօնքի
(Միստին չեն Տիգրիսի նարակ և Եփիլ Արմագի արեւադասիք)	(Ասանալի, Մարտի, Գոզանի և Ճեղքի- Պէրէմիքի նահանգներ)		

**Քրիստոնեաներ**

<b>Հայեր</b>	<b>1.198.000</b>	<b>205.000</b>	<b>1.403.000</b>
<b>Յոյներ</b>	<b>242.000</b>	<b>40.000</b>	<b>282.000</b>
<b>Նեստորականներ,</b>			
<b>Յակոբաններ,</b>			
<b>Քաղդէացիներ և</b>			
<b>Եւրոպացիներ</b>	<b>124.000</b>	<b>41.000</b>	<b>165.000 = 1.850.000</b>

**Մահսէտականներ**

<b>Թուրքեր</b>	<b>865.000</b>	<b>78.000</b>	<b>943.000</b>
<b>Քիւրդեր</b>	<b>424.000</b>	<b>58.000</b>	<b>482.000</b>
<b>Լազեր, Զերքեղներ,</b>			
<b>Արակներ, Պարսներ</b>	<b>190.000</b>	<b>20.000</b>	<b>210.000 = 1.635.000</b>

**Զամազան կրօնքներ**

<b>Գղըլպաշ., Եղիաճներ,</b>			
<b>Ֆէլլահներ և լն.</b>	<b>255.000</b>	<b>48.000</b>	<b>303.000 = 303.000</b>
	<b>3.298.000</b>	<b>490.000</b>	<b>3.788.000</b>

**ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ  
ԹՈՒՐՔԻՈՑ ՄԵԶ 1914-ԻՆ**

<b>Թրքահայաստանի մէջ</b>	<b>1.403.000</b>
<b>Ասիական Թուրքիոյ միւս մասերուն մէջ</b>	<b>440.000</b>
<b>Կ. Պոլսոյ և Եւրոպ. Թուրքիոյ մէջ</b>	<b>183.000</b>
	<b>2.026.000</b>

ԱՆԴՐԻԳՈՎԻԱՄԱՅ ՏԱՂԻՍԱՆԻ ԵՒ ՄԵՒ ԾՈՎԻ ՆԱՀԱՆԳԻՆ (1)

Նախանգներ, զաւառելի, բոշանկթեր	Տարածութիւն քառկ. քիւսեղը	Տարածութիւն զաւառելի	Տարածութիւն զաւազագաղաց
Քիվիլիսկ շատանակ	38.289	411.747	116.562
Քումբայիլի	19.776	4.605	281
Քանձանկի	41.529	418.859	797.593
Քարքուլի	36.572	120.087	934.616
Երեւանի	24.748	669.871	410.149
Կարսի	17.569	123.170	158.804
Պաթուշի	6.540	15.182	16.079
Առևիուսի Հրանտակ	6.179	20.743	2.799
Զաքարյանի	3.737	2.530	85.336
			78.839
			50.383
			4.664
			368
			<u>2.522.219 (2)</u>
		1.785.794	<u>1.784.573 (3)</u>
			<u>314.962 (4)</u>
			<u>7.005.348</u>

(1) Համարանի 1915-ի և 1917-ի պահօնի աժամանակ.

(2) 2.303.000 Կորդանի բարանի, բուրդ, զարականակներ, քլորվելիներ, պարփեներ, 117.000 կիւս. Կոկոսի լեռների-

(3) Բռն 139.000-դ կրայի մամթեակներ,

(4) Բռն 452.000-դ ունք, 50.000-դ արեւմատիներ, 47.000-դ հիւս. Կոկոսի լեռներիներ, քլորվելիներ, 57.000 կ եղիսիներ,  
40.000-դ զաշնեն, 66.000-դ հանեներ.

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ

Երշամակեր	Տարածութիւնը քառկ. քիլմ.	Հայեր թաթար., թուրք., քիւրդեր թիւս. լեռնակամեմեր,	Թագիւմեր Յայտ., ոռւս., Զսթազան
Կարսի նահանգը, առանց		պարսիկներ	Եղիսիներ
Արտահանի հիւս. շրջանին	15,000	122,056	73,321
Ախլքալակ	2,550	82,775	8,308
Պորչալու (մաս մը)	5,200	64,000	9,600
Ղազախ ( » )	3,400	61,000	9,000
Գանձակ ( » )	4,000	52,000	16,500
Ճիվանչիր ( » )	3,700	22,000	17,000
Շուշի ( » )	2,300	98,000	30,000
Գարեակին ( » )	450	22,000	—
Զանգեզուր ( » )	6,000	100,000	50,000
Երեւանի նահանգ	24,750	669,871	373,841
	67,350	1,293,702	587,570
		կամ	կամ
		1,294,000	588,000
		օ/օ ին 60	օ/օ ին 27.2
		կամ	կամ
		82,000	13,000
		օ/օ ին 3.8	օ/օ ին 0.6
		110,000	5
		73,000	օ/օ ին 3.4
		21,854	12,624
		119,534	72,593

## Ա.ՄԲՈՂ.Զ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914-ԻՆ

	Թուրքիոյ նայեր	Կովկասի նայեր	Հմղ.՝ գումար	Հատ կրօնքի
Հայեր	1,403,000	1,296,000	2,699,000	3,211,000
Յայներ, ռուսեր, Նեսոռականներ	447,000	65,000	512,000	
<b>Մահմէտականներ</b>				
Թուրքեր	943,000	61,000	1,005,000	
Թաթարներ	—	537,000	537,000	
Քիւրդեր, թիւրքմէն.	482,000	75,000	556,000	
Լազեր, չերքեզներ, արաբներ և լն.	210,000	—	210,000	2,308,000
<b>Զանանամ կրօնքներ</b>				
Դպրութաներ, զազաներ	303,000	38,000	341,000	341,000
Կղիւիներ և լն.	3,788,000	2,072,000	—	5,760,000

## Ա.ՄԲՈՂ.Զ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914 ԻՆ

Հայաստամի մէջ		
Թրքահայաստան	1,403,000	=
Կովկասեան Հայաստան	1,296,000	= 2,699,000
Հայաստամի սահմանակից շրջած. մէջ		
Ասիական Թուրքիոյ միւս շրջանները	440,000	
Կովկասի	508,000	
Պարսկաստան	140,000	= 1,088,000
Հեռաւոր շրջամաններու մէջ		
Կ. Պոլիս և Եւրոպկ. Թուրքիա	183,000	
Ռուսիա և Հիւս. Կովկաս	250,000	
Եւրոպա, Եգիպտոս և Հնդկաստան	120,000	
Ամերիկա	130,000	= 683,000
Ընդհ. գումար		4,470,000

**ԹՐԻԾ.ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԸ 1922 ՆՈՑԵՄԲԵՐԻՆ**

(Թուրքիոյ մէջ գտնուած հայերու վերաբերեալ թիւերը կազմուած են 1921-ին կ. Պոլսոյ բբիտանական դեսպանատան և Ամերիկ. Նպաստամատոյցի գործակալներուն հաւաքած տեղեկութեանց հիման վրայ):

1.	կ. Պոլիս	148,998
2.	Վիլայէթներու մէջ	
	Էնկիւրի	13,254
	Գոնիա	9,994
	Գասթեմունի	5,542
	Սըվազ	14,458
	Տրապիզոն	19,927
	Տիգրանակերտ	3,000
	Խարբերդ	35,000
	Վան	500
	Գիթիզ	13,000
	Էրզրում	1,500
	Կիլիկիա (Մարաշ, Այնթափ, Քիլիս և լն.)	15,000 =
		131,175
3.	Քէմալական բանակի թիկունքի սպասարկութեան և կեղրոնական բանակատեղիներու մէջ գտնուող 18-էն մինչեւ 45 տարեական հայերու թիւը անկարելի է ստուգել:	
4.	1914էն մինչեւ 1921 արտաստհման ապաստանած թրքահայերը.	
	1. Սիւրիա (Կիլիկիայէն գողթած)	75,000
	2. Պաղեստին	3,000
	3. Միջագետք	6,000
	4. Ռուսաստան	
	Երեւանի Հանրպ. 200,000 =	
	Վրաստան	40,000
	Հիւս. Կովկաս	60,000 = 360,000
5.	Պարսկաստան, Ամերիկա և այլուր ապաստանածներ	20,000 = 464,000

6. 1922 Անգտ. և Հոկտ. ամիսներու դէպքերուն հետեւանքով, արտասահման ապառառանածներուն մօտաւոր թիւը.

Արեւոտ. Թրակիա, Մակեդ.	30,000
Աելանիկ	5,000
Քիոս և Միտիլի	7,000
Կրետէ	2,000
Սամոս	1,000
Աթէնք և Բիբէս	15,000
Պուլկարիա	10,000
Ալճեր, Թունուզ, Եղիպատ.	1,500
Ֆրանսս	1,350
Իտալիա	850
	<u>850 = 73,700 = 817,873</u>

### ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ 1922 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

1. Թուրքիա

Պուլիա	150,000
Փոքր Ասիա	<u>131,000 = 281,000</u>

2. Իռանիա

Երևանի հանրապետ.	1,200,000
Վրաստան	400,000
Ազրակէյձան	340,000
Անդրկաստան երկիրներ	30,000
Իռաւիսոց այլ շրջանները	<u>225,000 = 2,195,000</u>

3. Ախուրիա, Պաղեստ., Միջագ. 104,000

Եգիպտոս, Սոււտան, Հապեչ. 28,000

Հնդկա., Ճավա և Աւստրլ. 12,000

Պարսկաստան 50,000 = 194,000

4. Ցունաստան, Կիպրոս 79,000

Պուլկարիա 46,000

Իռամանիա, Թրանսիլվանիա

և Պեստրապիա 43,000

Եւրպ. երկներ (Ֆրան., Անգլ.,

Իտալ., Գերմ., Պելճիպա և ին.) 38,000 = 206,000

5. Հիւս. Ամեր. (Մ. Ն. և Գան.) 125,000

Հարաւ. Ամերիկա 3,000 = 128,000 = 3,004,000

## ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Արդի Հայաստանի հողամասը, անցած մէկ դարու ընթացքին՝ Առեւեալ բնակչութիւնը ունեցած է (Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը. Զ. Կորկոտեան, Երեւան, 1932).

Թուական	Բնակչութիւն	Աճման տարեկան տոկոսը
1831	161.747	—
1873	496.140	2.6
1886	635.833	1.9
1897	797.853	2.1
1914	1.014.255	1.4
1919	961.677	1.1
1922	782.052	6.5
1926	881.290	3.0
1931	1.050.633	3.8

Գալով առանձին ազգութիւններու, Զ. Կորկոտեան կուտայ հետեւեալ թիւերը.

Թուական	Հայ	Բրբական խումբ	Այլք	Գումար
1831	110.671	50.274	802	161.747
1873	329.166	132.125	34.749	496.140
1886	430.865	160.963	44.005	635.833
1897	510.855	240.323	46.675	797.853

## ՀԱՅԱՍՏԱՆ ՎՐԱՍՏԱՆ ԵՒ ԱԶՐՊԼՅԱՆ

(ՀԱՏ 1926 ԵՒ 1939Ի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ)

Համաձայն համամիտւթենական վերջին երկու վիճակագրութեանց տուեալներու — 17 Դեկտ. 1926 և 17 Ծունվ. 1939 — Անդրկովկասեան երեք երկիրներու՝ Հայաստանի, Վրաստանի և Աղրպէյանի քաղաքաբնակ և գիւղաբնակ ազգաբնակչութիւնը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ.

1926 Դեկտ. 17ին	Քաղաքաբժակ	Գիւղաբժակ	Գումար
ՀԱՅԱՍՏԱՆ	167.098	714.192	881.290
Վրաստան	594.221	2.083.012	2.677.233
Ազգպէյճան	649.557	1.664.187	2.313.744
1939 Ծունդ. 17ին	Քաղաքաբժակ	Գիւղաբժակ	Գումար
ՀԱՅԱՍՏԱՆ	366.416	915.183	1.281.591
Վրաստան	1.066.560	2.475.729	3.542.289
Ազգպէյճան	1.160.723	2.049.004	3.209.727

Հայաստանի աճի տոկոսը ամենէն բարձրն է թէ Անդրկովկասի և թէ ամբողջ Խ. Միութեան մէջ՝ Վերջին 12 տարուան ընթացքին պատկերը հետեւեալն է.

Եւրոպա	1000ին	8.7
Խ. Միութիւն	»	15.9
Վրաստան	»	32.3
Ազգպէյճան	»	38.7
ՀԱՅԱՍՏԱՆ	»	45.4 աճում ունեցել է:

Իսկ տարեկան միջին աճը, քաղդատաբար քանի մը գլխաւոր երկիրներու.

Թրանսա	օ/օին	0.18	Հիւս. Ամերիկա	օ/օին	0.67
Մեծն Բրիտանիա	»	0.36	Խ. Միութիւն	»	1.23
Գերմանիա	»	0.62	ՀԱՅԱՍՏԱՆ	»	3.8

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԳԼԽԱԻՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԱՃԸ

	1926ին	1939ին	Ցանկում
Բազու	453.333	809.347	187 օ/օ
Թիֆլիս	294.044	519.175	176.6 »
Երեւան	64.613	200.031	309.6 »
Գանձակ	57.393	98.743	172.1 »
Բաքում	48.474	70.807	146.1 »
Լենինական	42.313	67.707	160. »

Անդրկովկասեան քաղաքներէն ամենաբարձր աճեցումը ունեցած է Երեւանը:

Հայաստան ունի, ըստ 1939ի վիճակագրութեան, 1.281.591 բնակիչ: Իսկ ամբողջ Խ. Միութեան մէջ, վիճակագրութեան ընթացքին, իբենց մայրենի լեզուն հայերէնը, արձանագրած էն 2.154.889 բնակիչ, ինչ որ պէտք է նկատել նուազագոյն թիւը:

**ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՏ  
ԻՐԵՆՑ ԶԲԱՂՈՒՄՆԵՐՈՒԽՆ**

Անդրկովկասի ժողովուրդները, համաձայն իրենց զբաղումին, կը ներկայացնեն հետեւեալ պատկերը, ըստ 1941ի մարդահամարին (Քաղուած Պուգրէշի «Արագէն». Գէորգ Ղազարեանի դասախոսութիւնը 14 Սեպտ. 1941).

Առ հարիւր =	Հայեր	Վրացիներ	Թաթարներ
Դիւղատնեսութիւն	71.27	82.47	81.66
Արդիւնաբերութիւն	10.58	4.36	4.70
Առեւտուր	8.48	3.77	5.60
Վարձու աշխատանք	4.12	3.30	4.00
Ազատ ասպարէզ	2.42	2.41	2.04
Վետական պաշտօններ	2.24	2.94	1.18
Զանազան	1.00	0.75	0.84

Քալով Անդրկովկասի քաղաքային բնակչութեան պատկերին, ան կը ներկայացնէ հետեւեալը.

Հայ	21.4	առ հարիւր
Թաթար	10.6	»
Վրացի	9.3	»

**ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԾ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ**

Խ. Միութիւն	2.154.889
Սիւրիա, Լիբանան	175.000
Հիւս. Ամերիկա	150.000
Թուրքիա (Պոլիս 65.000, գուառներ 35.000)	100.000
Պարսկաստան	80.000
Ֆրանսա	70.000
Ռումանիա	30.000
Եռնուպատան	33.000
Պուլկարիս	25.000
Եգիպտոս և Սուսան	30.000
Հարաւային Ամերիկա	30.000
Իրաք	10.000
Անգլիա, Պելճիք, Գերմանիա, Հունգարիա Իտալիա, Լիհաստման	5.000
Պաղեստին և Անդրյորդանիան	6000

Կիպրոս	4000
Հնդկաստան (անդլ. եւ հոլանտական)	2000
Մանչուրիա	1000
Եթովպիա	1000
	—————
Հնդկ. գումար	2.906.889

## ՀԱՅ ԴԱՏԸ

(ԱՂԲԻՒՄՆԵՐ\*)

### ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԸ

Միք. Վարածղեամ՝ Հայկական Շարժման Նախապատմութիւնը,  
2 հատոր, Ժընեւ, 1913, էջ 820+288.

Միք. Վարածղեամ՝ Հ. Յ. Դ. Պատմութիւնը, Փարիզ, 1932,  
էջ 510.

Լէօ՛ Հայոց Հարցի Վաւերազրերը, Թիֆլիզ, 1915, էջ 404.

Սարուխամ՝ Հայկական Խնդիրն և Ազգ. Սահմանադրութիւնը  
Քիւրքիայում, 1912 Թիֆլիզ, էջ 480+105.

Քր. Միքայէլսամ՝ Յեղափոխականի մտքեր, Մատեն. Դրօշակ.

Միմաս Զերազ՝ Հայկական խնդիրը, Վենետիկ, 1917, էջ 30.

Փրոֆ. Կ. Թումայեամ՝ Պատմութիւն Արևել. Խնդրոյ, 2 հա-  
տոր, Հռնտոն.

Ատոմ (Յ. Շահրիկեան)՝ Բարենորոգումներու հարցը, Կ. Պո-  
լիս, 1914.

Բ. Խշամեամ՝ Տաճկահայ Խնդիրը և Միջոզգ. Դիպլոմատիան,  
Թիֆլիս, 1907.

— Գերմանիայի և Թիւրքիայի տնտեսական յարաբերութիւն-  
ները, Թիֆլիս, 1915.

— Հայ վրացական յարաբերութիւնների պրոբլեմը, Թիֆլիս,  
1914.

Մաղաքիա արք. Օրմանեամ՝ Ազգապատում, 3 հատոր, Կ. Պո-  
լիս, Երուսաղէմ.

Թ. Ե. Գուշակեամ՝ Խրիմեան Հայրիկ, Փարիզ, 1925, էջ 227.

Հայկ Ամէմեամ՝ Խրիմեան Հայրիկ, Թաւրիզ, 1927.

\* Հայ Դատի ծանօթացման եւ ուսումնասիրութեան համար, կրթանք աղբիւթե-  
րու այս ցանկը, բաժնելով զայն զիաւոր չորս երես:

Մ. Փորթուգալիաթ՝ (Քառասուն տարուան աշխատաւորը), Կ. Պոլիս, 1914.

Րաֆֆի՝ Տաճկահայք, (Հայոց Հարցը), Վիեննա, Միխթարեան տպագր., 1913, էջ 183.

Ս. Վրացեամ՝ Դիւան Հ. Յ. Դ-եան տպագր. «Հայրենիք», 1934, էջ 396.

Եղիշէ Թոփչեամ՝ Երիտասարդ Թուլքիան և հայերը, Թիֆլիզ, 1909.

Յակոբ Յահպազ՝ Քուրդօհայ պատմութիւն, Կ. Պոլիս, 1911, էջ 1913

Գ. Գիգալիաթ՝ Հայ քաղաքական մտքի զարգացումը, Փարիզ, 1927.

— Պատմական խնդիրներ, Պէյրութ, 1937, էջ 158.

Ատեմազրութիւնը Կ. Պոլսոյ Ազգ. Երեսփ. Ժողովին, տպագր. Կ. Պոլիս.

Ա. Զարդարեամ՝ Յիշատակարան, 5 մեծադիր հատորներ, Կ. Պոլիս, Գահիրէ.

Ա. Գիլխամդամեամ՝ Ազգային շարժումների գրդապատճառները ԺԲ. գարում, Փարիզ, էջ 32.

Ա. Թերզիպաշեամ՝ Նուպար, Փարիզ, 1940.

Մ. Սերոբեամ՝ Հայկական հարցը և անոր փուլերը, տպագր. «Ազգակ», Պէյրութ, 1937, էջ 209.

Հ. Ա. Ղազիկեամ՝ Հայկական մատենագիտութիւն և հանրագիտարան հայ կեանքի, Ա. հատոր (Ա.—Մ.) 1909—1912, էջ 2078, Վենետիկ.

Ցուցակ Հայագիտական հրատարակութեանց յԵւրոպա (1896—1910), հաւաքեց՝ Հ. Պետրոս Ֆէրհատեան, Վիեննա, 1919, էջ 273.

Եւրոպական հայկական հրատարակութիւնը՝ Հ. Գ. Գալէմքէրեան, «Հանդէս Ամսօրեայրի 1888էն մինչև 1897 տարիներուն մէջ.

Մմբատ Բիւրատ՝ Արեւելեան խնդիր.

Ա. Ալպօյանեամ՝ Մինաս Զերազ, իր կեանքը և գործը, Գահիրէ, 1927.

— Գրիգոր Զօհրապ՝ իր կեանքը և գործը, Կ. Պոլիս, 1919.

— Պատմութիւն Հայ կեսարիոյ, Գահիրէ, 1937.

Մատենջ. «Դրօշակ»՝ Եւրոպացիների կարծիքը հայկական դատի մասին, Ժընեւ, 1907.

Հայ Ուս. Միութիւն՝ Հայկ. Հարցը Խաղաղութեան Ժողովին առջեւ.

Էդ. Ցուկ՝ Արեւել. Խնդիրը և հայկ. հարցը, Բարգմ. Ե. Սըրմաքէլխանլեան, 1913, Կ. Պոլիս.

Թերմշայթ՝ Հայկ. տանջանքները և Եւրոպան, Ժընեւ.

Գ. Բընտամսէ՝ Հայաստանը և Եւրոպան, Ժընեւ, 1907, էջ 16.

Դեսպան ճերարտի պատմածները, կ. Պոլիս, 1919.

Դեսպան Մորկօթառի յիշատակները, կ. Պոլիս, 1919.

Ա. Մաթտէլշտամ Օսմ. Կայսրութեան ճակատագիրը, կ. Պոլիս.

Տոքթ. Լեփսիուս՝ Գաղանի տեղեկագիր, կ. Պոլիս, 1919 էջ, 315.

և. տղ Քոլթամսոն՝ Հայկական հարցին վերջին փուլերը.

«ԻՐՈՇԱԿ» ամսաթերթի մէջ, ժընեւ.

Լորտ Սալսբիւրիի ճառը, 1896 թիւ 5.

Եւրոպկ. համաձայնութիւն (բարենորոգմ. ծրագիր) 1897 թիւ 3.

Կապոյտ գիրք, 1898, թիւ 4.

Յայտագիր՝ Բերլինի դաշնագիրը ստորագրող պետութիւններին՝ Հ. Յ. Դեան կողմէ, 1899 թիւ 2.

Լահէի Խաղաղութեան Վեհաժողովին առթիւ, 1899 թիւ 4, 1906 թիւ 39.

Հայկ. հարցը Ֆրանսայի մէջ, 1900 թիւ 8—10, 1901 թիւ 8, 1904 թիւ 7—9, 1912 թիւ 1—2.

Հայկ. հարցը Անգլիայի մէջ, 1898 թիւ 5, 1899 թիւ 4, 1901 թիւ 7, 1905 թիւ 4.

Հայկ. հարցը Գերմանիոյ մէջ, 1898 թիւ 7, 1902 թիւ 3—6, 1903 թիւ 3.

Հայկ. հարցը Խտալիոյ մէջ, 1903 թիւ 4, 1906 թիւ 4.

Հայկ. հարցը (Մրիմեանի տեղեկագիրը), 1906 թիւ 6—10.

Հայկ. հարցը Միջպարլամենտական ժողովին առջեւ, 1906 թ. 8.

Հայկ. հարցը Խաղաղութեան կոնգրէի առջեւ 1906 թիւ 10.

Հայկ. հարցը և Հատապյի խաղաղութեան կոնգրէսը, 1907 թ. 5.

Բարենորոգումներու ծրագիր յանուն Հ. Յ. Դեան ներկայացուած 1901 Սեպտ. 13ին Դէլկատէին, 1912 թիւ 7—8.

Թուրք կոռավարութեան գիմումները Դաշնակցութեան հետ բանակցելու, 1899 թիւ 4, 5.

Յայտագիր Յսմանեան Կայսրութեան ընդդիմագիր տարրերի, 1908 թիւ 1.

Ռուսաստանի յեղափոխութիւնը և հայկ. խնդիրը, 1907 թիւ 4.

Դաշնակցութեան դատը, 1912 թիւ 3, 1913 թիւ 2—3.

Քրտական հորցը, 1898 թիւ 6, 1901 թ. 4, 5, 1916 թ. 6.

«ԱԶԱՏԱՄԱՐՏ» օրաթերթի մէջ (կ. Պոլիս (1909—1914)).

Իթթիհատ և Հ. Յ. համաձայնագիրը, 1909 Օգոստ. 24.

Իթթիհատ և Հ. Յ. համաձայնութեան շուրջ՝ Ռ. Դարբինեան 1910 Սեպտ. 23—29.

Արեւելեան Անատոլուի երկաթուղային գծերը՝ Գ. Փառարման-Համան, 1910 Սեպտ. 10.

Պատրիարքարաններու առանձնաշնորհումները և ներքին նախարար Թալէտթ պէյի յայտարարութիւնները, 1909 Հոկտ. 12.

**Անգլիայ և Ռուսիոյ մրցակցութիւնը՝ Ս. Մինսկաստի,** 1912:  
**Ապրիլ 25.**

**Հ. Յ. Դ. բողոքը իթթիհատին, 1912 Մայիս 3.**

**Օսմ. քաղաքացիներին՝ Հ. Յ. Դ. Արեւմտ. Թիւրո, 1912 Յունիս 31.**

**Հ. Յ. Դ. և իր քաղաքականութիւնը Թուրքիոյ մէջ՝ Ա. Դարրիխնեան, 1911 Յունիս 9, 13, 15, 20, 25.**

**Օսմ. երեսփ. ժողովին մէջ (Սիսնիզը և Վարդգէսը) 1911 Մայիս 4.**

**Հայ երեսփոխաններու յիշատակագիրը Արեւել. Նահանգներու անդորրութեան մասին, 1911 Դեկտ. 19.**

**Հայ Պատուիրակութեան ընտրութիւնը կաթողիկոսի կողմէ,** 1913 Փետր. 1.

**Ազգապատկան կալուածներու գրաւման դէմ հայ և յոյն պատրիարքարաններու համերաշխութիւնը, 1912 Ապրիլ 10.**

**Մայիսեան յիշատակագիրը (1880) Հայաստանի բարենորոգմանց համար, 1912 Դեկտ. 27 և 1913 Յունիս 2.**

**Հայկ. Հարցը և Ռուսաստան, 1913 Յունուար 3, 5, 10, 17, Մարտ 12, Ապրիլ 27, Մայիս 25, 29, Յունիս 10, 17, 21, 22, 27, Յուլիս 8, Օգոստ. 9, 10, 13, 22, Սեպտ. 26, Նոյեմբեր 7, Դեկտ. 2, 3, 23, 27, 28, 1914 Մարտ 13, Ապրիլ 28, Մայիս 13, Յուլիս 8, 12.**

**Հայկ. Հարցը եւ Անգլիա, 1913 Յունիս. 14, Մարտ 20, Մայիս 16, 17, 23, 30, Յունիս 2, 6, 10, 14, Յուլիս 4, Օգոստ. 7, 19, Սեպտ. 4, Դեկտ. 25, Հոկտ. 29, 1914 Յունիս. 25, Ապրիլ 22, Մայիս 14, Յունիս 21.**

**Հայկ. Հարցը և Ֆրանսա, 1912 Դեկտ. 28, 31, 1913 Յունուար 10, 17, Մարտ 12, Ապրիլ 18, Մայիս 25, Յունիս 13, Յուլիս 19, Օգոստ. 12, 22, Սեպտ. 7, 12, 23—24, 28, 30, Նոյեմ. 8, 11, Դեկտ. 5, 6, 26—26, 1914 Յունուար 20, Մայիս 16, Ապրիլ 28, 30.**

**Հայկ. Հարցը և Գերմանիա, 1912 Մարտ 20, Ապրիլ 17—18, Մայիս 1, 20, Դեկտ. 10, Յունիս 15, 18, 22, 28, 1913 Հոկտ. 24, Նոյեմ. 7, 8, Դեկտ. 2, 16, 1914 Մարտ 11, Ապրիլ 23, Յունիս 24, 25.**

**Հայկ. Բարենորոգումները եւ Թուրքիրը, 1912 Դեկտ. 24, 1913 Մայիս 13, 21, 28, Յունիս 6, 22, Յուլիս 4, 8, 13, 15, Օգոստ. 15, 26, Սեպտ. 10, Հոկտ. 1, 8, 17, Նոյեմ. 5, 7, 15, 28, 29, 30, Դեկտ. 6, 16, 17, 27, 1914, Յունուար 13, Փետր. 1, 11, Ապրիլ 11, Մայիս 6, 26, Յունիս 3, 27.**

**ՀԱՅՈՒՆԻՔ ամսագիրի մէջ** (Պոսթըն).

Կրազեկ՝ Հայաստանի անկախութեան ջատագովը 8. Շահաւմիրեան, 1927 թիւ 7—10, 1928 թիւ 3—4.

Ս. Թարգումեամ՝ Խորացէլ Օրին ըստ Կրուինսկիի և Հասվէյի, 1936 թիւ 11.

Ո. Թերքերեամ՝ Երկու դարերի չէմքին, 1939—1940.

Տարագիր՝ Անկախութեան գտղափարը Հ. Յ. հիմնադիրների մատայնութեան մէջ, 1939 թիւ 11.

Մ. Տերպետերեամ՝ Խոլամը և հայերը, 1932 թիւ 11, 12, 1, 2, 1933 թիւ 6, 12.

Մ. Վարամղեամ՝ Մարդ մը (Պրեսանսէ), 1923 թիւ 6—11.

» » Լեպսիուս, 1926, թիւ 12.

» » Լուցըտի և պատմական զուգակշիռ մը, 1927 թիւ 9—10.

— Ֆրանսոյի վագրը, 1930, թիւ 3.

— Վիքոր Կերար 1932 թիւ 5.

— այտատան յիսուն տարի տռաջ, 1927 թիւ 11, 1928 թիւ 9—10.

Գ. Ղոզարեամ՝ Հայկ. հարցի պատմական փուլերը, 1928, թիւ 8—10 և 1.

Ե. Տէր Ամդրէասեամ՝ Հայերու պատասխանատուութեան խնդիրը և Ներսէս Վարժապետեան, 1938, թիւ 9.

Մ. Վրացեամ՝ Պատմական հարիւրամեակը, 1928, թիւ 1, 2.

Ա. Գիւլխամզամեամ՝ Պերլինի վեհաժողովը յետոյ, 1938, թիւ 2.

Սազօնովի յուշերէն՝ Հայկ. բարենորոգումները, 1928, թիւ 5.

Ա. Խոթդկարեամ՝ Յարական Ծուսաստանը և Կովկասահայութիւնը, 1930, թիւ 5, 6.

Վարածուգ-Դաշկովի նամակները Զարին, 1929 թ. 7.

Ա. Խատիսեամ՝ Քաղաքապետի մը յուշերը, 1932—33.

Ո. Լեռնեամ՝ Մեծ աղէտի նախօրէին, 1927, թիւ 4, 5, 7, 2, 1928, թիւ 1, 8.

Արմէտ Գարօ՝ Վերջին տեսակցութիւնը Թալէաթ փաշայի հետ, 1922, թիւ 2

ՎէՄ, հանդէս, Փարիզ

Ա. Մանտէլէշտամ՝ Ծուսաստանի քաղաքականութիւնը Թիւրքիայում, հատոր թ.—ֆլ.

Ա. Կերար՝ Հայկական հարցը 19րդ դարուն, հատոր իԴ.

ԲԺ. Մ. Զոլեամ՝ 80-ական և 90-ական թուականները, հատոր Ա.

Համաթ Փափակեամ՝ Հայկ. բարենորոգումները, հատոր Ա—Դ.

Ա. Արեղեամ՝ Միջազգային դաշնադրեր Հայաստանի մասին, հատոր ԺՀ—իԴ. ԺՎ.

Աշեամ՝ Խնչու միացանք իթթիատի հետ, հատոր Գ.

## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇՐՋԱՆԸ

Կ. Սասումի՝ Տաճկու-Հայաստանը ռուսական տիրապետութեան տակ (1914—1918), Պոսթըն, 1927.

« Ալպրիլեան եղեռնը քննական ակնոցով, Փարիզ, 1931.

Ռուբէ՞ Թրքական կնճիռը, Գահիրէ, 1924 տպգր. «Յուսաբեր».

Զարեւածդ՝ Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ, Պոսթըն.

« Միացեալ Անկախ Թուրանիա, 1926 էջ 228.

Թալէաթ փաշայի դատավարութիւնը (Հայ դատի մասին վկայութիւններ), տպգր. «Իէննա».

Վ. Միրաքեմց՝ Հայկական ջարդերու փառաթղթերը, Կ. Պոլիս, 19 9.

Թէոդիկ՝ Յուշարձան, Կ. Պոլիս.

Աշոտ Յսկիաննէսեամ՝ Հայաստանի աւանոմիան և Անտանտան, Երեւան, 1926.

Լոյտ Ճորժի հռչակաւոր ճառը և հայկ. խնդիրը, Կ. Պոլիս 1919.

Հայկ. Հարցը Խազաղութեան ժողովին առջեւ, Պոսթըն

ՀԱՅՐԵՆԻՔ ամսագիրի մէջ, Պոսթըն.

Զօր. Ղօրդանեամ՝ Հայերու մասնակցութիւնը կովկասեան ռազմաճակատին վրայ, 1927, թիւ 10—12, 1, 2, 1928, թիւ 3—6.

Վ. Միթախորեամ Բաթումի խորհրդաժողովը 1936թ. 5—7.

Մ. Մասուրեամ՝ Բրեստ Լիտովսկ, 1927, թիւ 11.

Վ. Միթախորեամ՝ Կատերազմը և մանր ազգերը, 1937, թիւ 4—6.

ՎէՄ, հանդէս Փարիզ.

Ցոք. Վահրամ Թորգոմեամ՝ Յուշատերքէս, թիւ ԺԴ—ԻԴ.

Զ. Աւալով՝ Բաթումի խորհրդաժողովը, թիւ Դ—Զ.

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԸ

Ս. Վրացեամ՝ Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928.

Ա. Խատիսեամ՝ Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք. 1930, տպգր. «ՊրՕՐ».

Լեռն Շաթթ՝ Մեր Անկախութիւնը, Պոսթըն, 1925 տպգր. «Հայրենիք», էջ 306.

Վ. Նաւասարդեամ՝ Հայաստանի Անկախութիւնը, Գահիրէ, տպգր. «Յուսաբեր».

» Դաշնակցութեան քաղաքական ուղին «

ՕԼ. Պուտուիմ՝ Վեց բանտ և երկու յեղափոխութիւն, թրգմ.

Շ. Ստեփանեսն, Աղեքսանդրիա.

Ա. Ալպօյանեամ՝ Անկախ Հայաստան (Ամեն. Տարեցոյց 1921).

ՀԱՅՐԵՆԻՔ ամսոգիրի մէջ, Պոսթըն.

- Մ. Վարածղեամ՝ Ռ. Մաքառնալտ և Կովկասեան խնդիրներ,  
1927, թիւ 10—12 1929, թիւ 11  
Ա. Ճամալեամ՝ Հայ-Վրացական կնճիռը, 1928, թիւ 6—12,  
1929, թիւ 1—8.  
 « « Արիւնոտ տասնամեակը, 1928, թիւ 4.  
 Յըթ. Յ. Խաչատուրեամ՝ Ամերիկ. Զինւ. Առաքելութիւնը Հա-  
յաստան, 1941, թիւ 4—9.  
 Յ. Ամատումի՝ Հայերու իրաւական գրութիւնը զինադադարէն  
յետոյ, 1941, թիւ 10.  
 « Մեր յարաքերութիւնները դաշնակիցներու հետ, 1941, թիւ 7.  
 ՎէՄ-ի մէջ.

Զօր. Ղորղանեամ՝ Հայաստանի Հանրապետութիւնը և պետու-  
թիւնները, հատոր Դ—Զ.  
 Հայաստանի խորհրդարանի արձանագրութիւնները, հատոր Զ-Ժ  
 Հայ-Հայկական բանակցութիւնները, հատոր ԺԵ—ԻԱ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԵՆ ՎԵՐՋ

- Ռուբէ՛ Մթալինեան սահմանադրութիւնը և Հ. Յ. Դ. Գ. Դ. Պ.-  
Հիրէ, 1936, էջ 88.  
 Դ. Անանում՝ Ռուսահայերի հաստրակական զարգացումը, Յ հա-  
տոր, Երեւան-Վենետիկ.  
 Քր. Գոթար՝ Հայ խնդիրը, 1927.  
 Զաւէ՛ Կորկուտեամ՝ Խորհրդային Հայաստանի ազգաբնակու-  
թիւնը (1831—1931), հատկ. Մելքոնեան Փոնտի, Երեւան.  
 Ա. Արշարումի՝ Հայաստանի խորհրդ. իշխանութեան բնոյթը  
(մէկ փաստաթուղթ), Գահիրէ, 1926.  
 Յ. Քաջազնումի՝ Դաշնակցութիւնը անելիք չունի, 1923 Վե-  
հնեա.  
 « « Ռուսիա՝ թէ Թուրքիա, Պուդրէշ, 1924, էջ 60.  
 Ս. Վրացեամ՝ Խարխափումներ, Պոսթըն, 1924.  
 Ռ. Դարբինեամ՝ Մեր պատասխանը Յ. Քաջազնունիի, տպդր.  
«Հայրենիք», 1923.  
 « « Բոլշեւիզմը և Հայաստան, 1920, Երեւան, Բ. տպդր.  
Իզմիր 1922.  
 Վ. Նաւասարդեամ՝ Հ. Յ. անելիքը, մատեն. «Թուս.», 1924.  
 « « Դաշնակցութեան «Լիկվիտացիան», 1924.  
 « « Ի՞նչ չէր և ի՞նչ չպիտի լինի մեր ուզին.  
 « « Խորհրդ. քաղաքականութիւնը հայկական հարցում,  
Փարիզ, 1938.  
 Քրագայի Ռւս. Միութիւն՝ Փետր. 18, Քրագա.

Ա. Գարտիզեամ՝ Հայ եկեղեցւոյ տագնապը և անոր պատասխանառութեարը, Պոսթըն, 1936.

Ա. Ալպօյանեամ՝ Անկախ Հայաստան (Ամեն. Տարեցոյց 1922). Գարեգիմ Լեռնեամ՝ Հայ պարքերական մամուլը, սկիզբէն մինչեւ մեր օրերը, 1-34, Երեւան.

**ԴՐՈՇԱԿԻ**, ամսաթերթի մէջ, Փարիզ.

Գոյքար Լոզանի դաշնադրութեան դէմ՝ Մ. Օզանեան, 1926, թիւ 258—259.

Լօզանի դաշնագիրը և Զեսալը-Ստանտարտ՝ Շահան, 1927, թիւ 261—262.

Հ. Յ. Դ. Համա և Ա. Խչիսանութեան միջև համաձայնութեան փարձեր, 1928, թիւ 279—280.

Ռուբէի ուսումնասիրութիւնները Հայաստանի վիճելի հողամասերու մասին, 1925, թիւ 245—247, 1926, թիւ 249—259, 1927 թիւ 269.

Ռուսանգլիական հակամարտութիւնը Արեւելքում՝ Ա. Արեգեան, 1926, թիւ 258—260, 1927, թիւ 270—273.

Հ. Հանրապետութեան դիմումը Ոգե. Դաշնակցութեան (Ա. Ահարոնեան), 1932, թիւ 322.

Քրդական հարցը, 1925, թիւ 243—249, 1926, թիւ 250—252, 1928, թիւ 273—291, 1930, թիւ 299—308, 1931, թիւ 306.

**ՀԱՎԱՐԾԻՑԻՑ ամսագիրի մէջ**, Պոսթըն.

Ա. Արեգեան՝ Դաշնագրեր, 1923, թիւ 7, 11.

Ա. Աթարութեամ՝ Մեր օրերը, 1927, թիւ 12.

— Զեկոյց Միջազգ. Կաճառին, 1933, թիւ 2.

Ռուբէն՝ Կովկասեան Միութիւնը, 1937, թիւ 5.

Ա. Արեգեան Մենք և մեր հարեւանները, 1924, թիւ 6—12, 1926, թիւ 10—12, 1927, թիւ 2, 1928, թիւ 4—12, 1921, թիւ 2—10.

Կ. Սասութի՝ Ռուսական օրինատասիրն, 1928 թիւ 4.

Վ. Միթախորեամ՝ Միջազգ. յեղափոխութիւնը և հայերը, 1933, թիւ 9—11.

Ա. Զմմալեամ Յ. Քաջազնունի և Հ. Յ. Դ. Պ. 1924, թիւ 9—3.

Վ. Նաւասարդեամ՝ Առ է գաղտնիքը (Խ. Միութեան նոր սահմանադրութիւնը), 1937, թիւ 4.

— Հայ անկախութեան գաղափարը, 1924, թիւ 4.

— Հայ Դատը, 1936, թիւ 3.

Ռ. Դարբիթեամ՝ Հայ քաղաք. մտքի ղեղերումներ, 1922, թիւ 1, 2, 1923, թիւ 3—12.

**ՎԵՐ**

Մեր հարեւանների մօտ, հատոր Դ.

Կովկասեան համագալնակցութեան ուխտը, հատոր Ժ—ԺԱ.

## ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

էջ

1. Ներածութիւն	3
2. Ֆրանս-Պարական գաշինք (1807 Մայիս 4)	7
3. Կիւլիսանի գաշնադիր (1813 Հոկտ. 12)	7
4. Թիւրքմենչայի գաշնադիր (1828 Փետր. 10/12)	8
5. Աղբիանուպոլիսի գաշնադիր (1829 Սեպտ. 2/14)	8
6. Սան-Ռիֆանոյի գաշնադիր (1878 Փետր. 19)	9
7. Անգլեռուս համաձայնութիւն (1878 Մայիս 18/30)	9
8. Պաշտպ. գաշնակցութիւն Անգլիայ և Թուրքիայ միջև	10
9. Քաղուածներ Պերլիի Վեհաժողովի արձանագրութիւններէն	11
10. Պերլինի գաշնադիր (1878 Յունիս 1/13)	14
11. Ասենախօսութիւն Ներսէս Արք. Պատրիարքի և Պոլսոյ	15
12. Փարիզի գաշնադիրը և Բարենորոգումները (1856 Մարտ 30)	27
13. Սահուցագիր Սերլինի գաշնադրութեան գործադրութեան և Ապիտին փաշայի պատասխանը	29
14. Եւրոպական վեց մեծ տէրութեանց գեսականց թ. Դրան մա- տուցուծ հաւաքական ծանուցագիրը (1880 Սեպտ. 7)	33
15. Բ. Դրան 1880 Հոկտ. 3 թուականաւ ծանուցագիրը	41
16. Եիշտակազիր Ֆրանսայի, Առևաստանի և Անգլիայի դե- պանների Վ. Պոլսում Հայրաստանի թիվորմների մասին	43
17. Բ. Դրան պատասխանը Ֆրանսայի, Առևաստանի դեպաններուն կողմէ մատուցուած Հայկական Բարենո- րոգումների ծրագրին (1895 Յունիս 3)	61
18. Բանաւոր ծանուցագիր բրիտ., գաղիքական և ռուսական գեսականատանց կողմէ Բ. Դրան (1895 Հոկտ. 24)	62
19. Յայտագիր Օսմ. Կայսրութեան ընդդիմադիր տարրերու Քոնկրէին (1907 Դեկտ. 27-29)	64
20. Քաղուածներ Քոնկրէի սրոշումներէն	69
21. Համագործակցութիւն Խթթի ինտա-թէրագըրի և Զ. Յ. Դ. Դ. Դրան	71
22. Հայկ. Բարենորոգումներ, Մուլս-Թրքական համաձայնութիւն	72
23. Դերմաննեթուրք. գինուկցութիւն (1914 Օգոստ. 6)	77
24. Խուսիոյ, Անգլիայ և Ֆրանսայի միջն համաձայնութիւն	78
25. Մուս Ժամանակաւոր Հայկարութեան կարգադրութիւնը Թրքանայտատանի մասին (1917 Ապրիլ 25)	79
26. Բանաձեւ ազգային հարցի մասին (Խորհուրդներու համա- ռուսական համագումարը 1917 Յունիս 20)	79
27. Խուսատատան՝ ազգային հարցի մասին	80
28. Հոյներու մասնակցութիւնը պատերազմին	81

<b>29.</b> Անդրկովկասեան Կոմիտէ (Օգակում — 1917 Մարտ 9)	82
<b>30.</b> Անդրկովկասեան Սէյմը և Տրապիզոնի բանակցութիւնները	83
<b>31.</b> Խորհրդային Ռուսաստան՝ ազգութիւններու իրաւունքներու մասին (1917 Նոյեմբ. 2/15)	92
<b>32.</b> Բրեստ-Լիտովսկի զինադադարը (1917 Դեկտ. 2/15)	93
<b>33.</b> Խորհրդային Միութեան հրովարտուկը Հայաստանի մասին (1917 Դեկտ. 30)	93
<b>34.</b> Նախագահ Ռւիլսընի 14 հէտերը (1918 Յունի. 8)	95
<b>35.</b> Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը (1918 Մարտ 3/17)	95
<b>36.</b> Լրացուցիչ դաշնագիր Բրեստ-Լիտովսկի (1918 Մարտ 3)	96
<b>37.</b> Պաթումի Խորհրդաժողովը (1918 Մայիս 11)	97
<b>38.</b> Անդրկովկասեան Պատուիրակութեան ուղղուած Բրգական վերջնագիրը (1918 Մայիս 26)	99
<b>39.</b> Ակտ Վրաստանի անկախութեան (1918 Մայիս 26)	101
<b>40.</b> Հայաստանի անկախութեան յայտարարութիւնը (1918 Մայիս 28)	103
<b>41.</b> Գերմանիա և Վրաստան (Նախնական համաձայնութիւն)	104
<b>42.</b> Տաճկաստան և Վրաստան (հաշտութեան և բարեկամութեան դաշն. 1918 Յունիս 4)	105
<b>43.</b> Տաճկաստան և Վրաստան (լրացուցիչ դաշնագիր)	107
<b>44.</b> Պաթումի դաշնագիր (հայեթրգական 1918 Յունիս 4)	108
<b>45.</b> Հայաստանի Խորհուրդը	110
<b>46.</b> Կարս, Արտահան, Բաթում, Բաքու (Զիշերինի յայտագիրը)	114
<b>47.</b> Մուտքոսի զինադադարը	117
<b>48.</b> Ե. Ռուսաստանը չեղեալ կը յայտարարէ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը	118
<b>49.</b> Ե. Ռուսիա չեղեալ կը յայտարարէ Վրաստանի անկախ.	118
<b>50.</b> Անգլեակարսկական համաձայնութիւն	119
<b>51.</b> Հայ պատուիրակութեան յիշատակագիրը վեհաժողովին	120
<b>52.</b> Հայ-վրացական սահմանավէճը և համաձայնութիւններ	121
<b>53.</b> Հայաստանի և Վրաստանի հանրապեասութիւնների ապրանքների ազատ փոխադրութեան մատին դաշնագիր	124
<b>54.</b> Հայաստանի և Վրաստանի իրաւոր. դաշնագիր	124
<b>55.</b> Միացեալ և Անկախ Հայաստան (1919 Մայիս 28)	125
<b>56.</b> Հայաստանի անկախութեան ճանաչումը	132
<b>57.</b> Հայաստան և Տեղիկինի կառավարութիւնը	133
<b>58.</b> Հայաստան և Պահառս	133
<b>59.</b> Հայաստանի և Ազրպէյնանի բանակցութիւնները	134
<b>60.</b> Հայեթրիւթեան համաձայնութիւն	139
<b>61.</b> Պոլշեթիկեան տպատամբութեան ձնշումը	140
<b>62.</b> Հայաստանի հօգատարութիւնը	143

<b>63. Զօրվ. Հարպըրտի տեղեկագիրը</b>	<b>145.</b>
<b>64. Նախագահ Ռուլացնի պատգամագիրը</b>	<b>152.</b>
<b>65. Սեւրի դաշնագիրը</b>	<b>158</b>
<b>66. Սեւրի դաշնագիրի գործադրութիւնը</b>	<b>163</b>
<b>67. Հայաստանի և Մոսկուայի միջև բանակցութիւններ</b>	<b>168</b>
<b>68. Լեռնային Ղարաբաղը և Խ. Հայաստան</b>	<b>172</b>
<b>69. Դեսպան Ճերարտի յիշատակագիրը Հայաստանի մասին</b>	<b>173</b>
<b>70. Անգլիոյ ներկայացուցիչի ճառը Երեւանի մէջ</b>	<b>176</b>
<b>71. Հայաստանի դիւանագիտակ. ներկներ արտասահմանի մէջ</b>	<b>178</b>
<b>72. Թուրքիոյ Ազգային Ուխտը</b>	<b>178</b>
<b>73. Հայ-Թրքական պատերազմը — հայկ. բանակի ոյժը</b>	<b>182</b>
<b>74. Թրքական բանակի ոյժը</b>	<b>183</b>
<b>75. Փոխանակուած յուշագրեր Երեւանի և Էնկիւրիի միջև</b>	<b>184</b>
<b>76. Ալեքսանդրապոլի զինագաղաքարի պայմանները</b>	<b>194</b>
<b>77. Ալեքսանդրապոլի երկրորդ զինագաղաքարի պայմանները</b>	<b>196</b>
<b>78. Ալեքսանդրապոլի հաշտութեան պայմանները</b>	<b>201</b>
<b>79. Ալեքսանդրապոլի դաշնագիրը</b>	<b>204</b>
<b>80. Հայաստանի խորհրդայնացում (Դրօ-Լըկրան համաձայնութիւն)</b>	<b>206</b>
<b>81. Դաշնագիր Ռուսաստանի և Թուրքիոյ միջեւ (Մոսկուա 1921 Մարտ 16)</b>	<b>208</b>
<b>82. Առեւտ. դաշն. Խ. Հայաստանի, Վրաստ. ք. և Ազգրէջ. ի միջև</b>	<b>211</b>
<b>83. Կովկասեան չորս հանրապետութիւններու համաձայնութիւնը (Փարիզ, 1921 Օռևնիս 10)</b>	<b>213</b>
<b>84. Կարսի դաշնագիր (1921 Հոկտ. 13)</b>	<b>213</b>
<b>85. Ֆրանքելուրք համաձայնութիւն (1921 Հոկտ. 20)</b>	<b>217</b>
<b>86. Ազգային Օճախի ծրագիրը</b>	<b>218</b>
<b>87. Լօզանի դաշնագիրը (1923 Օռւլիս 24)</b>	<b>220</b>
<b>88. Գաղթականական խնդիրը</b>	<b>222</b>
<b>89. Նուիրատուութեան առաջարկութիւն մը</b>	<b>223</b>
<b>90. Անդրկովկասեան Ֆեդերացիա (1922 Մարտ 11—12)</b>	<b>228</b>
<b>91. Կովկասեան համաձայնութեան ուխտը (1934 Օռւլիս 14)</b>	<b>228</b>
<b>92. Խորհրդ. Միութեան Սահմանադրութիւնը (1936 Նոյ. 25)</b>	<b>230</b>
<b>93. Խորհրդային Միութեան և Թուրքիոյ միջև դաշնուգրեր</b>	<b>231</b>
<b>94. Մարդահամար</b>	<b>234</b>
<b>95. Հայ դատի ազգիւրներ</b>	<b>253</b>
<b>96. Ծանկ նիւթերու</b>	<b>261</b>
<b>97. Ճանկ օտար ազգիւրներու</b>	

## ԴԱՇՆԱԳՐԵՐՈՒ ԵՒ ՎԱԼԻԵՐԱԳՐԵՐՈՒ ԱՂԲԻՒՄՆԵՐ

Վերեւի ցանկին մէջ յիշուած դաշնագրերը և վառերազրերը քաղած ենք հետեւեալ աղբիւրներէն .

Թիւ 2—4, 6, 22, 23, 26—26, 31—32, 34—36, 39, 41—43, 45—50, 93 գլուխները — Ա. Աբեղեա՞ Միջազգային Դաշնագրեր — ՎէՄ (թիւ ԺՀ. ի. ԽՍ. ԽՊ. ԺՊ.) :

Թիւ 7—11, 13—18, գլուխները — Լէօ Հայոց Հարցի վառերազրերը, Թիֆլիս, 1915:

Թիւ 25, 29, 30, 37—38, 40, 45, 51—55, 59, 61, 67, 73—80 գլուխները — Ս Վրացեա՞ Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1926:

Թիւ 56, 62, 66, 72, 86—89 գլուխները — Մամտէլլցտամ «La Société des Nations et les Puissances devant le Problème Arménien», Փարիզ, 1926:

Թիւ 24 գլուխը — Ժամ Թիզօմ «Le partage du Proche-Orient», Փարիզ, 1938:

Թիւ 12 գլուխը — Սարուխամ Հայկ Խնդիրը և Ազգ Սահմանադրութիւնը, Թիֆլիս, 1912:

Թիւ 33, 90 գլուխները — Բ. Բորեամ Հայաստան, Մոսկով, 1929:

Թիւ 19, 20 գլուխները — Մատեմազար «Քրօշակ», Ժընկ, 1907:

Թիւ 21 գլուխը «Ազատամարտ», Կ. Պոլիս, 1909, Օդոսու. 24 Աեպտ. 6:

Թիւ 65 գլուխը — «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1920, Յունիս 1—18, թիւ 81 գլուխը (1921 Մայիս 26, Յունիս 2), թիւ 83 գլուխը (1921 Յունիս 12):

Թիւ 70 գլուխը — «Յուսաբեր», (1920 Փետր. 17) թիւ 69, (1919 Դեկտ. 16):

Թիւ 63, 64 գլուխները — «Հայրեմիք» Ամսագիր (1941 թիւ 6, 7), թիւ 84 (1923 թիւ 7):

Թիւ 91 գլուխը — ՎէՄ (1934 Հունը Զ.):

Թիւ 92 գլուխը — Ռուբէմ Սթալինեան Սահմանադրութիւնը, Դահիրէ, 1936.

Վ Ե Ր Զ

# ՀԱՅԱՍՏԱՆ

## Ըստ ԴԱՇՆԱԳՐԵՐՈՒԻ

